

ՉՐԱՊՈՒՄԻՐ

7-53



Jeu-monde Oriental

Հայկական Խաղեր
և
Ժամանցներ

ԲԱՑ ԴԱՇԻ ԵՒ ՍԵՇԵԿԻ ՑԱՏՈՒԿ
ՀԱՅԱՏԱՐ { 265 ԽԱՂԵՐ
ՊԱՐԵՐ ՈՒ ԵՐԳԵՐ

ՀՀԶՄԻՐԵԱՆՑ՝ ՄՐՅԱՆԱԿՈՎ ՊՍԱԿՈՒԱԾ

ՓԱՆԱԿԵՐ ՕՎՔՈՐ ԵՎԼՈ ՊՐՈՒ
ԳԵՂՋՐՈՒԵՍԱԿԱՆ ԸՆԴ ՕՎԱԿԻԽՈՎ

02 NOV 2010

Գ Ր Պ Ա Խ Ա Ր Ա Վ Տ Ո Ւ Թ

ՀԱՅԱԳԻՏՈՒՄ, ՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ

ՆՊԱՏԱԿ ՈՒՆԻ վերածնող Հայաստանն և իր գիտական գտական գանձերն ու փառքերը մէկիկ-մէկիկ ծանօթացնելու՝ բռն և օտարեներուն։

Առանձին համարներով կամ պրակ-պրակ լոյս պիտի տեսն դարար «Հայաստանի Ոսկեհանելեր»ը, «Հայ Դիցաբանութիւննար», հազարումեկ զիշերներ»ը, «Արդի Հայերէմի Բառարան», «Սասան և Հայ Քնար», ևն., ևն.։

Գրասէր համակիրներէ կը ինչը բնութագրութիւնը որ իրենց անվերապա օժանդակութիւնը բերեն՝ աւելի ամուր հիմքու վրայ դնելու, ու ազգօգուտ այս ձեռնարկը։

Հասցէ՞ Պոլիս, (Օրօքի-Պաքի դեմի փողոց) Եփրին խան, թիւ 5. Զ

Նոր լոյս տեսաւ ԶիթՈՒՆԻՒ
«Հայագիտում»ին Տրդ հրատարակութիւ



ՄիԱՅՆ 50 ԴՀ

Հայաստանի գունաւոր մեծադիր տեղի քարտեսով եւ 40 նկար զարդարուած, և Արգումանի անմրցելի տպագրութեամբ - ինչե՞ր պիտի յիշեցնէ՝ պատկերագարդ ՅՈՒՇԻԿԻ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ, - Պիտի յիշեցնէ այն ամէն՝ որ Հայաստանի Անցեալն ու անոր փակազմեն։

ՅՈՒՇԻԿԻ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ 5 մասերով կը բռվանդակէ հետեւետները.- Է. Մաս, Հայաստանի Պատմականը (Դիրքը, վարչական, տեղաբանական, քաղաքական, գիտական կերպով, համադրական ժամանակակիցը շարքերով)։

Շ. Մաս, Խովիաստեայք, Գ. Թռուրքահայք, Պ. Պարսկահայք, Պուրճեարք իրենց Քաղաքական, Գրական, Եկեղեցական-Արքական և Տնապահ գրականութեան մասը։

Գործի, Տունի եւ Դպրոցի ամէն Հայուն Ձեռքի Դիրքն է ՅՈՒՇԻԿԻ ՀԱՅ. պրուն միայն գունաւոր քարտէսը կ'արժէ 50 դր., գերքը 40 պատկերներով և Ժէք բովանդակութեամբ մասլով գերթէ միի։

Վաճառման կեդրոններ՝ Պոլիս, Աղջուռիկեան, Վաճառսություն և 0. ԱՐ ՏՊԱՐԱՆ, Յակոբեան խան. Փերաց՝ ԹՈՒԱԹՈՒՀԱՐԱՐ, ՎԱԹԻԾԼՈՒԻՆ, եւ բոլոր գքներ, կամ Հեղինակին քով, Եփրին խան թիւ 5.

Հնտանեկան խղճակիտ եւ մասնագիտ բժիշկ ու հայ ցաւերը հասկց Տորթ. ԱԱՐԴԻՍ ԱՐՁՈՒԵԱՆԻՆ դիմեցէք, Փանկալի, Սալէրեան Ազ-

793

9-53

Զ Ի Թ Ո Ւ Ն Ի

ՏՐ. ԿԱՐՈՒԵԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԵՐ ԵՒ ՃԱՄԱՑՆԵՐ

ԿԱՄ

ԱՐԵՒԵԼԵԱՆ ԽԱՂԱՇԽԱՐԸ

(Jeu-monde Oriental)

3
365
366
3
ԱՐՁՈՒԵԱՆ
36642

Բ. ՀԱՏՈՐ

ԽՁՄԻՐԵՍՆԵՑ, ՄՐՑԱՆԱԿՈՎ, ՊՍՍԱԿՈՒՅԹ

ՕՐԻՆԱԿԵՆ

101 ԽԱՆԻ ՑԱՒԵԼՈՒՄԸ ՑՈԽԱՑԱՄ

Պոլոր իրաւունքը վերապահուած հեղինակին



Բ. ՊՈԼԻՍ
1919



ԳՈՒՅԱՆ ԳՈՒՅԱՆ ԳՈՒՅԱՆ ԳՈՒՅԱՆ ԳՈՒՅԱՆ ԳՈՒՅԱՆ

17011910130

8246.

ԶՕՆ ԵՂԲԱՅՐԱԿԱՆ

Յուղան ԵՒ ԿԱԶՄԱՏՈՒՆ
Օ. ԱՐՁՈՒՄՈՒՆ

ՍԻԼՔԱՆ ՑԱԲՈՒԹՅՈՒՆՆԵԱՆԻ

ՀԵՂԻՆԱԿ-ՀՐԱՄԱՆԱԿԱԶՄ
ՏԻԳՐԱՆ ԶԻԹՈՒՆԻ

ՀԵՂԻՆԱԿԻՆ ՏՊՈՒԱԾ ԳՈՐԾԵՐԸ

1. Սամանց Տուն		Ոպառած
2. Վարագայ Յորեկանի Յիշատական. (պտկ.)		
3. Լէյի-Մէրում (Հայ-քրո. սիրերգ)	>	
4. Մայենի Աշխարհ. «Հայագիտում» թիւ 1	>	
5. Etude sur l'Herbier artistique Tchitouny	>	
6. Յուշիկ Հայաստանի (պտկ.) քարտիստաւոր	50 Դր.	
7. Արեւելեան Խաղաշիարհ, Հայկական խաղեր եւ ժամանց-ներ. Ա. Հատոր	60 »	
8. Հայաստանի Ուկեհանիքներ	20 »	
9. Համբարձման «Վիճակ»	10 »	

Մ Ա. Մ Ո Ւ Լ Ի Տ Ա Կ Ե Ն

10. Գողրան Երգեր (պտկ.)
11. Հայկ. Դրոշն ու Զինանշանը

ԱՆՏԻԹ ԵՐԿԱՎԻՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ

1. Վահերարան կամ Գաւառական բառարան (պտկ.).
2. Սամանց Տուն. — Հայ Ժողովրդական Վէպին 7 ճիւղին պատմութիւնը.
3. Ցերան-Թուրան. — Սամանց Տունին լրացուցիչը.
4. Հայ բուսան (Flora Armena). Հայաստանի Herbierով. Bulletin տպուած ի Պուտա-Փէշտ՝ 1918ին.
5. Վահեղիարհ. — Վասպուրականի Ընդարձակ ազգագրութիւնը.
6. Սպարկեր. — Մանրամասն ազգագրութիւնը. Սպարկերու գաւառին.
7. Արեւելեան վիշապաշիարհ. — Հայկական հրաշալի հեքեաթներ, վէպեր և զրոյցներ.
8. Հայ Քնար. Ժողովրդական անտիպ Երգեր, Ճայնագրուած Կոմիտաս Վըշ-է.
9. Արյի Հայ Բարբառ. — Բառարան արդիական Հայերէնին, Larousseի մեթոսով.
10. Հայ Դիցան կամ Հայկական Դիցարանուրիւնը:
11. Առեւտրական Հայաստան. — Տնտեսական պատկերազարդ ու քարտիստաւոր Աշխատագրութիւն. Հին եւ նոր Հայաստանի:

Հայոց:

ՉԻԹՈՒՆԻ
Օ. ԱՐՁՈՒՄԱՆ ՏՊԱՐԱՆ
Զարմաքմարլար, Յակոբեան Խան



Բ.

ՊԱՏԱՆԵԿԱՆ ԽԱՂԵՐ



15 — 20 — 25 Տ Ա Ր Ե Կ Ա Ն

Տարիքը կ'առաջանայ. տարիքին հետ խաղերու համն ու հաճոյքն ալ կը պակսին. նոր ու աւելի հասունցած գաղափարներու համընթաց՝ նոր ու աշխոյց խաղերու պէտքը բնական կ'ուառնայ: Երախայ' էր՝ մանուկ զարձաւ, մանուկ էր՝ պատանեկացաւ: Այն անմեղ ու պարզ խաղերը որոնք իր փոխիտ, տատա, ձու ձու, կու կու վանկային շրջանը զուարթացուցին՝ շատ տղայական ու յոյժ կարճ, անիմաստ և ծիծաղելի կու գան իրեն՝ Երախայութեան չապիկը մանկութեան բաճկոնին հետ փոխած շրջանին մէջ:

Եւ հիմա, երբ մանկութեան բովանդակ հաճոյքներովն յափրանալէ վերջ, իր միտքն ու մարմինն ալ աճած, ուռմացած, գաղափարով զարգացուն, ուղեղով ալ բեռնաւոր՝ կը կարդայ, կը գրէ, կ'խոկայ, խելք ու միտք կ'յօգնեցնէ, կեանքի պայքարին տառատոկը հագած՝ դիմագրաւելու կոչուած է Ապագայ ըսուած անծանօթին, — իր պարապ ժամերուն

զբոսանքներն ալ ծանրաշունչ մթնոլորտով մը կ'պատին . լուրջ զբաղումներն հակակշունու զօրող՝ կազդուրիչ ու պնդիչ խաղեր պետք են իրեն :

Սենեկի տեղ՝ բացա՛տ, դաշտ ու ա՛րտ, նըստկանին տեղ՝ թովըռուն, պարզ ու անվեսափին տեղ՝ կրքոտ ու կնճռոտ, արիւնը եռեւեփ հանող, գրգռո՛տ, եռանդո՛ւն, ոգեւո՛ր ու տոկուն . երախայականին ու մանկականին փոխան՝ պատանեկան հուժկուն, ջլապինդ խաղեր պէտք են իրեն :

Ասո՞ր մէջ է որ պիտի տկարանար ա՛յնքան խաղերու հեղինակ ու դերակատար մանկութիւնն՝ արեւելեան խաղաշխարհին : Այս կէտին վրայ է որ պիտի կոտրէր իր հանձարին թափը . բնաւ երբեք : Իր նոր շրջանին յարմար խաղեր գտնելու գործին մէջ՝ ան երբեք անկարողութիւն չի՛ ցուցներ . ընդհա՛կառակն :

Խաղանար մանկութիւնն առեր է մերթ իր անցեալ շրջաններէն խաղ մը և մշակած զարգացուցա՛ծ, իր նոր տարիքին ու բնազդներուն յարմարցուցած է . կամ՝ ստեղծեր է նոր խանդոտ խաղեր, — ջիղ ու ոսկոր ամրացնող, միս ու ճարպ կապող, արիւն ու գոյն տըւող մարզախաղեր . ձեռքի, ոտքի ու մէջքի հաւասարապէս ուժ պահանջող շարժումներ, որոնք նաև մտքի մեծ արթնութիւն մը յատկանշելով՝ զուարթութիւն պարգեւեն խոնջ ուղեղին ու մարմնին՝ մտաւորական զսպանակը միշտ առաձիգ վիճակի մէջ պահերու :

Ահա՛ այդ խաղերուն ամբողջութիւնը՝ այբուբենի կարգով :



153. ԱՂԻԾՄՈՒԾԱԿ⁽¹⁾

5 - 10 - 20 հոգի

Սենեկի մէջ խաղցուած վազ-խաղ մ'է, բայց կանաչ մարզի վրայ ալ ոչ նուազ հաճոյքքով կ'խաղան :

Խմբուած 5-10-20 խաղակիցներ իրարու ետեւէ ոտները բացած կ'շարուեին կը կման : Իսկ երկու հոգի՝ մէկը – Պապ – թաշկինակէ բուրան (մտրակ) ձեռքը հալւծող, միւսը փախչող ըլլալով, պապը կ'լարի (կ'վազէ) միւսին ետեւէն, որ կ'փախչի շրջանը կ'ընէ շարակարդ կեցած մարդաշարին՝ աջէն դէպ ձախ կամ ձախէն դէպ աջ :

Հալածուողը կ'աշխատի արա՛գ փախչելով պրծիլ հալածող Պապին ձեռքէն կամ մտրակի հարուածներէն : Պապն ալ հակա՛ռակն՝ կը նկրաի ետեւէն համսիլ և բուրայով հարուածներ իջեցնել փախչողին թև-թիկունքին : Սա՝ միայն ա՛յն ատեն կ'աղատուի երբ յաջողի մտնել շարան ոտնաբաց կայնածներուն ոտնակամուրջին անցքը :

Այս ատեն Պապը կ'ձգէ բուրան կ'փախչի՝ հալածուելով իրեն տեղ եղած նո՛ր Պապէն, որ Աղլըսու ծակ ձեւացնողներուն եղրի կեցողն է :

Այսպէս, ետեւէ ետեւ նոր Պապը կ'հալածէ իր նախորդը, որ Աղլըսու ծակը մտնելով կ'աղատուի մտրակահար փախչելէ, ու ծակին կամ կամուրջին տակէն, ծունկի վրայ երթարով, միւս կողմէն գուրս կ'ելլէ կը կենայ առաջին գծին վրայ, իբր նոր կամար մը, ոտնաբաց կամուրջին, կամ Աղլըսու ծակին :

Ան՝ Աղլըսու ծակ մտնելուն պէս՝ գործի վրայ եղող Պապը կ'ձգէ թուրան անո՛ր՝ որ ետեւի կողմի կամարը կը կազմէ : Սա կ'վերցնէ թուրան, Պապի պաշտօն կ'առնէ, և

(1) Աղլըսու ծակ :

կ'հալածէ պաշտօնանկ Պապը, և այսպէս չարունակաբար: Այնպէս որ բոլոր խաղողներն ալ կարգով Պապ կ'ըլլան, պապութենէ իյնալով կ'փախչին Աղլըսու ծակէն կ'անցնին, ու Աղլըսու ծակ կը կազմեն շղթայաբար:

Եթէ խաղին տեղն անյարմար ըլլայ, այնպէս որ Աղլըսու ծակէն «չոքէչոք» անցնիլը դժուար գայ, փոխանակ ոտները բացատելով Աղլըսու ծակ (անցի) ձեւացնելու՝ դէմ դէմի զոյզդոյդ կենալով՝ թեւերնո՞վը կը կազմեն, որով աւելի՛ պատշաճ անցք մը կ'տրամադրուի, և ծակէն ել մուտ ընողները դժուարութիւն չեն քաշեր ծունկերնուն վրայ անցնելու՝ ծակին մէկ գլխէն միւսը, չոր գետնի վրայ: Մանաւանդ թէ՝ այս վերջին ձեւին մէջ Աղլըսու ծակն աւելի ընդարձակ ըլլալով՝ խաղն ալ նոյն համեմատութեամբ եռանդով կը խաղցուի:

Այս պարագային՝ խաղը կ'նմանի ֆրանսական Pont levis խաղին:

154. ԱՅ ԲԵՆ ԳԻՄ

Le Sautet-mouton aux mouchoirs

5 - 10 - 15 հոգի

«Եռոստում»ի մէկ տեսակն է այս խաղը. (Տե՛ս ԵՌՈՍ-ՏՈՒՄ, թիւ 169):

Խումբ մը տղաք հվիդի բենեկով կամ իւշարլմ ձգելով՝ մէջերնէն ո՛րը ետ մնայ՝ ան կացող ըլլալով. կ'երթայ մէջտեղը խաղավայրին երկայնքին կը կենայ. — ձեռքերը կը կռթնցնէ ազդրերուն, կռնակը հորիզոնադիր ծուած անոնց վրայ:

Միւսները կ'սկսին խաղի:

Նախ Պապը (տես Եռոստում) կուգայ երիշով կ'ցատկէ կացողին կռնակին վրայէն՝ ըսելով. —

— «Այրը»:

Իր ետեւէն Պապախպերն ու միւսները կու գան կ'ցատկեն

նո՛յն կերպով և «Այր» կրկնելով, կամ «քո՛ւ» ըսելով՝ եթէ անու շագիր եղած են կարգախօսին. և կամ թէ՝ «Վարպետի ասա՛ծը» սովորական եղանակը գործածելով՝ եթէ կամքերնին այնպէս ուղէ՝ չարաձձ'օրէն:

Ցատկողներուն կարգը լրանալուն՝ այս անգամ ա՛յս կողմէն կ'սկսի ցատկ-անցումը:

Նորէն կարգով, նախ Պապը կու գայ կ'ցատկէ, և ամէն ցատկելուն կարգով՝ «Բե՛ն», «Դի՛մ» կ'ըսէ: Պապախպերն ու միւսներն ալ իր ետեւէն, ու իր ըսածը կրկնելով կու գան կ'ցատկեն՝ մինչեւ որ հասնին «Դա՛», այսինքն՝ չորրորդ ցատկելը: Այն ատեն նորէն Պապը ցատկելով կ'ըսէ. —

— «Դա՛ բոնեմ՝ զլիս բոնեմ»:

Միւսներն ալ իր ետեւէն կարգով ցատկելով կը կրկնեն նո՛յն խօսքերը: Երբ այս կարգը լմոցաւ՝ իրենցմէ մէկը կու գայ կացողին գլխուն իր փորը տալով՝ անոր ուսերէն կ'րոնէ կը կենայ: Այս անգամ Պապը նորէն վազելով կու գայ, բայց փոխանակ ցատկել անցնելու՝ կ'ցատկէ և ծունկերովը կը չոքի կացողին կռնակին վրայ՝ «Ե՛յ» ըսելով, մինչեւ որ կացողն ըսէ «Եց» (իջի՛ր):

Իր ետեւէն միւսներն ալ նոյն կերպով ծունկ զարնելու և գէթ երկու րոպէ ինքզինքնին կացողին կռնակին վրայ պահելու են: Ով որ չկրնայ ծնկաչոք կենալ կացողին կռնակին վրայ՝ կամ չկրնալով ամրապէս մնալ՝ սահի իյնայ, կացողը կ'ազատուի և վրիպորը կը կենայ անոր փոխան:

Անէկ ետք, Պապը կ'շարունակէ կարգով զատ-զատ «զա՛», «ե՛», «ը՛ր», «քո՛», «մէ՛» ըսելով ցատկել, միւսներն ալ իր ետեւէն՝ շարունակաբար, մինչեւ «ինի», որուն հասած ատեն՝ Պապն ալ իր գտակը կ'զնէ կացողին կռնակին վրայ, և այնպէս ձեռքը գտակին վրայ կոխելով կ'ցատկէ վրայէն՝ արտասանելով:

— «Ինի», վո՛վ խմի՝ կ'ինի՛», (ինի՛, ով խմէ՝ կ'ընկնի):

Միւսներն ալ Պապին ետեւէն իրենց գլակիները դէղելու

են անոր գդակին վրայ . և ցատկելու են՝ անոր ըսածը կըրկ-
նելով :

Թռնողներն ամէնքն ալ անսխալ ցատկելէ վերջ՝ Պապը
նորէն կ'չարունակէ ցատկել և յիշել՝ «լիո՛ւ», «իւէ՛», «ծա՛»,
մինչեւ «ձէ՛» : Այստեղ համնելուն ալ՝ գդակը կ'դնէ կացողին
կոնակին վրայ և կ'ցատկէ՝ ըսելով՝ «ձէ՛» : Պապայսկերն ալ
կուգայ իր գդակը կ'դնէ անորին վրայ ու կ'ցատկէ՝ «ձէ՛»
կրկնելով . միւսներն ալ նո՞յնպէս : Երբ կարգը նորէն գայ
Պապին՝ սա դարձեալ իր գդակը կամ թաշկինակը կ'դնէ
ցատկելով . իր հետեւորդներն ալ միշտ իրենց գդակները կամ
թաշկինակները աւելցնելով իրենցմէ առաջ ցատկողներուն
գդակներուն վրայ . ա՛յնպէս որ այս գլխարկաղբութեան բո-
լոր փոփոխ ծնեւերուն մէջ՝ ամէնէն վերջակարգ ցատկողին
գործն ամէնէն դժուարն է . զի ան պարաւոր է այնչափ
գդուշութեամբ ցատկել որ կացողին կոնակին վրայ դիզուած
(խաղցողներուն թիւին համեմատ) 5—7—10 գդակներէն ոչ
մէկը չինայ . հակառակ պարագային կ'պարտաւորի կենալ:

Խաղը մինչեւ «ֆէ՛» հասցնեէ և լմնալէ վերջ՝ գդակ-
ները վերցուելով Պապը կուգայ նորէն կ'ցատկէ կ'անցնի կա-
ցողին կոնակին վրայէն , եղանակելով խաղերգին առաջին
տողը . —

— «Ե՛լիիւզո, ջա՛ն, ելիիւզո»: Իր հետեւորդներն ալ ե-
տեւէ ետեւ միեւնոյն խօսքը կրկնելով կ'ցատկէն : Պապը վե-
րըստին կ'ցատկէ, նախկին ըսածին վրայ աւելցնելով խաղեր-
գին երկրորդ տողը՝ «Անան կրզի վի՛ր բիզկէ⁽¹⁾» . միւսներն
ալ իր ետեւէն այնպէս: Յետոյ միշտ նոր տող մը երգէն , և
նո՞ր . շարան ցատկումը՝ մինչեւ որ վերջին պահուն՝ «Ա՛լ կա-
վուղի՝ չա՛լ բիզկէ⁽²⁾», կամ՝ «Առնեմ կալուղ՝ փոքնեմ ե-
տեւի⁽³⁾» ըսելով կ'ցատկէ ու կ'փախչի Պապը , միւսներն ալ
իրեն պէս և ի՛ր ետեւէն :

(1) «Մօրդ աղջիկը տո՛ւը մեզի» թրք . .

(2) «Ա՛ռ գդակը՝ զա՛րկ մեղի» .

(3) «Առնեմ գդակը իշնամ ետեւէդր» .

Այս ատեն կացողը , որուն շուրջը բոլորակ գիծ մը գըծ-
ուած կ'ըլլայ , «Փէ» տառին հասած պահուն կ'առնէ խաղա-
դնդակ մը , կամ որ եւ է թեթեւ բան , և կ'աշխատի զար-
նել՝ փախչելէ վերջ դէպի բոլորակ գիծը վազող-եկողներուն .
ասոնք ալ կ'ջանան գալ թքնել գծէն ներս : Այս գործողաւ-
թեան միջոցին , մէջերնէն ո՛վ որ զարնուի՝ ան կ'ըլլայ կացող ,
և միւսը կ'պրճնի կենալ-է , կ'դառնայ Պապ , ու խաղը կ'շա-
րունակուի միեւնոյն կերպով :

Այրութենը , մարդուն ասունութեան անխօս վկայագիրը ,
միայն միջոցը չէ՝ ուրեմն գողագարի հաղորդակցութեան ,
ան՝ խաղի ալ նիւթ է . խաղի ըլլալէ վերջ՝ երգի՛ ալ , թւա-
համարի՛ ալ , երաժշտական խաղերո՛ւ ալ , և դեռ ինչքան
անհրաժեշտ պէտքերու . . .

155. ԱԶՔԱԿԱՊՈՒԻԿ կամ ՇԱՄԴԱՆ

Le Pot cassé, 2—5—10 հոգի

Սենեակի մէջ խաղցուած խաղ մէ՛ , այս կերպ Աչքա-
կապուկը , որ մոմով խաղցուելուն համար Շամդան ալ կոչ-
ուած է :

Խմբուողներն իրենց մէջ՝ խաղին նախենթակայ անձը
որոշելէ ետք , կ'բերեն թաշկինակով մը կը կապեն աչքերը և
ձեռքը ցպիկ մը կուտան , կամ թէ կ'թողուն որ իր ցուցա-
մատը գործածէ ցուպի տեղ : Միւս կողմէ ուրիշի մը ձեռք-
կուտան աշտանակ-շամանաւ—մը վառած վիճակով , ու դանի
կը կեցնեն սենեկին մէկ անկիւնը , կամ կեդրոնը :

Անգամ մ'այս նախախաղի պատրաստութիւնները լմն-
նալէ յետոյ կ'բերեն Աչքակապուկին ցոյց կուտան Շամանին
կեցած դիրքը , և աշակապն իջեցնելով կ'պատցնեն-կ'պատ-
ցնեն՝ ապա բաց կ'թողնեն սենեկին մէջ :

Աչքակապուկը (ա՛յն որուն աչքերը կապուկ է) կեցած

տեղէն կ'ոկսի առաջանալ սենեակին մէջ, առ խարխափ գըտ-նելով իր ճամբան, երթալու դէպի աշտանակը—շաման— և ցուպով կամ ցուցամատովը դպչելու մոմի բոցին... այ-ռուցքն զգալու չափով, եթէ յաջողի՝ աշտապը կ'քակէ, կը կապէ Շամդան-ին (այն որ աշտանակն է բռներ) աչքերուն, զանի կ'ընէ Սյակապուկ, և կարգին համեմատ նոր մոմակալ մը շամդան—կարգելով՝ ինքը կ'ըլլայ հանդիսատես :

Սյակապուկ մը որքան ատեն որ չյաջողի Շամդանին ուղղութիւնը գտնել ու բոցին մատ կամ ցուպ դպջնել՝ կը մնայ Աչքակապուկ ու կ'ըջի սենեկին մէջ հո'ս-հոն, մինչեւ որ յաջողի :

Տեսնել նաև միւս բո՛ւն Շամդան խաղեր՝ թիւ 196 :

155^{1/2}. Ա.ՋՄՈՒԻ ԿՈՒԻԻ⁽¹⁾

2 հոգիով

Տեսնել ՇԲԶՈՑԻԿ՝ թիւ 193, Պատանեկան խաղեր :

156. Ա.Ռ Ա.Խ Զ Ի Տ Ա.Ռ Ո Ց Ի Կ

4 - 6 - 8 - 10 - 20 հոգի .

Արախչի, պարսկերէն՝ արազին, յրտինի գդակ ըսել է, և կ'զործածուի զլիսարկի (ֆէս) տակէն. բայց ընդհանրապէս հիւսածոյ ամէն զլիսանոցին Արախչի անունը կու տան: Խաղի մէջ, անպատճառ արախչի մը չ'ո մէջտեղ կ'բերուի, միայն՝ արախչով խաղին անունը մկրտուելէ ետք, ի՞նչ զլիսարկ ալ ըլլայ, — ֆէս, փափախ, գդակ — խնդիր չ'է:

Չող մը կ'տնկեն խաղավայրին մէջտեղը, և վրան գլխա-նոց մը կ'դնեն: Ապա երկու խումբի բաժնուելով՝ խաղցող-

ներէն մէկ խումբը խաղավայրին մէ՛կ ճակատը, միւսը՝ մէ-կա՛լ ճակատը դէմադէմ կեցած՝ նշանի մը վրայ, իւրաքան-չիւր խումբէն երկու առ երկու կ'վազեն դէպ Արախչին: Ո՛ր խումբէն որ յաջողին առաջին անգամ զարնել տանիլ Արախչին՝ ձին՝ ձողին վրայէն՝ միւս չաջողած զոյզը գերի կ'առնեն:

Այսպէս, փոխընդփոխ մէկ խումբը մէկալին վրայ յաղ-թող գուրս գալով, կամ միւսէն տկար ելելով՝ խաղցողնե-րուն սրունքին ուժը փորձուած կ'րլայ, զի տարակոյս չկայ թէ՝ այս խաղին մէջ յաղթանա՛ը արագոտն վազողին է:

157. Ա.Ի Ե Լ Ո Ց Ի Կ

La vieille mère Garuche, 5 - 10 հոգիով

Անկարգ խաղ մ'է թէեւ բայց խաղ ըլլալէ չի՛ դադրիր, և պատանիներու գործին ալ կու գայ մերթ անկարգութիւն մբ համեմելու՝ ուսանողի իրենց ժամերուն լրջութիւնն ու մեքե-նական կարգապահութիւնը:

Աւել մը կ'ձգեն խաղավայրին մէջտեղ, և մէջերնին նախ-ենթակայ որոշուող մէկը՝ աւելին՝ պաշտպան կանգնելով, պարտաւոր է ուափով թոցնելով — բուուցելմանց — զարնել ուրիշի մը. եթէ յաջողի՝ ինքն ազատուելով՝ աւելով զար-նուողը կ'անցնի աւելին զրուխը. իսկ երբ աւելը թոցնելու իր ջանքը վրիպի, և աւելն իրմէ հեռու իյնայ՝ խաղցողները զրո՞ն կու տան իր վրայ և կրցածնո՞ն չափ կ'ծեծեն, կռու փ-ներու տակ կ'առնեն, մինչեւ որ աւելին քով հասնի:

Շատ անգամ ալ աւելը հեռու իյնալուն պէս՝ մէջերնէն մէկը կ'վազէ աւելը կ'թոցնէ աւելի հեռուները, ու միշտ կ'հեռացնէ ոտքով թոցնելով այստեղէն այնտեղ, այնտեղէն այստեղ, մինչ խեղճ ենթական՝ կ'ծեծկուի ժիւսներէն:

Ֆուրպօլի հայկական խնդատիպ ձև մը չէ:

(1) Պարսկէ կուիւ. (Ա.ՋՄՈՒԻ=պարսկէ. Ա.Ռ Ա.Խ Զ Ի Կ=պարսկէ):

158. Ա.Ք Հ Ո Ր Ա Կ ՈՒ Ի Ի

Յամախիս, մանաւանդ գեղացի համայնքին համար, առանձին խաղի հաճոյք կու տայ Աքլոր կոռուեցնելը:

Երբ գեղեցիկ, կատարաւոր, ողորագի, զարեվիզ, սեւուկմեւուկ, արար աքլոր մ'ունի մէկը, և ուրիշ մ'ասոր հակառակ կարմիր-բասոր, պղնձաշող փետուրներով մը, — զրէթէ անդիմադրելի՛ տենչ ու պապակ կ'ունենան այս զոյգ աքլորներուն տէրերը, անդամ մը կոռուեցնելու զանոնք իրարու հետ:

Համաձայնութիւնը շուտով կ'զոյանայ, մանաւանդ ձրի հանդիսականներուն քչիկ մը թախանձանքին վրայ, և հանդիսաւոր կերպով մէջտեղ կ'բերուին կոռուու զոյգ աքլորները: Զիրար հեռուէն փոխադարձաբար տեսնելուն պէս՝ կ'չափեն կ'չափչեն իրենց ուժերը. երկուքն ալ յոխորու ու սէգ, կատարը անկած՝ կարծես անպարտելի պիտի մնան, և մէկը միւսէն բարձրավիզ:

«Երկու նման բաներ զիրար կ'վանեն» կ'ըսէ անողոք զիտութիւնը: Եւ ահա այս համասեռ անձնասէր, վէս ու վաւաշ հաւատէրերը, ոսկեսարաս, թրափետուր աքլորները՝ նախանձու զոյգ մը մենամարտիկ այրերու կո՛յր մոլուցքին թափովը կ'հոյանան կ'վազեն իրարու վրայ, կատարը ցցած, սղոցը սրած, վիզն ու գլուխը դէք'-դէք կեռած, ապին՝ կեռ փետուրէ թուրեր քաշած, զայրալիր փորն ու փքուն թեւերը պիրկ ճիվերուն վրայ վետրացած:

Կտուց կտցի՛ կ'համանին չեն հասնի՛ր՝⁽¹⁾ կտո՛ւց կտուցի կ'բարձրանան, ունողոր կ'իջնեն կ'ընկրկին: Նորէն կ'փետրանան, կ'լեցուին, կ'պրկուին, կ'խոյանան նոր ու մոլեզին թափով, կտուցէ կտուց կ'ցատկեն վե՛ր-վեր, թեթւ-թեթեւ կ'ելեն կ'իջնեն. թեւերու թփրտոց, փետուրի փրուըտոց միայն կը լսուի երկու զոյգ բո՛ց աչքերու մոլենախանձ կրակին տակ:

(1) Գաւառական ոճ մ'է՝ որ կ'նշանակէ «կտուց կտուցի հասած չհասած...».

Մէկը միւսէ՛ն աւելի, մէկը մէկալէն չո՛ւտ՝ երկուքն ալ շո՛յտ, թեթեւոտն խոյա՛նք է որ կ'առնեն իրարու դէմ, կտուց կտցի՝ կտուց կատարի, կատար կտուցի՝ տալով առնելով անդաբար, անհամուր:

Ոչ մէկը ո՛չ միւսը տեղի չի՛տար, օձիք չի՛տար, կատա՛ր կատարի կ'ելեն կ'իջնեն կ'զարնեն, կատար կտցահար կ'ըլունեն, կարմիր արիւնը կը չոայ՝ սկ ու բոսոր փետուրները ներկելով: Զայրուցքի ամէնաբուռն կէտին է հասեր կոփւը, երկու կողմի տէրերուն խրախուսական ողի՛ դի՛ դի՛ զի՛ ձայները՝ մարտագրգիու փողի պաշտօնը կը կատարեն, արիւնըւայ կուան կազմի աքլորները վազ չեն գար իրարմէ, վա՛զ կուտան իրարու վրայ, կատար-կատուց զիրար բռնած կ'քաշ-քշն, կտուցի հարուածներ կ'իջնեն, կ'փետրտեն կը փետրըտուին:

Սներ տկարանալու նշաններ կուտայ կարծես, այնպէս օսել կ'փորձուիս, պիտի փախի կ'ըսես, բայց մէյ մ'ալ աւելի՛ թափով, նոր մոլուցքով կ'փետրանայ, կ'նետուի, կ'ցասկէ՝ կատարը կտուցին մէջ կ'մկրատէ, արիւնի շառագեղ ցայտով մը գլուխն օծելով հէգ կարմիր աքլորին: Ցաւին կսկիծը ե՛տ քաշուիլ կուտայ կարմիրին, կ'ըսես պիտի փախի յաղթահար, գլխիկոր, հալածավար. չէ՛, նոր ճակատ կը կազմէ, նորէն կ'ճակատի կտուց կտցի, կատարի, կոռուու է՛ կոփւ կ'ուզէ՛. թազին արատ չի՛ բերեր, — «Թազն ի զյուիս աղոց հ—, հետի չէ՛ հեծեալ է, ձայն կը հանէ՝ մեռելյարոյց է...»: — «Իմ հէրանց տանսէ տանիս՝ տանսահեծել, վիզը կեռ՝ ագին պիպեռ», կ'ըսէ տոհմիկ հանելուկը, ալ ո՞վ գիտէ որը որին պիտի վանէ:

Կոփւը կ'աւել երբեմն կէս ժամէ աւելի, ո՛չ մէկը ո՛չ միւսը՝ վէս աքլորներէն՝ տեղի չի՛ տար, պարտութեան չի՛ գար: Զիրար ա՛յնքան զարնեն, արնեն, կտցեն, ծեծկեն, փետեն, ձեւեն՝ մինչեւ ա՛լ ձեւ ու թեւ չմնայ, ուժէ իյնայ երկուքէն մէկը, թափ տայ կատարն՝ անոր դահիճ, կարիչ կտուցէն, ու զլուխը գետին՝ փախ տայ պահուի ծակէծակ:

մինչ իր մէգ յաղթահանը ախոյեանը ալ իւնթաթաւ բոսորափայլ փե-

տուրները թափ տալով՝ ցատկէ բարձր պատուանդանի մը վրայ, ու ձգէ իր յաղթական կուկուլիկուն, — աննիւթ դրօ՞չն իր յաղթութեան :

Փա՞ռք այն աքլորին ու տիրոջ՝ որ յաղթականն է, բայց վայ այն միւսին. — յաղթահար աքլորին ու տիրոջը, մէկին՝ ծակ մը պէտք է ուր ծածկուի, թաքնուի, միւսին ամբիոն մ'որ սիգա՛յ, փայլի՛, փքանա՛յ :

Կոփեն աքլորի՝ բայց խաղն ու հաճոյքը, համն ու տեսը՝ հանդիսական պարոններուն է: Աքլորի կոփեր հածելի է, ու շա՛տ զրօսալի՝ աքլորի աէրերուն, որոնցմէ ոմանք նոյնիսկ մասնաւոր խնամքով, հոգով ու ջանքով կը պահեն, կը կերակրեն ընտիր կոռուզ արլորներ՝ գէր, խոշո՛ր, գեղափետո՛ւր:

159. Բ Ա Ռ Հ Ա Ն Ո Ւ Ի Կ⁽¹⁾

Les Syllabes, 2 - 5 - 10 հոգի

Խաղցողները բոլորակի նստելով, մէշերնէն մէկը, կոմ գէմադէմ նստող երկու հոգիէն մէկը փոխն ի փոխ՝ թաշկինակը զեղմընեղեղով (պլորելով) կ'նետէ իր դիմացինին: բառի մ'առաջին վանկն արտասանելով: Թաշկինակն ընդունողն անմիջապէս երկրորդ վանկ մը յարմարցնելով արտասանելու է, պայմանով որ չկակազի, ոչ ալ անյարմար, կամ առաջին վանկին հետ միանալով որ և է բառ չկազմող վանկ մ'արտասաննէ:

Այսպէս, օրինակի համար, թաշկինակն իր գէմինին նետողը՝ կ'արտասանէ «իա» վանկը: Թաշկինակն ընդունողը պարտաւոր է անմիջապէս վերջալանկ մը, սեպենք «տու», կցել անոր առաջարկածին, որով երկուքը միանալով գրէթէ մէկ բերնէ ելածի պէս՝ կազմեն «կա՛-տո՛ւ» բառը, կամ «կա՛րա՛գ», «մա՛-ծո՛ւմ», «հա՛-լա՛ւ», «ե՛-րե՛ս», ևն..:

(1) Գրական բառ:

Ուրեմն հանելուկ-բառի մ'առաջին վանկը կ'արտասանուի՝ պահանջուելով լրացուցիչ միւս վանկը:

Ով որ իր լրացուցիչ վերջավանկն արտասանելու ուշանայ, կակազի, կամ սիսալ ու անյարմար վանկ մը կցէ առաջարկուած բառ-հանելուկին՝ խալը կորուսած կ'ըլլայ ի նը-պաստ դիմացինին:

ՀՅ. ԿԱՐՄԵԼԻ,

160. ԲՈՒԶԱՏԱՐՈՅԻԿ

Le jeu du mouchoir, 10-15-20-30 հոգի

Պարսիկ Բօղյա բառովը բարդուած այս խաղանունը, զորըստ կամս կրնանք թարգմանել լիարտարոցիկ, ծրարտարոցիկ՝ շատ աշխոյժ ու քրանեցուցիչ խաղ մ'է, և կը յորջորջուի նաև ԲՈՒԶԱԿԱՊՈՅԻԿ, ԲՈՒԶԱԿԱՊՈՅՈՅԻԿ, ԲՈՒԶԱԿԱՊՈՅԻԿ, ԲՈՒԶԱԿԱՊՈՅԻԿ, ԲՈՒԶԱՑԱՐՈՅԻԿ, ԲՈՒԶԱՑԱՐՈՈՅԻԿ, ԲՈՒԶԱՑԱՐՈՒՈՅԻԿ:

~~3666203965~~ Բոլորակի լոյն շրջանակի մը մէջ կ'պուպուզին 10-15-20 հոգի, իրենց մէջ ձեռքէ ձեռք պատցնելով՝ լաթերէ, վերակուներէ (սազօ), կամ աւելի բնատիպ՝ դպրոցական նստարանին պատիկ դմիկիներէն (մինեսէր) փաթթուած կապօց մը:

Երկու հոգի ալ մէկը բոխչա բռնող միւսը բռւրա զարենող երոշուելով՝ արուած նշանին վրայ, Բռնողը վազելով կ'դառնայ բոլորակին շուրջը, աշէն պէտք ձախ, ձեռքէ ձեռք փախցուած փաթթին ետեւէն: Իր պաշտօնն և բռնել Բոխչան՝ պազողներէն մէկուն ձեռքին մէջ՝ դեռ քովինին չնետուած, մինչ իր ետեւէն ալ բռւրա զարենողն երկար բռւրա մը ձեռին՝ կ'հալածէ զինք, հասած ատենը չինայելով ազուոր հարուածներ չա՛փ-չո՛ւ: ի իջեցնել անոր կոնակին, թեւերուն, թինամեցին արովակի պէս ճկուն ու հանգոյցներով ոլոր ու գալար թուրա-ովը:

Որչափ ատեն որ մտրակուողը չաջողի բռնել՝ պտտցուած կապոցը՝ պարտաւոր է ոզի ի բռին, արիւն քրտինք մտած և

277 — Խաղախարի



թիկնահալուծ՝ վաղել, աւելի՝ վազել, սրունքներուն ճիգ տաւլով, կապուտկեցուցիչ թուրային հարուածներէն պրծերու համար։ Ինչ ատեն, և պազողներէն որի՛ ձեռքին մէջ որ բոխչան բռնել յաջողի՝ զանի վեր կ'հանէ, հալածողն անոր տեղը կ'նսացնէ, ինքը թուրան առնելով կ'դառնայ հալածող՝ նոր վեր ենողին ետեւէն, և այսպէս խաղը կ'շարունակուի միեւնոյն կերպով ու նոր եռանդով։

Տեսնելու է թէ, ի՞նչպէս խաղին ամենատաք միջոցին, բողջան ձեռքէ ձեռք կ'պտտի, կ'թռի, կ'դառնայ, կ'րսես թէ գնդակերպի մ'անընդհատ թաւալական շարժումով օժտուած ըլլար, իրեն հետ դարձնելով՝ բոխչան բռներու աշխատողն ու զանի հալածողը, որ յաճախ անհամեմատ վազիանութեան մը հանդէպ՝ թուրայի հարուած մ'իսկ չի՛ կրնար հասցնել իրմէ աւելի արագուան հալածուողին։ և անկէ ա՛լ աւելի՝ չո՛ւտ-չուտ ձեռքէ ձեռք թռող զլորուող կապոցն է որ կ'առինքնէ կեղրոնաձիգ ուժով մը՝ վազողն ու վազինողը, աննման աւիւնու խաղի մը յաղթական հաճոյքն ու խնդավայլութիւնը պարգեւելով պազող բոլորաշար դէմքերուն։

Այս թափոտ պարագային վալոդն ու վազցնողը, — բոխչան ու թուրա զարնողը — ոսնէն ի վեր, մինչև մազերը՝ արին-քրտինքի մէջ թաթիսուած, կարմիր տաքուկ արիւն մը կ'ցոլացնեն այտերնէն՝ առողջիկ մարմնամարզի մ'օգուտն զգալով, ու նո՞ր կորով առնելով՝ ժամը հնչող դասին ու բոլո՞ր դասերուն։

161. ԳԵՐԻ ԿԱՄ ԳԵՐԻՏԱՐՈՑԻԿ

Les Barres, 10 - 14 - 18 - 20 - 30 հոգի

Սրունքի ուժ, աշխոյժ, վազկանութիւն պահանջող խաղերէն մէկն է Թերիսարոցիկը կամ Թերոցիկը։

Խաղցողներն երկու հաւասար խումբի բաժնուած, խաղավայրին երկու սահմանածայրերը զա՛տ-զատ ճակատ կը

կազմեն, ու մէկ խումբէն միւսին կ'երթաց նախ պատգամաւոր-հրաւիրակ մը և մարտի նշանը կուտայ։ — ձեռքովը զարնելով դիմացի խումբէն իրէն դէմ դրուած հակառակօրդին բաց ափին՝ կ'դառնայ կ'փախչի դէպ իր խումբը, հետապնդուելով իր ախոյեանէն։ Սա պարտի կա՛մ բռնել զանի, կա՛մ իր վրայ հրաւիրել անոր միւս ընկերներէն մէկը։ այս կերպով ընդհանուր խաղամարտի փող հնչեցնելով։ հիմա երկու հանդիպակաց խումբերը կ'ճակատին յառաջատուական ոգեւոր թափով։

Եթէ հալածուողներէն մէկը զարնուի, — ձեռնահար ըլլայ զինք հետապնդողէն՝ և կամ հակառակօրդ կողմին ո՛ւ և է մէկ անդամէն կէս շրջանակի մէջ փակուի։ Գերին կ'ըլլայ բռնող կողմին։

Եթէ հալածուողը յաջողի զինք հալածողը կէս շրջանակի մէջ փակել՝ ան կ'փակի, և ա՛լ իրաւունք չունենար խաղին խառնուելու, մինչև որ խաղը վերանորոգուի երկու կողմերէն մէկուն յաղթանակէն վերջ։ Ո՛ր կողմը որ չատ զերի տարած ըլլալով՝ թշնամի կողմին ուժերը անդամալուծել կարենայ՝ ան յաղթած է ու յաղթական։

Գերեվաճառութիւն ըսես՝ թէ պատերազմական գերեվարութիւն։ խա՞զ թէ ապագայ կեանքի պայքարի նախափորձ, դասակարգային տարբերութեան, անկուկանգի, անհատական ուժի և հասարակային օրէնքի նախօրինակ։

Տեսնել նաև ԿՐԱԿ ՏԱՐՈՅԻԿ (թիւ 99՝ Մանկ. խաղեր, Բ. Կարց), և ԿՏՐՈՅ (թիւ 182, Պատանեկան խաղեր)։

162. ԳԵԼ - ԳՈՒՌ (1)

Le Renard et les Poules, 2 հոգիով

Տղայոց յատուկ շա՛տ իսկատիկ, հանճարեղ ճատրակախաղ մ'է։

Կ'տեսնես փողոցէ մ'անցնելու դ պահուն, երկափնեայ ծաւ-

(1) Գայլ-Գառն։

ուազարդ առուին միակտուր կամրջաքարին այս ու այն կողմէն ոտքերնին թուլակի կախած երկու հոգի նստեր՝ կաւիճով գծուած աղիւսակի մը վրայ մանր քարերով կ'խաղան. Գեղցան է, Տոն, Տամա կամ Գող-Տոն. — ճատրակախաղեր մանկական:

Գեղ-Գաղի աղիւսակը գծե՞նք, եթէ կ'ուզէք: Չորս գիծեր քաշելով ձեւացնենք քառակուսի մը, որուն չորս անկիւներն իրարու կապենք ընդդիմակաց երկու ծուռ-խաչածե գիծերով. ապա քառակուսիին չորս երեսներուն ճի՛շտ մէջտեղէն ալ քաշենք երկու գիծեր, որոնք քառակուսիին կեղրոնէն (պորտէն) անցնելով զիրար կ'խաչատեն. յեաոյ այս երկու գիծերուն չորս ծայրերն իրարու կապենք անկիւնային չորս գիծերով. ապա վերջապէս չորս գիծեր ու քաշենք՝ երկուքը քառակուսիին մէ՛կ ուղղութեամբը, երկուքը միւս ուղղութեամբ, այնպէս որ այս կերպ բաժանուած քառակուսիին բոլոր խորշերն ալ եռանկիւնածե կ'իշնան: Այս կերպով պատրաստուած շատ ինքնատիպ աղիւսակին կեղրոնական անկիւնակայանը կը կոչուի Քաղաք:

Խաղողներն երկու են, մէկը կ'առնէ երկու քար, որոնք՝ այսպէ՛ս ըսմնք. ընկուզաչափ խոշոր են և կը կոչուին Գեղ (Գայլ), իսկ միւսը կ'առնէ Գաղ կոչուած 25 (քսանըչինդ) քար՝ կաղինաչափ կամ ոսպնաչափ խոշորութեամբ: Գառնաքարերուն ալորը, իր կողմէ օ (հինգ) անկիւնակեղրոններուն վրայ հնդգական կ'շարէ իր քսանըչինդ քարերը, իսկ ասոնց դիմաց, երկրորդ տողի կողերուն երկու անկիւնակեղրոններուն վրայ Գայլաքարերուն աէրը կ'դնէ իր զոյտ քարերը... — անօթի գայլերը, երկուքին մէջտեղ մնալով Յթաց գծանկիւններ:

Խաղին սկսելու համար՝ Գառնատէրը նախ կ'քչէ գիծերուն վրայէն ուղիղ դէպ վարի (դէպ գայլատէրոջ կողմի) գծանկիւն մը՝ իր հինգական քարերու մէջտեղի երեք խումբին մէկէն՝ միայն մէ՛կ գառնաքար, հրաւիրելով այսպէս Գայլատէրը՝ իր խաղին: Սա իր կարգին՝ իր երկու գայլա-

բերէն մէկ կամ միւսը կ'տեղափոխէ գծակից միջանկիւնի մը վրայ, ա՛ջ ձախ, ի՞նչպէս որ ուզէ:

Գառնաքարերուն աէրը, մինչեւ որ իր հնդգական 5 խումբք քարերը ամբողջապէս իրարմէ հեռացուցած, այսինքն մէկ գծանկիւնի վրայ միայն մէկ քար ունենալու վիճակին բերած չըլլայ՝ իրաւունք չունի՛ վերէն վար գիծերուն ուղղութեամբ տարբեր՝ կողէ ի կող, կամ վարէն վեր (գայլատէրէն դէպ ինքը) գիծերու վրայ հոս-հոն տեղափոխել իր գառնաքարերը. Նաև ջանադիր կ'ըլլայ միշտ դէպ վար քչելու իր քարերը, այն կերպով որ գայլաքարերուն ուղղութեամբ գծի մը վրայ գանուելու պարագան նախահասելով՝ իր գառներէն մէկ կամ միւսը պաշտպանուած չըլլայ օժանդակ գառնաքարով մը: Այս խաղին մէջ ուտել՝ կը նշանակէ գայլաքարի մը՝ գառնաքարի՝ մը վրայէն դիմացի պարապ գծանկիւնին վրայ անցնելով-յայնկուսած գառնաքարը գրաւել:

Գայլն իր չարժումներուն մէջ բոլորովին ազատ է, ուղղած կերպովը, գիծերու ճամբով. անկիւնէ մը կ'անցնի ուրիշ անկիւն մը, վեր կամ վար, աջ ու ձախ: Կամ իր խոզագիտական հմտութեան չափով կը թողու որ գառնաքար մը պրծի իր ճանկէն, կամ անպատպան գտած պահուն՝ վրայէն անցնելով կ'ուտէ, զրկելով գառնատէր իր խաղի գէնքերէն, կամ որ նոյն է՝ տասանորդելով այսպէս անոր հօտին գառնուկները ? ? :

Այս հիմնագծերուն վրայ գառնատէրն իր քարերն ամբողջապէս քչելով դէպ վար, և իւրաքանչիւր անկիւնին վըրայ մէյ-մէկ քար գտնուելու արձակ վիճակին բերելէ յեաոյ: ամէն ուղղութեամբ շարժելու ազատութիւնն ալ ստանալով՝ եթէ խաղողը վարպետ է՝ կ'ջանայ այնպէ՛ս մը խաղալ իր գառնաքարերը որ երկու սոված... գայլերը պաշտը կապէ ամէն կողմէ երկուական գառնաքարերու շարքի մը մէջ:

Այն ատեն «Զօ՛շ, չօ՛շ» ըսելով՝ գայլատիրոջ աչքերը բա՛ց կը թողու : Խե՞ղձ գայլատէր, աչքերը մեծ-մեծ կ'բանայ-կ'խփէ, գայլերէն գառներուն, գառներէն գայլերուն կ'նայի, անոնց շրջած (?) ուղիները կ'քննէ, կ'տեսնէ որ՝ իրօ՛ք անշարժութեան գատապարտուեր են իր զոյդ գառնակեր գայլերը, ո՞չ անդին կրնան ցատկել՝ գառ մ'ուտելով, ո՞չ ետ կրնան գալ, ո՞չ իսկ տեղերնէն երերալ, զոյդ-զոյդ գառներու շարքի մը մէջ պաշարուեր, կապուեր, չօ՛շ եղեր մնացեր են . ինքն ալ իր գայլերուն պէս : Այս յաջողութիւնը գառնատիրոջ համար խաղին մեծագոյն յաղթանակն է, ինքն ալ — գառնատէրը — յաղթականն իր յաջողութեան :

Իսկ երբ համբակ գառնատիրոջ մը գէմ՝ վարպետ գայլատէր մ'ըլլայ, մէկի՞կ-մէկիկ կ'ուտէ, կ'զրաւէ անոր անպաշտպան գառները . անոր ուժերը կ'ջլատէ, և խաղն ի՞նքը կ'շահի :

Խաղին յաջողութեան պայմաններէն մէկն ալ է՝ կարենալ զրաւել աղիւսակին կեղրոնական գծակայանը, որ կը կոչուի Քաղաք : Քաղաքն առնելը, և օժանդակ գառնաքարերով ալ շուրջանակի պաշտպանուած ըլլալը՝ գառնատիրոջ պարծանք, և գրէթէ ստոյդ յաջողութեանը գրաւականն է : Նմանապէս գալատիրոջ համար՝ Քաղաքը՝ ամէ՛ն ուղղութեամբ գառնաքարեր կլեկու ուտելու մամբարաժին ըլլալով՝ յաջողութեան ալ ամուր պատուանդանն է :

Հովւական հօտապաշտպանութեան, կամ ռազմագիտական սկզբունքներով շաղախուած այս աղիւսախաղը, այս անմեղ ու յոյժ հրահանգիչ, միտք սրող, հաշւագիտութիւն պահանջող մանկական իսկատիպ ճատրակախաղը, յաճախ մեծերու ալ զրոսանքին մէջ աթոռ ունի, իբր իսկապէ՛ս գնահատելի մտախաղ (jeu d'esprit) մը :

163. Գիր ԳՐՈՅՑԻԿ կամ ՄԱՐԴԱԳԻՐ⁽¹⁾

Սյրենգիս (թիւ 154) խաղին վերջարանին մէջ յիշեցի թէ՝ Սյրուբենը գաղափարի հաղորդակցութեան միջոց ըլլալէ զատ՝ խաղին ալ նիւթ է : Այս խաղերէն մէկն է Սյրենգիսը, որուն՝ Սյրուբենը եղած է միայն իրը միջոց՝ խաղին կարգը պահելու :

Այս խաղի մէջ սակայն՝ Այրուբենն ի՞նքն է որ կ'ձեւացւի խաղցողին անդամներովք : Հոս խաղը՝ ալփափետներն են . կրնայ ըսուել թէ տառի ձուլարան մէ այս խաղը .— մարմնային սյրուբնի, մարդկեղէն ինքնաձոյլ ու ինքնաքակ գըրածեւերու կեղծարան :

Այսպէս, սենեակի մէջ, մէկուն քյայքը բռնած ատեն, այրուբենին ատուերն իր մարմնովը կեղծելու խաղին կ'դիմէ՝ քիչ մ'ատեն ալ զբօնելու և զբօցնելու ներկաները : Քմայքը տարափոխիկ կը դառնայ, մինչ ան՝ Այրը կ'ձեւացնէ՝ գորգին վրայ իր անդամները եռածղելով՝ ուրիշ մ'ալ Բենը կը ձեէ կանգնած դիրքով, երրորդ մը Դիւ, և այսպէս մէկ գծով մինչև այրուբենին վերջատառը :

Հետաքրքրական է անշուշտ թէ՝ ի՞նչպէս կ'ձեւացուին մարմնեղէն տառերը՝ այս խաղին մէջ : Ար՛դ .—

Այր ձեւացնելու համար՝ խաղակը կրնակին վրայ գետին կը պառկի՝ զոյդ ոտները գլուխն ու ասոնց մէջաեղ փորին վրայէն թեւերը տնկելով, այր-ին երեք ակուաներուն պէս :

Բեն կը դառնայ՝ ոտքի վրայ աջ թեւը զիլսուն վրայէն վար կամարացներով, մինչ ձախ թեւը՝ կուրծքին առաջ դէպ վար կը կորացնէ՝ բեն-ին կեղրոնի կեռին պէս :

Դիւ կ'ձեւացնէ նորէն մէկ թեւը կլորածե դէպ գլուխը տարած . միւսն ալ դէպ ետև՝ վա՛ր ծուած :

Դա՛ կ'դառնայ՝ մէկ թեւը կամարացներով գլխէն դէպ վար, միւսը ծուելով ետևեէն դէպ վար :

(1) Գիր Գրոյցիկ կամ Մարդագիր խաղանունները կազմուած են ն' մ կողմէ . զի խաղը կայ՝ բայց անունը չկայ, կամ եւ սած լունիմու

Ե՞շ՝ յետոյքին վրայ կ'նսափ ծունկերը թեքած՝ թեւերը կուրծքին վրան կախած :

Զա՝ Կ'զետեղուի գետին ծալապատիկ՝ նստելու դիրքով, ոտքերը մէյ-մէկ կողմէն վայրահակ, թեւերը վերոլոր, զբլխին դէմ բոլորած :

Է՛ կ'իջնէ ծունկերուն վրայ, թեւերն ետեւէն դէպ վար կը կախէ :

Ըթ՝ աթոռակի մը վրայ կ'նսափ, սրունքները վար կախած. կամ հանգիստ կ'նսափ գետին, ոտքերը դէպ առաջ երկնցուցած, ու թեւերը զլխուն վրայէն վար՝ կամար ծռած :

Թո՞ գժուարէ իրապէս. հազիւնմանանք մը կարելի. — մէկ թեւը ճակտին դէմ որած՝ միւսն այդ թեւին մէջտեղէն, արմուկէն, վայրահակ :

Ժի՛ հեշտ է. բայց ո՛չ շատ ճիշդ. — Նստուկ դիրքով, ծունկերը թեք, ոտներն աղղբին փակցուած՝ մէկ թեւը պորտին առջեւէն դէպ ծնկոսկրերը կամարցած, միւսն ալ ետեւէն վար կախած :

Ինի, ինքնին կը կազմուի, կանգուն դիրքով՝ թեւերն առջեւէն դէպ վար հակ :

Լիում՝ լընք գետին կ'չոքի, ոտներն ետեւը լքած, իրաւնը շիտակ սիւնի՛ պէս :

Իհ՝ խելացի կնքահօր պէս ուղղո՛րդ կանգնած՝ թեւերը գրկարաց, գողեալ :

Ծա՛ ձեռքերէն մէկը դէպ վեր՝ միւսը դէպ վար ուսերուն ուղղութեամբը կ'տարածէ, ոտքերը՝ ծունկ-ծունկէ զատած, կրունկ-կրունկի տուած, Ծա-ին պարապ փորը կազմելով :

Կէն՝ կ'նսափ նստարանին, ոտքերը գո՛գ կախ, թեւերը կշտին կի՛պ-կախ :

Հո՞ յետոյքովն աթոռին յեց՝ սրունքը ետեւ աղղբերուն տակ, ոտնաթաթերը դէպ առաջ, ձեռնաթաթերը զլխէն դէպ ետ կարճ պարզած՝ «Հ» զլխատառ դիրին պէս :

Զա՝ ծունկերը գետին զարկած՝ թեւերը չեշտ դէպ աղղ-

ըերը՝ գլուխը ծռած դէպ ետեւ, պարզ բոլորգիր «Ճ»-ի պէս : Ղամ՝ չա՛տ դիւրին, ծունկի կ'իջնէ, ոտքերը ետեւ՝ իբր պոչ, թեւերը զլխէն դէպ առաջ՝ շթաքարաձն կա՛խ-կամար : Ճի՛ Ծա-ի պէս ծունկերը բաց, կրունկով կից, թեւերն աջը ճախէն, ճախուն քլիքն ճղաբաց :

Մեն՝ մէկի տեղ երկու կերպով, մէկը զլխատառ՝ միւսը պարզ գիր. — յետոյքը գետին, թեւերը ամուր կողին կիպ, ոտքերը վե՛ր, ծունկերը հաւասար զլուխին՝ ծնկածալքէն սրունքը կախ, կամ՝ նոյն ձեւով ո՛ու գետին սրունքն ու աղղբը զոյլ փակած՝ կուրծքին դիմաց բարձրաթեք. թեւերը դէպ ուսերն ի վեր, ձեռնաթաթերը զլխէն դէպ ետեւ քիչ մը կախ :

Յի՛ ինալով ծունկի՝ ոտքերը դէպ ետեւ քիչ մը վերցած՝ թեւերը կատին կախած, պարզ բոլորգիր «Ճ»-ի պէս :

Նօ՛ նստած, ծունկերը թեքած, զլուխը դէպ ետեւ ծռած :

Ծա՝ շիտակ ծունկի՛ վրայ, ձեռքերը գլխին վրայէն կախ՝ պարզ բոլորգիր «Ճ»-ի պէս : Կամ թէ նստած, ծունկերը կուրծքին դէմ թեքած, մէկ թեւն առաջ՝ միւրը ետեւ զլխուն երկարած (՝) զլխագիր «Ճ»-ի նման :

Ո (վո՞) ոտքերուն ու թեւակից զլխուն վրայ՝ բերան ի վար դարձած :

Զա՝ չոքած, առաջ հակած թեւերն առջեւէն ողոր դէպ ճակատ հանած :

Պի՛ պարզ կանգնած, թեւերը մէկ միւսէն անշատ՝ գըլխուն հաւասար գող-ամբարձած՝ պարզ բոլորգիր «Ա»-ի պէս :

Զի՞ «Զա»-ի պէս, պա՛րզ բոլորգիր, ծունկի չոքած, ոտքերն ետեւը պոչի տեղ, թեւերն ուղղորդ-երկարի (Ն) ձև՝ ճակատն ի վեր առ ի շեղ :

Ուա՛ կու գայ ծունկերուն վրայ, ոտքերն իբր պոչ պարզ տպագիր «Ո» տառին, կոնակն հորիզոնական՝ իբր ծածք գրին սիւներուն, արմուկները գետնին, ափերը քունքերուն՝ իբր ծախ կողմի սի՛ւն (տառին) :

Սի՛ սեպէ թէ Այրի՛ պէս, երեքի տեղ՝ զոյլ ակոայ. —

նստած յետոյքին վրայ, ոտքերն ու գլուխը համարակար վեր ոցած:

Վել ծունկերուն վրայ չոքած, թեւերը զոգաբաց:

Տիուն՝ տպագի՞ր թէ ձեռագի՞ր՝ դժուա՛ր կուգայ, հաղիւ միայն ծունկի եկած՝ ոտքերը ետեւէն, թեւերը զլխուն վրայով առջեւէն՝ տարագէմ, գլուխները ձեւացնեն երկաթագիր «Ճ» ձեւին:

Ի՞՛ ոտքի վրայ ուղիղ կանգնած՝ զլխուն հետ ու վրայէն՝ թեւերը դէպ վար՝ կամար կախած:

Յօ՛ ցած աթոռի մը վրայ կամ գետին նստած, ոտները դէպ առաջ փռած, թեւերը արմկածեւ զլխուն տարած կըպցած, պարզ բոլորգիր. «ց»ի ձեւ:

Ի (ւիւն)ը՝ նոյն ինչպէս ինի առաը. թեւերը քչիկ մ'արտամէտ:

Փիւր՝ (փորո՛վ, զլխատա՛ռ)՝ ուղղորդ կեցած, թեւերը կողերուն դէմ կամրած (fait des anses):

Ի՞՛ գրէթէ չի՛ կազմուիր, թէ գլուխը շինես՝ մէջքին գօտին կ'մնայ, գօտին շինես զոյդ թեւով՝ զլուխը կ'մնայ անոլոր, Պարզ նօտրագիր «ք»՝ դիւրին է. ձեռքերը փորին կ'դնես, ուղղորդ մարմնին՝ գօտի՛ պէս կ'փակչի, կ'պատշաճի:

Օ՛ ողնոլոր, կոնակի վրայ գետնահար, ձեռքովը՝ ոտները բռնած՝ շեղ-բոլոր:

Ֆէ՛ օտա՞ր է որքան որ՝ բայց ձի՛ գ կանգնած՝ մէկ թեւը ոլոր դէպ գլուխ, միւսն ալ կողին՝ արմուկն ետե, ափն առջեւ:

Ահա թէ ո՞րն է Գիւր-գրոցիկ-ը խաղերու մէջ, և թէ ի՞նչ-պէս կը ձեւացուին իր մարդագրերը:

Այբուբենի տառերը կել պարանող խաղակ-միտքը պիտի չմոռնար անշուշտ թւանշաներն ալ, — 1, 2, 3, ևն.., զորա կը ձեւացնէ նոյն ճարտարութեամբ:



164. Գ Մ Բ Ե Թ Ա Խ Ա Դ

Octogone, 10-15 հոգիով

Մարմնամարզական վարժութիւն մ'է աւելի՝ քան խաղ։ Հինգ վեց հոգի թեւերնին իրարու ուսերուն վրայ ձգած ու զիրար ամուր բռնած՝ շրջանակածեւ ամբարտակ մը կը կազմեն։ Ուրիշ 3.4 հոգի ալ, համեմատաբար անոնցմէ թեթև ու մանրակազմ։ Կուգան՝ ոտքերնին անոնցմէ իւրաքանչիւրին ծունկերուն վրայ՝ իրը պատուանդան՝ կոխելով կ'ելեն ուսերուն վրայ կը կանգնին, զիրար թեւեկից բռնած։ Այսպէսով երկրորդ յարկ մը կը ձեւացնեն հիմնական ամբարտակին վրայ։

Երբ մի անգամ այսպէս կրկնայարկ գմբէրը կառուցուի, և չէնքը հաստատ պահուի, միահամուռ նշանի մը վրայ՝ մարդագիմքը կ'սկսի անզգալի կերպով շարժիլ, տեղափոխուիլ, ինչպէս հեղուկալից գաւաթներով ծանրաբեռն շքասեղան մը տեղափոխս զգո՞յշ ու անցո՞ւնց։ Պարզ է թէ՝ երկրորդ յարկի ամբարտակը կազմողներու կացութիւնն ամէն՝ բռպէ վատանգաւոր է. ա նշաթեթև ձախիկութիւն մը՝ և ա՛ա զը՞զգ՝ գետին պիտի տապալին։ Վարիններուն ալ ուսի տոկունութիւնն է պէտք որ կարենան իրենց բեռը կրել և չըկքիլ սրունքներուն վրայ։

Ներդաշնակ ուժերով կազմուած Գմբէթախաղ մը, վատանգաւոր ըլլալէ կ'գաղցի։ Յաճախ այս վստահութիւն ներշնչող գմբէթաշարի մը երկրորդ յարկին վրայ կ'բարձրանայ երրո՞րդ մ'ալ՝ մէկ կամ երկու հոգիով, բայց այս պարագային՝ մերձակայ ծառերու շրջանակի մը ապաւինելո՞ւ նախահոգութեամբ։

Երբեմն ալ, երկյարկանի գմբէթախաղին մէջ, հիմնափւները — առաջին յարկը ձեւացնողները — ըստ կամս կ'ձկեն ծունկերը, կամաց մը կ'սոնտրհին ու կ'ելեն՝ իրենց հետ ցածցնելով գմբէթաշարը և վերստին նախկին հասակն առնել տալով,

Շրջանակածեւ գմբէթախաղէն զատ, կ'ձեւացնեն նաև պատի մը կամ ծառի մը երեսն ի վեր թեւամբարձ վերելքներ՝ մէկմէկու ուսին վրայ բարձրանալով, Յաշող ու վարժ եղողներ՝ ուսէ ուս բարձրացած կրնան ելել շէնքի մը վերնայարկի լուսամուտները, և մինչեւ իսկ տանիքները:

165. Գ Ո Ղ - Տ Ո Ղ

La Marelle assise, 2 հոգիով

Այրերն ունին իրենց նարտը, ձատրակը, Աղիւսախաղը (տամա), Տօմիօ, Բիջարդո, Ան. Ան, մատաղատի մանուկներն ու պատանիներն ալ ունին իրենց Գէլ-գառը, Ճանխալը, Տողը, և Գող-Տողը, որոնց համար ոչ ատաղձագործն է յոդներ, ոչ իրենք խաղացողները ծախքէ են ելեր, ոչ սրճարանի սեղանները ճնացեր են իրենց վրայ խաղցող կրքոտ մոլիխներու ճեռքին տակ, ոչ կառսօն-ը ծեծ է կերեր փարոն-էն՝ ժամանակին թէյ չհասցնելուն, սիկարի կրակ չտալուն. ոչ քսակ է պարպուեր, ոչ տունը՝ կնիկ-տղաք ճրագ վառած, սեղանը դրեր՝ անյագ խաղամոլիկ հօրը կ'սպասեն, ոչ ալ վերջապէս խաղի ու զրոսանքի որոշ ժամերէն դուրս ժամեր են որ փճանան ի զուր:

Մանուկը ճշտապահ է, մերթ անհնագանդ թէկ՝ այլ կանոնասէր է. չափաւոր են իր իղձերը, մոլութեան չի տանիր իր զրօսամիրութիւնը. քիչով գոհացող, պարզին սիրահար և բաց օդին ի խնդիր՝ բնատուր խոսնուածք մ'ունի: Եւ միթէ Բնութեան մէջ կ'պակսի՞ն միջոցներ՝ զրօսական ներկայացումներու:

Ըսի թէ՝ մանուկը տախտակ ճատրակ չունի', աթոռ ու նստարան չունի, ճախրաքաշ ուլունք (փուլ) չունի: Յայց չունեցածն վել իսկ շատ բան ունի: Ողջ մնան կամուրջի քարերը, գետնի սալերը, քարէ սանդուխի մատերը, փողոցադրան հանգստաքարերը (սալու), կամ, ատաղձէ թափած՝ բե-

կոր տախտակներ, որոնց վրայ՝ սկային հունէ մ'առնուած չոր կաւճահողի շերտ մը, պատէ փրթած գաճի կտոր մը, ածուխի նե ծայր մը, գունատու կղմինտրի բեկոր մը, այս ամէնը պակսած ատեն՝ խիճն ու կոպիճը՝ չատ բնականօրէն գործածուելով՝ ուղուած խորշերը կ'գծուին, երբեմն անջնջելի բեւեռագիր նշաններու չափ սպիտով . . . :

Պատեցէք այգես էտ մեր քաղաքին (Վան) բոլոր խոխոչաճայն փողոցները, ու շագիր նայեցէք, միակտուր կարմնջաքարերուն վրայի փոշիս փչեցէք, և պիտի տեսնէք գրէթէ աւէնուն վրայ ու խաղադիմերու անջնջ, խորաքանդակ հետքեր՝ իրքերազանց խօսուն պնակիտներ՝ բնատոհմիկ անգիր աղեւսախաղերու:

Երկու հոգիով, և իննական երկգոյն քարերով կ'խաղութ Գող-Տողը, հետեւեալ ձեւով գծուած աղիւսակին վրայ. —

Կ'քաշին քառակուսի գիծ մը, որուն չորս անկիւններն իրարու կը կապին ծուռ-խաչածեւ երկու գծերով. ապա քառակուսիին չորս երեսներուն ծիշտ մէջտեղէն ալ կ'քաշին զիրար խաչածեւով երկու գիծեր: Այս է ամբողջ աղիւսակը Գող-Տողին:

Ինը միագոյն քարերու տէրը նախ կ'դնէ քար մը՝ գծան կիւններէն մէկուն վրայ, կեղրոնական գծանկիւնն զատ, որ կը կոչուի Աղա: Միւս ինը միագոյն քարի տէրն ալ էր կողմէն քար մը կ'դնէ, ջանալով միշտ մտնել հակառորդին քարերուն մէջտեղը, որպէս զի ան չկարենայ իր երեք քարերը դնել մէկ գծի վրայ, — տող չինել:

Երբ մէկը յաջողի իր Յ քարերը մէկ գծի մը վրայ շարել իրաւունք կ'ունենայ հակառորդին չարած քարերէն իր ուղած մէկ քարը վերցնել-դնելու աղախ մէջ, Այս կերպով անդամալուծած կ'ըլլայ անոր ուժերը: Աւելորդ չըլլայ ըսել երբ պարզաբանութիւն թէ՝ գծահանգոյցներուն վրայ քար դնելը մէկընդմէջ կարգով ըլլալուն՝ խաղը շահիլ շատ հեշտ չէ, երբ մանաւանդ զոյդ խաղցողներն ալ հմուտ ըլլան:

Խաղը վերոյիշեալ ձեւերուն համեմատ կ'շարունակուի,

մինչեւ որ մէկ կամ միւս կողմը յաջողի հակառ՝ որդին 9 քարերէն միծ մաս մը, կամ բոլորն ալ աղախն մէջ դնել և խաղը շահիլ:

Տեսնել նաև ՏՈՂ. 212:

166. ԳՈՄՇՈՒԻ ԿՈՒԻԻ

Դիւղական խաղաշխարհի յատուկ այս ցլամարտը, ընդարձակ դաշտի կամ մարգագետնի մը վրայ հանդիսադրուած, մէկն է այն կրկէսային հին խաղերէն՝ որոնց յիշատակութիւնը կայ որքան Աթէնքի, Հռոմի կամ Պոմպէի խլեակներուն՝ նոյնքան մեր նաւասարդի շող օրերուն պատմութեանը մէջ. — « . . . զ'վագեն եղանց և զվագեն եղջերուաց»:

Երկու հումկու գոմէլ — կուտան —, մէյմէկ ոհսի կամ հիամփակ ինամուած թկաններ՝ երբ երկուստեք համաձայնութեան մը վրայ դաշտ հանուին՝ դէմ դէմի, աչքով զիրար չափերվ, պոչերը խաղցնելով գալարելով վեր տնկելով կու գան կ'մօտենան, զիրար կ'ոտուըտան, կը փընչփընչան, կ'զատնան նորէն կուգան. կոտոշ կոտոշի՝ կ'բախի խուլ շըխկոցով մը. ետ կ'քաշուին, երիշ կ'քաշեն ու նորէն սոսկալի թափով կ'խոյանան կը ցլանան իրարու դէմ, ճակատ ճակատի, ոռուգերը մինչինչալէն ուռած, աչքերը կապիճներէն գուրս՝ կկոցուած, առջեւի սրունքնուն վրայ ետեւինները պոչն ի վեր բլրակերպ ողնած՝ մինային ամբողջ ուժերը դէպ ճակատ չե՛շատի մղելով:

Սհարկու է տեսարանը. վիթխարի կատաղի գոմէշները փրփրած ու մոխեգին՝ կ'խումեն իրարու վրայ, սոսկալի թափով կ'նշդհարին, չրա՛խկ չրո՛ւխկ կ'զարնեն իրենց լայն ու հոսարմատ կոտոշ՝ կոտոշի, կ'հեռանան ու նորէն կ'բախին երկու վահանակուու մարտիկներու պէս, և խորշ շրըխկոցը կ'վերնայ՝ «որպէս իսիդինք վահանաւորացն», կամ բախիւնը զրահաւոր մարտանաւերու:

Մարտնչող կատաղի գոմէշները, մէկը միւսէն աւելի, նիգ կ'ընեն զիրար զզեանելո՛ւ կոխելու, կոտոշներուն ահաւո՞ր շեղիը միմեանց կուրծքը խոթելու, պատառ ու հերձ՝ բանալու: Վայ այն գոմէշին որ իր թանձրասպար կուրծքը դէ՛մ թողնէ՝ արիւնախանձ ախոյնանին վարազազօր կոտոշներուն: Բայց այնպէս դիւրութեամբ, մէկը միւսին առաջ չի՛ բանար իր կուրծքը. ողնայարին ու հսկայ գլխուն ամբողջ ուժովը կ'մարտնչին յամառ. ետ քաշուիլ կամ ետ քաշել-տալին անհնար. երկուքէն մէկուն պարառութեամբ միա՛յն պիտի վերջանայ կոփուր:

Կ'տեսնես որ նոր թափով միրարու վրայ վլա՛ծ-կքած մէկ պահուն՝ երկուքէն մէկը կ'յաջողի վերջապէս իր կոտոշը կառչեցնել մէկալին ծունկերուն, միւսն ալ րոպէ չի՛ կորսընցներ, վարպետ ու թա՛փ շարժումով մը կեռ կոտոշները կը ձգէ մէկալին ծունկերը կ'բռնէ. այս ձեւ կոտշամարտին Շարափակ թողիլ (շարափակ նետել) կ'ըստի, որ մարտնչող ցուլերուն շունչ առնելու պահիկ մը կ'տրամադրէ բնականօրէն:

Այսպէս կոտշագոյց՝ մոլիխանձ կուտաները կ'փընչան կը փընչփընչան. կծղակներուն տակ փոխացած գետնին փաշին վեր հանելով, զիրար կ'չափչին, պատեհ րոպէն գտնելուն պէս ետ-ետ կ'ընկրկին, երիշ կ'քաշեն ու նո՞ր սոսկալի կատաղութեամբ մը կ'գահավիմին իրարու վրայ: Ահաւ որ ճայթիւն մը, և կ'տեսնես որ երկու կուաններէն մէկուն կոտոշը թռա՛ւ, ձո՞յլ արիւնը ցայտելով: Օրհա՛մն է հէգ կոտշազուրկ գոմէշին՝ եթէ մարտադիր հանդիսական տէրերը հասնելով չաղատեն զանի կատղած գոմէշին ձեռքէն:

Յաղթական ցուլը յաղթանակէն արթշիռ ու կուրցած՝ անպայման կ'սպաննէ, ժահրալից սոսկալի կոտոշները փորը կ'մսէ յաղթահարին, եթէ ան կենայ տակաւին, դէ՛մ դնելու միսէ կոտոշներովը, կամ մէկը թռած՝ միա՛կ կոտոշով մը: Պարտեալ գոմէշն իր կաշին ազատելուն միայն կ'նայի, ալ չ' կենար, բոլոր թափովը կ'փախի, յաղթականին կտաղի հետապնդումին առաջ սարսափուն, մինչեւ որ ինքինքը նետէ

դոնէ մը ներս, որ վրան գոցուի ու փրկէ զինք՝ մոլեգին դահիճին սո՛ւր դաշոյն-կոտոշէն:

Եթէ գոմշամարտը բաց դաշտի մէջ է որ կը կատարուի՝ այն ատեն վայ, պարտուղին, որքան դաշտն ունի սահման, այնքան թափով կ'հալածէ յաղթականը, մինչև որ ան իր զոհին թանձր մորթին մէջ կոտոշներուն սուր չեղիք միէ, զգեանէ:

Քիչ տարբերութեամբ, բայց համեմատաբար չա՛տ մեղմութեամբ տեղի կ'ունենայ նաև Քօյու կոյիւր (խոյամարտ), որուն տեսարանը նոյնքան գեղեցիկ ու հաճելի է՝ որքան գոմշու կռիւին՝ ահարկո՛ւ:

167. Դ Ղ Ե Զ

Յ հոգիով

Սիրուն և հետաքրքրաշարժ նմանախաղ մը, մեղրալից փեթակէն խորիս յափշտակողներուն դէմ մեղուներուն (գըղէզ) բացած պատերազմին վրայ ձեւուած:

Երեք հոգիով կ'խաղան: Մէկը կ'կենայ մէջտեղը, ոտքերը կրցածին չափ իրարմէ բացատած, զլիխն՝ գդակ մը, և ձեռքերը փողած դրած բերնին դէմ մեղուի բղաձան հանելով.—Դոլէ՛զն է:

Միւս երկուքէն մէկն իր աջ կշտին, մէկալը ձախ՝ նոյնպէս ոտքերնին բացած, ոտք-ոտքի մէ՛կ գծի վրայ կը կենան և Դիկի կողմի ձեռքերնին անոր զլխուն վրայ երկնցուցած՝ պատրաստ կը բռնեն, մինչ միւս ձեռքերնին ալ Դըղէկի կողմի երեսնուն դրած են՝ անոր տալիք ապտակախայտերն ընդունելու:

Այս դիրքով ուղիղ գծի մը վրայ տեղաւորուելէ ետք՝ Դիկը (մէջտեղի կեցողը) ձեռնափողէն տըզտըզոցներ արձակելով մէկտեղ՝ պատեն մէկ բոպէին չօ՛փ...՝ ապտակախայթ մը կուտայ քովկից ընկերներէն մէկուն՝ երեսին վահանաձեւ:

բռնած բաց ափին, և անմիջապէս կ'ձկի դէպ ասած իր ոտքերուն միջոցին մէջ, խուսափելով այսպէս իր զլխուն տըրուելիք վերահաս ապտակէն, և իր գլխարկը թոցուելէ պահպանելով:

Այսպէս, երթալով՝ խաղն աւելի կ'տաքնայ, կ'ոգեւորի՛ Զարախա՛յթ, դղէզը կ'ըզզայ, կ'բզզայ, խայթ ու ապտակ կ'չուայլէ աջ ու ձախ, արիւն քրտինք մտած, և կողմնակաց հէգ! յափշտակիչներուն ափամէջերը մզմզացնելով իր շաջուն, շլշիուն ըլազ-ին-յորս ախպէր մեկ հօրիսպէր-ին-տակ:

Որքան ատեն որ քովկից խաղցողներէն մէկ կամ միւսը դղէզին զլխէն գլխարկը թոցնել յաջողած չէ՝ ան իր հարուածները կուտայ աջնւ-ձախու, տզալով-տզվզալով, մերթ մէկին մերթ մէկալին ականջին դէմ իր ձեռնափողը պարզելով ու բզբզալով ա՛յն տեսակ ջղագրգիռ շութափութեամբ մ'և մխորուն բզզոցով մը՝ որ դուն կ'ըսես մեղուանոցի մ'ակ-ին դիմացն են՝ մեղուակուի մ'ի տես: Ոգեւորութիւնն ալ այսպէս կ'ըլլայ . . . , մեղուաջա՛ն, մեղուաձա՛յն, մեղուակա՞ն:

Մէջերնէն, այսինքն կողմնակաց մեղուամարտերէն ո՛րն որ յաջողի վերջապէս ապտակայթ մ'ուտեկուն հետ մէկտեղ՝ Դիկին զլխուն վերեւ Դամոկէսի սուրին՝ նման պատրաստ կախ-բռնած ձեռքովն անմիջական և անվրէպ հարուած մ'իշեցնել, ու զլխարկը թոցնել՝ ան կ'անցնի մէջտեղ՝ Դիկի դիրք խաղալու, և Դիկին ալ անոր տեղը կ'փոխադրուի, այս անգամ ի՛նքն սպասելով և ուտեկովն որ ու գրգռուն Դիկին աղուոր ապտակախայթերը, կակծացնող համբոյրները . . . :

Տաքարիւն ֆրանսացի մը, ի տես այս աւիւնոտ խաղին, շուտով պիտի ըսէր. — «Jouons une bonne partie de l'Abbeille!»:

Դիկը բառը՝ գաւառաբարբառով կ'նշանակէ մեղու, և առնուած է, գուցէ, մեղուին հանած «դը՛գ», «դը՛զզ» ձայնէն:

168. ԵՂՈՒԻՆԻԿ ԽԱՂՑՆԵԼ

2 - 3 - 4 հոգիով

Աղաւնի թացնելու սովորութիւնը շատ հինքն ի վեր ծառնօթ է թէ՛ կրօնական և թէ՛ թղթատարական պաշտօններով։ Հանդիսական տօներուն աղաւնի թոցնելը՝ յիշուած է մեր սրբազն մատենագիրներէն, և ուղեւոր աղաւնիներ (pigeon voyageur)՝ ամէն դարու պաշարեալներուն թեւաւոր թղթատարներն եղեր են։

Առաջին սովորութեան մնացորդն է մեր բնիկ խաղաշխարհին վրայ երեւած եղունիկ խաղուցելու զբոսանքը։ Եղունիկ խաղցնելը պատւաւոր զբոսանք մը ճանչուած չէ՝ բնաւ՝ կամ ա'յն պատճառով որ փողոցային կարգ մ'անգործ թափառիկներու արհեստն է եղեր վաղուց ի վեր, և այդ երեսէն ժողովրդի աչքին յարգէ ինկած, և կա'մ թէ՛ այս զբոսանքը ժամանակի ընթացքին լքուելով լքուելով մնացեր է այդ որոշ դասակարգին ճեռքը։

Այստեղ ծանօթ եղող կապտագոյն վայրի աղաւնիքն (հաւաքալ, եաբանի եղունիկ) զատ՝ կայ մասնաւորաբար ազնիւցեղ մը ընտանի աղաւնիի, ճերմակ ճլպլտուն, թուխ փետուրներով, փնջափետուր գլխով ու սրունքներով, որոնք կը կոչուին Տեօրիկ (կ) եղունիկ, և ասոնք են որ կ'թոցուին։

Տեսակ մը մոլութիւն ալ աղաւնեսիրութիւնն է, զոր կ'ունենան ոմանք, և կ'պահեն կ'անուցեն յատկապէս գեղեցիկ աղաւնիներ՝ իրենց աղաւնոցներուն մէջ։ Այս հոգածու խնամքներուն պօակումը կատարեալ կ'ըլլայ՝ երբ զանոնք կապոյտ երկինքն ի վեր թոցնելով՝ անոնք ճախրեն-ճախրեն ու նորէն գան իջնեն իրենց թառը թառին։

169. ԵՌՈՍՏՈՒՄ կամ «ԻԻՉԱՌԴԸ»

Le Saute-mouton, 5-10 հոգիով

Պատանեական խաղերու մէջ առաջին կարգի վրայ աթոռունեցող խաղերէն մէկն ալ է՝ իւցաղրմը, զոր ես պատշաճօրէն թարգմանեցի Եռուստում՝ խաղին ոստմնական ձեւէն առանելով։

Սրունքներն ամրացնող, ճիվ ու ջիղ բացող, մարմինը ջլապնդող մարմնամարզական առնացի խաղ մ'է Եռոստումը, որ ամէն դպրոցականի զրօսավայրին և ոչ-դպրոցականի խաղավայրն եղող կանանչ մարգերուն վրայ միշտ թարմ ու անմոռ յիշատակներ կ'ծիցնէ իր ապագայ պայքարի կեանքին դժնդակ բոպէներուն իբր սփոփ։

Այս խաղին Ֆրանսերէն Saute-mouton բառին ծագումը շատերու յայտնի է թէ՛ կուգայ Փանիւրմի (Panurge) ոչխարներու առակէն, որ որքան ալ իմաստով ու ծագումով մերին աննման՝ քայց խաղաձեւովը նման կուգայ։

Ահա՝ այստեղը խաղցուածին նկարագրութիւնը։ —

Հինգ-տասաը խաղընկերներ, խաղավայրին երկայնքին գետինը կ'դնեն ցատկելու սահմանագիծը որոշող նշան մը, — առուելլրէն պճորկուած մարգի կտոր մը, կամ կուց մը հող—, որ կը կոչուի փուտու կամ փուտուիկ՝ կակուլզ, փուսուս ըլլալուն համար։ Ապա իրենց ցատկումին ուժ տալուն պատասկով հեռուէն երիշ քաշելով կ'վագեն կուգան՝ փուտուսին վրայ ոտք կոխելով կ'ցատկին երեք ոստիւն անդին։ Ով որ այս սկզբնական ձեւին մէջ ամէնէն ետ մնայ, այսինքն ամէնէն քիչը ցատկէ՝ ան կ'ըլլայ առաջին կացողը։ Սա՝ փուտուսիկէն քանի մ'ոտք անդին, քայլաբաց կը կոչուի ձեռները ծունկերուն կոթնցուցած, և իր կ'անակին վրայէն ցատկելու կուգան միւսները կարգով։ — Նախ կուգայ ամէնէն աւելի շատ ցատկողը որ կը կոչուի Պապ։ Անոր ետեւէն՝ իրմէ վերջ ամէնաշատ ցատկողը որ է Պապախսկր, և այսպէս շարիշար մինչեւ վերջինը, որ պատշաճօրէն նախիր շող կը կոչուի։

Ամէն անգամ որ Պապը երիշ քաշելով վազէ, փուսփուսին վրայ ուաք կոխելով ձեռները զարնէ կացողին կոնակին վրայ, և ոտները ձիավարիկի պէս բացած միւս կո՛վմը ցատկէ՝ կացողն իր կեցած տեղէն կ'առաջանայ մինչև Պապին ցատկած-իջած տեղը: Պապախապէրն ու իր հետեւորդներն ալ պարաւոր են փուսփուսիկէն մինչև Պապին կտրած միջոցը ցատկելով՝ անցնիլ՝ կացողին կոնակին վրայէն:

Եթէ խաղը կենարով կամ կամով որոշուած է՝ խաղցողներն իրարու ետեւէ կարգով պարտին կենալ, և այս կերպով ամէնքն ալ իրենց կարգին կ'ըլան Պապ, Պապախապէր, Նախիր շշող ևն: Իսկ երբ խաղը զոռն'վ (բռնի) է, այսինքն եթէ որոշուած է որ ամէն անգամ Պապին ցատկելէն ետք՝ փուսփուսիկէն հեռացող կացողին կոնակէն՝ մինչեւ յետին ճիգ թափողն ու ցատկել կրցողն՝ աղատուի, և տկար մնացողը միայն կենայ՝ այնատեն ցատկելու մէջ տկար եղողը՝ կացողի կ'ըլլայ: Այս վերջին ձեւին մէջ յաճախ կրնայ պատահիլ որ Պապը, — ամէնէն առաջ ցատկելու կարգն ունեցողը —, տկար ելլէ և կենայ, կոչուելով Պապիկացու:

Այս խաղին տարբեր նմոյշներն են նաև ԱՅԲԵՆԳԻՄ, էրկէն է՛, ՍՈԼՓՈԽՈՑԻԿ ևն: զրբ տեսնել իրենց կարգին՝ թիւ 154, 172 և 209:

170. ԵՌՈՅՑԻԿ կամ ԵՌՈՅՑ ԹՕՓ

La Balle empoisonnée, 6-8-10-20 հոգիով

Մաղագնատակը, որու մասին խօսեցանք ԹՕՓ-ի կարգին (թիւ 82), հոս նորէն առարկան է խաղի մը, որ ո՛չ նուազշահեկան կ'ընծայէ զրօսավայրը՝ խաղակարօտ դպրոցականին . . . :

Գետնի վրայ, սեպէ թէ 4 քայլաչափ տրամագծով բոլորակ գիծ մը կը գծեն, խաղին ներս ձեւացնելով, ապա երկու խու մըի բաժնուած՝ խաղցողներուն մէկ խումբը կ'մնայ

այդ գծին մէջ, — ներս, և միւս խումբը գծէն արտաքս՝ — դուրս:

Դրսիններէն մէկը՝ մաղագնատակը (թօփ) ձեռին՝ կ'մօտենայ, և գնտակը կամաց մը կ'նետէ ներսիններէն մէկսէն: Երբ գնտակը վար իյնալէ ետք գլորուի և բոլորակ գծին մէջ մնայ՝ ներսիններէն գնտահար ընկերը (այն՝ որուն ձգուած էր գնտակը) կ'առնէ գնտակը, և կ'աշխատի զարնել-դպցը-նել դուրսիններէն մէկուն՝ խաղը շահելու համար:

Եթէ դրսէն ներս արուած գնտակը վար գլորուելով՝ բոլորակ գծին դուրս ելլէ, գնտակ տուողը պարտաւոր է գալվերցնել խաղագնատակը, և ձգելով հակառակորդին ձեռքին մէջ, փախչի որքան հնար է օճապոյտ, ոլոր-մոլոր ճամբով, իր ետևէն նետու ելիք գնտակին հարուածէն խուսափելու համար: Եթէ հարուածը վրիափ՝ զրսինները վերստին կ'առնեն թօփ և կ'նետեն ներսիններէն մէկուն վրայ: Որին որ զպաւ՝ ան կը նստի, կ'ըլլայ կնիկ, և ա՛լ իրաւունք չունենար իր ընկերներուն օժանդակելու՝ մինչեւ խաղին նորոգումը:

Ներսինները դուրս, և դրսինները ներս՝ այն ատեն միայն կրնան փոխուիլ՝ երբ մէկին կամ միւսին ուժերն ամբողջովին ոչնչանան:

171. ԵՌՈՅՑԻԶՕԶ կամ ՕՌՈՑՕԶ

Les Fers ou le Guénif?, 8-10-15 հոգիով

Խաղավայրին վրայ բոլորակի կ'պուպուզին տասնեակ մը խաղակիցներ:

Երկու հոգի ալ, մէկը հալածող, միւսը փախչող ըլլալով՝ մէկը մէկալին առջեւէն կ'փախչի՝ բոլորակին շուրջը պըտակելով: Եթէ հալածողն հասնի փախչողին՝ կ'ցատկէ անոր կոնակը, կ'հեծնէ: սա պարտաւոր է զանի շալկած շրջեցնել պազողներուն կազմած բոլորակին շուրջը՝ մէ՛կ անգամ: Այս

ըրջեցումին ատեն, հեծնողը կ'աշխատի ձեռքով դէպ առաջ հրել հեծնուողը և կոնակէն վար դէպ ետ ցատկելով փախչիլ, հետապնդուելով անկէ: Այսպէս ընել եթէ յաջողի հեծնողը՝ վագելով՝ կ'դառնայ բոլորակին շուրջը, միշտ հետապնդուելով միւսէն, որուն ձեռքէն կրնայ ազատուիլ միայն ա՛յն ատեն՝ երբ համնի մատը տայ պազրողներէն մէկուն: Սա անյապազ վեր կենալու է՝ իր տեղն անոր (զինք ձեռնահարողին) տալով, իսկ ինքը կ'դառնայ հալածուող, և հակառակ կողմէն՝ դէմէն՝ կ'հետապնդուի անկէ՝ որ քիչ առաջ հալածող էր:

Այսպէսով խաղը կ'շարունակուի՝ բոլորակին շուրջը հակառակ գծով, աշէն ձախ, կամ ձախէն աջ՝ դառնալով: Նորէն հալածողը կ'շանայ ցատկել փախչողին կռնակը, փախչողը հեծնուելով՝ չհեծնողը կ'ըրջեցնէ բոլորակին շուրջը. սա այս միջոցին կ'շանայ վար ցատկելով փախչիլ և մէկը վեր հանել, ինքն անոր տեղը նստիլ: Ելողը շարունակելու է նոյն խաղը:

Եթէ բոլորակին շուրջը հալածումին ատեն՝ հալածուողը թէ՝ հալածողը ինքինքնին ձգեն բոլորակէն ներս՝ ողցընդ կ'ընեն, այսինքն գլուխը կ'զարնեն ուրիշի մը յետոյքին,



172. ԷՐԿԻՆ ԷՇ, Ա.

Saute-mouton á la poursuite, ուզուն էշի

2 - 5 - 10 - 20 - 30 հողիով

Երկեն էշ անունով ծանօթ այս խաղաշարքը՝ Եռոստումի տարրեր տեսակներ են, աւելի քիչ զնդերային ուժի կարօտ, և նուազ յոգնեցուցիչ: Այս առաջին կերպը կ'խաղան ա՛յսպէս.

Իրարմէ քիչ միջոցներով — քայլաչտի, երկքայլաչտի — հեռու, կարգով մէկ գծի վրայ կ'շարուին խաղցողները՝ կուզ կեցած դիրքով: Եւ հիմա, այս մարդաշարին մէկ զլիսէն

սկսելով միւս գլուխը իրարու վրայէն կ'ցատկեն նոյն կզուողները, և իջնելով՝ ոտք կոխած տեղերնին կը կենա՛ն (կը կզուին) դարձեալ: Այսպէսով շղթայաբար մէկը միւսին կոնակէն ցատկելով ու կենաղով խաղն ու կացող մարդաշարը կ'երկննայ կ'շարունակուի, ինքնին կ'տեղափոխուի՝ մինչև որ կէտի մը հասնելով՝ այս անգամ հակառակ զլիսէն ցատկեն և ձուլուած երկեն եշը դէպ ա՛յն կողմը ... քշեն:

Պարզ է թէ՝ այս խաղին մէջ կացողն ու քոնողը (ցատկող) կարգով բոլոր խաղցողներն ըլլալով՝ խաղանունին եշն իրենք են առանձին-առանձինն, և երկեն էշ՝ ամէ՛նքը միասին: Էշ մը՝ որ երկա՛ր է, որ միշտ կ'երկարի, խաղավայրին մէկ զլիսէն մէկալ գլուխը կ'տեղափոխուի, յառաջատուական նորոգումով, որուն խալկաձողին ողնաշարներէն կազմուած իրանն ամբողջութեամբ միենոյն դիրքով չի տեղափոխուիր իր ոտքերուն վրայ, այլ՝ ողնաշարին — մարդաշարին — ամէն մէկ օղակոսկը — կացողը — ետեւէն կը կտրի, կ'ցատկէ իրմէ առաջ եղողներուն վրայէն, և յառաջակարգ օղակին — կացողին — առաջը կը կենա՛յ շարքը շարունակելով: Այս ցատկողին միեւնոյն կերպով կ'հետեւի իրմէ ետք եկողը և իրմէ առաջ կը կենայ, երբորդ մ'անո՞ր ետեւէն և անո՞ր առջեւը. չորրորդ, չինգերորդ, վեցերորդ ցատկողներն իրենց կարգին:

Այսպէս, դիւրին է նկատել թէ, խաղցողներուն մէջ աստիճանի, կարգի խտիր չկայ, նախակարգ ցատկողը կը կենայ, ուրիշ մ'անո՞ր ետեւէն, ուրիշ մ'ալ՝ անո՞ր, և փոխընդփոխի, կարգով ամէ՛նքն ալ իրարու կռնակը կ'ցատկեն, իրարու քով կացո՞ղ կ'ըլլան յաջորդաբար, կազմելով այսպէս խաղական զուարձակի և եղական երկայն էշ մը, որ գոյութիւն անենալէ կ'զադրի երբ խաղցողները ոտքի կենալով մարդանան ... :



173. ԷՐԿԵՆ ԷՇ, Բ.

Le Cheval fondu, 4 - 6 - 8 - 10 հոգիով

Էրկեն էշի այս երկրորդ կերպն աւելի դժուար, վտանգաւոր, մեջիստող (մէջքը խախտող, հատող) խաղ մ'է:

Խաղցողներն երկու խումբի բաժնուած, մէկ խումբին ընկերներէն մին՝ կռնակը պատի մը տուած կը կենայ, կամ կոճղի մը վրայ կ'նսուի, և միւսներն իրարու ետեւէ կ'շարուին իր առջեւը, կզուած և ոռ-զդուին (մէկին գլուխը միւսին յետոյքին դ'զած) դիրքով:

Մէկալ խումբին ընկերներէն մէկը կ'վազէ կուգայ՝ ձեռքը վերջակարգ կզուողին կռնքին զարնելով՝ կ'ցատկէ չոքէ-չոքք կ'առաջանայ մինչեւ նախակարգ կզուողին քամակին վրայ, և չոքած կ'մնայ: Իր միւս ընկերներն ալ ի՞ր ետեւէն կուզան կ'ցատկին՝ ետեւէ ետեւ կզուածներուն կռնակին վրայ կ'չոքին՝ զիրար բռնած: Վերջին ցատկողը վերջի կզուողին կռնակն ելլելուն պէս՝ մէկ շունչով համբելու է մէկ, երկու, երեք՝ մինչեւ երսուն: Եթէ յաջողի՝ կրկին իրենց է խաղը, հակառակ պարագային՝ խաղը կ'անցնի միւսներուն: Այս անզամցակողները կը կենան նոյն ձեւով, և կացողները կ'ցատկին խաղին կանոններուն կրկնութեամբը:



174. ԷՐԿԵՆ ԷՇ, Գ.

Le Cheval fondu, 3 - 5 - 10 հոգիով

Խաղցողներէն մէկը քուէով Պապ կ'ընարուի, ուրիշ մը էշ, երրորդ մ'ալ հեծնող, (որոնք խաղի ընթացքին դերերնին կ'փոխեն կարգով):

Պապը կ'նսուի կոճղի մը կամ նստարանի մը վրայ, կամ այնպէս ոտքի կը կենայ, էշը կուգայ՝ զլուխը կ'ծուէ Պապին ծունկերուն վրայ կ'դնէ՝ ուսերէն բռնու ելով անոր կողմէ:

Էշն իրեն համար որ և է նպարեղէնի — չամիչ, ընկոյդ, թուզ եւն: — անուն մը որոշած կ'ըլլայ, զոր կ'յայտնէ միայն Պապին:

Հիմա, խաղն ըկսելով, հեծնողը կու գայ կ'ցատկէ էշին կռնակը, և իրեն ու Պապին մէջ՝ տեղի կ'ունենայ հետեւեալ տրամախօսութիւնը: Հեծնողը կ'հարցնէ, Պապը կ'պատասխանէ: —

— «ԷՇ»:

— «ԷՇմա՛հ՛»:

— «ԷՇ սո՛ւ տանեմ Պո՛ղե՛»:

— «Ի՛նչ պո՛նեա պիրե՛ս»:

— «Զամի՛շ», կամ «Ամբրո՛ւ» կամ «Նո՛ւո»⁽¹⁾:

Եթէ տուած նպարեղէնին կամ միրգին՝ անունը ձի՛շտ էշին առած անունն է՝ կ'մնայ հեծած ու կ'վերսկսի նոր հարցումին՝ այս անզամ էշին Պապին հետ գաղտնաբար ընտրած նո՛ր անունի մ'ի գիւտ: Իսկ եթէ էշին ունեցած անունն առբեր նպարի մ'անունը տայ՝ ինք հեծնողը կ'իջնէ կ'դառնայ էշ, իր դերը թողլով պահ մ'առաջ էշ եղողին: Կամ եթէ Յ հոգիէ տուելի են խաղցողները՝ կարգը որո՛ւն որ ըլլայ՝ անոր:

175. ԹԻՍ-ՄՈՒԻՐՈՒԻՍ

4 հոգիով

Այնքան պատշաճ անուն՝ խաղցուած խաղին՝ որ մարդ չի գիտեր ինդա՞յ թէ զարմանայ: Խաղին ձեւն այնպէս է որ ձշտիւ թիւը կ'առնէ մուրրուսին:

Զորս հոգի, երկուքական հոգիով կ'խաղան ա՛յապէս: — Երկու ընկերները ծունկերնին ծալած՝ գետինը կ'նսատին, թեւերնին ալ ծալելով ծունկերնուն վրայ, և իրարու հակառակ պարագային առաջ կ'առնէ մուրրուսին:

(1) — «ԷՇ»: = «Էշմա՛հ՛»: — «Էշը տո՛ւը տանիմ Բա՛ղե՛»: = «Ի՛նչ բառնաս բերե՛ս» — Զամի՛շ. Ամբրո՛ւ, Նո՛ւո»:

աս'կ դիրքով, — մէկուն գլուխը միւսին յետոյքին կողմը, փետրվարի ձուկերուն նման։ Միւս երկու ընկերներն ալ, նոյն ոռ-զլուխ դիրքով, երեսի կողմէն զիրար կ'զրկեն, այսպէս որ՝ մէկուն ոտքերը մէկալին վիզը շրջապատսձ՝ թեւերովն ալ զիրար գրկած ըլլան։

Խաղին սկսելու համար, քովէքով գետին պառկած երկուքին վրայ՝ իր մէջքովն իյնալու կուգայ կայսող զոյգէն այն որ ոտքերուն վրայ կանգուն՝ գլխիվար գրկած ունի իր ընկերները։ Անկումը տեղի ունենալուն պէս՝ այս անգամ գլխիվար եղողն ուղիղ դիրքի մէջ գտնելով ինքզինքը՝ ուժ կուտայ իր ոտքերուն, կ'զրկէ իր ընկերը, և ոտքի ելելով, գլխիվար ընկերն վլէն կախ՝ կ'գառնայ ու մէջքովը՝ թագրա կ'զարնէ պառկողներուն կռնակին վրայ։

Այսպէս, փոխնիփօխ մէկը կանգնելով միւսը զլխիվար դիրքի մէջ կ'մնայ, և թագլա զարնելով՝ միւսէն կ'զրկուի գլխիվար, մինչեւ որ պայմանուած թիւը լրանայ։ Այս անգամ պառկո՛ղ զոյգն է որ կ'ելլէ, մէկզմէկ փետրվարի ձուկերուն դիրքովը կ'զրկէ, և միւսներուն գետնատարած կըռնակներուն վրայ թագլա կ'զարնէ՝ մէկ աւելի։

Յառաջատուական խաղակա՞ն կանոն մ'ալ հո՛ս կայ, ինչպէս կը տեսնուի. զի խաղը քա՞նի շարունակուի՝ թագլա զարնողներն ալ իրենց նախորդներու զարկածէն մէկ աւելի՝ կ'զարնեն։ Այսպէս, մէկ անգամէն սկսելով, երկո՛ւ, երե՛ք՝ մինչեւ տասնի՛ կ'հասցնեն թագլաներուն թիւը. երբ այլեւս չափազանց պարտասած ու քրտնած՝ շշո՛ւ օյունուն սաֆայի բիրսի՛ ըսին ու վերջ տան խաղին։

Ինչպէս տեսնուեցաւ՝ Թիս-մուրուս կոչուելուն պատճառն այն է որ, մէկը միւսէն գրկուած ատեն՝ իր կզակը, այսինքն մօրուարձակը, կ'դպչի անոր յետոյքին, և անորն ալ իրեն՝ փոխադա՛րձաբար, ինչպէս նաև պառկող զոյգը աջ-ձախ քովէքով կզուելով՝ մէկուն զլուխը միւսին յետսակողմին կ'հաւասարի։

176. ԹՈՒՂԴԹ կամ ԹՂԹԱԽԱՂ

Jeu de Carte

Տոհմիկ խաղ ու ժամանցներու կարգին կարելի՞ է դնել խաղ մը, որուն նիւթն ալ ծագումն ալ տարաշխարհիկ կամ եկամուտ է մեզ համար։ Հարկ չկայ սպասելու որ իրաւունք տուող մ'ըլլայ այս հարցիս։ Բայց որովհետեւ արեւմտեան խաղաշխարհի այս տիեզերածաւալ և վատախտարակ խաղը, քաղաքակրթութեան բարոյական այս մանրէն, վարակեր է։ բառին լայն իմաստովը՝ բովանդակ մարդկութիւնը, ուր որ կանաչ կամ անկանաչ սեղան մը կայ, ուր որ բնութեան կանաչին ձաշա՛կը չկայ, ուր որ եօրնոցէն բոնէ՛ մինչեւ թիջը, կամ խամարիլէն ելի՛ր մինչեւ թրամիլա, չիւրիւթմէ, պի-դի, փիթիր, փուփա, թիրիփ հասկցող ու խալցող կայ՝ զոց աչքով անցնիլ չըլլար անոր քովէն, գոնէ՛ տոհմայնացած մէկերկու տեսակը յիշել հարկ կ'ըլլայ։

Բացայաց է թէ՛ այս կործանարար խաղը, ամէն հասակի և ամէն քսակի մատչելի, նաև ամէն մոյութեան բոյն դառնալու յոսի յատկութիւնն ալ ունի։ Օդի պէս ամէնուրեք է, ծայրայեղութեան տարուած պարագային՝ անոր պէս ապականիչ, սնոր նման կաղմաւեր, անոր չափ ևս անհրաժեշտ է դարձեր՝ ըսելու չափ առաջ ալ թէ երթամ՝ դարուանիկարագիրը չափազանցած չեմ ըլլար։ Թղթախա՛ղ, թղթախագիրը չափազանցած չեմ ըլլար։ Թղթախա՛ղ, թղթախագիրը չափազանցած չեմ ըլլար։ Թղթախա՛ղ, թղթախագիրը չափազանցած չեմ ըլլար։ Թղթախա՛ղ, ամէն տեղ, ամէն հասակի ու տարիքի մէջ, ամէն բանէ վերջ առաջ ու վերջ ։

Միջազգային քաղաքակրթութեան մէջ ոչինչ այնքան շուտ կ'փոխանցուի որքան խաղը։ Ան հեռագրի թեւերով կ'փոխադրուի կարծես. նորոյթէն առաջ կ'քալէ, հնութեան չափ հին կ'մնայ. միշտ պատրաստ ու անեղծ, մանաւանդ սա թղթախալը՝ որ նորոյթէ իյնալու դէմ պահպանակ (թալիս ման) ունի կարծես։

Ալ ինչո՞ւ մեղադրենք մեր պղափկները, երբ անոնք ալ

ձեռք մը բուղը գտնելուն պէս՝ կ'նստին և կ'խաղան իրեք թղթեն, Քըթնա, Կզօյին, կամ ուրիշ մէկ կերպը՝ իրենց գիտածներէն :

Եթէ շատոր (4-6-8 հոգի) են՝ սեւ-կարճիր կ'խանան, կամ քուղը կ'խաչեն, և ընկերներ որոշուելէ յետոյ՝ մէկմէկու թուղթերը փոխադարձաբար կ'տեսնեն (կ'նային) ու կ'սկսին խաղալ: Իսկ եթէ երկու են խաղողները՝ կ'քրքրեն թուղթը, կը կտրեն, կ'ցրուեն, և կ'տանին ու կ'տարուին:

Գուցէ աւելորդ չըլլա՛յ ստուերագիծն ընել վեր յիշուած երեք կերպ տնդական թղթախաղներուն, որոնց մանրամասնութիւնները կրնան արժէքէ զուրկ չըլլալ:



ԹՂԹԱԽԱՂ Ա., ԵՐԵԲ ԹՂԹԵՆ

2-3-4-6-8-12 հոգիով

Իրեք թղթենը, որ անունէն իսկ յայտնի է՝ պարզ խխալքի կոչուած կերպն է, և կ'խաղուի երեքակա՞ն թուղթ բաշխուելով: Պատկերներն ըստ կամս կ'հաշուին 5-ական արժէքով, և իիլիի-ներն ու Բէյ-երը 10-ական. կամ Բաջաղէն սկսեալ մինչեւ Գրզ, Թաղիի, Իիլիի, Բիրլիի՝ 2, 3, 4, 10 և 11 թւական արժէքով:

Կ'խաղան 2-3 հոգիով՝ առանձին-առանձին ամէն մէկն ի՞ր հաշւին, կամ երկ-երկու ընկերով, երեքական, չորսական ընկերներով՝ երբ 4-6-8-12 հոգի ըլլան խաղողները, Որոշուած թիւը կամ խաղը շուտ շահողը՝ գրաւին տէ՛ր կ'ըլլայ: Մէկ խաղի մէջ մէկ կողմը բնաւ թուղթ առնել չկրցողը՝ կարուք կ'ըլլայ, և ամբողջ թուղթերն առնող կողմը՝ երկու կ'երթայ, այսինքն երկու խաղ մէկանց շահած կ'ըլլայ: կարուք եղողին գլուխը շապէլներ կը փաթթէին եղեր սակէ առաջ:

Կ'պատահի նաև որ երկու հակառակորդ կողմերն ալ, խաղի մը մէջ, հաւասար քանակով թուղթ առած ըլլան և

խաղը վիարա՛ ըլլայ. այս պարագային յաջորդ անմիջական խաղին մէջ ո՛ր կողմը որ փաթան պատուեցնէ՝ երկու կ'երթայ նորէն. միեւնոյն ատեն կաբուր ալ եթէ ընէ՝ երե՛ք կ'երթայ, երեք խաղ կը շահի:



177. ԹՂԹԱԽԱՂ Բ., ՔՂԹՆԱ

3 - 4 - 5 - 6 հոգիով

Թղթախաղի առանձին խսկասիպ կերպ մ'է. անունն իսկ յոյժ որակիչ: Խաղցողներէն ամէն մէկին հինգական թուղթ ցրուելով՝ աւելցած կ'դրուի մէջտեղը. ապա նախսակարգ քուղը իջնողը ի՞նչ գոյն թուղթ որ իջնէ՝ միւսներն ալ նոյն գոյնէն թուղթ տալու են: Զեռքի 5 թուղթերուն մէջ անկէ չունեցողը՝ գետնի թուղթէն կ'քաշէ մինչեւ որ հատ մը գայ. որուն թուղթը որ մեծ եղաւ՝ ա՛ն կ'իջնէ այս անդամ ի՞ր ուղած գոյնէն թուղթ մը: Գետնի թուղթերէն քաշողն եթէ հօն չգտնէ պահանջուած կուփիս, մայս, խայլուկ (սինեֆ) կամ օրեա (կարօ) թուղթէն՝ խաղցող ձախակողմինին կամ ձախակողմեաններուն (կարգին համեմատ) ձգած թուղթերը կ'առնէ՝ ձեռքը կ'բռնէ:

Այս խաղին մէջ արժէքով աւագ թուղթը երկումնն (իիլիկ) ըլլալով՝ խաղցողները կ'ալխսատին նախ արժէքով փո՛քը թուղթերէն իջնել՝ վերջէն յաղթող ելլելու նախատեսութեամբ: Այս կերպով մինչև վերջը խաղալով՝ որի ձեռք որ թուղթ մնայ, ամէնէն առաջ լմնցողը կ'առնէ այդ թուղթերը, և անոնց թւին չափով հարուածիկներ կուտայ անոր ֆիրիմ՝ համբուած թուղթերով: Ասկէ յըրնտ անունը, որ տեղական բարբառով կ'նշանակէ Քին զարնելու ձեւով, յըրցի (թղթախաղ), եթէ կարելի է այսպէս ըսել:



178. ԹՂԹԱԽԱԼ դ., ԿԶՈՅԻՆ

3 - 5 - 6 հոգիով

Կզօյին — գըղօյունու — ձեւն ալ կ'խաղցուի երեքէն ոչ
պակաս հոգիով, թէս նեղի եկած պարագային՝ ճարահատ եր-
կու հոգիով ալ կրնայ խաղցուիլ:

36 թուղթերուն մէջէն կ'հանեն երեք զըգ-երը (աղջիկ-
ները)՝ մէկը միայն թողլով: Ապա թուղթերը խառնելով
(frf'rեղով) կ'ցրուեն խաղցողներուն վրայ մէկ առ մէկ, այն-
պէս որ գետինը թուղթ չի դրուիր, և ամէն մէկը կ'ունենայ
մէկ անգամէն 5-6-8-11 թուղթ՝ խաղցողներուն թւին հա-
մեմատ: Խւրագանչիւր ոք իր այդ թուղթերն, առանձին,
նման-նմանի տալով՝ ձեռքէ կ'հանէ. այսինքն եօրնոցը կու
տայ եօրնոցի, ուրենոց՝ ուրենոցի, ինենոց՝ ինենոցի, տանոց՝ տա-
նոցի, բաջադ՝ բաջի, բաղի՝ բաղիի, իիլի՛ իիլիի, բի՛ բիյ,
եթէ ձեռքի թուղթերուն մէջ անսնց ամէնէն ալ ունենայ:
Անընկեր կամ անզոյդ մնացող թուղթերը, ինչպէս նաև մէկ
զըգ-ը՝ (որո՞ւն որ եկած ըլլայ)՝ կ'մնան ձեռքերնին:

Այս առանձնակի զուգումն ու բաժանումը կատարուելէ
ետք՝ ամէն ոք իր թուղթերը գոց երեւով կ'դնէ գետին՝ իր
առջեւը: Հիմա որո՞ւ ձեռք որ շատ թուղթ է մնացեր, ան-
կէ սկսելով աջակողմինը թուղթ մը կ'քաշէ անոր թուղթե-
րէն, ինչ որ գալու ըլլայ՝ կ'նայի թէ անոր տալու թուղթ
ունի՛ իրեններուն մէջ. եթէ կայ՝ անոր ընկերացնելով՝ կ'ձգէ
անդին՝ խաղէն դուրս հանուած զոյգ-զոյգ թուղթերուն
մէջ: Խսկ եթէ չունի՛ կ'դնէ իր ձեռքի թուղթերուն մէջ, ե-
տեւը տանելով կ'խառնէ, և առջեւը բերելով կ'առաջարկէ իր
աջանիստ ընկերին, որ միեւնոյն կերպով թուղթ մը քաշե-
լով՝ նոյն ընթացքով կ'առաջարկէ իր աջակողմինին, ան ալ
միւսին:

Այսպէս, մէկը միւսէն—ձախէն դէպի աջ—թուղթ մը

քաշելով և հանդիպած համարժէք տարագոյն թղթերը զու-
գելով՝ դուրս կը հանէ: Վերջը, որո՞ւ ձեռք որ մնայ միակ
զըգ-ը. — որ յաճախ ձեռքէ ձեռք շրջան կ'ընէ գաղտնաբար
—, կ'բերեն անոր ճակատը կ'մրեն:

* *

Տեղական այս երեք ձեւերէն զատ՝ ընտանեկան խաղա-
կան շրջանակի մէջ կ'խաղան նաև թրամիա, Զիւրիւրմի, Գոզ,
Քոնցինա, Բասմա-զալլապ ևն.., որոնց մասին աւելորդ է գրել:

Թուղթի փառքն, այսչափով չի՛ վերջանար սակայն: Ա-
նով կ'ձեւացնեն նաև զանազան մաքի խաղեր (jeux d'esprit),
ամբողջ 36 թուղթերը երեք առ երեք շարելով և երկրորդէ
մը մտովի որոշուած թուղթը վերջէն գանել-ցուցնելով: Անով
կ'պարզեն կերպ-կերպ աչքակապուկ խաղեր, պատկերաւոր
թուղթերով՝ բաղնիի երթացող դուքսերու, գքսուհիններու և
անոնց լապտերակիրներու (բացայ) ածպախաղեր ևն.., ևն..:

Սրեւերեան ծագումով այս թղթախաղը Սարակինոսներու
ձեռքով Սրեւմտեան աշխարհը ճարակ ու վարակ տալէ վերջ՝
դարձեր է դարձեալ իր բնավայրը, ուր ո՛չ նուազ բարոյական
ու նիւթական անկումներու վճռագիր եղած է ու կ'ըլլայ,

179. ԹՕՓՈՎ ՏՈՒՇՓԵՏ

Courte paume, le Lawn-tennis,

2-5-10.20 հոգիով

Պատանեկութեան ամէնէն աւելի շատ սիրած, դպրոցա-
կան ուսանողութեան ամէնէն շատ խաղցած, և խաղերու
լաւագոյններէն մէկն է Թօփով Տուշփետ (գնդակով Տուշ-
փետ), որ կ'խաղցուի երկու հոգիով ալ, տասն հոգիով ա՛լ,
Մշնաջով ալ:

Խաղանիւթերն են կովալ մազէ լմուած գնդակ մը (Տես-
նել թիւ 82, թօփի խաղի մէջ, մազէ գնտակը). և թաթաձեւ

տախտակ մը, որ արմուկէն վար թեւի-թաթի ձեւն ունի ճշտիւ. ասոր թելահիւս կոկիկ տեսակն է եւրոպացի մանուկին գործածած բազւեց-ը:

Ընդարձակ, քա՛ց օդով կամարուած զրօսավայրի մը վրայ. կամ լայն պողոտայի մը երկայնքին՝ երկշարք ծառերու յաղթ շուրջովն ու խոխոջուն առուներու բերած սիւրովն ոգեւոր տղաքը կ'տեսնես որ եսի՛կ-եսիկ կ'խաղան. զնդակ կ'զարնեն, զնդակ կ'րոնեն, փախչողին կ'դպցնեն, ներս կ'երթան յաղթական, կամ գլխիկոր՝ դուրս կ'ելեն. — Թօփով Տուշիք կը խաղան:

Հաւասար թւով երկու խումբի բաժնուած՝ մէկ խումբը բաց-յորով ներս մտած է, միւս խումբը դուրս ցրուած՝ (բառին ցրիւ իմաստովը) որպէս զի դէպ իրենք գալիք մազադնդակը իրենցմէ մէկին ձեռքն ինայ՝ բռնեն. կամ ներսին-ներէն մէկը փախչելու րոպէին՝ զնդակը եսեւէն փակցնեն:

Գնդակ տուողը զրսիներէն ամէնէն ճարպիկն է, և մասզագնդակը ձեռքը՝ ներսիներու սահմանին մէջ եկած, անոնցմէ իւրաքանչիւրին կարգով զնդակ կրուայ, այսինքն գնդակը վեր կը նետէ անոնցմէ մէկուն առաջ, որ թաթածեւ տախտակովը (baquette) կ'աշխատի զարնել թռցնել զայն դէպ դուրսը, Զարնողը կ'երթայ կը կենայ քիչ մ'անդին որոշուած պահիկ ահմանը, պատեհ առիթին՝ դէպ դուրսը դէպ սահմանածայրը վաղելու համար: Այն տեղէն ալ, դարձեալ պատեհութիւն գտածին պէս՝ ետ կ'դառնայ դէպ ներսը իր ընկերներուն քով և նորէն իրաւոնք կ'ստանայ զնդակ զարնելու:

Դրսիները մէկ կողմէ կ'աշխատին դէպ իրենց սահմանը թռցուած զնդակը գետին չինկած բռնել, միւս կողմէ գետին իյնալէ վերջ վերցնելով՝ զարնել ներսիներէն մէկին կամ միւսին, որոնք ներսէն դէպ դուրս փախելու կամ դրսէն դառնալու վազքին մէջ ըլլան: Եթէ յաջողին մէկը զնդակար զարնել՝ խաղը շահած ըլլալով՝ ներս կ'երթան, և իրենք զնդակ կ'զարնեն. — միւսներէն մէկուն կողմէ արուած զընդակը թռցնելով խաղը կ'նորոգեն:

Գնդակ տուողն ալ, զնդակն իր ձեռքը եղած պահու մը, իրաւոնք ունի զարնելու ներսիններէն անո՞ր որ փախելու կամ փախուստէ դառնալու վազքին մէջ է: Բայց կ'պատահի որ արտաչափ մը տարածութեան վրայ փոռող զբօսավայրին մէկ գլխէն դէպ միւսը՝ զնդակ զարնել հարկ ըլլայ. այս պարագային՝ դրսինները ձեռքէ ձեռք կ'փոխանցեն զնդակը, և և տարակոյս չկայ որ խաղավայրին մէկ կէտին վրայ անպատճառ գնդահար կ'ըլլայ՝ չնչասպառ վազող ներսցի մը, և խաղին յաղթանակը դրսեցիներուն կ'մնայ:

Խաղի ընթացքին, յաճախ կ'պատահի որ իրարու ետեւէ գնդակ զարնող ներսցիները փախչումի մեկնակէտին — պատիկ սահմանին — վրայ՝ առիթի սպասեն որ փախին, մինչ գնդակ տուողը վարպետորդի մէկն ըլլալով՝ միշտ իլրացուցած, այսինքն փուճ հանած վրիպեցուցած ըլլայ թօփի տախտակին հարուածը՝ անոնց ամէն մէկին զատ-զատ, այնպէս որ անոնցմէ ոչ մէկը փախած, դարձած, ողջացած չըլլայ. գնդակ տուողն այն ատեն կ'պարտաւորի միջոց տալ որ փախին. — ձեռքի մազագնդակը օդն ի վեր կ'ձգէ-կ'րոնէ՝ մէկ կամ մէկ քանի անգամ, կարճ կամ աւելի բարձր՝ փախչողներուն պահանջման համեմատ: Այս փորձի միջոցին, փախչողներէն մէկ կամ միւսը կրնայ իր սրունքներովը փրկել իր ընկերներուն փնումը, և սահմանածայրն երթալ-դառնալով՝ նորոգել ի՛ր և իրեններուն զնդակ զարնելու իրաւոնքը:

Դարձեալ, կրնայ պատահիլ որ՝ փախչելու մեկնակէտին վրայ սպասողներէն մին՝ խաբս տալով գրգոէ զնդակ տըւողը, և ան ալ զնդակն արձակէ անոր վրայ, բայց հարուածը վրիպի, չդպելով անցնի. այս պարագային՝ խաբս տուողը կ'աղանայ (կ'ողջանայ) տե՛ղնիտեղ, և առանց խաղասահմանին երթուղարձն ընելու՝ զնդակ զարնող իր ընկերներուն կարգին կ'անցնի:

Մաքուր, առնացի, զուարթ ու կորովի՛ ներշնչումներ բերող, արիւնին ամէն մէկ զնդակն իր երակին մէջ խաղցնող, արիւնը մորթին վարդ ու զարդ դարձնող, թե ու ճիվ մար-

զող-բացող, աջ ձեռքին հարուածը կառավարող, մէկ խօսքով
խաղին բնական բոլո՞ր օգուտները պարզեւող ու plain air
խաղերուն յաւագոյններէն մէկն է: — Տեսնել նաև ՏՈՒՇ-
ՓէՏ՝ թիւ 213:



180. ԼՈՂ

La Nage

Մարմնամարզական խաղերու (sport) ամէնէն անհրա-
ժեշտն ու առողջարարը լողն է: Հասարակ խաղերէն չէ.
Վարժութեամբ միայն կարելի է ձեռք բերել կատարեալ լող-
ւորի յաջողութիւնը:

Սկիզբէն ի վեր մեր կողմերը, Վանայ ծովակին բնական
ներկայութեամբ, ծանօթ է եղած լողը: Մամնաւորապէս
ծովափնեայ Աւանց նաւահանգիստ գիւղին բնակիչները լողի
մէջ վարպետներ են բնականէն, զի մանկութիւննին ծովուն
ջուրերուն մէջ կ'հասունցնեն, ամբողջ կեանքերնին ալ ծո-
վուն ու նաւերուն վրայ կ'պատցնեն:

Ամառան տապագին օդերուն, անբաղդատելի հաճոյք
է թոթու ել մարմնուն վրայէն՝ շոգացուցիչ հագուստն, ու
մերկ մարմնովը թփուիլ միսրճուիլ մեղմածուփ կամ ալետա-
տան ծովակին զուարթ ջուրին ծոցը՝ զուարթ առողջութեամբ
մ'օծուելու:

Քաջ լողւորներ շատ կան, որոնք կ'լողան ծովուն ալիք-
ներուն գէյ, անոնց զուգահեռաբար կամ անոնց ծփանքին
հետ: Կ'լողան կուրծքի վրայ՝ բազուկներովն ու ափովը ջու-
րը աջ-ձախ ձեղքելով (brasse). Կ'լողան կօղաց թղթելով (գու-
շան արմագ, սուրե) պուպուզմանց, կայնըմանց (ուղղորդ դիր-
քով), կողմանց կամ կողմանցիկ, որ դարձեալ մէկ ձեւն է կո-
լաջ թալելուն, և նման է nage indieenneի ու marinièreի: Կ'լողան
նաև այնպէս հանդարտ ծփալով ուղղորդ, կողման-

ցիկ, կուրծքի վրայ կամ ոտքերը ծալապատիկ դիրքով: Բայց
ամէնէն աւելի հաճելին է ֆալկալողը (planche, nage au
dos), որով կոնակի վրայ ուղիղ պառկած կ'ծփան, կամ ոտ-
քերով թիավարելով՝ զիսովը ջուրը կ'ձեղքեն կ'առաջանան:

Ուղիղ լողով ձանձրացողը կ'փոխէ ձեւը, կօղաց կ'նետէ,
կամ կ'ողայ ըստ հաճոյս՝ կողմանց, պուպուզմանց կամ կայ-
նըմանց: Այս ձեւերով ալ յոգնելէ վերջ՝ կ'իջնայ յամկալող:

Յոյժ հաճելի է տեսնել քանի մը քաջ լողւորներ, որոնք
միասին ծով նետուած, լողով կ'մրցին իրարու հետ՝ մէկզմէկ
գերազանցելու, զիրար ձգելու ջանքով: Անոնք կ'հեռանան,
կ'առաջ նան, ոտքերնուն ծողփիւնն ա'լ չի լսուիր, զլուինին
հազիւ սեւ կէտի մը պէս կ'նշմարուի, եկած ալիքներուն
մտրա՛կ-հովէն ալ թրթուալով: Յաճախ այս կարգի քաջ լող-
ւորներ ընդառաջ կ'երթան եկող նաւի մը, և անոր հասնե-
լով, կամ մէջը կ'ելլեն իրը դրախտէ փախած աղամաւերկ
հիւրեր, և կամ նաւին պարաններն իրենց օգնական առած
նաւին հետ կ'լողան ու կ'դառնան ցամաքը:

Քաջ լողւորներ երեխն սուզակի փորձեր ալ կ'ընեն, նա-
ւէն ինկած առարկայ մը կամ խեղդուող մարմին մը դուրս
կ'հանեն: Ասկէ զատ, թազլա՛ ալ կուտան ծովուն մէջ և այս
տեղէն միսրճուելով՝ անդիէն դուրս կ'ելլեն ջուրին մէջէն
լողալով, կամ կ'արլիխ (սուզիլ) և ափով կամ ոտնամաննե-
րովը աւազ կ'հանեն:

Վարժ լողւորները, ծով մտնելու պահուն, ափէն բա-
ւական հեռու տեղէ մը՝ երիշ քաշելով կուզան թազլա տա-
լով, զլիսիվար կ'նետուին ծով, և բաւական տեղ ջրին տա-
կէն լողալէ վերջ՝ արտաչափ մը հեռուէն կ'տեսնես որ զլուխ-
նին դուրս կ'հանեն՝ ցնցկտելով հաճոյքով մը, որ լողացողը
միայն կ'զգայ:

Լողն իրացէ՛ս խաղ մ'է հոս մեր պատանիներուն հա-
մար: Ամառան անցուրս օրերու մէջ, ցերեկները, ժամե-
րով մերկ կ'զմօսնուն յաճախ ընկերներով մէկտեղ: Կ'լողա-
նան, կ'լողան, կ'եղին աւազ, նորէն կը նետուին ջուր, այս

անգամ նաւի մը խարխուղ և լքուած սանդուխ մը (իսկաղաղա) ձեռք ձգելով՝ վրան կ'հեծնեն ու կ'թիավարեն, կամ գերան մը գրիած ու հեծած՝ կ'լողան, կ'ասհին, կ'ընկուղին, ջուր կ'առնեն ու նորէն ալկոութ դուրս կ'հանեն ջրողորկ, փայլիկ գլուխնին:

Գիտէլք որ Աւետեաց Երկիր ալ կայ մեր ծովակին մէջ։ Անշուշտ պիտի զարմանաք այս խոչոր յորջորջումը լսելով, բայց շուտով պիտի հիասթափիք երբ ըսեմ թէ Աւետեաց Երկիր կամ Ավարէս կը կոչուի այն ծովայատակի բարձրացումը, որ յաճախ կ'տեսնուի մեր ծովակին ափերուն մօտ, եղերքէն 20-30-40 գրկաչափ ներս, ուր հասնաղ լողւորները քաղցր միսիթարութիւնը կ'ունենան ոտքերնուն տակ պահ մ'անդնդացող ջրին տեղ՝ հաստատուն գետին գտնելով։ Գեղեցիկ չէք գտներ Աւետեաց Երկիր յորջորջումը ծովաթումը մը համար, որ յոյսի նշոյլ մը կը կաթեցնէ յաճախ՝ յոդնած լողւորին սրտին մէջ, այնպիսի ատեն մ'երբ ալ ուժ չէ մնացեր վրան՝ ինքինք ջուրին երեսը պահելու։

Հոն կ'ուղեն դիմել նաև ոչ-լողւորները, միշտ ըզձանքով դիմելով արդէն իսկ այդ երջանկաբեր գետին վրայ կէս մարմնով դուրս կայնող ընկերներուն յաջողութիւնը։ Աւետեաց Երկիր մը գտնուած պարագային՝ ծովալոգանքը կ'դառնայ ջրամէջ զրասանք մը տարեկից պատանիներու համար։

Քաջ լողւոր մը. միշտ պատկառանքով կ'ճանչցուի ժողովուրդէն. այնպիսին իր քաջալող անունին շուրջը առիթ կու տայ հիւսելու դիւցազներգական գովքեր, որոնց գեղեցիկ մէկ նմուշն է Լողլուրի երգը։ Կայ մէկը որ լսած չըլլայ այդ ժողովրդական սիրուն բանահիւսութիւնը, թող դիմէ մեր ՀԱՅ ՔՆԱՐԻԻՆ այն էջը, ուր ան տողուած է։



180½. ԿԱԿՈ-ՄՌՈՏՕ

Տարբեր մէկ անունն է ՀիհԱՆԴ ԱԽՊէ՛Ր խաղին. զոր տեսնել իր կարգին, թիւ 184։

Սյս անունով յորջորջուածը կ'թուի սեփականութիւնն ըլլալ գեղական համայնքի խաղակներուն։

181. Կ'ԵՀԱՅ-Կ'ԳԱՅ

Les Girouettes ?, 5 - 10 հոգիով

Ինչպէս կ'երեւի խաղին անունէն՝ այս խաղը գիւղական ծագում ունի: Կ'հիայ-կ'գայ բայց կ'լսուի հարաւային գեղջկաբարբարին մէջ, և կ'նշանակէ՝ «կ'երթայ-կուգայ»։

Տեսնենք թէ ի՞նչ է կ'երթայ կու գայ։

Խնջոյական կամ հարսնիսի խմբում մ'եղած տեղը, սովորական խաղերէն մէկն ալ այս խաղն է։

Խաղալ ուղողները կ'բոլորուին սենեակին մէջտեղը։ Մէջերնէն մէկը վարպետ ընտրուելով՝ կ'սկսի խաղի, և ինքն ի՞նչ որ ըսէ ու ընէ՝ միւսները հաւատարմօրէն ձեւացնելու պարտաւոր են։

Այսպէս, խաղապետը նախ կ'ըսէ։ —

—«Ե՛մ մէկը ծեռ՝ կ'եհոյ կ'գետ՛յ»⁽¹⁾, և կ'շարժէ միեւնոյն ատեն իր մէկ ձեռքը, օրինակի համար՝ ա'ջը։

Բոլորուողներն իրենք ալ անմիջապէս իրենց աջ թեւը ետև-առաջ շարժելով կը կրկնեն։ —

—«Ե՛մ մէկը ծեռ՝ կ'եհոյ կ'գետյ, կ'եհոյ կ'գետ՛յ»։

Խաղապետը կ'շարունակէ ապա ըսել։ —

—«Ե՛մ մէկը ծեռ ե՛ւ մէկը վո՞յ կ'եհոյ կ'գոյ, կ'եհոյ կ'գետյ»⁽²⁾։ Եւ կ'շարժէ իր աջ ձեռքին հետ նաև իր աջ ոտքը։

(1) — «Ի՞մ մէ՛կը ձեռք կ'ե՛թայ կուգայ»։

(2) — «Ի՞մ մէ՛կը ձեռք և մէ՛կը ոտք կ'ե՛թայ կու գայ»։

Բոլորուղղներն ալ իրենց աջ ձեռքն ու աջ ոտքը շարժելով կը կրկնեն . —

— «Ե՛մ մե՛կը ծեռ ե՛ւ մե՛կը վոս՝ կ'ե՛հոյ կ'գետյ, կ'ե՛հոյ կ'գետյ»:

Ա՛յսպէս, յառաջատուական կարդով՝ խաղապետը կ'շարունակէ իր նախկին ըսածներուն վրայ միշտ մէկ անդամի շարժումն աւելցնել և ձեւացնելով ըսել : Ինքը լուելուն պէս բոլորուղները պարտաւոր են նոյնն ընել ու ըսել : Որով խաղապետը կ'շարայրէ ընդհատ-ընդհատ և միւսները կը կրկնեն ու կ'եղանակեն մէջընդմէջ՝ հետեւեալները . —

— «Ե՛մ մե՛կը ծեռ, ե՛ւ մե՛կը վոս, ե՛ւ եմ զլեօխ՝ կ'ե՛հոյ կ'գետյ, կ'ե՛հոյ կ'գետյ»⁽¹⁾:

— «Ե՛մ մեկը ծեռ, եւ մեկը վոս, ե՛ւ եմ զլեօխ՝ կ'ե՛հոյ կ'գետյ, կ'ե՛հոյ կ'գետյ»:

— «Ե՛մ երկու ծեռ, եւ մեկը վոս, ե՛ւ եմ զլեօխ՝ կ'ե՛հոյ կ'գետյ, կ'ե՛հոյ կ'գետյ»⁽²⁾:

— «Ե՛մ երկու ծեռ, եւ մեկը վոս, ե՛ւ եմ զլեօխ՝ կ'ե՛հայ, կ'գետյ, կ'ե՛հոյ կ'գետյ»:

— «Ե՛մ երկու ծեռ, ե՛մ երկու վոս, ե՛ւ եմ զլեօխ՝ կ'ե՛հոյ կ'գետյ, կ'ե՛հոյ կ'գետյ»⁽³⁾:

— «Ե՛մ երկու ծեռ, ե՛մ երկու վոս, ե՛ւ եմ զլեօխ, ե՛ւ եմ լի- զիւն՝ կ'ե՛հոյ կ'գետյ, կ'ե՛հայ կ'գետյ»⁽⁴⁾:

— «Ե՛մ երկու ծեռ, ե՛մ երկու վոս, ե՛ւ եմ զլեօխ, ե՛ւ եմ լի- զիւն՝ կ'ե՛հոյ կ'գետյ, կ'ե՛հոյ կ'գետյ»⁽⁵⁾:

(1) — «Է՛մ մէ՛կը ձեռք, և մէկը ոտք, և իմ գլուխը կ'ե՛րթայ կուգայ, կ'ե՛րթայ կուգայ».

(2) — «Է՛մ երկու ձեռք, և մէկը ոտք, և իմ գլուխը կ'ե՛րթայ կուգայ, կ'ե՛րթայ կուգայ».

(3) — «Է՛մ երկու ձեռք, իմ երկու ոտք, և իմ գլուխը կ'ե՛րթայ կուգայ, կ'ե՛րթայ կուգայ».

(4) — «Է՛մ երկու ձեռք, իմ երկու ոտք, և իմ գլուխը, և իմ լիզուն լուրթայ կուգայ, կ'ե՛րթայ կուգայ».

— «Ե՛մ երկու ծեռ, ե՛մ երկու վոս, ե՛ւ եմ զլեօխ, ե՛ւ եմ լի- զիւն, ե՛ւ եմ մէչկ՝ կ'ե՛հոյ կ'գետյ, կ'ե՛հոյ կ'գետյ»⁽¹⁾: — Ե՛մ երկու ծեռ, ե՛մ երկու վոս, ե՛ւ եմ զլեօխ, ե՛ւ եմ լի- զիւն, ե՛ւ եմ մէչկ՝ կ'ե՛հոյ կ'գետյ, կ'ե՛հոյ կ'գետյ»:

Բոլոր այս ձեւերուն համեմատ ինչպէս որ խաղապետը կ'տարուքերէ իր անդամները՝ խօսքին համընթաց, այնպէս ալ ընելու պարտաւոր են բոլորաշար խաղցողները :

Դիւրին է երեւակայել թէ՝ յոյժ դժուար և ճարտարութեան ու փորձի կարօտող այս չափականօրէն արտայայտելի խաղը՝ երթալու՝ աւելի՝ կ'դժուարանայ, մանաւանդ որ ճար- պիկ խաղապետը դիտմամբ, փորձն աւելի երկարցնելու հա- մար, երկու, երեք և ըստ կամս չո՛րս անգամուան կ'տանի վերջին կ'ե՛հոյ կ'գետյ բառերը, որոնց արտասանութեան տե- սողութեանը պիտի ձեւացուին անդամներուն համաչափ չոր- ժումներն ու տարուքերումը . — զրէ՛թէ անկարելի :

Մէջը՝ դմէջ խաղապետին ու բոլորուղներուն կրկնած և ածեցուցած այս ձեւանքը, այս անդամամարզը երբ հասած ըլլայ մէջքին՝ այսինքն երբ ամբողջ խաղցողները (5—10 հո- գի) իրենց երկու ձեռքերը, երկու ոտքերը, գլուխը, լիզուն ու մէջքը տարուքերեն, բարբառելով նոյն ատեն իրենց շար- ժումներուն բանաձեւը՝ ա՛լ երեւակայելու է այդ բաբելոն- եան խառնակութիւնը, անդամային այդ յօդուածախաղը, այդ խժածայն խաղասացութիւնը, որ նաև՝ հետաքրքրական պէսպիսութիւն մ'է խաղի աշխարհին մէջ :

Շատեր չն կրնար տոկալ այս մեծահամբեր փորձու- թեան, և խաղին կէս տեղերը կ'ընկրկին . ոմանք թերակա- տար թէեւ՝ բայց կ'ջանան շարունակել խաղին դժուար վե- րելքը . մէկ քանին՝ որոնք կ'յաջողին մինչեւ վերջ պահել ի- րենց անշփոթ փորձերը, և վերջիվերջոյ՝ լիզուային թէ ան-

(1) — «Է՛մ երկու ձեռք, իմ երկու ոտք, և իմ գլուխը, և իմ լի- զուն, և իմ մէջքը կ'ե՛րթայ կուգայ, կ'ե՛րթայ կուգայ».

դամային այդ խառնակութեան յաղթանակը կ'չահին՝ ապա-
գայ խաղապետներ ըլլալու յոյսր կ'ներշնչեն :

Յոյժ դժուար, բայց կարի՛ զբօսեցուցիչ և իսկատիպ
նըստիւաղ մ'է կ'հենայ-կ'գայ խաղը, որ կրնայ համապատաս-
խանել ֆրանսական Girouettes խաղին :

182. Կ Տ Ռ Ո Յ

La Chasse du cerf, les Barres, 10 - 14 - 18 - 20 հոգիով

Ամէնէն աւելի հին, յաճախ խաղցուած, և շատ սիր-
ուած խաղերէն մէկն է կտրոցը : Աշխոյժ, աշալրջութիւն,
ճարպիկութիւն, ուժերու համախումբ բաշխման ճարտարու-
թիւն, ուազմագիտական դարձուածքներ պահանջող գերա-
զանցապէս մտքի ու մարմին խա՛զն է կտրոցը, խաղցուելով
ընդարձակ խաղավայրի մը—մարգի—վրայ :

Հաւասար ընկերով երկու խումբի բաժնուած՝ խաղցող-
ները բաց-յորով կ'որոշեն թէ ո՛ր խումբը ներս, ո՛րը դուրս
պիտի մնայ : Ապա խաղավայրին ճիշտ մէջտեղը նշան մը,—
սովորաբար՝ խաղցողներուն հանած վերարկուներուն կամ
կօշիկներուն կոյտը—կ'զետեղեն, որ կը կոչուի Քոյի:

Այսպէս, երկու թեւի բաժնուած, ներսինները կ'ջանան
պահպանել Քոյիը . մինչ դրսինները կ'աշխատին գրաւել զայն :
Այս հաշով նախայարձակ կողմը բնակա՛նաբար դուրսի
խումբն ըլլալով, անսնք խաղավայրին ամէն կողմէն յարձա-
կողական շարժում մ'ի դործ կ'դնեն՝ իրենց դէմն ունենալով
ներսիններու զգոյշ յարձակողական և ի հորկին սեղմ պաշտ-
պանողական ուժը :

Դուրսինները Քոյին առնելու աշխատելով հանդերձ,
կ'զգուշանան որ ներսիններէն յզարենուին, — ձեռնահար չը-
լան : Միւս կողմէ ալ կ'ջանան ներսիններէն իրենց վրայ յա-
խունուն առաջաց-ողները կտրել, ալսինքն կիսաբոլոր գծի մէջ
փակելով՝ նստելու հարկադրել : Եթէ դուրսինները յաջողին

ներսինները մի առ մի կտրելով անոնց ուժերը տկարացնել, և
կամ պատեհ առիթին վազելով Քոյին առնել՝ ուժովը վրան
կոխելով, խաղին յաղթանակն իրենց է : Անմիջապէս իրենք
ներս անցնելով՝ Քոյիքին պահպանութիւնը կ'ստանձնեն ու ներս
եղողները դուրս կ'ելեն՝ այսպէս դերերնին փոխանակելով :

Իսկ եթէ ներսի խումբը ճարտար շարժումներով յաջողի
ձեռնահար զարնել և ուժատել դրսինները՝ նորէն տէր կ'մնայ
Քոյիքին : Ասի կրնայ ըլլալ ճարպիկ յարձակողական-պաշտպա-
նողական շարժումներով : աչալուրջ հասողութեամբ և քաջոտն
վազկանութեամբ :

Ի՞նչքան ալ խայծ կայ սա Քոյին առնելուն մէջ, որ
կ'ասես թէ քաղաք մ'ըլլայ, և անոր աղաւաղումը՝ իրապէս:
Քանիօն մեծ է այն յաղթանակը, զոր կ'տանի դուրսիններէն
մէկը, պատեհ բոպէի մը խոյանալ-վազելով անառիկ ! Քաղ-
քին կամ յօնիին վրայ . իր ընկերներուն յաղթ ու գոռ ծա-
գերուն և հակառորդ կողմին յուսահատ, թեւկուոր ու
գլխիկոր նահանջին հակադարձ պատկերին մէջտեղ :

Քոյի առնելք՝ Տրովադան կամ Փօրթ-Արթուրն առնել
բան է խաղակ պատանիին համար :

Երկու կերպ է այս խաղը, Սահմանով կտրոց և Անսահման
կտրոց :

Սահմանով կտրոցը՝ վազքին սահման մը կ'որոշէ . իսկ
Անսահմանը՝ սահման չի դներ . այլ ո՛րքան տեղ որ ներսցի
մը հետապնդէ զդրացի մը՝ կրնայ հետապնդել, մինչև որ կա՛մ
անկէ և անոր ընկերներէն մէկուն կողմէ կտրուի, — որ գրէթէ
անխուսափելի է — , կա՛մ ինքը ձեռնահար զարնէ իր փա-
խատիկը և իրեններուն քով դառնայ . — «սահման քաջաց՝ . . .
սրո՛ւնն իւրեանց» ըսել պիտի յարմարի Անսահման կտրոցի
համար :

Կտրոց բառը կ'նշանակէ «կտրելով խաղցուած խաղ», իսկ
կտրելին ալ տեսանք թէ՝ դուրսիններէն մէկուն վազքովը ներսցի
մը կիսաբոլոր գծի մէջ փակել և իրաւազրկելուն է պարզապէս :

183. ՀԵԾՆՈՑԻԿ

2 - 4 - 6 - 8 - 10 հոգիով

Ո՞վ որ տարուի կամ յաղթուի՝ կ'հեծնուի այս խաղին մէջ . ասկէ՝ Հեծնոցիկ կամ Մինելի անունը (քինմէի բայէն) : Բայց թէ ի՞նչպէս կը տարուի . և հեծնողն ի՞նչպէս կ'տանի յաղթանակը . —

Ընդհանրապէս երկու խումբ հաւասար թւով ընկերներով կը խաղան , բայց երկու հոգիով ալ կրնայ ձեւացուիլ առաջնոց անպատճութեան : Այս խնդիրը խաղցողներուն ներկայ թիւին համեմատ ինքնին կը կարգադրուի խաղավարին վրայ :

Քար մը կ'դնեն խաղավայրին մէկ ճակատը , որ ներս կը կոչուի : Այդ քարին քով կենալով ներսիներէն մին՝ կը ունակը գրախներուն դարձուցած . մազագնդակը (թօփ) քիչ մը վեր կ'նետէ , և ափովը կ'զարնէ գլխուն վրայէն կամարաձեռէպահ կ'թոցնէ : Եթէ դուրսի խաղցողները չկարենան բռնել՝ երկու անգամ ալ կ'զարնէ գնդակը նոյն կերպավ :

Ապա ձախ կողմը դարձնելով դէպ դուրսիները՝ երեք հեղ ալ գնդակը վեր նետած պահուն՝ ձեռքը կ'զարնէ ազդրին և ապա գնդակը ձեռքին դէմ իջած ըռպէին՝ ափովը գրէթէ հորիզոնաբար կ'մղէ կ'թոցնէ :

Դարձնեալ եթէ դուրսիները չկարենան բռնել , կամ անոր ոտքին քով եղած սահմանաքարին դպցնել գնդակը՝ զարնողը նոյն դիրքի մէջ կեցած՝ երեք անգամ ալ Աղոււսի ծակ կ'ընէ , այսինքն գնդակն ալջ ազդրին տակէն դէպ վեր նետելով՝ ձեռքը կ'քաշէ շուտ մը . և կ'զարնէ գնդակը կը թոցնէ առջեւէն դէպ դուրս : Ասկէ վերջ երեք անգամ ալ գնդակն աջ ոտներեսին դէմ ձգելով՝ ոտքովը կ'զարնէ կ'թոցնէ :

Երբ այս չորս ձեւերուն գործադրման միջոցին , դուրսիները որ և է կերպով չկրնան գնդարձակը վիճեցնել՝ սա անգամ մ'ալ ոտքովը կ'թոցնէ գնդակը , և ուր որ իյնայ , այն-

տեղէն կ'հեծնէ դուրսի խաղորդներէն մէկը , իր ընկերներն ալ — եթէ խաղն ընկերով է — միւսները կ'հեծնեն , և հեծնուողները պարտաւոր են զանոնք բերել մինչև սահմանաքարը : Կամ փոխան հեծնումի՝ փաղան կ'դրուի իրենց վրայ (տեսնել Նախարան . էջ 22-23 Փալան գնել) , զ'որ կրնան հանել՝ խաղ մը շահելով :

Խաղին չորս կարգաձեւերուն կատարման ընթացքին , եթէ գնդակը դրսէն զարնուի քարին՝ և չդպչի՝ զարնողը կ'շարունակէ խաղալ իր կարգը . իսկ դպած ատեն՝ կ'փահի , կ'նստի , և իրեն փոխարէն իր ընկերներէն մէկը — կարգը որուն որ ըլլայ — կ'ելլէ կ'զարնէ :

Այրան՝ զուարթ , պայծառ երկնակամարի մը տակ կամարացող ծառերու շուքին ներքեւ , փողոցներու մէջ , ասդանդ , ընդհանուր է տեսարանը Հեծնոցիկ խաղին :

184. ՀԻՒԱՆԴ ԱԽՊԵՐ

2 հոգիով եւ հանդիսականներով

Ո՞ւր էր թէ ամէն մարդ իր ծաղրած ու հեգնած բանը չընէր ի՞նքն ալ՝ թէ՛ հիմա , թէ՛ մեծած ատեն : Ծուլութիւնը գէշ բանէ , եղելելի է , կործանարար է . ասի գիտնալով ծաղրող և խաղի մէջ կերպարանող խումբ մը տղաներու մէջ մի՞թէ ապագայ ծոյլեր չկան , որոնք ներկային մէջ այդ խաղովը ծոյլն ու ծուլութիւնն է որ կ'ծաղրեն :

Հիւանդ ախպէրը ծոյլ և ժակարոյծ մարդու օրինակ է , զոր կ'ներկայացնեն տղաք՝ խաղի ձեւով :

Խաղցողներէն մէկը փոքր բարձ մը փորին վրայ կապած և հիւանդ ձեւանալով՝ կու գայ սենեկին մէջտեղը կոնակին վրայ կ'պառկի : Ուրիշ մ'ալ անոր իրը եղբայր , բան ու բաժրիկ (ձիւնաթիւակ) մը ձեռքը՝ կու գայ Հիւանդ Ախպօր քով և կողէն բահով խթելով կամ ձիւնաթիւով՝ բարձուոյց փորին զարնելով կ'ձայնէ . —

— «Օ՛ Կակօ-Մոսօ, իլի՛ երբոնք «վո՞ր» անենք . . . »⁽¹⁾ :
— «Աւամար . . . , ես . . . խիվանդ եմ . . . , չեմ կանայ
. . . գետյ . . . , տիւ . . . կնո՞ . . . վորի՞ . . . »⁽²⁾, կ'պա-
տասխանէ Հիւանդ Ախապէրը — Կակօ-Մոտօ — նուաղուն,
ընդհատ, հիւանդաբոյր ձայնով :

Եղբայրը, որ բարեսիրտ և լաւագոյն եղբայրներէն մէկն
է, հեռանալով սենեակին միւս կողմը, արտ վարել կ'ձեւա-
ցնէ, ակօս բանալու կերպով կ'երթայ կու գայ, և լմացնելէ
ետք՝ կ'դառնայ նորէն Հիւանդ Ախապօր կողն ու փորը խթե-
լով կ'ձայնէ . —

— «Օ՛ Կակօ-Մոսօօօօ, ե՛լ երբոնք՝ «ցանեֆ» անենք . . . »⁽³⁾,
— «Ես . . . խիվանդ եմ . . . , չեմ կանայ . . . , տիւ կնո՞
ցանի՞ . . . »⁽⁴⁾ կ'պատասխանէ նորէն Հիւանդ ! Ախապէրը, միշտ
ծուլանալով և հանգստութիւնը աշխատութեան, թուլութիւնը
աշխոյժին գերադասելով :

Աշխատաւոր եղբայրը կը կզուի իր հիւանդ եղբօր վրայ,
կ'քննէ, կ'նայի, և իրը թէ սոտոյդ հիւանդութեանը ! համոզ-
ուելով՝ կ'դառնայ կէս ծալբական ու կէս ցաւագին ձայնով
ու դիմագծերով կ'ըսէ . —

— «Վա՛խ, իմ ախապէր խիվինդցե՛ր իւ . . . խիվանդ ին-
կե՞ ուռուցւորե՛ր իւ . . . իիրն երկնցե՛ փորն ընցե՛ր իւ . . . »⁽⁵⁾
ու խնդալով կ'հեռանայ, արտը ցանել կ'ձեւացնէ : Լմանալով
դարձեալ կուգայ առ Հիւանդ Ախապէրը, և նո՞յն ձեւերով
ամէն անդամին կ'ձայնէ ու կ'ըսէ . — «Երթանք արտը ցրենի,

(1) — «Օ՛ Կակօ-Մոտօ», եմք երթանք՝ «վա՞ր» ընենք

(2) — «Այս . . . , ես . . . հիւանդ եմ . . . , չեմ կրնա՞ր . . . գալ . . . ,
դուն գնա գարէ

(3) — «Օ՛ Կակօ-Մոտօօօօ, եւ երթանք՝ «ցանեֆ» ընենք

(4) — «Ես . . . հիւանդ եմ . . . , չեմ կրնա՞ր . . . , դուն գնա . . .
ցանի՞

(5) — «Վա՛հ, իմ եղբայր հիւանդցե՛ր է . . . , հիւանդ ինկեր՝ ուռուց-
ւորե՛ր է . . . քիթն երկնցեր՝ փորն անցե՛ր է

արտը յաղենի, իալ լնենի, երան տանի, թեղենի (դիզել), և ամէն
անգամին ալ Հիւանդ եղբօրմէն նոյն պատասխանն ստանա-
լով ինքը կ'երթայ առանձին կ'ջրէ, կ'քաղէ, կալ կ'ընէ,
կ'երնէ, կ'թեղէ, մինչեւ կարգը գայ կալը կիսելուն :

— «Օ՛ Կակօ-Մոսօօ, ե՛լ երբոնք կալ կիսենք . . . »⁽¹⁾
կ'ձայնէ վաստակաւոր հէք եղբայրը, եղբայրական հաւա-
տարմութեամբ :

Կալ կիսելուն անունը լսելուն պէս՝ Հիւանդ Ախապէրը,
մէկէն վեր ցատկերով .

= իսա, երբոնք, կիսենի, »⁽²⁾ կ'ըսէ և ալ ո՛չ հիւանդու-
թիւն, ո՛չ անկարութիւն . . . թէ որ քու մէկ տեղդ կ'ցա-
ւի՝ անորն ալ կ'ցաւի՞ . . .

Կ'ելլէ, միասին կ'երթան հո՞ն, իրենց արտը, որ տարին
ի բուն՝ մրաջան եղբօրը չնորհիւ խնամուած ըլլալուն՝ ար-
դիւնքը տուած է : Ներկաներէն մէկ քանին ալ կուգան ցո-
րենին կալատեղը ! բաշխումին ներկայ գտնուելու : Այստեղ
Հիւանդ Ախապէրն իր ծուլութեան հաւասար անխիղճ ագա-
հութիւնով մը կ'պահանջէ որ կախն երկու մասն իրեն ըլլայ
և մէկ մասը միայն իր եղբօր . է՛, ինչ ըսես . . . , «աշխարհա-
զօրբա՞ն է կերեր» : Խեղճ վաստակաւոր եղբայրը «չէ՛» ըը-
սեր, ձայն չի հաներ ի պատիւ եղբայրութեան : Սակայն ան-
դին գիւղապետն ! ու զզիրը ! և ներկայ գիւղականը ! որ
տարւան սկիզբէն տեսած էին բուն աշխատաւորին քրտնա-
ջան վաստակն ու հոգածու ինամքները՝ ի տես այդ անլուր
անխիղճութեան զօր ի գործ դնել կ'ուզէ ծոյլ Հիւանդ Ախ-
ապէրը, կ'միջամտեն և անխիղճ եղբօրն ա՛յն տեսակ դաս մը,
այնպիսի տուիք-տուիք մը կուտան, որ Հիւանդ Ախապէրը «կ'առ-
նէ իր արեւը կ'փախի», հիւանդութեան նոպան ալ իր ան-
ձէն փախցնելով . . .

Այս խաղը կը կոչուի նաև Կակօ-Մոսօ:



(1) — «Օ՛ Կակօ-Մոտօ», ե՛լ երթանք՝ կալը կ'իսենի

(2) — «Հա՛, երթանք կիսենի. (բաժնենի)»

185. ՀՈԼ կամ ՀՈԼՈՅԻԿ

Le Mail, 2 - 5 - 10 հոգիով

Գրական աշխարհին կողմէ ճանչցուած խաղերէն մէկն ըլլալուն հակառակ՝ իր երեք տառերովը կ'պակսի հայ բառդիրքերուն մէջ, որոնք ամփոփարանն ըլլալու էին օրւան գրականութեան կիրարկած բառերուն։ Մայրենի լեզուի տարրական դասագրքին մէջ միան կ'յիշեմ կարդացած ըլլալ այս խաղին անունը, երբ զրօնող երկու տղաներէն նախանձուան իր թթու երեսը ցուցնելով միւսին կ'ըսէ. — «Իմ հոլիս մի՛ դպիր, ինձի հետ մի խաղար . . . ևն», գուցէ թարգմանուած օտար լեզուէ մը։

Հոլը գեղեցի՛կ խաղ մ'է։ Գետնի վրայ փոսիկ մը (բոյն) բանալով՝ մէջը գնդաձեւ ոսկոր մը (կողոփոց, հարսնելու՛) կամ կլոր քարիկ մը կը ձգեն, և մէջերնէն մէկը բաց-չորով կամ տարբեր քուէարկութեամբ մը (Տեսնել նախարան՝ էջ 20 և 23 բաց-չոր ևն.) պահապան կ'ընտրեն բոյն-ին։ Խաղցողներուն ամէնուն ձեռքն ալ փայտ մը կայ, որմով հոլը զարնել բոյն-էն դուրս թոցնելու կ'աշխատին, մինչ հոլին պահապանն ալ կ'ջանայ թոցուած հոլը՝ իր ցուպովը զարնելով՝ բոյնին մէջ բերել։

Այսպէս, հոլ թոցնողները շատոր ըլլալով, բնական է թէ յաջողին բոյն էն հեռո՛ւ քշել տանիլ հոլը, որով շա՛տ գժուար կ'ըլլայ բոյնին խեղճ պահապանին՝ իր միակ փայտին ուժովը կորզել հոլը՝ յորձանաձեւ թաւալկոտոցէ, աջէն ձախէն տրուած, ելած-իջած խաչաձեւ, ոլորտապտոյտ, դարձարձիկ հարուածներէ, և տանիլ բոյն-ին մէջ ձգել՝ պահապանի պաշտօնէն ազատուելու համար։

Ճարապիկ և շեշտակի անվրէպ հարուածներ տուողին համար Հոլոցիկը գերազանց խաղն է։ Ան՝ թէ բոյնին պահապանն ալ ըլլայ՝ իր անվրէպ միակ ցուպին հարուածներովը կ'հակաղդէ տամնեակ մը հոլաթռոյցներու խառնիճաղանձ և

յաճախ ամուլ հարուածները, և հոլը՝ յաղթականօրէն կ'վերագրձնէ բոյնին մէջ։

Դու կ'ասես թէ՝ ընտանեկան օջախէն փախցուած պատիւն է զոր վերագրձնելու կ'ճգնի բոյն-ին պահապանը։

Սակայն իրապէս, այս խաղը մանրանկար մնացորդն է հին, շատ հին Հոլոցիկին, զոր խաղալու համար յատուկ հոլոցներ ալ եղեր են, ինչպէս կ'աւանդէ մեզի Սասունցի Դաւիթի ժողովրդական իրավէպը, Հականերու դարուն մէջ, Հոլոցիկի տարբեր մէկ նմուշն ալ եղած է, հաւանաբար, Գորգ թողել (գուրզ նետելու) խաղը, որուն կ'հանդիպինք նո՛յն դիւցազնավէպին մէջ։

Հոլոցիկի կ'ըսուի նաև անկարգ անկանոն՝ խուժումով, իրարու ետեւէ, կամ բանի մը վլայ վազելու տեսակ՝ խաղձեւացումներու։

186. ԶԵՄԲԱՄՈՅԻԿ

3 հոգիով

Նախնաւանդ հոկոյ ձիթարանին (ձիթղաց) վիթխարի ուժին և գերընտան ահալից ճոխնչներուն հաւատարիմ մանրանկարն է այս խաղը, զոր կ'ձեւացնեն երեք հոգիով, երեքն ալ ուժեղ և զիրար վերցնելու չափ կորովի ըլլալու պայմանով։

Նախ քան ձէթ քամելը ! ձիթաքամ սարուածն է հարկաւոր։ Շուտ մը, երեքէն մէկը կը կզուի այն կերպով որ երկրորդն անոր վզին վրայ հեծնէ՝ թեւերովն անոր մէջքը գրկած, մինչ ինքն ալ (Առաջինը) անոր ոտքերը կ'բռնէ ամրապէս, և ոտքի վրայ ուղղորդ կ'անգնելով՝ երրորդը կուզայ ետեւէն ինքզինք կ'առկախէ զլիխիվար եղող երկրորդին կունակէն։ Այժմ ձէթ քամելու սարուածը կատարեալ է. — Առաջինը՝ ձիթարանին երկու ձող գերանն է, երկրորդը՝ ա-

Նոր վրայ հեծած Արց-ն է, երրորդը՝ անոնցմէ առկախուած Մըրիսալ-ը։ Կը հաւնիք այս մարդասարուածին։

Խաղին պահանջած կազմածին ձեւն առնելուն պէս՝ առաջինը կ'հակի դէպի առաջ, որ ատեն երկրորդին ուսները գետին առնելով՝ ան կը կանգնի՝ առաջինին մէջքը գրկած, և գլխիվայր, կռնակին վրայ՝ երրորդն ալ անկէ առկախուած։ Այս անգամ երկրո՛րդը դէպ առաջ հակելով՝ երրորդին ուսներն են որ գետին կ'առնեն, և երրորդը շտկուելով՝ իր կռնակին գլխիվար կախ ունի առաջինը։ անոր ալ մէջքէն ի վար՝ երկրորդը։

Ա՛յսպէս, փոխնիփոխ մէկը զերան, միւսը արց, երրորդը մթխալ ըլլալով՝ չո՛ւտ-շուտ կ'դառնան ու կ'դառնան յա՛ր իրարու կից երեք գործիքներու միակտուր սարուածի մը պէս և զիրար կ'վերցնեն, իրարու կռնակէն կ'առկախուին՝ ձիթարանի ձէթ քամող գործիքին—գերանատան վիթխարի սարուածին պաշտօնը կեղծելով զարմանալի նմանութեամբ։

187. ԶԻՒՆԱԽԱՂ

Զընկ Թօփ, Զընկ Մարդ

Զեռուան զրօսանքներու կարգին, բնական էր որ ձիւնն ալ նիւթ հայթայթէր խաղասէր բնապաշտ մանուկներուն թէ՛ պատանի-տղաներուն։ որոնք անոր սառնաջերմ հատիկներուն հետ զուարձանային։

Թէ՛ դպրոցական խաղավայրին վրայ ըլլայ՝ թէ՛ դուրսը բնութեան մեծ դաշտավայրերուն, արև օրւան մը ձիւնագնդակի խաղը անբաղդատելի հաճոյք կուտայ խաղամէտ տղոց։ Անոնք գիտե՞ն որ ձիւնին սիվտակ փլիսիիկ երեսէն, իրենց մարմնու և ձեռքի մորթը, սառ համբոյրներ միայն ունի առնելու, չափազանցած ատեն՝ կսկի՛ծ ալ ունին զգա-

(1) Գրական բառ։

լու մինչև ոսկորները։ ցրտխած իրենց մատներուն մուռուը և մատի ծայրերուն մզմզոցը մինչև ջիկերը կ'աղդէ, բայց անոնց համար հաճոյքը հաճոյքը ըլլալէ չի՛ դադրիր։ ձիւնի հետ խաղալն իր հմայքն ու հրապօրին ունի, խայթիչ՝ բայց համե՛ղ հրապոյր։ Մատները ձիւնին պաղութենէն պիտի մզմզտան, չէ, է՛, թող մզմզտա՛ն-մզմզտա՛ն դառնան կրակնա՛ն . . .։ Ձիւնին սառնաշունչ կեղեւին տակ՝ չերմատու սիրտ մը կայ, այս գիտական ձշմարտութիւնը գաղտնիք մը չէ՛ տղոց համար։ Որչափ շա՛տ խաղան ձիւնին հետ, որքան շո՛ւտ-շուտ գնդակ շինեն ու զարնեն՝ տաքութիւնն ալ այնքան շո՛ւտ կ'հակաղդէ ընդարձացող մորթին վիճակը։

Արդ, ձմրան արեւոտ կամ միգամած տաք օր մը, այնպէս որ գետին ձերմկցնող ձիւնը փուխր, կիսահալ, դիւրազանգ ըլլայ, և կամ թաժա եկած, դեռ նոր նստած ձիւնի օր մը՝ խումբով էրարու քով գտնուած տարեկից տղաք շուտով կը կազմակերպեն ձիւնագնդակի խալ մը։

Կ'բաժնուին երկու խումբի։ մէկը խաղավայրին մէկ ճակատ՝ միւսը մէկալ ծայրը՝ դիրք գրաւելով՝ ձիւնէ պատնէներ կ'շինեն, կամ առձեռն պատրաստ փուլ եկած պատերն իբր բնական պատուար կ'առնեն, և շո՛ւտ-շուտ բռաչափ մեծ ու փոքր ձիւնագնդակներ (ձլնի թօփ) շինելով, նշանի մը վրայ, կ'սկսին տեղալ իրարու վրայ խոշո՛ր կարկուտներ !։ Դիրքերնէն դուրս ելլելով՝ յարձակողականի կ'սկսին, և պաշարման օղակը սեղմելով՝ փոխադարձ դիրքերնին կ'գրաւեն կամ պարտուելով՝ գրաւե կուտան, կրկին ետ խելու հաստատ յոյսով։

Ասկէ ձանձրանալուն պէս, խաղակիցները կ'բերեն պատնէշացած ձիւնակոյտերը կ'զլորեն-կ'զլորեն կ'ընեն ահագին ձիւնագունդ մը, որուն վրայ ուրիշ արձանաձեւ կոյտ մ'արտնկելով՝ կ'սկսին քիչ հեռուէն, նորէն ձիւնագնդակներով նշան առնել, զարնել տապալել։

Կամ թէ՛ կ'բերեն մարդու անդամներուն ձեւով, իրանով ու զլխով կ'շինեն ձիւնէ մարդ (ձլնի մարդ) մը. կը կանգնեցնեն մէջտեղ. անոր շուրջը կ'ցատկեն, կ'զբօնուն,

կատակներ և խաղ ու պար կ'ձեւացնեն, և վերջէն կ'դառնան
ձիւնագնդակներու հարուածին տակ կ'ձարձատեն՝ կ'ձեւազեղ-
ծեն ու կ'տապալեն. — պահ մ'առաջ պաշտամնին՝ հիմա
կ'այրեն:

Զիւնի կուապաշտութիւն չըսե՞ս այս խաղին....



188. ԶՈՒ ԿԱՄ ԶՈՒԱԽԱՂ Ա.

2 - 3 հոգիով

Հաւուն ածած պարզ հաւկիթը բերան մտնելէ առաջ՝ գե-
ղեցիկ խաղալիկն է խաղասէր մանկութեան: Խնչպէս որ հում
հաւկիթը չ'ուտուիր, այնպէս ալ հում հաւկիթը չէ՛ որ խաղի
կ'ծառայէ. թէև երբեմն, հաճոյքի համար, հում հաւկիթի
շարոց մ'ալ կը խաղցնեն..., մին միւսին զարնելով՝ ձուազեղ
ընելէ առաջ:

Սակայն հաւկիթի բնական պնդութիւնը գոհացում չտա-
լով խաղցող բնապաշտներուն, կ'բերեն ճանի պէս⁽¹⁾ արուես-
տով ալ կ'ամրացնեն ձուն. այսինքն հաւկիթը մէջտեղէն
(լայնքէն) զգուշութեամբ կարելով՝ մէջը մոմանիւթ կ'լեցնեն,
և վերստին երկու մասերն իրարու կպցնելով կ'սերկեն, այն-
պէս որ բնաւ չե՛ս կասկածիր թէ մէջը հիլլե մը կայ, ինչպէս
որ կը կոչեն այդ տեսակ ձու մը հիլլելի (հիլլոյուն):

Բայց իրական հաճոյքն ու պատիւը՝ արուեստակեալ հաւ-
կիթին չէ՛, այլ միայն ու միայն բնական անխարդախ ձուե-
րէն ամէնէն ամուր դուրս եկածին, որ կը կոչուի իրաւամբ
կարար բաշի. — շարոց մը ձուերու զօրեղագոյնը:

Զու խաղալու սովորական տեսակներէն պարզն է մէկ-
մէ՛կ ձուով խաղցուածը որ, պէտք է ըսկել, Մեծ Զատկին յա-
տուկ է միշտ:

Ա՛յսպէս, երկու հոգի ունին քանի մը ձու, և մէկը միւ-
սին կ'առաջարկէ անոնցմով փորձել իրենց բախտը, կամ որ
նո՛յն է՛ վճռել ձուերուն յաղթանակը:

(1) Տեսնել թիւ 104՝ ձԱՆ, երես 140՝ Արձիմկապ:

— «Պառկէ՛», կ'ըսէ մէկը միւսին:

— «Առաջ դո՛ւն պառկէ»:

— «Չէ՛, դո՛ւն պառկէ»:

Համաձայնութիւն գոյանալուն՝ երկուքէն մէկն իր ձուն
ափին մէջ ուղղորդ բռնած՝ կ'թողու որ վերի ծայրը երե-
ւայ ցուցամատին ու բթամատին կազմած օղակին մէջ, ա՛յս
է պառկիլը: Մէկալն այն ատեն իր ձուին նախ Ծեր-ովը
կ'զարնէ պառկողին ձուին վրայ՝ թեթև թը՛ֆ մ'ընելով, եթէ
կոտրեց անոր ձուն՝ դարձնել կուտայ ոռ. ին ալ կը զարնէ, և
ան ալ կոտրած ատեն՝ ձուն կ'գրաւէ: Իսկ եթէ իր ձուն կոտ-
րեցաւ թէ՛ ծայրէն թէ՛ ոռէն՝ ինքը վրայ կուտայ:

Հաւկիթին ծեր-ը՝ սուր կողմին կ'ըսուի, իսկ ոռը՝ հա-
կառակ կողմին, կողերուն ալ փոր անուն կուտան:

Ա՛յսպէս, մէկը պառկելով՝ իր ձուն միւսին ձուի հար-
ուածներուն կ'ենթարկէ և տարուելով կ'առուժէ, կամ տանե-
լով կ'գրաւէ: Ամէն անգամ՝ տարովն է որ պիտի պառլի և
տարուողը զարնէ, եթէ կոտրեց՝ լա՛ւ, եթէ չէ՛ զարնելու ի-
րաւունքը պառկողին կ'անցնի: Զարնողն երբ տեսնէ որ պառ-
կողն աղէկ չէ բացեր ձուին երեւցած մասը՝ կ'պահանջէ որ
ճիկ բողէ, այսինքն ձուին երեւցած մասը աւելի լայննէ, որ
իր ձուն ազատորէն շարժի, կամ մատներուն օղակին չդպի և
ուժը կորանցնէ:

Պայմաններ ալ կան խաղին, որոնցմէ մէկուն համեմատ՝
«Ծերով ց՛ւիս կ'սանիվ» կ'ըսէ մէկը առաջուց, և պարտաւոր
կ'ըլլայ իր ձուին միայն ծայրովը կոտրել պառկողին ձուին
երկու գլուխն ալ, — ձէրն ու ոռը, և չէ՛ թէ ծերը կոտրելու
պարագային ոռով ալ զարնել: Կամ՝ «Ծերով ծեր կ'սանիվ»
կ'ըսէ միւսը, իր հաւկիթին միայն ծայրին ամրութեանը
վստահած:

Զուին ամրութիւնն ինչպէս կ'իմանան, պիտի ըսէք, և
հետաքրքրական ալ է գիտնալ:

Աստուած երկու կարգ ակռայ է տուեր մարդուս բեր-
նին, և զիսուն ալ խելք: Ուշիմ մանուկը հաւկիթին ամ-

բութեան բնական փորձաքարը գտեր է ահա իր ի՞սկ բերնին մէջ . ուր իր շթաքար ու պտկաքար բուսած հակընդդէմ ակռաշարքը խփելով՝ շրթներն իրարմէ կ'զատէ և ձուն մատներուն մէջ թեթեւակի բռնած՝ յուշի՛կ-յուշիկ կ'չըքչըքացնէ ատամներուն դէմ, և ելած հունչէն՝ իր ականջը կ'հասկնայ ձուին ամրութեան աստիճանը . (անշուշտ հասկնալի է թէ՝ ձուին կեղեւի՛ն կարծրութեանն է կ'ակնարկուի): Դրէ՛ք ձու խաղցող պատանիի մ'առջեւը հարիւր հատ հաւկիթ, և ան իր ակռաներուն փորձանակովը ձեզի պիտի ցուցնէ ամէնչն ամուր ձուն, որ կարար բաշի՛ ելէ:

189. ԶՈՒԱԽԵԱՂ Բ.

«ԿԱԹԱՐՄ»⁽¹⁾

Կարառն ալ կ'խաղան այսպէս .—50-60-100 հատ ձու կը շարեն գետին, և երկու հոգի մէկ-մէկ ծայրէն ձուերը մէկ առ մէկ առնելով՝ իրարո՛ւ կ'զարնեն, կոտրածը մէկդի դնելով ու նո՛ր մ'առնելով, մինչեւ որ ամենավերջին զօրաւոր ձուն՝ կարար բաշին, մէկուն ձեռքին մէջ վճռէ թէ ո՞վ իրաւունք ունի տիրանալու ամրող հաւկիթներուն :

Յարութեան Զատկին նշանակ եղող կարմիր հաւկիթը ներկուելուն՝ դուռ կ'բանայ ձուախաղին :

190. ՃՄ ՈՒԻԾ

5-10 հողիով

Խաղին անունն առնուած է մէկմէկու ոտները նմուշու ձեւէն . տեսնենք թէ ի՞նչպէս .—

Խաղցողները բոլորակի կ'նստին այն դիրքով որ իւրա-

(1) Գաղար աբաբերէն բառէն .

քանչիւրին աջ ոտքն իր աջակողմի ընկերոջ ձախ ծունկին վրայ կ'երկարի, անոր ձախ թեւին տակէն, և անոր ձախ ձեռքովը՝ իր ոտքին թաթը (մատնամասը) կ'բռնուի, աջովը՝ կոփահարուելու պատրաստ :

Մէջերնէն մէկը խաղապես է . որուն նայելու և հնագանգելու են մէկաները . Ան ի՞նչ որ ընկելու և ըսելու ըլլայ, միւսներն ալ կրկնելու են նոյնութեամբ և առանց վրէպի:

Այսպէս, խաղապետն իր ծունկին վրայ երկարած (ձախակողմի անձին) ոտքին մատներէն բռնած՝ աջ բռունցքով կոռուփներ կ'իջեցնէ անոր ներբանին, համաչափ՝ իր եղանակած «քուռփի թի՛ր» խօսքին . Այսինքն երբ կ'արտասանէ «քուռփի թի՛ր»՝ մէկ կոռուփ կ'իջնէ : Այն որուն ոտքին զարնելով այս խաղասացքն ըսուերէ՝ իր կարգին կը կոփահարէ իր ծնկան վրայ երկարած ոտքը՝ քովկից ընկերին, կրկնելով՝ «քուռփի թի՛ր»:

Այսպէս կարգով մէկը միւսին ոտքը բռունցքելով ու՝ «քուռփի թի՛ր» ըսելով խաղը կ'բոլորուի մէջերնին, և կ'համանի նորէն խաղապետին : Սա ամէն անգամ իր առջի ըսածին վրայ նո՛ր մ'աւելցնելով և համաչափ կոփահարելով՝ մէկ շունչով կ'ըսէ .—«Քուռփի թի՛ր, քուռփի իի՛, քուռփի ի՞չ, քուռփի տի՛ր, եւն.» մինչեւ «քուռփի օ՛ն» կամ «քուռփի իյիրմի»⁽¹⁾ Միւսներն ալ նոյն բանը կը կրկնեն իրարու, միշտ ըսած թւին չափ կոռուփ իջեցնելով իրենց բռնած ոտքի ներբանին :

Ով որ չկարենայ մէկ շունչով արտասանել իրեն փոխանցուած բառերը՝ փոխանցողը կ'բռնէ իր ձեռքին մէջ երկընցուած անոր ոտքին մատները և երկու ափովը կ'գալարէ, կ'ամոն՝ յանկերգելով .—«Ճմուռու, ճմուռու»: Միւսներն ալ նո՛յնպէս, մինչեւ որ վրիպողը յաջող կրկնութիւն մ'ընէ խաղի . . . դասին, և ոտքը ճմուռէ ազատէ :

(1) Թուրքերէն են բառերը և կ'նշանակեն .—«Բողկ մէկ», բողկ երկու, բողկ երե՛ք, բողկ չորս, տասը, քսան . և . . . Թուրքիլ հաւանաբար աղաւազումն է դո՛փ կամ կոռոփ հայերէն բառին,—«Դո՛փ մէկ», դո՛փ երկու . և . . . կամ «կոռոփ մէկ», կոռոփ երկու, . և . . .

Երբ մինչև «քուռփի օ՛ն, կամ «քուռփի իյիրմի» յաջողապէս արտասանուելով՝ խաղը շրջի խաղակիցներուն մէջ, այն ատեն խաղապետը կ'շարունակէ «քուռփի իյիրմի»էն վար իջնել։ Այսպէս, քովի ընկերին ոտքը կոփելով կ'ըսէ մէկ շունչով։

«Թուռփի իյիրմի», քուռփի օնդօգո՞ւզ քուռփի օնսէֆի՞զ ևն . չուտասելուկի ձեւով, մինչև տակաւ իջնէ «քուռփի թի՛ր»-ի եթէ հնարաւոր եղած ըլլայ ունենալ այդչափ երկար շնչառութիւն, անշփոթ պահել յետադարձ թւումին կարգը։

Դիւրին ալ չէ «քուռփի իյիրմի»-էն ասսխալ և մէկ շունչով վար իջնել մինչև «քուռփի թի՛ր»։ Պզտիկ փորձ մը կ'բաւէ համոզում գոյացնելու։

Այս է ահա ձևուտին խաղաձեւը, բայց խաղասացքը՝ պէս-պէս և ինքնատիպ։

Այսպէս, «քուռփի թի՛ր» ըսելու տեղ՝ կ'արտասանեն հետեւեալն՝ ընդհատ - ընդհատ վանկ առ վանկ կոռուփներուն համաշափ։

«Ճմ՛իւ-լոմ՛իւ-կի՛-կի՛-կօ՛, սա՛-րի՛ սօ՛-դա՛ն դօ՛-դա՛ն-դօ՛-դա՛ն, եկ՛-մէ՛-լի՛-կի՛-կօ՛».

«Ճմ՛իւ-լոմ՛իւ-կի՛-կի՛-կօ՛, սա՛-րի՛ սօ՛-դա՛ն դօ՛-դա՛ն-դօ՛-դա՛ն, եկ՛-մէ՛-լի՛-կի՛-կօ՛, զի՛-ր-բէ՛ֆ դէօ՛-շա՛կ ա՛թ ա՛շ-բլ՛-մա՛, եա՛թ-մա՛-լի՛-կի՛-կօ՛»։

«Ճմ՛իւ-լոմ՛իւ-կի՛-կի՛-կօ՛, սա՛-րի՛ սօ՛-դա՛ն դօ՛-դա՛ն-դօ՛-դա՛ն, եկ՛-մէ՛-լի՛-կի՛-կօ՛. զի՛-ր-բէ՛ֆ դէօ՛-շա՛կ ա՛թ ա՛շ-բլ՛-մա՛, եա՛թ-մա՛-լի՛-կի՛-կօ՛. լո՛ւ-մա՛շ եօ՛-ր-կա՛ն չէֆ իւ՛ս-թի՛ւ-մէ՛, չէֆ-մէ՛-լի՛-կի՛-կօ՛» եւն, (¹)։

Կ'շարունակեն տակաւին ուրիշ տեսակ-տեսակ թրքախառն խօսքեր (զորս չեմ յիշեր), և ամէն մէկ վանկին՝ կոռուփի հարուած մ'իջնելով բռնած ոտքերնուն՝ խաղն իր ասացքովը կ'փոխանցեն իրալու, մինչեւ որ ձանձրանան՝ նոր խաղի մը թարմ յուշովը։

(¹) Շախլախկիկիկօ, սարի սոխը բրդէ՛-բրդէ՛՝ ուտելու. — Կերպասէ անկողինը չգէ՛տ տակս՝ պառկելու. — Մետաքսէ վերմակը քաշէ՛ վրամ-ծածկելու. — կի՛ կօ՛

191. ՃՈՂ(Ա)ՆԽԱՂ

Հ հոգիով

Հոկայից դարերուն յատուկ այս ձիախաղին գոյութեանն իսկ կ'անգիտանան խաղագէտ շատեր. հազի՛ւ միայն գիւղական կոյս աշխարհի բնիկներուն բերնին մէջ կ'յիշուի՝ դիւցագնական վէպերու կարգին։

Ճոպանխաղը իրական մենամարտի հին կերպն ուսալ կ'թուի, քանի որ ան երբեք բնոյթը չունի անմեղ ու պարզ զրուանք մ'ըլլալու. խաղէ աւելի՝ մարտ մ'է ճոպանխաղը՝ խաղցուած երկու անյաղթ հսկաներու մէջ, երկու վտիկւաններու՝ որոնք բնական է թէ իրենց արտասովոր յաղթ ու հսկայ կաղմուածքին յարմար ալ խաղեր պիտի խաղային։

Մեր ժամանակի մարդերէն, այս գաճաճ սերունդէն, ամենամեծն ու հսկան անգամ կրնայ օրինակի համար խաղալ նընըլլղի օրերէն մնացած նետ-աղեղի մը հետ. կրնայ շարժել այն քարերը՝ զորս ամէն աղգերու նախնիք մէ՛կ ձեռքով բռներ-վերցուցեր են՝ մեր վերցնել կրցած ձեռնաքարերուն պէս. կամ կարո՞ղ է Գորգ նետել, քառսուն հսկայի թուրեր մէկէն յարնի կոտրել՝ անդին ձգել։

Այսպէս ալ ճոպանխաղի համար։ Զեմ յուսար թէ մեր օրերու մարդերէն մէկը՝ մտքէն անցունէ փորձել նախնիական ճոպանխաղ մը, բայց արդիացած տեսակներն են, կրնայ ըսուիլ, մեր ՇՆՈՑԻԿ-ը, ԶԻԱՆԱԽԱՂ. կամ ԶԻԱՆՈՑԻԿ-ը, և արեւմտեան ՏՐՈՒԻ խաղերէն՝ լրտիկիշ-չէկ (steeple chase) ը, զորս խաղալը՝ բաղդատաբար շա՛տ դիւրին ու գաճաճային է հանդէպ այդ հսկայական խաղամարտին։

Ճոպանխաղը, որքան հնար եղաւ ինձ հասկնալ, վայրկենապէս կազմուելիք խաղ մը չըլլալով՝ ամէն հսկան կամ քաշերու պետը, կամ ցեղապետն իրեն համար շինուած պատրամատար կ'ունենար անոր խաղետղը։ Իրեն ուժին հաւասար ուրիշ հսկայ մը դէմն ունեցած տաեն, կ'առաջարկուէր ճոպան-

խաղ խաղալ, ո՞րը որ յաղթուէր՝ յաղթողին գերին ու դռնն էր պարզապէս :

Խնչպէս Գորդ քողեղու խաղին համար պեղուած կ'ըլլար գեանափոր խողովակ-առու մը, ճոպանիսալի համար ալ յատկապէս փորուած պատրաստուած կ'ըլլար ընդարձակ փոս մը, գուցէ լճաշափ լայն՝ կլոր ծիրով։ Այս անդնդային կլոր գետնադաշտին սեպ պատին մէջ՝ դէմ դէմի՝ վարուած կ'ըլլար հաստակուռ շղթայ մը, կամ աւելի ճիշդ՝ կաշիկ կամ յուանն հրւած հաստամեստ նուպան մը, որուն անունովն ալ յորջորդուեր է խաղը.— Ճոպաննիսալ :

Այդ զոյդ ճոպաններուն գլուխներն ունէին, կ'ըսուի, մէյմէկ լայն օղակ՝ խաղցողներուն ճիռ ոտքերուն համար. գուցէ ճիշտ նման՝ մեր գործածած ոտնանուրներուն օղակին (բուզաղը, entrave) :

Ճոպաննիսալ խաղցող հսկաները, իրենց սեփական և եղական ո՛վ գիտէ ո՛ր ծովէն քաշած կամ ո՛ր սարին զլիխէն բըռնած հրեցէն (?) ձիերը հեծած՝ կ'իշնէին խաղափոսին մէջ, և հանդիպակաց ճոպաններէն մէկուն օղը կ'անցուէր մէկու ձիուն ոտքին, միւս օղը՝ մէկալին ճիռն ոտքին :

Այսպէս կազմ ու պատրաստ վիճակի մէջ, թերեւս անհրաժեշտ նուագարաններու խրախուսիչ ու խաղազրգիռ ձայներուն նշանին վրայ՝ երկու շիտան հեծեալները կ'քչէին ձիերնին մէկը միւսին ետեւէն, անշուշտ նախ կամաց-կամաց, ապա երթալով աւելի արագ ու թափ։ Կ'քչէին, կ'դառնային շրջանակաձև՝ հսկայաբաց փոսին մէջ, իրարու դէմ եկած պահուն. Կ'ցատէին մէկմէկու ճոպանին վրայէն, տակաւ աւելի կատաղի հրաշունչ ձիերուն հրեցէն վաղքին ու ոստումներուն հետ՝ հեծեալ տիտաններն իրենք ալ մոլեգնած՝ կ'քչէին իրարու վրայ, կ'ցատէին իրարու վրայէն, կամ կ'ջանային այնպէս մը դառնալ որ՝ փոխաղարձաբար զիրար կապէին, կապանէին ու յաղթահար ձգէին։ Ո՞վ որ անվարժ կամ տկար դուրս գար միւսին վարպետ ու շոյտ շարժումներուն հանդէպ՝ անոր ճիռն ոտքերը կ'բռնուէին հակառակորդին ճիռն ոտնակապին մէջ,

և ա՛լ չէին կրնար խլրտիլ, ո՛չ ինքը ոչ ալ իր ձին. երկու քը մէկ՝ յաղթահար, շղթայուած՝ գերին կ'դառնային յաղթականին, և ապա զո՞յ անոր թուրին :

Ճոպաննիսալն ուրեմն, հին գարերու հսկայ պատանիներու ճիամարտն էր, զոր մեր ժամանակի պատանեկութեան համար յիշեցի, իր խաղաշխարհին մէջ բերանփոխ մը դրած ըլլալու մտքով :

192. ՄԱՄԻՄՈՒԽ

2 հոգիով

Սենեակի մէջ խաղցուելիք խաղ մ'է :

Բարձ մը կ'զնեն գետին, սենեակին մէջտեղը. և երկու ճոթերէն կ'բռնեն մէյմէկ հոգի, աչքերնին կապած և մէյ-մէկ քուրա⁽¹⁾ ձեռքերնին բռնած։ Նախ երկու քէն մէկը, գլուխը վերցնելով կ'ձայնէ իր կէս մը նստած դիրքէն.—

— «Մամիմուս . . .» : Միւսը կ'պատասխանէ .

— «Լո՞րէիխուս . . .» :

— «Մէ՛խա՛ տու՝ մէջ զլիխուս»⁽²⁾ : Եւ ըսելո՛ւն պէս՝ կ'տափի բարձին կողը, մինչ միւսը՝ անոր ձայնին եկած կողմն իրը նշանակէտ բռնելով իր կապած աչքերուն՝ մտրակի հարուած մը կուտայ անոր զլիխուն, անոր խնդրանքին համեմատ . . . Հարուածը կրնայ շեշտակի դպչիլ, կամ իսպառ վրիպիլ, զիաքը չէ հսրուածը զեկող՝ այլ ականչը :

Այս անգամ մէկա՛լը կ'ձայնէ .

— «Մամիմուս . . .» :

— «Լորէիխուս . . .» :

— «Մէ՛խ խա՛ տու՝ մէջ զլիխուս» : Եւ կ'ջանայ խուսափիլ վերահաս հարուածէն, որ մեծ մասով կ'վրիպիլ, և կապերտին

(1) Թաշկինակէ հիւսած մտրակ (garuche), տոռե՛(սոսւն աղաւաղն է)։

(2) — «Մէ՛կ հատ տո՞ւը մէջ գլխուա» . [«Մէ՛կ հատ» = հեղ մը, հատ մը, հարուած մը] :

կամ երկու աչակապ խաղցողներն իրարմէ զատող բարձին կ'դպի՝ փլ՛ստ-իլրս փոշին մէջերնէն հանելով։ Զի աղէ՛կ աչքի առաջ ունենալու է թէ՛ խաղցող երկուքին ալ աչքերը թաշկինակով ամուր կապուած ըլլալով՝ լոյս չեն տեսներ։ միւս կողմէ՝ «մէ» հաւ տուր մէջ զլխուս» ըսողն իր ձայնին հետքը կորսնցնելու դիտումով՝ զանազան վարպետ շարժումներ կ'ընէ. ինչպէս՝ դէպ մտրակողն երկննալով կ'ձայնէ, կողմանց կ'ձայնէ, եւեւանց հետակորոյս կ'ձայնէ, այնպէս որ աչակապ մտրակողն (փոխ ընդ փոխ մէկ և միւսը) անոր ձայնին եկած կո'զմը կ'ուղղէ իր հարուածր, մինչդեռ ան խուսափեր՝ տարբեր դիրքի մը մէ՛ջ է ձգեր ինքզինք։

Այս խաղը կ'երեւի թէ առնուած է քրդախօս գիւղազգայիններէ, ինչպէս կ'հասկցուի խաղին ասացքէն։

Մալկմուս՝ գուցէ յատուկ անուն մ'է. Լորի կամ յապի քրդերէն հրամանի ըսել է, իսկ խուս խօսիլ բային հրամայականն ըլլալ կ'թուի։ Ի՞նչ ալ եղած ըլլայ՝ Մալկմուսը ընթացիկ, ոգեւոր և հետաքրքրական խաղերէն մէկն է։

193. ՄԱՏՆԻ ՊԱՀՈՑԻԿ

Խմբախաղ

Խաղերէ տգէտ եղողին գլխուն՝ ահա խաղ մ'ալ։

Վարպետորդին՝ միւս կամակիցներուն, բայց համբա'կնին կատ ունենալով՝ կ'առաջարկէ խա՛զ մը խաղալ։

«Դուք ձեր գրպանին մէջ մատնի մը կամ մատնոց մը, կամ կծկած թաշկինակ մը պահեցէք, կ'ընէ, ձեռքով ալ ամուր բռնեցէ՛ք, և ես այս լաթովը դուրս հանեմ՝ առանց պահոնն անոր կապելու»։

Մէջերնէն խաղին անգէտ եղողն ամէնէն աւելի պիտի սրուի, չհաւատայ՝ եղած յիմարական առաջարկին, և պիտի մղուի գրաւի մանելու։ Միւսներուն ալ չուղած բա՛նը . . . , «Քայլը չէր ուզեր ամպ օ՛ր , մանաւանդ թէ՛ ին քնակամ

եղած ատեն՝ խաղն աւելի՝ համով կ'անցնի, և այս՝ ցուրտ-ցման ձմեռւան մէջ։

Համաձայնութիւն գոյանալուն պէս, խեղճ միամիտը սենեկի դռնէն դուրս, կամ պատուանի մը դրսի կողմը, ճիշտ փեղկին առաջ կայնեցնելով՝ կ'պատուիրեն որ գրպաններէն մէկուն մէջ, — մասնաւորապէս ծոցի գրպանը —, ձեռքովն ամուր բռնէ մատնի մը կամ ուրիշ իրեղէն մը։ Անդին ներսէն երկար լաթ մը (սեղանին սփոռոց, կտաւի ծրար մը) խողովակածեւ կ'երկնցնեն դէպ դուրս՝ մատնիկ պահողին մատնի պահած գրպանին մէջ, մէկալ ծայրը սենեկէն ներս մնալով։

Մինչ հէդ միամիտը ծոցի գրպանին մէջ ամուր բռնած իրեղէնին — մատնիին — իր ափին մէջն ըլլալուն վստահ գուցէ մտքովն ալ կը ծաղրէ՛ գրաւարկուն ու կամակիցները՝ մէյմ'ալ սա՛ռ ջուրի լեզու մը կ'զգայ իր գրպանին մէջ երակարող, և մարմնուն մէջ հոսուն, վազուն, սառուցիկ տարածուն , — մատնիին ուր պահուած ըլլալը կ'փնտոէ արդեօք

— Դաւխաղին վարպետն ու մեղսակիցները, ներսէն փարչ մը ջուր շու'ռ տուեր են ակօսածեւ լաթին վերի գլխէն դէպ վար, դէպ միամիտին գրպանը՝ պահուած մատանին . . . գըտնելու : Բայց տարակոյս չկայ թէ՛ յանկարծական այդանախորժ սա՛ռ ու զիմին միջամտութեան վրայ՝ ձեռքի մէջ բըռնուած մատնին ալ բաց կ'թողուի, ձե՛ռքն ալ գրպանէն կ'ելլէ՛ պահուած իրեղէնին հետ, իսկ ինչ որ կ'մնայ գրպանէն ներս՝ ան ալ սառ ջուրին զեղուն տարածուն մատնիկներն են սա՛ռ սառ, ու հալաւովը թա՛ց ու պաղ։

Անհաւատ ըլլալու չէ բանի մը, թէ չէ դիւրին է հաւատ ու համոզում կազմել տալ . . . որ եւ է իրատով։ Վկա՛ Մատնի պահողիկը և նման խաղերը։

193 $\frac{1}{2}$. ՄԻՆԵԼԻ

Ուրիշ (թուրքերէն) յորջորջում մը ՀԵԾՆՈՅԻԿ խաղին։
Տեսնել այդ խաղը, թիւ 183։

194. ՄՈՒՐՈՒԽ

2 հոգիով

ԵՌԵԿԱԳԻՆԿՐՆ ալ իրե՞նց խաղերն ունին։—Կարելի՞ բանէ, պիտի ըսեն առեւտրաշատ քաղաքի ընթերցողները։ Տուրեկառով, գրամ շահելու գործերով զրադող շուկացի՞ն ալ կը խաղայ։ Խաղալու ժամանակ կ'գտնէ։

Գործ եղած ատեն շահու աստուածէն զատ ո՛չ մէկ ուրիշ քանի պաշտօն տանող կ'ըլլայ, բայց գործի պակասութեան և նոյնիսկ չգոյութեան պարագային, հեգնասէր շուկացին՝ ժամանցի առիթներ չի փախցներ, եթէ հարկադրուած է իր խանութին մէջ մնալու, և դիւրութիւն չունի կազինո կամ ուրիշ զբօսարան մը երթալու։

Ճամբան, տունէն շուկայ՝ և շուկայէն տուն երթ ու գալի ատեն այ՝ Մուրուս կ'խաղան յաճախ տարեկից պարոններ, և ո՛վ որ խաղը շահի՝ իր պահանջածը շատ համեստ բան մը կ'ըլլայ, ինչպէս օրինուկի համար գաւաթ մը թէյ, —զոր խանութ բանալու պահուն պիտի առնէ ամէն մարդ անհրաժեշտապէս, — կամ 10—20 փարայի՝ օրւան պտուղներէն իր ուզածը, և կամ խմբովին թէյաբանութեան մը հաճոյքը։

Այսպէս, շուկայի մէջն ըլլայ թէ՛ քաղաքի ճամբան⁽¹⁾ երկու հոգի կ'որոշեն Մուրուս խաղալ։ Աջէն եկող մօրուքները մէկուն, ձախէն եկողները՝ միւսին ի հաշիւ պիտի ըլ-

(1) Վանայ մէջ՝ Քաղաքամէջն Այգեստան կ'ձգուի գրէթէ երեք քառորդ ժամու հեռաւորութեամբ ծառուղի մը, որ առտուիթիկուն բանուկ ճամբան է՝ քաղաքը շուկայ իջնող ու դարձող Այգեստանցիներուն։

լան։ մէկն՝ աջակողմէն գալիք մօրուքներուն բարձրագոյն սակը կ'ընդունի, ըսենք թէ՛ 12, միւսը կ'աւելցնէ կ'ընէ 15։ ձախակողմէն գալիքներուն թիւը՝ մէկն իր հաշուին 8 կ'ընդունի, միւսը կ'աճեցնէ 10ով կ'ընդունի՝ երթեւեկը ո՛ր կողմէն չափ ըլլալուն համեմատ։ Այս կերպ, աճուրդով, երկու կողմէն գալիք մօրուքներուն վերջնական սակը որոշելէ վերջ՝ կ'սկսին աջէն ձախէն գալիք մօրուքները համրել, և որո՛ւն թիւը որ շուտ ամբողջանայ՝ ան միւսէն կ'առնէ՝ նախապէս որոշուած խաղագրաւը։

Մօրուքներուն ալ դասաւորութիւն մը կայ հա՛ . . . , և դասաւորութեան համեմատ՝ թւական սրժէք։ Այսպէս՝ հասարակ անհատներու մօրուքը մէկ կ'հաշւըւի. սքեմաւոր պարզ անհատներուն՝ (քահանայ ևն.)՝ երկո՛ւ, անոնցմէ աստիճանով աւելի մեծ մօրուքաւորներուն՝ երեք, ևն։ Իսկ այն մօրուքաւորները, որ քաղաքին մէջ իրենց դիրքովը միակ մէկ հատ են, ինչպէս Պատր. Տեղապահ, կուսակալ, Մեծ Դատաւոր ևն., անոնցմէ մէկն եթէ անցնելու ըլլայ՝ վաւրի կ'զոցի, այսինքն մուրուս խաղցողներէն որո՛ւն որոշած կողմէն որ գալու ըլլան՝ և սա քանի՛ թիւ ալ ունեցած ըլլայ՝ խաղը շահա՛ծ կ'սեպուի։

Կ'տեսնէք որ խաղասէր մանկութիւնը, խաղի մէջ իսկ յարգանքի աստիճանով մը կ'վերաբերուի փոքրին ու մեծին հետ։ Մուրուս խաղցողներն առանձին իրենց մէջ՝ կ'խաղան, և եկող-անցնող մօրուսաւորները՝ իրենց ռափին մէջ հոտուացած» չե՛ն կրնար ըլլալ, որ գիտնան. բայց խաղցողներն անոնց ամէն մէկին արժանիքին ու դիրքին համեմատ թւական արժէք կուտան անոնց մօրուքներուն, և յարգանքի մէջ չե՛ն թերանար։

195. ՆԵՏ-ԱՂԵՂ

Լ'ԱՐԸ

Աղեղնաձիգներու դարերէն ի վեր ծանօթ կռիւի այս գործիքը հիմա մեր տղոց ձեռքին մէջ դարձեր է խաղալիկ մը, և եթէ առաջներ նետ ու աղեղ կ'գործածէին թէլի (ամբարտաւանի) մը կուրծքը ծակելու՝ այժմ անոր մանրանկար մէկ ձեւովն՝ աներես ճնճղուկները կ'վանեն, կամ նշանատախտակ' մը կ'թռցնեն:

Նախնական պարզ ձեւն եղած է այն՝ զոր կ'գործածեն մեր 8-10 տարու տղաներ. և այս ձեւը հարազատ ընդօրինակութիւնն է հնադարեան նետ-աղեղին:

Կ'առնեն ճկուն ու տոկուն կլոր շիվ մը, օրինակ՝ սերկելի, կեռասի ճիւղ մը. զոր կը կորեն (կուել) կամարաձե, մեր Ո տառին ձեւով, և երկու ծայրերն առասանով մը իրարու կապելով: Կ'չինեն նաև կեռածայր պղտի'կ-պղտիկ նետեր, որոնց վրայ լաւ գաղափար կրնաք կազմել՝ մտաքերելով ժանեակ հիւսելու կեռասեղը (crochet):

Արդ, նետ մ'արձակելու համար՝ կ'բռնեն ձախ ձեռքով, աղեղին կամարէն, կամ կամարը կուրծքերնուն տալով՝ աղեղին մէկ թեւը կ'բռնեն, և նետին կեռը աջ ձեռքով կը կառչեցնեն լարին՝ ու կ'քաշեն. պէտք եղած պրկումն առնել տալուն պէս՝ նետին պոչը ձեռքէն բաց թողլով՝ նետը կ'թռի թափով:

Բայց կայ նաև աւելի մեծ տղոց, պատանիներու, շինած նետ և աղեղը, որ նետարձակներու աղեղին չի՛նմանիր բնաւ, ան ձեւուած կ'երեւի հրացանի կազմութեան վրայ, զի՞ հրացանի պէս բուն մ'ունի և ձգանով մը կ'ձգէ գնդակաձեւ նետը: Այս տեսակը՝ arbalète-ի նմանութիւն ունի:

Այսպէս, կ'առնեն երկար փայտ մը, մէկ ծայրը քիչ մ'աւելի հաստ և հրացանի բունի ձեւով, որուն աջ կողմին վրայ կ'հաստատեն կեռածեւ ձգան մը, մնանալով: Աս-

ձգտուած լարն իր կեռիքին մէջ բռնելու պաշտօնն ունի: Փայտին միւս ծայրին վրայ, մէկ կողմէն միւսը, հորիզոնաբար, բացուած է ծակ մը, ուրկէ կ'անցնի ճկուն, առաձիգ, մատնաչափ կլոր փայտ մը՝ կորացած դէպ բռնելը՝ իր երկու ծայրերէն պրկուած առասանի մը շնորհիւ: Նետ ըսուածն ալ կարճ մատիտի մը նման սրածայր փայտիկ մ'է, և հինգով տասնո՞վ կ'չինուի՝ առատորէն գործածելու համար: Բունին վերի երեսն ակօսաձեւ փորուած լլալով՝ նետը կ'դրուի հոն՝ մնանալուկին կառչած պիրկ լարին կիպ: Արդ, նետ մ'արձակելու համար, աղեղնաբռունը նշանառու դիրքի մէջ բռնելով՝ աջ ցուցամատովը մնանալուկին վարի մասը՝ հրազէնի թթակին նման դէպ ինքը քաշելուն պէս՝ լարը կ'փրթի իր կեռիքէն, և լարակալ փայտին առաձգութեան թափովը՝ ուժգնորէն կ'հրէ իրեն կպած նետը՝ 50-100 քայլ հեռաձգութեամբ:

Ճարտար և արհեստամէր մանուկ-աղեղնաձիգները, աղեղնաբռունը զարդ'րուն, ձեւաւոր ու լլկուն շինելէ զատ՝ կ'բերեն շատ անգամ ալ երկգլխի կեռաւոր մնանալուկ մը կ'հաստատեն ակօսաձեւ բռնին ճիշդ ակօսին մէջտեղը՝ դուրով ծակ մը քանալով: Այս կերպ ձգանուած աղեղն աւելի՛ շիտակ ու թափով կ'մղէ նետը՝ քան կողին վրայ մնանալուկ կրող տեսակը:

Նաև լարակալ փայտին փոխարէն՝ յաճախ կ'անցունեն առաձիգ երկաթ թել, օրինա՛կ հին հովանոցի շիշ մը, որ աւելի սաստկութեամբ կ'թոցնէ նետը՝ փայտի համեմատութեամբ իր ունեցած առաձգութեան շնորհիւ:



196. ՇԱՄԴԱԿԱՆ

4 - 6 - 8 - 10 հոգիով

Ուշիմութիւն և պատրաստամտութիւն պահանջող գեղեցիկ նըստիսաղ մ'է, զոր կ'խաղան առաւելապէս հասակառու հարս ու կիներ, քի՛չ անգամ, ազգականական մերձ շրջանակի մէջ, երկսեռ ըլլալու պայմանով:

Զոյգ խաղընկերով քանի՛ զոյգ որ ըլլան խաղցողները՝ բոլորակի կ'նստին, այնպէ՛ս որ իւրաքանչիւրն իր ընկերն իր դէմը կ'ունենայ, չէ՛ թէ քովը։ Ապա աշտանակ – Շամդան – մը կուտան մէկուն ձեռքը հիվիվի պինտով։ Կամ մէջերնէն ճարպիկը վեհանձնաբար կ'ստանձնէ առաջին աշտանակիրի պաշտօնը։

Խաղի սկսման նշան արուելուն պէս՝ Շամդանն իր ձեռք ունեցողին ընկերը խօսքն առ իր ընկերն ուղղելով կ'ըսէ։

— «Կա՛ղ ի՛ր, կո՞ր ի՛ր, ե՞ւ ի՛ր, ինչի՞ պոնիցիր ետա Շամդան»⁽¹⁾։

= «Ապա վո՞վ պոներ»⁽²⁾. կ'պատասխանէ աշտանակալ ընկերը։

— «Տիւ (դու) քող չպոնիր՝ քող եսա՛ պոներ»⁽³⁾։

Միւսներու կողմէն բացարձա՛կ լուռթիւն, զի դեռ մէկու մ'անունը չտուած՝ ոչ ո՛ք իրաւունք ունի խառնուելու զոյգ ընկերներուն մէջ փոխանակուած տրամախօսութեանը։

— «Ինչի՞ տիւ պոնիր, Զարուխ չե՛ր պոնե՛ քող Մաքրուխ պոներ, Մաքրուխ չե՛ր պոնե՛ քող Վարդե՛ր պոներ»⁽⁴⁾։

Որի՛ անունը որ տրուի իւր պահապանցու՝ ան լուռ կենալու է, և իրեն փոխարէն իր ընկե՛րը պէտք է պատասխանէ՝ Շինչի՞ են պոնի (ինչո՞ւ ան բոնէ)։ Ըսելով՝ առա՞նց դանդաղելու։ Եթէ հակառակ պարագային՝ ընկերոջը փոխարէն իր պատասխանն ուշացնէ, կամ սխա՛լ պատասխան տայ, և կամ իր ընկերը շփոթուելով լուռ մնալու տեղ՝ պատասխանն ի՞նքը տայ։ Շամդանը կ'անցնի իրենցմէ սխալողին ձեռքը։

Այսպէս, վեր յիշուած տրամախօսութեան մէջ՝ «Զարուխ չե՛ր բոներ՝ թող Մաքրուխ բոնէր, Մաքրուխ չէր բոներ՝ թող

(1) — «Կա՛ղ եիր, կո՞ր եիր, է՛ եիր, ինչո՞ւ բոնեցիր այդ աշտանեկը».

(2) = «Ապա ո՞վ բոներ»։

(3) — «Իուն թող չբանէիր՝ թող ասի բոներ»։

(4) — «Ինչո՞ւ դաւն բանէիր, Զարուհին չէ՛ր բաներ՝ թող Մաքրուչին բանէր, Մաքրուհին չեր բաներ՝ թող Վարդուհին բանէր»։

Վարդեր բոնէր» ըսողին պատասխան տալու իրաւունք ունի միմիայն Վարդեր կոչուողին ընկերը, չէ թէ Զարուխ կամ Մաքրուխը։ Այս վերջինս պատասխանելու պարտաւոր պիտի ըլլար այն ատեն միայն երբ իր անունը տրուելէն ետք՝ ուրիշ անուն մը չկցուէր։

Այս ձեւով խաղը ոգեւորութեան մէջ մանելով, շուտամելուկի արագախօսութեամբ՝ կ'փոխանակուին հարց պատասխաններ, շփոթեցուցիչ, տարագէմ կերպերով, վարդես ձեւադարձութիւններով։ մէկուն անունը տուած պահուն անոր ընկերին երեսը նայելով, և «դո՞ւն բոնէ» ըսելով։ մինչ իրականին մէջ խօսքն ուղղուած է անոր ընկերո՛ջը, որ ուշիմ ըլլալու է՝ այս խաղէն չխարուելու, ընդհակառակն շուտ մը՝ «ինչո՞ւ ան բոնէ» պատասխանը փակցնելու է։

Եթէ պատահի որ չամդանն ի ձեռին ունեցողը նորէն վրիպելով՝ կրկնուի իր մոմակալութիւնը, խաղցողներն ամէնքը միաբերան, և տեսակ մ'հճուանքով՝ կ'եղանակին սահեցնական բառերը։

— «Դիւց խան տիր դո՛, դի՞ւց խան տիր դո՛...»

«Դի՞ւց խան տիր դո՛, դի՞ւց խան տիր դո՛...»⁽¹⁾, այսինքն՝ «անկից հա՞ն գիր հո՞ն, անկից հա՞ն գիր հո՞ն»։ Եւ լուռթիւնը վերահատառուելուն՝ այս անգամ ալ իր ընկերն է որ կրկին դժբախտութիւնն ունի լքա՛ծ սրտով, վհա՛տ դէմքով, ծաղրանքով հարցնելու։

— «Կա՛ղ հիր, կո՞ր հիր, ե՞ւ հիր, քո՞յլ հիր, ինչո՞ւ բոնեցիր այդ շամդանը»⁽²⁾։

= «Ապա ո՞վ բոներ»։

= «Թող Ազնիւ բոներ»։

= «Ինչո՞ւ ան բոնէ...»։

= «Ապա ո՞վ բոնէ»։

(1) — «Է՞ն գիւց հան դի թա՛ = հանկից հան դի թա՛ նորէն հո՞ն»։

(2) — Սյսինքն ըսել կ'ուզուի թէ՛ դուն պակասաւոր, խեղանդար չեիր, ինչո՞ւ այդ պաշտօնը՝ աշտանակ կերւ ստանձնեցիր այդ կատարուն կազմովդ։

— «Դուն բռնէ, դուն չես բռներ՝ Սիրա՞ն թող բռնէ, Սիրան չի բռներ՝ թող Արմի՛կ բռնէ . . .» :

— «Ինչու դո՞ւ չես բռներ . . .»՝ կը պատասխանէ Արմի՛կին ընկերը, և այսպէս շարունակաբար աւելի եռանդուրելով, հրահրելով, սահուն շուտ շուտ, զարմանալի խօսելավարժոց մը դարձնելով խաղցողներէն կազմուած բոլորակ շըրջանակը, մինչեւ յոգնութիւն ու ձանձրոյթ :

Վայ անոր, որ շամդան բռնող կ'ըլլայ յաճախ. ատ կը նշանակէ ըլլալ խաղակիցներէն ամենատակարը, պակաս սրամատութեան տէր, անուշադի՛ր, ուշիմութենէ դո՞ւրկ, և . . . կա՛զ, կո՞յր ու թո՞լ, պակասաւո՞ր էակ. նշաւակ դառնալով որքան իր ընկերոջ՝ նոյնքան միւսներուն ծալլր ու ծանակին :

Այս խաղին՝ ուրիշ գաւառներու մէջ ալ ծանօթ ըլլալն ու խաղցուիլը՝ ապացոյց է թէ հին և տարածուած խաղերէն մէկն է, մանաւանդ որ թրքախօս վայրեր ալ հայացի կեղրոններու չափ սովորական է դարձեր խաղն ու խաղասացքը՝ թուրքերէն լեզուով :

Խօսելավարժութեան համար մէկ հատիկ խաղն է Շամդանը :

Ասոր տարրեր մէկ կերպը տեսներ՝ ՄԱՆԿ. ԽԱՂԵՐ, Բ. ԿԱՐՔ, թիւ 155, ԱԶՔԱԿԱՊՈՒԻԿ կամ ՇԱՄԴԱՆ :



197. ՇՆՈՑԻԿ կամ ԿԱՏԼԱԾ ՇՈՒՆ

l'Ours martin, 5-10 հոգիով

Եռանդուն վազխաղ մ'է ՇՆՈՑԻԿը, զոր աւելի փոքրերը՝ ԿԱՏԼԱԾ ՇՈՒՆ անունով կ'ձանչնան :

Խաղավայրին մէջտեղը ցից մը կ'զարնեն, որմէ կապուած է չուան մը 1-2 կանգուն երկար : Առաջին ենթական կ'բռնէ չուանը և կ'աշխատի դառնալու ցիցին շուրջն այնքան շրջաւ հայեցութեամբ որ անոր ստորոտը դիզուած բուրաները (գա-

լարուած թաշկինակներ) յափշտակելու ճգնողներուն ջանքն ի դերե հանէ. կամ անոնցմէ մէկուն դպցնէ իր ձեռքը կամ ոտքը :

Չւան բռնողն իրը թէ ցիցի կապուած շուն մ'է, բռւրաները որ ցիցին ոտքը ձգուած են՝ շան պարէնը, միսի կտորնե՛ր են, զորս յափշտակել կ'ուղեն միւս շուները. ասկէ՝ խաղին անունը Շնոցիկ, այսինքն շան խաղ :

Հիմա, բուրափ տէրերը շուրջանակի գրոհ տալով կ'ջանան յափշտակել անոնցմէ գոնէ մէկ հատը, եթէ յաջողին՝ անով կրնան անվախ թոցնել նաև մնացածները, մինչեւ որ ամբողջ թուրա-մտրակներն ալ ձեռք բերեն, Այն ատեն վայն եկեր է ցցին կապած շանը ! : Թուրա թուրայի վրայ կ'ելլէ կ'իցնէ, աջո՞ւ ձախո՞ւ՝ թև' թիկունքին, կռնակին, սրունքներուն՝ անինայ : Շունը հարուածներուն տակ կատղած, ասոդին կ'գառնայ, անդին կդառնայ, կապկոտր ճիգեր կ'ընէ, թուրայի մը վերահաս հարուածէն խուսափելու համար ցիցին վրայ կ'ամփոփուի, կամ յանդգնօրէն մօտեցողի մ'իր ձեռքի կամ ոտքի հարուածը կ'հասցնէ կամ կ'վրիպի, շրօֆ՝ հարուած մ'ալ կ'ուտէ, գրգուուած՝ չուանին մեծագոյն երկարութեանն իր թեւին երկարութիւնն ալ կցելով արտածիգ աղուոր կից մը կ'փակցնէ, և եթէ դպցնելու յաջողի՝ հարուածն ուսողը կ'անցնի իր տեղը, բուրաները նորէն կ'ձգուին ցիցին ստորոտը, նորէն յարձակումներ և շարունակութիւն՝ ոգեւոր թափով :

Ահա քեզի փառաւոր խալ մը Շնոցիկի, որ արեան ամենափոք գնդիկներն իսկ ոտքի մատերէն մինչև զլխու մորթը, առողջիկ երթեւեկի մը մէջ կ'զնէ, և թարմ, առոյգ, կարմրիկ արիւնով մը կ'վարդավառէ քրտնաթոր դէմքն ու մարմինը :



198. Շ Ր Զ Ո Ց Ի Կ

Հ Ի Ն Գ Հ Ի Վ

Այս խաղը, որուն՝ ԱԶՄՈՒ ԿՌԻՒ ալ կոչուիլը տեսանք՝ Կ'խաղուի երկու հոգիով։

Սևնեակին մէջտեղը, կռնակի վրայ քով-քովի կ'պառկին երկու խաղողներն այնպէս որ մէկուն գլուխը մէկալին ոտքերուն կողմը կ'իյնայ, Փետրուար ամսու ծուկերուն պէս, և երկուքին ալ աջ կուշտե՞րն են որ իրարու կ'դպին՝ աջ ոտքով շրջելն աւելի վստահելի և ա'ջ ըլլալուն համար։

Յարմար դիրքի մէջ ինքզինքնին կազմ ու պատրաստ ընելի ետք՝ աջ սրունքնին կ'բարձրացնեն և երկու ագոյցի նման դէմ դէմի բերելով՝ կ'ջանան մէկմէկու ծնկածալքին անցունել, և զիրար շրջել. ո'վ որ ուժով ըլլայ՝ բնականարար ան կ'յըշէ անգօր սրունք ունեցողը՝ վզին վրայէն ոլլելով գետնի վրայ բերանն ի վար. Հետաքրքրական է տեսնել թէ բնչպէս ուժերնին կռնակնուն տալու և գետնի վրայ ներուժ ճիգով մը փարելու պարտաւորուած զոյգ սրունամարտելը՝ շո՛ւտ-շուտ, ընդագուցիկ կ'ձգեն աջ սրունքնին, և մէյ մ'ալ տեսնես որ զօրեղ սրունք ունեցողը՝ բերանն ի վար գլխու վրայ շո՛ւտ կռւտայ անգօրը՝ կծիկի մը պէս։

Զիրար սրունքով յըիկու ձեւը՝ խաղին անունը կ'բացարէ արդէն. բայց թէ ինչո՞ւ ԱԶՄՈՒ ԿՌԻՒ ալ կը կոչուի, գուցէ իրողութիւնն ա'յն ըլլայ որ՝ այս խաղը Պարսկաստանէն առնուած է՝ ժամանակի ընթացքին։



199. Պ Ա Հ Ե Զ Ո Ց Ի Կ

ԽԱՂԱԽԱԴ

Դարձեալ միամիտ և անդիտակ խաղակցի մը գլխուն է է որ կ'խաղան այս խաղն ալ, որուն նմաններն, ինչպէս ըստնք արդէն, կ'խաղուին մասնաւորապէս երկար գիշերնե-

րու հանդիպող հարսնիքներու կամ խնջոյական համախմբումներու մէջ, ուր զբօսանք, խնդուք, հաճոյք պէտք է։

Այս տեսակ ուրախական խմբումներու մէջ գրէթէ նախածանօթ խաղագէտ մը միշտ խաղագէտ կ'հանդիսանայ, և իր խօսքը կշուաւոր է մէկախներուն քով։

Արդ, խաղապետը կ'բացարէ թէ՝ շատ աղուոր ու հաճելի ժամանց մը պիտի անցունեն Պահնեղ դնելով կամ Պահնեղոցիկ խաղալով։ Եւ կ'նկարագրէ թէ ինք պիտի ընտրէ իրենցմէ մէկն իրը պահնեցպան (բաւտանը), երկուքն իրը Պահնեցին պահապան շուն, մէկն իրը ցից՝ այդ շուներուն, և մէկքանին ալ իրը գողեր։ Զի՞ մոռնար շեշտելու թէ՝ այս խաղին մէջ ամենին անվնաս ու աղուորը՝ ցիցի պաշտօնն է, որ երակու հուժկու! գամփուեր զսպելու պատիւը կը ցուցադրէ ամէնքանէ առաջ։

Այսպէսով իր խաղավարի հեղինակութիւնն զգալի ընելէ և չգէտին սրտին մէջ ցիցի դերն ստանձնելու յօժարութիւնն մը թելադրելէ ետք, խաղապետը կ'բերէ Պահնեցպանի դերը կուտայ իրենն իսկ. կամ ուրեշի մը։ Երկու հուժկուներուն կուտայ պահնապան շան պաշտօն, և միամիտին կամքն առնելէն յետոյ՝ շուներու վզկապերուն իրը ցից ըլլալու հանգիստ! պաշտօնն ալ անո՞ր կ'վայլեցնէ։ Կ'մայ գողի պաշտօնն ալ ճգել հոն եղող ներկաներէն մէկ-երկուքին։

Պաշտօնի բաշխումը կատարուելէ ետք, պահնեցպանը կը նստի սենեակին ճակատը, կամ քնանալու դիրքով կ'ընկողմանի։ Ապա ցից եղողը, պահնեցի դեր փոխանակող սենեակին մէկ կողմը նստեցնելով, կ'բերէն շան պաշտօնին քաջայարմար երկու հուժկու տղաքը ցիցին երկու կողմը, և երկուքին ալ ցիցին կողմի թեւերը կը կապես ցից-պարոնին աջ ու ձախ թեւերուն ու աղդքերուն, այնպէս որ զոյգ շուները չեն կը ընարժակի առանց ցիցն ալ շարժելու. կամ իրը թէ, երկուքին թեւերն իրը շղթայ իրենց վիզերուն՝ կապուած են կեղծրոնական մի'ակ ցիցի մը։ Գողի պաշտօն առնողները սենեակին դուրս կ'ելլեն, մինչեւ որ խաղին նշան տրուի։

Պահէզպանը մրափած է! գողերը կամացուկ, մեղմաքայլ... ներս կ'մտնեն պահէզէն!՝ սեխ, ձմերուկ, վարունդ!!! գողնալու: Արթուն պահապան շուները՝ գողերուն մուտքն զգալ-խեմնելուն պէս՝ հօվ հօվ հօվ կ'սկսին հաջել. գողերը կը կենան, կ'սքլին. շուները կ'լուեն, գողերը նորէն կը քաջալերուին և քայլ մ'երկու ալ կ'մօտենան. շուներն անոնց այդքան յանդգնութենէն կատղած՝ կը սաստկացնեն իրենց հաջիւնը. իսպիռու ճիգե՛ր կ'ընեն. ցիցին ընդդիմութեանը կ'բախին. աւելի՛ կ'զայրանան և նո՞ր մոլեգին ճիգեր ընելով կ'խախտեն ցիցն իր տեղէն! և ահա՛ կ'տեսնես ո՞ր...՝ իրենց թեւերուն կապուած կունտ ու կծիկ ցից-պարոնը կը քաշկոտուի պահապան շուներուն ետեւէն:

Ա՛լ տարակոյս չկայ թէ՛ խաղին բանալին եղող այս ամէնատաք կէտին հասած ատեն, կատղած! շուները, սենեկին մէջ հոս հոս կը վազգուտեն, ոլորտ կուտան գողերուն փախըստեայ հետքերուն ետեւէն. անոնց սաստկացած հաջիւներէն Պահէզպանն ալ կ'արթնայ! և կը վազէ՛ աղուոր փառանանք մը տալու որչափ յանդուգն գողերուն՝ նոյնքան ալ խախուտ ցիցին.... եւ խալը կ'փերջանայ՝ անզուսպ շուներուն՝ ցից-պարոնն անդժօրէն գետնաքարը քաշկոտելովը ներկայացուած խաղահանդէսին անվերջ քրքիջներուն մէջ:

200. Պ Ա Ղ Ն Ի Ս - Է Շ⁽¹⁾

Pont-levis et l'Ours

Պաղմիս-էշը կ'խաղուի արձակ զրօսավայրի վրայ, և երկու գլխաւոր կերպ կայ. Անընկեր ՊԱՂՆԻՍ-ԷՇ, և Ընկերով ՊԱՂՆԻՍ-ԷՇ: Այս զուգ կերպերէն զատ՝ կայ նաեւ երրորդ մը, որ կը կոչուի ԹՕՓՈՎ ՊԱՂՆԻՍ-ԷՇ (la halle cavalière).

(1) Պաղմիս-էշ խաղանունը գուցէ ստուգաբանուի համես(առոր)-էշ: Պաղման (տէ. փայտան)=համետ, կորդէն. պաղմիս-էշ=Պաղմանիս էշ.

Ա. ԱՆԼԻԿԵՐ ՊԱՂՆԻՍ-ԷՇ

le Pont-levis, 5 - 10 - 15 հոգիով

Այս կերպն աւելի՛ ինքնարձակ ու անկաշկանդ է քան մէկալը, որ սահմանադրուած է որոշ և անյեղի կանոններու վրայ:

Առանց ընկեր որոշելու, միայն թաց-յորով կամ հիլիկի բենտով երկու հոգի թեւերնին իրարու տուած՝ դէմ դէմի կը կենան խաղավայրին մէջտեղը, ուրիշ մ'ալ կ'ընտրուի սկզբնական Պապ: Միւսները ցիր ու ցան կ'յածին մարդ-էշերէ կազմուած պաղմիսին շուրջը, և կ'աշխատին երկու հշ երէն մէկին կամ միւսին կռնակը ցատկել՝ առանց Պապէն բռնուելու: Կամ թէ՛ պաղմիսին մէկ կողմէն միւսը մտնել ելլելով՝ Պապութեան իրաւունք ստանալ, որ ատեն առաջին Պապն իր պաշտօնէն կ'ինայ և միւսներու կարգին անցնելով կ'փախչի՝ նոր Պապին հետապնդումէն պրծելու համար:

Այս նոր Պապին պաշտօնն ալ վայրկենական կրնայ ըլլալ՝ եթէ ուրիշ մը յաջողի պաղմիսին մուտ ու ելն ընել: Մէկ խօսքով, Պապին պաշտօնը տեւական չըլլալով՝ հիմա Պապ ըլլալ յաջողողը՝ բոպէ մը վերջ հասարակ և հետապնդուող խաղակից մ'է, կ'հալածուի նոր Պապէ մը, այս ալ իրմէ ետք պաղմիսէն մտնող ելլող նոր Պապէ մը, ան ալ իրմէ ետքինէն, և այսպէս շարունակարար. որով ո՛վ որ յաջողի պաղմիսին մէկ գոնէն միւսը մտնել-ելլել՝ ան բոպէաբար տէրն է պապական կամ նախագահական իրաւունքին ճիշճակ ինչպէս այսօր նախագահ եղող առաջին ֆրանսացին՝ վաղը հասարակ քաղաքարտակ ներացնուած էնեւացնողներն իբր էշ, և անոնց կանակը ցատկողներն՝ իբր պաղման (համետ) ընդունելով: Կրնայ նաեւ հաւանական ստուգաբանութիւն մ'ըլլալ՝ բաղմիս-էշ. ամբարտակ ձեւացնողներն իբր բաղմիս (համան) ընդունելով՝ եթք պապը ելմուտ ընէ, և իբր էշ ընդունելով՝ եթք ցատկան կ'հեծնեն: Իմաստին երկդիմութեանն համար խանունը շարեցի բնիկ յորջօրջման համեմատ «Պատառի կաթին»:

քացի մ'է : Հոս բան մ'ալ դեռ աւելի՞ է, անկումէ վերջ հայածում կայ . Կապիտոլին մօտ է Դարբեան Ժայռը . դիկտատորութեան քով՝ կիյեօթի՞նը :

Այսպէս, կրնայ պատահիլ, — և ասի՞ խաղին ամէնէն հետաքրքրական արարուածն ըլլալու պայմանով — , որ պաղենիսին դոնէն ելող ժամանակաւոր պապերէն մին՝ իր ետեւէն ունենայ զիրար հետապնդող և առաջընթացը ետընթացէն միշտ բռնուելու վախով ի փախուստ՝ շատ մը սրապեր : Անոնցմէ ո'րն որ զինք հետապնդողէն բռնուի կամ զարնուի ան կ'երթայ է՛շ ըլլալու, փոխան՝ պաղենիսը ձեւացնող էշերէն անո՞ր՝ որուն կարգն է, և հեծնուելու՝ պաղենիսին վրայ նորէն խոյացողներէն :

Ինչպէս պարզ է հասկնալ՝ պապէ մը զարնուողն է՛շ կ'ըլլայ, կարգն եկած էշը՝ պա՛պ կ'լլայ և պաղենիսէն մտնողնող (ել ընող) պապին ետեւէն կ'վազէ, իր ետեւէն ալ նոր պապի մը ծնունդը միշտ աչքին առաջ ու քայլերուն ետեւն ունենալով : Այս կերպով խաղը շղթայուած յարափոփ՛խ թափով կ'շարունակուի : Ծոյլ ու դանդաղ եղողներն ամենէն ջաճախ էշ կամ պաղենիսի չէնք ! կամ համետ ընելով, իսկ ճարպիկ վաղանները թէ՛ պապ թէ՛ փախող, թէ՛ հեծնող . քի՛չ անգամ միայն էշ, այսինքն հեծնուող :

Հոս, այս խաղին մէջ, իրաւունքն ու յաջողութիւնը . . .՝ որունքին ծայրն են :

201. ՊԱՂՆԻՍ ԷՇ

Բ. ԸՆԿԵՐՈՎ ՊԱՂՆԻՍ-ԷՇ

l'Ours 4 - 6 - 8 - 10 - 20 հոգիով

Հաւասար թիւով երկու խումբի բաժնուած ընկերներով կ'խաղուի այս կերպը : Թաց-յորով մերս մտնող խումբը, իրեն համար կ'ընտրէ Պապ մը, որ ըլլալու է իրենց մէջէն ամէնէն

ճարպիկն ու քաջոտն . իսկ միւսները բոլորակի կայնելով, թեւերնին իրարու ուսերուն վրայ ձգած՝ ամբարտակ մը կ'ձեւացնեն, զոր կ'պահպանէ Պապը :

Խաղը նշան արուելուն՝ դուրսի խումբը կ'խաղայ դէպ Պաղենիս-էշը : Պապը կ'ջանայ հալածել և հեռացնել այս մարդամրոցին վրայ խոյացող-վազող այդ դուրսինները, որոնք կ'նկրախն ցատկել-հեծներու բոլորակի կայնողներէն մէկ կամ միւսը, որոնք էշ կը կոչուին :

Եթէ, այս յար ձակողական-պաշտպանողական դիրքի մէջ, Պապը յաջողի էշերու կոնակը ցատկելու եկողներէն մէկուն զարնել ձեռքովը՝ էշերէն մէկուն կոնակը ցատկել-հեծներէ առաջ, կամ ոտքը գետին առնելուն . կամ թէ՛ Պաղենիսին մէկ դոնէն փախչողին, և կամ էշերէն մէկուն կոնակէն իջնելով խոյս տուղին ետեւէն իյնալով յաջողի զանի բռնել՝ անմիջապէս կ'շահի խաղը . — իր հեծնուող (էշ եղած) ընկերները թեւերնին թողնելով՝ կ'քակեն Պաղենիսը, կ'ազատուին կ'ելեն յուրաը, իսկ հակառակ խումբին ընկերներն անոնց փոխարէն՝ ներսը կուգան . Պաղենիս-էշ կը կազմեն, ի գլուխ ունենալով այս անգամ իրենց կողմէ քաջոտն Պապ մը, և ենթակայ մնալով միւս խումբին յարձակում-հեծնումներուն՝ վեր նկարագրուած խաղակերպին համաձայն :

Խիստ ոգեւոր ու ջլապնդիչ այս վազ-խաղը՝ սիրական խա՛զն է մանաւանդ դպրոցական ուսանողներու՝ կարգ մ'ուրիշ հաճելի զբոսախաղերու հետ :

202. ՊԱՂՆԻՍ-ԷՇ

Գ. ԹՕՓՈՎ ՊԱՂՆԻՍ-ԷՇ

la Balle cavaliere, 6 - 8 - 10 հոգիով

Հաւասար թիւով երկու խումբի բաժնուելէ ետք, խաղցողներուն մէկ խումբը կը կենայ մէկ պատի տակ, կամ սահմանի մը վրայ, մէկալ խումբն ալ դիմացի պատին տակ կամ

գծին վրայ, մէջերնին պահելով 10-20 քայլ հեռաւորութիւն մը: Երկու խումբերն ալ կ'ընտրեն իրենց մէջ մէյմէկ վարպետ որոնցմէ մէկը, բաց-չորով, նախ կ'ձգէ մաղագնդակը (թօփ) դէպ հանդիպակաց խումբը, այն կերպով որ գնդակը հասնի անոնց: Ասոնցմէ ո'վ որ յաջողի բռնել իրենց ձգուած գընդակը՝ ան կ'վազէ կ'երթայ դիմացի խումբին — գնդակ ձգողներուն — մէկ անդամին կռնակը հեծնելու:

Այս անդամ գնդակ բռնող խումբն է որ կ'ձգէ թօփը մէկալ խումբին, և անոնցմէ մէկէն բռնուած տաեն՝ բռնողը կուգայ իրենցմէ մէկը կ'հեծնէ: Այսպէս շարունակաբար մէկ խումբէն մէկալին կ'ձգուի խաղագնդակը (թօփ), կ'բռնուի մէկէ մը, բռնողը կուգայ մէկը կ'հեծնէ՝ մինչեւ վերջ:

Երբ երկու խումբն բոլոր անդամներն ալ, վարպետներէն զատ, հեծնուին կամ հեծնեն՝ այն տաեն հեծնողներն իրենց հեծանելիները կը քշեն դէպ առաջ՝ ոտքերովն ասպանդակելով, ու հեծեալ վիճակով կ'յարձակին իրարու վրայ՝ զիրար տապալելու: Կամ թէ՝ աւելի չնորհալի սահմանի մը մէջ՝ հեծնողները իրենց տեղէն դիմացի խաղասահմանը կ'փոխադրեն հեծնողները, և իրենք տեղերնին կ'դառնան՝ խաղը վերանորոգելու:

203. ՊԵՆ-ՍԵՆ

le Mot placé, 5 - 10 հոգիով

Հարց-պատասխանի ձեւով կատարուող այս նստիսաղը՝ ձմեռւան երկար գիշերներու յարմար՝ խիստ զուարձալի խաղ մ'է և կը խալցուի երկու կերպ:

Խալցողները կ'բոլորուին սենեակին մէջտեղը, և իրենցմէ խաղագէտը խաղապետ ընտրուելով՝ կ'սկին խաղալ:

Նախ խաղապետն իր աջ ձեռքը զարնելով իրմէ քի՛չ քաջախաղ իր աջակողմի ընկերոջ ծալապատիկ կամ չոքած ծունկին վրայ՝ կ'ըսէ.

«Բէ՛ն-սէկն» :

= «Նէ՞ դր օ» , կ'պատասխանէ ափահարուողն առանց կակագելու:

— «Ա՛լ սանա թիր եռւմուրբա»⁽¹⁾, կ'յարէ խաղապետը՝ իր ձեռքովն անոր հաւկիթ մը տալու պէս ընելով:

Խաղապետին աջակողմի այդ երկրորդ անձն ալ իր աջակողմինին ծնկանը վրայ ձեռքովը զարնելով կը կրկնէ ինչ որ խաղապետն իրեն ըստ ու ինքը պատասխանեց: Այդ երրորդն ալ՝ իր աջակողմի ընկերոջ, ան ալ հինգերորդին, և այսպէս կարգով՝ մինչեւ խաղը բոլորուի գայ խաղապետին: Սա նորէն ափահարելով քովինին ծունկը՝ կ'ձայնէ.

«Բէ՛ն-սէկն» :

= «Նէ՞ տր օ» :

— «Ա՛լ սանա թիր եռւմուրբա», կ'յարէ խաղապետը կրկին անդամ: Այս սկզբնական բանաձեւն, ըստ կամս մէկ կամ երկու հեղ, բոլորուողներուն մէջ շրջան ընելէ ետք, երբ խաղապետին ձախակողմի ընկերն անոր դառնալով՝ «Ա՛լ սանա թիր եռւմուրբա» կ'ըսէ՝ խաղապետն ալ անոր նայելով կ'հարցնէ.

— «Բիշինի մի»⁽²⁾, Այս անդամ խաղասացը ձախէն կը բոլորուի, և առանց սկզբնական «բին-սէկն» . « նէ՞ տր օ » խօսքերն ըսելու՝ արագ-արագ իրարու կը հարցնին .

— «Բիշինի մի», — «բիշինի մի», — «բիշինի մի» ևն:

Երբ կարգը հասնի խաղապետին աջակողմի ընկերոջը, և սա խաղապետին հարցնէ՝ «Բիշինի մի», խաղապետն անոր երեսն ի վեր կը պատասխանէ .

= «Բիշինի եաա»⁽³⁾: և արձագանքն այս անդամ աջէն շրջան ընելով՝ կ'տեսնես որ խաղապետին աջակողմի ընկերէն սկսեալ դէպ աջակողմը՝ «Բիշինի եա» , — «բիշինի եա» . — «բիշինի եաա» ոգեւոր պատասխանը կ'փոխանցուի՝ կենդանի հեռագրի մը պէս:

(1) — «Ե Ա-ԴՌ-Ն» : = «Ի՞նչ է ան» : — «Ա Ա ՋԵՂԻ ՄԷԿ ՀԱՎԱՔԻԹ» :

(2) — «ԵՎԱՒ» :

(3) — «ԵՎԱՒ ԵԱ» :

Երբ կարգը նորէն գայ խաղապետին, սա կը յարէ իր ձախակողմի ընկերոցն առ ինքն ուղղած «Բիշիչի եա» հաստատական պատասխանին՝ այս կերպով. — եթէ ուզէ՝ վերստին «քէն-սէն»ով մը կ'սկսի, եթէ չէ՝ անմիջապէս կ'յարէ. —

— «Բիշիչի, հիմ ջրլրաւ դա դիւշի՛»⁽¹⁾: Միեւնոյն բանաձեւ ձախէն շրջան կ'ընէ բոլորու ողներուն բերնին մէջ, և. — «Բիշիչի, հիմ ջրլրաւ դա դիւշի՛», «Բիշիչի հիմ ջրլրաւ դա դիւշի՛» արձագանգը՝ արագօրէն կ'հասնի խաղապետին:

Արդ, երթալով շուտասելուկի մը հանգամանքն առնող այս խաղին բանաձեւերուն կրկնութեան մէջ եթէ բոլորուողներէն մէկը տկարանայ, կակաղի, կամ լեզուն չդառնալով կմկմայ և շփոթի՛ կ'բերեն խումքէն դուրս կ'հանեն ու լուսեթեան կը դատապարտեն. կամ թէ կ'սպասեն մինչեւ որ երկրորդ մ'ալ անկարող դուրս գայ. այն ատեն ոռնեծով կ'ընեն, այսինքն յանցաւորներուն թեւերէն ու ոտքէն բռնելով՝ յետոյքնին իրարու կ'բախրջին:

* *

Երբ խաղցողներն ամէնքն ալ յաջող ելեն՝ խաղապետը կ'սկսի երկրորդ ձեւն այս խաղին:

Նորէն իր աշակողմինին ծնկանը զարնելով՝ «Քէն-սէն» կ'ձայնէ. ան ալ դարձեալ՝ «նի՞ ըր օ՛» պատասխանը կուտայտ Իր կոչին դարձն առնելուն պէս՝ խաղապետը ձեռքովն ամուր կ'զարնէ անոր կոնակին և.

— «Ալ սանա թիր ապան փենչեսի»⁽²⁾, կ'ըսէ իրը թէ առիւծի մը թաթին հարուածը կեղծելով:

Խաղին առաջին ձեւին պէս՝ այս բառախաղն ալ շրջան կ'ընէ բոլորուողներուն մէջ, մինչեւ որ դառնայ գայ խաղապետին: Սա կ'շարունակէ կրկնել միեւնոյն «քէն-սէն» կոչը, և «նի՞ ըր օ՛» պատասխանն առնելով՝ կ'յարէ այս անգամ առաջին խաղասացքին ետեւէն խօսք մ'ալ կցելով՝ այսպէս. —

(1) — «Եփա՛ւ, ու ջլլութին մէջ ալ ընկաւ»:

(2) — «Ա. ու քեղի մէկ առիւծի թաթ»:

— «Ալ սանա թիր ապան փենչեսի, դիվի թիվնեսի⁽¹⁾. և ձեռքովն անոր կոնակին կ'զարնէ՝ առիւծի պէս, ու ոտքովը թեթեւ բայց յաղթ կից մը տալ կ'ձեւացնէ՝ ուղտի՛ պէս:

Երկրորդն ալ իր աշակողմին, աս ալ միւսին՝ նոյն կերպերը կ'փոխանցեն, միշտ հարց-պատասխանը կրկնելով:

Խաղապետը կ'շարունակէ այնուհետեւ, ամէն կարգը բոլորուելուն՝ նոյն հարցն ընել, իր աշակողմի նստողին պատասխանն առնել, ու նախընթաց խաղասացքներուն և փորձերուն՝ նորեր կցելով վարել խաղը: Այսպէս կ'շարուրէ. —

— «Ալ սանա թիր ապան փենչեսի, դիվի թիվնեսի, կէջի բույնուզի, ցանուց ժկլիսի, կարը՛ր չիփթէսի»⁽²⁾. և նախորդ ձեւերուն կը կցէ այծի կոտշուք մը, գոմէշի զլաանարուած մը, ջորիի աքաց մը:

Անշուշտ, դիւրահասկնալի է թէ՝ խաղապետին ամէն նոր բանաձեւին կ'ընկերանայ «Քէն-սէն» հարցակերպը, և «Նի՞ ըր օ» պատասխանը, և միեւնոյն անփոփոխ բանաձեւը կը կրկնէ ամէն ո՛վ որ իր աշակողմի ընկերովը պիտի փոխանցէ նոր ձեւ մը՝ աքացելով, կոտշելով կամ գլուխ տալով անդամնդաղ:

Ամբողջ խաղի միջոցին ո՛վ որ տկարանայ, վրիպի, ձեւը մոռնայ կամ սիալ կերպ մ'ընէ՝ խումբին մէջանը կ'քաշուի, և կոռուփներու տակ կ'քաւէ իր մեղքը . . . :

204. ՊԻՐՕՅՆԻՎԱՐ

Saute-mouton, 5-10 հոգիով

Այս թուրքերէնով արտասանուած վագ-խաղը կ'խաղցուի եռուսում-ի (թիւ 169) նման: Միայն թէ՝ Պապը կացող-ին կոնակէն ցատկելու ատեն կ'արտասանէ ետեւէ ետեւ հետեւեալ

(1) — «Ա. ու քեղի . . . ևն, ուղտի՛ կից»:

(2) — «Ա. ու քեղի . . . ևն, այծի կոտշուք, գոմէշի զլաանարուած ծ, ջորիի աքաց»:

խօսքերը, զորս կրկնելով իրեն պէս ցատկելու են միւս խաղցողները:

Այսպէս, առաջին ցատկելուն՝ Պապը կ'արտասանէ. —

— «Բիրոյնիվար՝ դէյմէլի»⁽¹⁾: Միւսներն ալ իր ետեւէն կարգով ցատկելով՝ նոյնը կը կրկնեն: Ապա, ամէն մէկ ցատկելուն մէկ տող ըլլալու պայմանով՝ Պապը և իր ետեւէն միւսները կ'արտասանեն հետագայ խօսքերը. —

— «Իիշալնէ՝ դէյմէլի»⁽²⁾.

— «Իւչէկ(ն)՝ բիրազ դէկէ՛րլեր»⁽³⁾:

— «Դիօրփէկ(ն)՝ թէլի կուրլար»⁽⁴⁾:

— «Բէշէկ(ն)՝ խա՛նըմ, խա՛նշխա՛նց, կարակօլ յլիսի բախրակալայեա՛ . . . »⁽⁵⁾:

Ուշադիր վերլուծելով խաղասացքին ամէն մէկ տողը՝ գիւրին է հետեւցնել թէ՝ խօսքին իմաստին համեմատ ալ ցատկող Պապը թեթեւ կամ խստո՛րէն կ'ցատկէ կացողին կոնակին վրայէն, իրմէ ետք ցատկողներուն ալ նո՛յն դասը յանձնարարելով: —

Այսպէս, առաջին տողը՝ — «Բիրոյնիվար՝ դէյմէլի» ըսելով ցատկած ատեն՝ զրէթէ չի՛ դպիր, կամ ձեռքերը շատ մեղմօրէն՝ կացողին կոնակին դպցնելով կ'ցատկէ, միւսներն ալ անպէս:

Երկրորդին ալ նոյն կերպով կ'ցատկէ Պապը, ու իրեն պէս կ'ընեն միւս խաղցողները:

Երրորդ տողը. — «Իւչէկ(ն)՝ բի՛ր ազ դէկէ՛րլեր»՝ ըսելով ցատկելուն՝ Պապն ու միւսները՝ ձեռքերնին ՔԻ՛Զ ՄԸ կը դպցնեն կացողին կոնակին, ու ա՛յնպէս կ'ցատկեն:

Չորրորդը. — «Դիօրփէկ(ն)՝ թէլի կուրլար» ըսելուն՝ ձեռ-

(1) — «Մէկ խաղ՝ դպելու է»,

(2) — «Երկորդին՝ դպելու է».

(3) — «Երրորդին՝ քիչ մը կ'դպէն».

(4) — «Չորրորդին՝ մէջքը կը կոտըն».

(5) — «Հինգերքորդին՝ հա՛նըմ, հա նցհանց, պահնորդը ելաւ Թախութաւան».

քով ամուր կ'զարնեն կացողին կոնակին վրայ և այնպէս կ'ցատկեն. իրը թէ մեջը կուրելու մաքով:

Հինգերորդին՝ «Բէշէկ(ն)՝ խա՛նըմ, խա՛նշխանց կարակօլ յլիսի բախրա-կալայեա՛» ըսելով Պապը կ'ցատկէ՝ ծունկերուն վրայ կ'բարձրանայ կացողին կոնակը, ձեռքերն աջ-ձախ տարածելով յաղթականի մը պէս, և բախրա-կալայեա՛ բառին վերջին վանկն երկարցնելով, իրը թէ ինքը. պահնորդի մը պէս բարձրացած կ'ըլլայ Թախորդայի վրայ⁽¹⁾, որ փոխարերաբար կացողին կոնակն է:

Կացողը կոնակին վրայ բարձրացող ծնկակաց Պապին յաղթական գոչին վերջին վանկն առնելուն պէս կ'ձայնէ. — «Եկ(ն) [իջի՛ր]»: Պապը կացողին կոնակին վար կ'ցատկէ, և խաղը կ'շարունակուի միւսներուն ալ գալով կացողին կոնակն ելլելովը, կամ կ'վերջանայ՝ յոգնած կացողին կոնակը խնայելով, և կամ ուրիշ մ'անոր տեղը կացող ըլլալով:

205. Պ Ր Ա Կ Ո Շ Տ (2)

la Main chaude double, 4 հողիով

Խաղ մը՝ գարձեալ համբակ, անխաղագէտ միամիտի մը գլխուն:

Երկ-երկու ընկերով՝ չորս հոգի կ'խաղան այս խաղը: Նախ երկու վարպետ ընկերները կ'պառկին բերնի վրայ, և գլուխնին կ'ծածկեն: Իսկ միւս մէկ վարպետ ու մէկ համբակ ընկերները կը կենան այս պառկողներուն ետեւը, և իրենցմէ

(1) Թախրա-Գալա կը կոչուի Վանայ ըերդաժայռին հարաւային երես մին վրայ, Մեծ Ալբին աբեւելքը գտնուած սեպ աստիճանաւոր քարոզ սանդուխը, որ ժամանակին բերդն ի վեր ելլելու դիւրին վերելք մ'եղած է, իսկ հիմա՝ մաշած աստիճաններէն վեր ելլելք զբէթէ անհնար, կամ վտանգաւոր:

(2) Քըլերէն բրա=եղբայր, կոչ (գաս (կրմէկ))=մեռցնել, դաւելւ թրակոշ՝ ուրեմն=եղբայրը դաւելու խաղ, Ալիկը մեռուցիկ:

մէկը փայտով մը կ'զարնէ անոնցմէ մէկուն կոնակին։ Սա աչքերը վեր վերցնելով կ'ջանայ հանել թէ ո՞վ էր զարնողը։ Եթէ շիտակը գտնէ՝ ինքն ու իր ընկերը վեր կ'ելլեն պառկած տեղերնէն, իսկ եթէ չկրնայ ճիշտը գտնել ։ նորէն կ'մնան պառկած։

Խաղը համով ըլլալու և համբակը կասկածի չերթալու համար՝ մէկ-երկու անդամ դիտմամբ սխալ ցուցում կ'ընեն դաւակից պառկողները, և եթէ զարնողը տգէտն է՝ անոր ընկերին անունը կուտան իրը զարնող, մինչև որ խաղը տեղն առնէ, և համբակն ու իր եղբայրադաւ ընկերը պառկին քով-քովի։

Այն ատեն, զորդ կամակից վարպետորդիները քանիցս իրենք փայտ չափելէ վերջ՝ փայտը դաղտնաբար կուտան իրենց մեղսակից և համբակին դաւադիր ընկերոջ ձեռքը։

Խաղին բուն համով արարուածն է որ կ'սկսի……

Համբակին հետ կուշտ-կշտի պառկող դաւադիր ընկերը, իր մեղսակիցներէն փայտն ստանալով՝ դաղտնաբար թեւը կ'բարձրացնէ և «զո՞րս դու պատուիրեցեր» փայտ մը կ'չափէ միամիտ ընկերին մէջքին։ Խեղճ զո՞ր կը կարծէ թէ ետեւնին կանգնած երկու խաղակիցներէն մէկն է զարնողը և կ'ջանայ մարգարէաբար զիտնալով մատնանշել !, մինչ հանդիսատես նոյնքան մեղսակից ու դաւակից վկաները կ'վստահացնեն թէ՝ ան չէ . քանի որ իրապէ՛ս ալ ան չէ։

Խեղճ միամիտը, իր կողակից ընկերին եղբայրութեանը վատահ՝ բնաւ չի կասկածիր թէ անոր թեւին տուած հարսւածն է որ կը կապուակեցնէ իր կոնակը։ և մտովի կ'զարմանայ ու կ'զայրանայ թէ ինչպէս կ'ըլլայ որ ինքը չի յաջողիր, գէթ անգամ մը, ստոյգ գտնել երկուքէն ո՞ր մէկն է բուն հարուածողը։

Դաւադիր եղբայրը, կասկածի բնաւ տեղի չթողնելու չարամտութեամբ՝ մերթ փայտով ուժգին հարուածներ կուտայ . . . գետնին, կապերտին կամ թաղիքին — ինչ բանի վրայ որ պառկած ըլլան — և կակծագին ուժ մ'ալ կ'ընէ,

ընկերոջը կարծել տալով թէ՝ ինքն ալ հարուած կ'ուտէ անգութ մրցորդներէն, որոնցմէ զարնողը ո՞րն է՝ ինքն ալ ձիշդ չի' կրնար հանել ! ! :

Այսպէս, խաղը կ'չարունակուի, մինչև որ եղբայրադաւ պարոնը գութի գայ, մեղքնայ, կամ միամիտ զո՞յն այժերը բացուին (աթափի) ու հասկնայ իր զլխին խաղցուած դաւը։

Ճիշտ կ'ըսես օրինակն է մատնուած Յիսուսին, որուն երեսին ապտակներ տալով ետեւէն՝ կ'հարցնէին. — «Մարդարէացին, Քրիստոս, ո՞վ է քեզի զարնողը» . . .

Տեսնել նաև ՔԱՄԱԿ ՏՓՈՑԻԿ՝ թիւ 53, և ԳԼՄՓ-ԴԼՄՓ՝ 72։

206. ♫ Ի Ն Ա Զ

Jeu à gage, la Fourchette, 2 հոգիով

Մարդերու զբոսին նիւթ հայթայթող կենդանական ոսկորներէն մէկն ալ է՝ հաւի կուրծքին երկծիւղ ոսկորիկը զորհու Ձինազ կը կոչեն՝ գուցէ արաբերէն ջինաս բառէն առնելով։

Երբ հարկ-հարսնիքի բազմատեսակ խորտիկներու կարգին անխուսափելի հաւեղէնն ալ կուգայ, հաւին իրանը քչքչելով Ձինազը դուրս կ'հանեն, և գրաւասէր երկու հոգի անով գրաւ կ'բռնեն։ Երկծիւղ ոսկորիկին մէկ ճիվը մէկ գրաւորդը բըռնելով՝ միւսն ալ մէկալը կ'բռնէ ու քաշելով կ'փրցնեն իրարմէ։ որու կտորն որ մեծ մնայ՝ ան միւսին կուտայ՝ ուն չափէ ո՞րն է երկար» ըսելով, մինչ նպատակն է բոպէական անուշադրութեան մ'ակնկալութեամբը խարել դէմինը։

Սա ոսկորին կտորն առնելէ առաջ՝ «Մի՛տս է» ըսելու է, ապա թէ ոչ՝ իրացուցած կ'ըլլայ գրաւորդին ակնկալիքը. և ան պատրաստ՝ «եատէ՛սր»⁽¹⁾ կը կոխէ։

Մաքի մշտական արթնութիւն պահանջող, այս խաղը, գրաւոսկրին միջոցով կազմուելէ ետք՝ գրաւորդներն ուշադիր

(1) Բուն տեղական յորթօքումն է կիտուս։

Կ'ըլլան բան մը չառնելու մէկ մէկու ձեռքէ՝ առանց «Մի՛տսէ» բառերն արտասանելու։ Եւ այսպէս գրաւը կ'տեւէ ա՛յնքան ժամե՞ր, օրե՛ր՝ որքան երկու կողմերն ալ յամառ յիշողականութիւնով մը չխարուին իրարմէ։ ուստի կրնայ պատահի որ Զինազի գրաւ մը՝ ամիսնե՞ր, տարինե՞ր տեւէ երկու արթնամիտ գրաւորդի միջև։

Երես առ երես «եատէսթ» ըսելէ զատ՝ գրաւոր ալ զրկելու սովորոյթը ծանօթ ըլլալով՝ գրաւորդները «Մի՛տսէ» պիտի ըսեն ամէն անդամ որ նամակ մ'ստանան իրարմէ՝ նամակաբերի մը ձեռքով։ Եթէ մոռնան, և նամակին մէջ «եատէսթ» գրուած ըլլայ՝ գրաւը կորուսած կ'ըլլան օրինապէս։

Երբեմն նոյն իսկ շո՛ւտ-շուտ իրարու կուտան կ'առնեն իրեղէն մը, և արա՛գ-արագ «Մի՛տսէ», կամ «Մի՛տս» կը կրկնեն երկուստեք, փորձելով այսպէս փոխադարձ պատրաստամտութիւնը, և եթէ մէկը շփոթելու ըլլայ՝ շփոթեցնողը «եատէսթ» կը կոխէ, և կանխաւ որշուած գրաւը կ'շահի։

Զարաճճի փոքրիկներն ի՞նչ ընեն աղէկ, երբ գրաւոսկր (Զինազ) չունենան։ — Շատ պարզ ու միշտ բնական միջոց մը գիտեն անոնք, մանուկ բնապաշտները։ իրենց ձկոյթը կ'գործածեն իբր ջինազ, և այս ձեւը ոչ-նուազ ամուր հանդամանք կուտայ իրենց անմեղ ու պարզ գրաւախաղին։

207. — Ս Ա Ն Դ

Saut, 8 հոգիով

Զլատիչ ու ջլապնդիչ, իսկատիպ և ամէնէն շատ ծանօթ առնակորով վաղ-ցատկախաղ մ'է, զոր կ'խաղան բաց օդի մէջ, կանաչ զրօսավայրի վրայ։

Խաղցողներն ութը հոգի են, չորսը մէ՛կ խումբ, չորսը մէկ՝ կազմելէ յետոյ բաց-յորով կ'որոշեն թէ առաջին անդամ ո՛ր խումբը պիտի կենայ և ո՛րը զարն։

Այսպէս, որոշուած չորս կացողներէն երկուքը (սովորա-

բար նրբակազմ եղողները) կոնակ կոնակի՝ կոնքերնին իրարու տուած և զլուխնին հակընդդիմաբար դէպ յառաջ հակ՝ ձեռքերնին կը կոթնցնեն աղդրենուն՝ կը կենան, ասոնք կը կոչուին սկզեր։ միւս երկուքը (աւելի պնդակազմ եղողները) ասոնց երկու կողերէն գլուխնին կ'խորթեն անոնց կոնքերուն իրարու միացած կամարին տակ՝ թեւերնով գրկելով անոնց աղդրերը։ ասոնք ալ կը կոչուին էշ։

Սկաներով և էջով կազմուած ալս կերպ մսեղէն Սանդին վրայ կարգով ճախրելու կուգան՝ զարնող միւս քառորնկեր խումբին անդամները։ Սանդէն բաւական հեռու, իրենց վազքին թափ տալով — երիշ քաշելով —՝ կուգան ձեռքերնին էշերէն մէկուն կոնքին կը կոթնցնեն՝ իբր առանցք ծառայեցնելով իրենց մարմին՝ օդին մէջ ճախրելու։ այսինքն Սանդին վրայ թագլա տալու։ Յաջողապէս կատարելէ ետք՝ կոնակովը զրլիվ կ'ինան հանդիպակաց էշին քամակին մէջ-տեղը կամ կոնքին վրայ, և ոտքերնին գետին դնելով՝ կանգուն գիրքի մէջ կը կենան նորէն։

Չորս ընկերներն իրարու ետեւէ, կարգով, յիշուած ձեռք զարնելէ վերջ՝ կարգը կուգայ կացող խումբին, որ իր սանտաձեւ գիրքը քակելով՝ զարնողի դեր կ'ստանձնէ։ իսկ միւս չորսերը նոր սանդ կազմելով կը կենան տոկալով անոնց զլղիգրլիվ ճախրերուն, որ իրենց զարկածէն մէկ կարգ աւելի պիտի ըլլայ։

Այսպէս, փոխէփոխ մէկ խումբը կը կենայ և միւսը՝ սանդ կ'զարնե, միշտ նախընթացէն մէկ կարգ աւելի զարնելու յառաջատուական իրաւունքով, և սանդին մէկ կողմէն զարնելով մէկալ կողմն անցնելու, այն կողմէն զարնելով՝ ա՛յս կողմն անցնելու բնական ձեւով։

Մինչև 10-15 կարգ զարնելու չափ հազիւ կարողութիւն կ'ունենան այս ջլատիչ, մէջքը խախտող (մէջքը խախտող) խաղին գերակատարները, որոնցմէ ամէնէն աւելի յոզնողներն են երկու կողմի էշերը։ անոնց կրնակին ողնաշարը (յամկաձող) տոկալու է անողորմ զարնողներու զլղիցին տակ։

Ճախրողներէն առաջընթաց եկողը, եռոստուն խաղին մէջ եղածին պէս, կը կոչուի Պապ, անկէ անմիջապէս յետոյ եկողը՝ Պապախապէր, ևն.։

Ինչպէս կ'տեսնուի, այս ինքնատիպ խաղը ձեւուած է ձաւար-կորկոտ ծեծելու յատուկ քարէ սանդին վրայ: Չորս կացողները՝ սանդին պատերն ըլլալով՝ սանդն ի'սկ կը կազմեն իրենցմէ ձեւացուած գոգուած քովը: իսկ միւս չորս զարնողներն ալ սանդին ծեծն են (քօմագ, դընգ), որ ճախրելով՝ դընի կ'իջնեն սանդածն գոգուած քով կացողներուն մէջտեղը:

Սանդի մէջ կ'ծեծեն ճաւար, կորկոտ, բակլա, աղ կանճրակ, ևն: Խաղի սանդին մէջ, գիտէք ի'նչ կ'ծեծեն. — Օդ կ'ծեծեն, մարմիններնուն մո՛րթը կ'ծեծեն. արիւնը եռեւե՛փ կ'հանեն՝ բնական մարձումի և մարմնամարզի առողջիկ ու ինքնատիպ դրութիւն մը կիրարկելով՝ առանց իրենց գիտութեան:

Վարժարաններու զրօսավայրին, քաղաքամերձ մարգերու կանաչ ու կակուղ խաղարանին վրայ, ամառ-ձմեռ, գրէթէ միշտ, կ'հանդիպիք ութ հոգիի, որոնք՝ կասկած չկայ թէ՛ Սանդ կ'խաղան եռանդով՝, արիւն-քրտինք մտած, իրենք արիւնով՝ արիւնն իրենց մէջ շրջան առած, պատւական ախորժակ մը սրելով իրենց մէջ՝ ցերեկւան կամ իրկւան ճաշին համար:

208. ՍԱՏԱՆԻ ՓՈՍ

la Balle aux pots, 7-8 հոգիով

Գետնի վրայ կ'խաղուի այս խաղը: խաղցողներն իրենց թւին չափով փոքր փոսեր (բոյն) փորելէ յետոյ՝ անոնց վերև կ'փորեն փոսիկ մ'ալ, որ կը կոչուի Սատանի փոս:

Ամէն մէկն իր բոյն-ը որոշելով, մէջերնէն մէկը բաց-չոր-ի վիճակութիւնով նախենթակայ կ'ընտրուի, և մազագունդ (թօի) մը ձեռքը՝ փոս-երուն առաջ 2-3 քայլ հեռու կեցած՝

գնդակը կը գլորէ փոսիկներուն վրայ, որոնք զայն պարունակելու չափ միայն ծիր ունին: Գնդակը որո՛ւ փոսին մէջ որ իյնա՛յ՝ այդ փոսին տէրը կուգայ կ'հեծնէ գնդարձակին կռնակին վրայ, կամ պարզապէս մէկ ոտքը վրան կ'ձգէ՝ հեծնելու ձեւով: Հեծնուողը կ'շարունակէ գլորել գնդակը փոսարուն վրայ: Եթէ կրկին իյնայ զինք հեծնողին փոսը՝ ան «Բի՛ր Գիօգ» ըսելով՝ անոր (հեծնուողին) մէկ աչքը կ'փակէ ձեռքովը: Եթէ իրարու վրայ երեք անգամ միեւնոյն փոսն իյնայ գնդակը՝ «Իի՛ր Գիօգ» ըսելով՝ հեծնողն երկու ձեռքովը կ'փակէ հեծնուող գնդու ընկերուն զուգ աչքերը:

Գնդակին այս մենասիրութիւնը, կամ յամառութիւնը եթէ շարունակուի մինչև եօ՛թ անգամ՝ այն ատեն հեծնուող պարոնը մէջտեղ քաշելով՝ խաղցողները կրտկու կ'ընեն, այս մինքն անոր զլուխը կը մատնահարեն:

Եթէ «Բի՛ր Գիօգ» եղած պարագային գնդակն իյնայ հեծնողին տարբեր մէկուն փոսը՝ հեծնուողը գոցուած մէկ աչքը կ'բանայ. «Իի՛ր Գիօգ» եղած պահուն՝ նո՛յնպէս մէկ աչքը կ'բանայ. իսկ եթէ ձգողին փոսը իյնայ գնդակը՝ այն ատեն թէ՛ «Բի՛ր Գիօգ» ըլլայ՝ թէ՛ «Իի՛ր Գիօգ»՝ գոցուած աչք(եր)ը մէկէն բանալու իրաւունք կ'ստանայ:

Սակայն դեռ չ'աղատուիր գնդակ գլորելէ. ասի կրնայ տեղի ունենալ միայն երբ գնդակն իյնայ Սատանի փոս-ին մէջ: Այս պարագային՝ թէ՛ «Բի՛ր Գիօգ» ըլլայ թէ՛ «Իի՛ր Գիօգ» թէ՛ միայն հեծնուած ըլլայ՝ անմիջապէս, բացարձակ իրաւունքով կ'թոթուէ աչքին փակոց-ձեռքերը, կամ հեծնողը բեռը. և գնդակը Սատանի փոս-ին խլել-առնելով՝ կ'խոյանայ միւնակուն ետեւէն, ու գնդակն անոնցմէ մէկուն դպցնելու կ'ճգնի:

Ասդին անդին խուսափելով փախչողներէն ո՛րը որ գընդահարութ՝ այս անգամ ա՛ն կուգայ գնդակ գլորելու պաշտօնին կ'անցնի:

Իսկ գնդակէն խուսափող, զերծ մնացողները վագելիազ եկած և Սատանի փոս-ին մէջ բո՛ւ ըսելով թքած ըլլալու են՝

գնդահարուղին՝ գնդակն իր ձեռքն անցունելէն առաջ. հաւկառակ պարագային՝ տնանալով ետ խացողը կ'գնդահարուի նոյնիսկ անկէ: Եթէ զարնուղը ճարպիկ, աչքբաց ըլլայ, և գնդակն անմիջապէս առնելով զարնէ զինք գնդահարողին, որ դեռ թքած չէ՝ Սատանի փոսին մէջ՝ ան նորէն կը կենայ և գնդակ կ'գլորէ:

Այսպէս, ձեռքին նշանառութիւնը կառավարող, ոգեւոր, աշխոյժ և իսկատիպ այս խաղին ամբողջ թափը կը կայանայ գնդակը Սատանի փոսին մէջ գլորուած՝ պահուն՝ կեդրոնացրիւ խուճապով մը փախչողներէն մէկուն՝ փակցնելուն մէջ:

Տեսնել այս խաղին պարզ ձեւը՝ ՄԱՆԿ. ԽԱՂԵՐ, Բ. ԿԱՐԴ. թիւ՝ 129:

209. ՍՈԼՈՅԻԿ կամ ՍՈԼՓՈԽՈՅԻԿ

Saute-mouton à la semelle, 5-10 հոգիով

ԵՌՈՍՏՈՒՄ-Ի Նման վազիաղ մ'է:

Անոր պէս, խաղցողները նախ եռոստմամբ իրենցմէ տկարագոյնը կղուեցնելով փուսուսիկ-էն քիչ մը հեռու՝ առաջին անգամ Պապը, յետոյ Պապալուրը, միւսներն ու նախրափուրէն-ը (նախիր քշողը)՝ կուգան ցատկելու անոր կռնակին վրայէն:

Հոս է որ ահա կ'փոխուի խաղին ձեւը:

Պապին ցատկելէն ետք, փոխանակ անոր ցատկած միջոցին համեմատ ցատկամիջոցը փոխուելու (հեռաւորուելու)՝ զոյգ մը սօլ-ի (եկամանի) ինքնատիպ կերպն է որ կ'գործադրեն:

Այսպէս, կացողին մէկ կամ երկու կողմէն, իր բացատած ոտքերուն քով, յիր ընկող կողուած սօլերուն՝ քիթ ընդ կող առաջացմամբ կ'հեռացուի ցատկամիջոցը, Ո՞վ որ չկարենայ ցատկել հետզհետէ հեռացուելով մեծցող այս միջոցը՝ ան կը կենայ, և իր վրայէն ցատկելու կուգան միւսները. իսկ Պապ

կը դառնայ ա'յն որ կացողին ետեւէն ցատկելու կարգն ունէր:

Սոլիոյիտցիկ՝ կ'նշանակէ «Սօլ փոխելով խաղցուած խաղ», և իր ինքնատիպ հանգամանքին համար աւելի՝ հետաքրքրական ու սիրուն է, քան միւս ձեւերը՝ Եռուստումին:

Տեսնել ԵՌՈՍՏՈՒՄ խաղը՝ թիւ 169:

210. — ՍՈՂԱՂՈՅԻԿ, ՍՈՒԽՈՅԻԿ

Խ մ ք ա խ ա դ

Սողալ կամ սղալ՝ գաւառաբարբառով կը նշանակէ սուլել հետեւաբար Սողաղոցիկն ալ Սուլելու խաղ ըսել է, ուրեմն Սուլոցիկ:

Ա'յն խաղերէն է, զոր կ'խաղան վարպետորդի կատակասէրները՝ խակ, միամիտ գրաւառուներու գլխին՝ ընդհանրապէս խնջոյքի. հարսնիքի կամ ուրիշ հաւաքական ուրախութեան առիթով:

Այսպէս, վարպետորդին մէկը, ուզելով նորութիւն մը դնել մինչեւ այն ատեն խաղցուած խաղերու յափրացումին մէջ՝ կ'առաջարկէ ներկայ եղողներուն՝ գրաւի մտնել իրեն հետ, ու կ'ըսէ. —

—«Զեր մէջէն ո'վ կրնայ սենեկին դոնէն դուրս սպասել մինչեւ որ ես երեք անգամ սղսղամ (սուլեմ)»:

Խաղին գիտակ եղողներն խսկոյն համախոն դառնալով առաջարկու պարսնին՝ կ'ուզեն յաջողցնել անոր խաղը. կ'լուեն չգիտութիւն կը ձեւացնեն, կամ զարմանք կ'յայցնեն: Զգիտցողները առաջարկին անկարեւորութեանն խսկ ինդալու ձեւով կ'միջամտեն, կ'տաքանան, կ'ոգեւորին ու մէջերնէն ամենէն յանդուզն եղողը Տօնքիշօթեան խիզախութեամբ կ'դիմաբանէ.

—«Ատ ալ բա՞ն է որ դուն կ'առաջարկես. ես կ'երթամ դուրսը, և չէ՛ թէ երեք՝ այլ տա՞ն անգամ սուլելուդ այլ կրնամ սպասել. կը կարծես թէ մութէն կը վախնա՞մ...»:

Եւ որովհեաեւ այս խելացի խօսքերովն ընդունած կ'ըլլայ առաջարկուած պարզ ! գրաւը, որուն ծանրութիւնն ու ահաւորութիւնը ! ! կը կայանայ եղե՛ր ձմբան ցուրտին և գիշերւան աղջամղջի՞ն մութին՝ գուրսը միայնակ սպասելուն մէջ! ուստի մեր Տօն Քիչոթը սենեկէն դուրս կ'եղէ ինքնավստահ քայլերով, և մտովին խնդարով գրաւարկուին միամտութեանը վրայ:

Բայց տեսնենք թէ ո՞րը որմէ, «Եղը մածունէն, թէ մածունը եղէն» :


Խեղճ միամիաը, ցուրտին ու մութին, սենեկի գոնէն դուրս կ'սպաէ, և գրաւարկուին առաջին սուլոցն ալ կ'յսէ: Բայց կը կարծէք թէ գրաւարկուին նկարագրած դիւային երեւակայական սարսափնե՞րն են որ պիտի վերջ դնեն իր սպասումին, կամ ինքը միսմինակ, դոնէն դուրս, թանձր աղջամուղին մէջ միայն իր զոյգ պղնձացոլ աչաց լոյսը վառելով, մութին անորոշ ու անվրէպ սարսափովը պաշարուի, իր շուրջն ու վերեւը, սեւ ոգիներու անձայն ու անշշուկ թեւածիլն զգայ ու նե՞րս փախի...: — Բնաւ երբեք. զի բաւակա՞ն սրտոտութիւն ունենալու է մէկը, որ այս կերպ գրաւի մը մտնէ երկիւղը կանխաւ ստանձնելով. եթէ վախկոտ մ'ըլլար՝ անշուշտ կանխաւ ետ կը կենար գրաւն ընդունելէ, և վերջը՝ մութին աղդելիք անհիմն ու հիմնաւոր երկիւղներուն չառկալով՝ խայտառակուելէ:

Բայց եթէ սրտոտ գրաւառուն իրավէս չկրնալով սպասել գրաւարկուին պայմանաժամին լրանալուն՝ կ'փութայ լքել դուրսի աղջամուղին ու ցուրտը, պատճառն այս է որ, գրաւարկուին առաջին սուլոցէն ի վեր, բոպէներ, վայրկեաններ քառորդ ու կէս ժամեր, երեք քառորդ ու ամբո՞ղջ ժամեր կ'սահին կ'անցնին և դեռ չի' լսեր երկրորդ պայմանական սուլոցը, և տարակոյս չկայ որ մինչեւ առաւօտ ալ սպասելու եթէ ըլլայ՝ բնաւ լսելիք չունի, ո՞չ երկրորդ ու ո՞չ երրորդ վերջին սուլոցը:

Խաղին երապոյրն ու խարին գաղտնիքը հո՞ս է արդէն.

Վարպետորդի գրաւարկուն՝ գրաւն ու գրաւախօսքը կապելէն վերջ, ներսը հանգիստ նստեր կը գուարձանայ միւսներուն հետ, կամ նոր խաղի մը դուռ բացեր՝ ոգեւոր կ'խաղայ, բնաւ հոգ չընելով մութին ու ցուրտին սպասող գրաւորդը:

Վայ խարուող միամիաին :



211. ՎԻՃԱԿ ԿԱՄ ՎԻՃԿԱԽԱՅԴ

Loto ?

Ամէնահին խաղերէն մէկն ըլլալու պատիւն ունի այս խաղը, որ աւանդականութեան և հաւատքի մաննաւոր տարագովը տանական հանգիսութեան մը դիրքը կ'գրաւէ բնիկ բոլոր խաղերու կարգին :

Վիճակահանութեան կամ Վիճակարկութեան ծագումը շատ հին ըլլալ կ'թուի. նոյնիսկ Նազովրեցիին պատմութիւններէն ալ առաջ՝ Ընկերային այս սովորութիւնն անտարակոյս ծանօթ էր երկրոի վրայ բնակող մարդուն :

Հաւասար չափով կտրուած թուղթի կտորներու վրայ բան մը գրելով տոպրակի մը կամ տուփի մը մէջ դնել և զա՛տ-զատ ասոր ու անոր բախտին հանելը՝ սովորական ու աւանդական ձեւն է վիճակահանութեան :

Մեր երկրի տոհմիկ ու ինքնատիպ Վիճակին վիճակատուփն է՝ աստղընքաջրով լեցուն սեղիկը. թիւերն են վիճակ հանողներուն ամէն մէկին կողմէ սեռիկին մէջ ձգուած իրե՛րը, և ենելիք վիճակը կը կազմին ջոջ մամերու բերնէն բխած քաջահիւս, գունագեղ ու մտացի, անտիպ ու խկատիպ վիճակահանելուկները, որոնց ամբողջութիւնն հեռու է շահադիտական ամէնափոքը հանգամանքէ, օծուած ըլլալով մի միայն աւանդականութեան մը նուիրական հրապոյրովը:

Վիճկի կաւոնական օրն է՝ Ս. Համբարձման օ՛րը, տա-

րին մէկ անդամ միայն, երբ կը կատարուի ընդհանրական կերպով և հանդիսական շքով⁽¹⁾:

Չմոռնանք որոշել այս խաղերու կարգին թէ՝ Վիճակը խաղն է յատկապէս իգական սեռին, բայց վիճակարկութիւնը կը կատարուի անխտիր, այսինքն տան մը բոլոր անդամներուն, — արու թէ էգ—վիճակ կ'ձգուի ու կ'հանուի:

Այսպէս, կ'հաւաքուին թաղակից քանի մ'աղջիկներ, ճիշտ Համբարձման նախընթաց օրը՝ Զօրեքչաբթի, արեւամուտին, և մէջերնէն փոքրագոյնը Վիճակի Հարս ընտրելով՝ լաչակ մը կ'ձգեն զիսին ու սեռիկ մը հետերնին առած, անէ տուն եօթ տուն կ'պատին, և եօթ հորէ կամ աղբիւրէ եօրնադրիւրիկ ջուրը կ'ժողվեն առանց բնաւ խօսելու:

Այս ժողվածուրիկ ջուրը կ'բերեն կ'դնեն պարտէզի մէջ, բաց կամարին տակ՝ աստղումբը, ազաբ լաճերու հետապնդութեան սահմանէն դուրս։ Մէջը կ'ձգեն նաև եօթ տարբեր ծառի տերեւ, կամ եօթ տեսակ խոտ։

Միւս առաւօտ, այս աստղունքի դիւթաջուրը պարունակող սեռիկին մէջ փայտ մը տնկելով կ'հագուեցնեն պուպրիկի մը վայել ամէն պաճուճանքով, դէմք ու թեւեր յօրինած, և սեռիկին վրայ շարժական։

Թաղակից ու դրկից, հեռո՛ւ թէ մերձաւոր աղջական ու բարեկամ ուհիներ՝ ամբողջապէս հաւաքուած պահուն՝ Համբարձման Հինգչաբթի ցերեկը կամ յաջորդ կիրակին՝ Վիճակը կ'հանեն։

Վիճակի Հարսը. վիճակի սեռիկն առջեւը, կ'նստեցնեն հանդիսականուհիներու մէջտեղը, և ամէն մէկի անունին յատկացած իրեղնները սեռիկին ջրալից փորը կ'ձգեն։ Շարուող կիներէն մէկը, կամ կարգով ամէն մէկը՝ գիտցած վիճականելուկ մը կ'արտասանէ խոր լուսութեան մը մէջ, և ետեւէն անմիջապէս վիճակի թւահան հարսը իրեղն մը կ'հանէ. որո՞ւն

(1) Տեսնել մեր «Հայագիտում»ի թիւ 5ը՝ Համբարձման «Վիճակ» ուր նկարագրուած են հայկական սովորութներն ու աւանդութիւնները.

որ ըլլայ՝ վիճականելուկն ալ անոր վիճակած կ'ըլլայ, թէ գէջ, թէ աղէկ, թէ Հա՛րս, հա՛ն Վիճակն ի բարին» բարեբանական վերջայանգն անպակաս ըլլայ վիճակի խաղասացքին։

Այսպէս, կարգով և շարունակաբար հեղ մը վիճականելուկ մը, հեղ մը վիճականութիւն մը ներկայ և բացակայ բոլոր իրեղնսատէրերու բախտին. մինչև որ վերջն առնելով, օրը տարածամելով, վիճակի համը փախի, ու պարագային յարմար աղանդեր մը, կամ անուշի ափսէ մը, և կամ թէ ու սեւ ջուր մը (սուրճ) հրամցուելով տան տիկնոջ կողմէ՝ փակուի գաւառի փակ մթնոլորտին տակ անաղա՛րտ պահուած այս ընատիպ խաղահանդէսը կամ տօնախաղը։

212. ՏՈՂ

2 հոգիով

Գեղ-Գառի և Գող-Տողի նման աղիւսախաղ մ'ալ Տող ըսուածն է։

Կ'գծեն քառակուսի մը, որուն չորս անկիւններն ալ գրծերով իրարու կը միացնեն մէջէն։ Ապա քառակուսիին չորս երեսներուն մէջտեղէն ալ գիծեր կ'քաշեն՝ որք գիրար կ'խաչտեն։

Երկու հոգի երեքական քարով կ'սկսին խաղալ այս պարզ աղիւսակին վրայ, Նախ մէկը քար մը կ'դնէ գծանկիւններէն մէկուն վրայ. միւսն ալ իր քարերէն հատ մը կ'դնէ ուրիշ անկիւնի մը վրայ, և այսպէս փոխէփոխ, կարգով, երկու խաղցողներն ալ իրենց երեքական քարերը դնելով կ'աշխատին միեւնոյն ատեն թէ՝ իրմաց երեք քարերը մէկ գծի վրայ գըտնուեցնել, թէ՝ դիմացինին իր երեք քարերը մէկ գծի վրայ տեղաւորելու ջանքն ի զուր հանել։

Ո՛վ որ ամէնէն առաջ յաջողի մէկ գծի վրայ շարել իր քարերը՝ խաղը շահած կ'ըլլայ. Այսպէս շարունակելով կ'խա-

զան, մէկը միւսին վրայ այսքան փաղան դնելով, կամ դըրուած փաղանը հանելով, մինչև որ կամ ձանձրանան, կամ փոխեն ուրիշ խաղի մը.

Տող անունը տրուած է այս խաղին՝ անոր համար որ խաղողներէն իւրաքանչիւրին երեք քարերը մեկ տողի վրայ շարուելով է որ խաղը շահուած կ'ըլլայ:

213. ՏՈՒՇՓԵԼՏ

Batonnet, չկիֆ-ջիւմաֆ, դիբիչ

Խաղերու մէջ առաջնակարգ և յարգուած աթոռ կ'գրաւէ մասնաւորապէս այս վաղխաղը, իր ոգեւորիչ հանգամանքովը:

Ամէնէն սիրական խաղն է Տուշփէտը, թէ՛ տղաներու և թէ՛ երիտասարդ այրերու՝ երբ արձակ Բնութեան ծոցը, սանկ արինը եռեւեփ հանող խաղ մը խաղալ ուղեն:

Երկու կերպ Տուշփիտ կայ. Զեռմանց, և Գետմանց Տուշփիտ: Երրորդ տեսակ մ'ալ՝ որ կը կոչուի Տաճկերէն Տուշփիտ՝ աւելի վերջամուտ ըլլալ կ'թուի:

Ա. ԶԵՐՄԱՆՑ ՏՈՒՇՓԵԼՏ

4 - 5 - 10 - 20 հոգիով

Ամէնէն շատ գործածական ու դիւրին կերպն է:

Կը կտրեն գաւազանաչափ երկու բազկափիէն-եր, մէկը զարնելու կամ ձեռաց փետ, միւսը դնելու փետ, և տասնեակ մը տուշ-եր (25-30 հրմթը. կարճ-կարճ փայտիկներ)՝ իր գործիք իրնց խաղին:

Ապա, խաղողներն երկու հաւասար խումբի բաժնուելով — եթէ անզոյգ ըլլան՝ մէկը Միոց կ'մնայ — կ'առնեն քարի կամ խեցիի կտոր մը, մէկ երեսին վրայ թքելով՝ իրարու կ'հարցնեն. —

— «Ձե(q) քա՞ց թէ յոր»:

= «Թաց՝ ներս — յոր դուրս», կամ «քաց դուրս՝ յոր ներս» պատասխանին վրայ՝ քարը կրցածնուն չափ վե՛ր օդին մէջ կ'սետեն՝ մէկ խումբը միաձայն՝ «Աշ-խար-րո-լո՛ւ թա՛ց», միւս խումբը՝ «Աշխար աշիմ յո՛ւ» աղաղակելով. իր թէ ռաշխա՛ր ալէ՛մ (1)» թա՛ց պիտի կտրէր, կամ չոր ցամքէր, որ՝ մէկ կամ միւս խաղակ խումբին ուղածն ըլլար»:

Օդն ի վեր ձգուած խեցին վար իյնալով, և գետնի վրայ իր թաց կամ չոր երեսներէն մէկը ցուցաղրելով՝ խեցեվմիոն (2) արձակած կ'ըլլայ, և եթէ թաց երեսն է երեւցածը՝ թաց որոշող խումբը կ'անցնի ներս, կամ յոր երես որոշողները կ'մնան դուրս:

Սրդ, խումբը որոշուեցաւ, ներս-դուրսը վճռուեցաւ, կ'մնայ խաղալը: —

Ներսինները խաղավայրին մէկ ճակատը դիրք կ'գրաւեն, Դուրսիններն ալ միւս ճակատը՝ ցրուցտուն դիրքերու մէջ կազմ պատրաստ կը կենան, երկու խումբերուն մէջ պահուելով 30—40 քայլ կամ արտաչափ միջոց մը:

Ներս մտնողները խաղավայրին երկայնքին ուղղա՛յցարաքար (perpendiculairement) գետին կ'պառկեցնեն դնելու փետը, և կարգով կ'ակսին տուշ գարնել՝ ձեռից փետով:

Զարնողը կը կենայ դնելու փայտին քովը, և տուշ մ'առնելով՝ ձախ ձեռքովը կ'ձգէ քիչ մը վեր, և աջովը բռնած զարնելու փետովը վարպետ հարուած մը կուտայ տուշի մէջքին որ իր առած թափէն՝ սաստկութեամբ կ'թուի դէպ դուրսը:

Դուրսինները կ'աշխատին բռնել թոցուած տուշ երը՝ գետքետին չպազած, այսինքն գետնին չդպած: Իսկ եթէ գետին պազած ըլլայ տուշը՝ կ'վերցնեն և ինկած տեղէն կը նետեն դնելու փետին վրայ՝ աշխատելով անոր դպյնել:

Դուրսինները միայն այն ատեն կրնան ներս գալ — տուշ զարնելու իրաւունք ստանալ —, երբ յաջողին թոցուած տուշ

(1) Ամբա՛ղջ աշխարհ, դիւնետ - ալէ՛մ.

(2) Հայկական խեցեվմիոն...

մը օդին մէջն իսկ բռնել՝ գեռ գետին չպադած . կամ երբ ներսիններէն ամէն մէկը մէ՛կ անդամ տուշ . զարկած ըլլալով , այսինքն որ նոյն է ըսել՝ ամէն թոցուած տուշը դրսիններուն կողմէն Դնելու փայտին դպցուած ըլլալով՝ ներսիններն ամէնքն ալ փո՛ւծ ըլլան , կամ՝ մէկը միւսին երկրորդ տուշովը սաղացած (ողջացած) չըլլայ , նաեւ երբ թոցուած տուշը թէեւ վերէն իջած ատեն չքոնո՞ի՝ բայց բռնելու . աշխատողին ձեռքին մատներուն դպած ըլլայ , և ասի՝ յաճախ անոր մատներէն չգո՞ցը հանելով (մատները՝ հարուածին բախումէն կսկծացնելով):

Հետեւաբար որքան ատեն որ դուրսինները չյաջողին ներսիններուն տուած տուշ երէն հատ մը բռնել , կամ յնելու փետին դպցնելով բոլոր ուժերը փայցուցել՝ դուրսը կ'մնան , կ'փիշին , և ներսինները կ'չարունակեն տուշ տալ սիգադէմ , յաղթական , նախանձարոյզ . մերթ ալ մէջերնէն քաջախաղ եղողն՝ ապիկար դուրսիններու երեսին պօռալով՝ «փո՛ւծ կայ պիրէ՛ք վե՛ր պիռնի՞ն ...⁽¹⁾», ինչպէս յաղթապանծ աքորն իր կուկուղիկուն կ'արձակէ պարտեալ փախստիկին ետեւէն :

Տուշ մը՝ զարնելու ատեն երբ կոտրելու ըլլայ՝ եթէ զարնողն առաջին անդամ ինքն ըսէ՝ «կոտրած՝ զի՛կ»⁽²⁾ , կամ «Զոջ կտոր՝ զի՛կ»⁽³⁾ , այդ տուշ-բեկորն այլեւս անզօր կը դառնայ՝ եթէ նոյն իսկ դպի դնելու փայտին , կամ բռնուի դուրսիններէն : Իսկ եթէ զարնողն անուշադիր և անխօս մնայ՝ դրսիններու իրաւունքն է՝ կոտրած երկու կտորներն ալ զատ զատ նետել դէպ դնելու փայտը . որով , պարզ է թէ՝ երկու հաւանականութիւն կ'ունենան փայտին դպցնելու :

Դարձեալ , կրնայ պատահիլ որ՝ տուշ մը զարնելու ատեն , ձախորդ հարուածէ մը դէպ ետ թռի և իյնայ ներար . եթէ ներսի կողմը չոր գետին է՝ «առուռուցուձի՛կ»⁽⁴⁾ , իսկ եթէ

(1) «Փո՛ւծ կայ՝ բերէ՛ք բայնին վբայ» :

(2) «Կոտրածն ինծի՞» :

(3) «Մեծ կտորն ինծի՞» :

(4) Տուռուցուձի՛կ աղաւաղ բառը՝ հաւանաբար «Թռոյցն ինծի . թռածն ինծի» բառերուն ձայնաշրջեալ միացումն է :

առուակ մը գտնուելով՝ տուշն անոր մէջ իյնայ և ջրէն քշուի՝ ճիւր տանի՝ ձի՛կ»⁽¹⁾ կ'աղաղակեն երկու կողմէն . բայց ո՛վ որ ամէնէն առաջ աղաղակած ըլլայ՝ տուշն անոր իրաւունքն է : Հետեւ աբար . եթէ այս իրաւունքը տուշ զարնողին է՝ սա չի՛ փմիր , և կ'չարունակէ տուշ տալ (տուշ զարնել) . իսկ եթէ դրսիններէն մէկն է որ շահած է առաջնոր թեան իրաւունքը՝ տուշ զարնողը կ'փմի , այսինքն տուշ զարնելէ կ'դադրի :

Եթէ թափով կամ չեղ թոցուած տուշ մը երթայ պատի մը մէկալ կողմը , իյնայ անպէս տեղ մ'որ ա՛ւ չգտնուի՝ այդ տուշը կը կոչուի իրկի , և յաճախ , խաղի սկսելէն առաջ որոշուած պայմանին համեմատ՝ իրկի տուողը կ'դադրի տուշ զարնելէ : Կա՛մ շատ թափով զարնողը , և կա՛մ անզօր ու չեղ զարնողն է որ կրնայ տուշ մը իրկի տալ : (Իրկի՝ գուցէ աղաւաղուած ըլլայ թուրք . իրիւրմէf [= կորսնցնել] . իրմէf [= կորսուիլ] բայերէն) :

214. ՏՈՒՇՓԷՏ

Բ. ԳԵՏՄԱՆՑ ՏՈՒՇՓԷՏ

4-5-10-20 հոգիով

Այս կերպ Տուշփէտն ալ իր կարգին կ'մանրամասնուի երկու կերպի : Առաջին կերպը կ'խաղան այսպէս .


— Գետինը կ'փորեն պատիկ փոսիկ մը՝ բոյն , կամ երկու հատ քար իրարմէ քիչ հեռու զետեղելով՝ վրանին կ'դնեն տուշ մը , և ձեռաց փետին մէկ ծայրը տուշին տակ մնացած միջոցին , բոյնին մէջ անցունելով՝ դէպ վեր կ'թռացնեն տուշը , զոր դրսինները վերի նոյն պայմաններովը բռնելու . կամ յնելու փայտին դպցնելու՝ կ'աշխատին , ներս գալու համար :

Երկրորդ կերպը , որ աւելի դժուարին է , կ'խաղան գետնի վրայ շեղադիր փորուածքի մը — բոյնին — մէջ կիսովին

(1) «Զութը տանի՝ ինծի՝ [ջրին տարածն ինծի']» :

դնելով տուշը, որուն վերի ծայրը փոսին բերնէն քիչ մը դուրս կ'մնայ: Զարնելու փայտին ծայրովը թեթեւակի կը դպին փոսամէջ տուշին գլխուն՝ զայն օդն ի վեր հասակա-չափ բարձրութեամբ կ'ճախրեցնեն, ու ձեռքին դէմը գարուն պէս՝ ձեռաց փայտով ուժին և շեշտ հարուած մը կուտան տուշի մէջքին: տուշը ստացած թափովը կ'թոփ դէպի դուրս, Զեռմանց Տուշիէտէն աւելի ուժնութեամբ և աւելի հեռնկէց:

Այս ձեւը դժուար ըլլալով՝ մեծ ճարտարութիւն կ'պահանջէ, զի յաճախ կ'պատահի որ փոսամէջ տուշը վեր ոստնելով՝ զարնելու փայտին դէմաղէմ չեկած՝ թուր յաշեն՝ այսինքն ձեռաց փայտը կորածեւ շարժելով հարուած տան, և վրիպի, կամ խաղական բարբառով՝ փատայ:



215. ՏՈՒՇՓԵՏ

Դ. ՏԱՋԿԵՐԻՆ ՏՈՒՇՓԵՏ

2 - 5 - 10 հոգիով

Միեւնոյն տուշերն ու դնելու և զարնելու փայտերն են հոսալ: Միայն թէ ներսէն դէպի դուրս միօրինակ տուշ զարնել չկայ, այլ ներս եղողը՝ ձեռաց փայտովը տուշ մը վեր կ'թոցնէ, և վար իշնալուն պէս՝ կրկին հարուածով մը գրեխուն վերեւ օդն ի վեր կ'գարճնէ, միշտ ջանալով շատրուանի պէս ուղղորդ վերմղում մը տալ իշնող տուշին: Ճիշտ իշնպէս շատրուանին վերմղիչ ուժը շարունակ կ'վերվարէ ջրցայտին մէջտեղը դրուած թեթեւ մարմին մը, կամ ինչպէս աղոց նշամուղ խաղալիկին փողին վերեւ իրենց շունչէն փըչ ուղղ օդագնդիկը կ'խաղայ վերվարական շարժումով:

Խաղողին ճարտարութեանն համեմատ 5-10-20 անգամ իրարու վրայ տուշը օդն ի վեր ենել-իշնելով երբ վրիպի և գետին իյնայ՝ այս անգամ ինկած տեղին վրայ իսկ ձեռաց փայտովը տուշին դպչելով վեր կ'ցատկեցնէ զարնողը, և Գիտ-

մանց տուշիէտի ձեւին պէս ձեռքին դէմ գալուն՝ հարուածով մը կը թոցնէ որքան հեռու որ կրնայ: Այն ատեն ձեռաց փէտն իրը կանգուն (արշն) գործածելով՝ շուտ շուտ կ'շափէ տուշին թոցուած տեղէն մինչեւ ինկած տեղին հեռաւորութիւն՝ գումարուած այն թիւին վրայ, զոր շահեր էր օդն ի վեր ճախրեցուցած տուշին եկեւ էջներէն:

Եթէ այս գործողութեան ո'ր և է մէկ պահուն վրիպում տեղի ունենայ, այսինքն փլատայ՝ խաղը կ'անցնի գրսիններուն: Իսկ եթէ անվրէպ շարունակելով՝ յաջողակ ներսցի մը նախապէս որոշուած թիւը լրացնէ՝ կ'առնէ տուշ մը և կըրցածին չափ հեռու կ'թոցնէ: պարտուղն այն ատեն շալկելով յաղթական պարոնը՝ կ'տանի մինչեւ անոր թուոցած տուշին ինկած տեղը, անկից ալ կ'բերէ նախկին տեղը: կամ՝ եթէ խաղցողները փափկակաղմ են՝ միայն սաշա'փ փաղան կ'դնեն պարտուղին վրայ:

Տեսնել նաեւ ԹՕՓՈՎ, ՏՈՒՇՓԵՏ, թիւ 179:

216. ՓԱՐԱՀԱՆՑԱՆՈՑԻԿ

2 հոգիով

Վերջապէս այս աշխարհի մէջ տգիտութեան գլխին շատ բաներ կուգան: Խաղասէր մանուկ-մարդկութիւնն այս մասին խաղ-պատիմներ ալ յլացեր է, և խաղի ձեւին տակ՝ խաղեր կ'խաղայ միամիտներու գլխին:

Փարահանցիկն ալ անխաղապէտ համբակի մը գլխին է որ պիտի խաղցուի: առանց այդ համբակին՝ խաղն ինքնին գոյութիւն չունենար:

Խաղին մէջին եղողները միամիտ խաղակից մը գտնելուն պէս՝ եթէ չօգտուին պատեհութենէն, և կուշտ ու կուռ խընդուքի առիթը փախցնեն՝ յիրաւի շատ ապիկար պիտի կարծեն ինքզինքնին:

Այսպէս, միամիտ խաղակիցէն գաղտնաբար կ'առնեն երկու հատ թաս, որոնցմէ մէկուն տակի կողմը կուտաձէթի կամ քարիւղի ճրագի մը վրայ բանելով՝ կ'յրուտեն. ապա երկու թասերն ալ կիսովին ջրով լեցնելով՝ յատակը մրոտած թասը կուտան անստեղեակ եղողին, իսկ չմրոտած թասը կը մնայ խաղը խաղցողներէն վարպետորդիի մը ձեռքը. Սա կ'առնաջարկէ դիմացինին թէ՝ «Ճանոց մը կամ դուրուշնոց մը ձգէ՛ քու թասի մէջ, և ես այսպէս ընեմ որ դրամն ինքնին ենէ քու դէմքի՛ վրայ. միայն թէ ուշադրութեամբ ինձի նայելով՝ ես ի՞նչ որ ընեմ, դուն ալ նոյնը պիտի ընես»:

Համաձայնութիւնը, որ շատ չ'ուշանար, գոյանալուն պէս՝ վարպետորդին միւսին դիմացը քիչ հեռու կայնած, սուլսուլելով՝ իր ցուցամատին ծայրը կամոց-կամաց կ'պարտցնէ նախ՝ ձախ ձեռքովը բռնած թասի ջուրին մէջ, ապա սուլոցին համաձայն, մատը պարոյկածեւ դարձնելով՝ կ'տանի թասին յատակին վրայ կ'չիէ. անկէ ոլոր-ոլոր խաղցնելով՝ մատը վեր՝ դէպ իր ճակատը կ'տանի, հոն դրամածեւ կլոր ծիր մը ձեւացնելով։

Դիմացի միամիտն ալ նոյն ձեւով իր ցուցամատը թասին ջուրին մէջ խոթելէ, թասին մրոտ յատակը շփելէ ետք երբ կ'տանի մատը դէպ իր ճակատը՝ երեւակայեցէք թէ ի՞նչ սեւ ծիրով մը կ'մրէ իր ճակատն մորթը, առանց իմանալու. զի կամակից խաղագէտները խիստ լրջութիւն մը կ'պահեն խելկատակ դերասաններու պէս։

Վարպետորդին կ'շարունակէ դարձեալ մատը թասաջրին մէջ պատցնել, թասին յատակին քսանել, դէմքին տանիլ, և այտերէն մին զծգել մուրով։ Համբակն ալ անոր հետ միեւնոյն ձեւով և այտերէն մին մրոտելով։ Յետոյ երրորդին՝ միւս այտը, կվակը, քիթը, ևն., մինչեւ որ խեղճ զո՞ին դէմքը կլոր-կլոր սեւ փուլերու տակ ծածկուի, կամ միամիտի իր համբերութիւնն սպառելով՝ բողոքէ թէ՝ դրամը գեռ թասին մէջ է . . . Այս ատեն զինք համողելու համար թէ կ'սխալի . . . կամ իր դէմքին վրայ աեղափոխուած . . . դրամին ցուցումն

է !!! իր տեսածը՝ կ'բերեն հայելի մը կուտան ձեռքը. ա'լ երեւակայելու է՝ թէ իր զարմանահար չիկնումը, թէ դաւակիցներուն կոկորդալիր քրքիչները։

Յաճախ, սակայն, կ'պատահի որ մրոտ ու անմուր թասերը ձեռքէ ձեռք տուած ատեն՝ սխալմամբ մրոտն անցնի վարպետորդին ձեռքը, և անոր դէմքը մրոտուի՝ խարողն այսպէս խաբու ելով։

217. ՓԵՏԵ(Վ)ՈՏ

Les Echasses

Հսկաներու դարէն մնացած հատակոտոր պատմութիւններ և հէքիաթունակ աւանդավիպէկեր՝ կ'երեւայ թէ ազդած են խաղի տարիքին մէջ եղող պատանի մանուկներուն, և կամ հսկայի քալեր հագնող լարախաղցէն օրինակ մնացեր է իրենց, որ իրենք ալ Փետէ(վ)ոտ կ'խաղան։

Կ'առնեն իրենց հասակին չափ երկայն զոյդ մը բազկափէս եր, որոնց՝ ծնկաչափի բարձրութեամբ՝ վարի մասին վրայ կը հաստատեն նեցուկ մը՝ եռանկիւնի կամ կունտածեւ։ Առոր վրայ ալ բազկափէտին ուղղա՛յեցաբար կ'գամեն ներքանածեւ տախտակ մը, որուն վրայ ոտքերնին դնելով՝ բազկափէտին վերի կոթը թեւերնուն տակ առած և ձեռքերով քիչ մը վարէն բռնած կ'քալեն։

Եթէ քաջավարժ են խաղցողները՝ սովորականէն աւելի քարձը կ'հաստատեն ստնդիր տախտակը (արար՝ փոխարերաբար) և աւելի մեծաքա՛յլ կ'քալեն, կ'վազեն, աւելի բարձրութեանց հասած կ'ըլլան, և աւելի՛ ծափեր կ'խեն։ Իսկ նորավարժ կամ անվարժ եղողները, իյնալու վախէն, գետնէն քիչ բարձրութեամբ և կարճ փայտերու վրայ կը փորձեն փէտէոտը։

Փէտէոտ հագնողներու մեծկակ թիւ մը կ'ահսնես յաճախ Այգեստանի լայն ու հարթ փողոցներու մէջ, մանաւանդ

պառղի կղանակին, երբ սովորական հասակին արգիլեալ եղած պառղները՝ ինքնին ի սպաս կուզան բարձրահասակ փէտէսին — փէտէսա հագնողին:

Փէտէս ով նաեւ զանազան թեթեւ վաղխաղեր կրնան խաղալ վարժ եղողները:

218. ՓէՏ ՔԱՇՈՅԻԿ ԿԱՄ ԽԸՌՉ

La Roue, 2 հոգիով

Այս խաղը ծանօթ է մանաւանդ ԽԸՌՉ անունով՝ խաղցուած խաղին իրր գործիք ծառայող զլանափայտին՝ խը՞նչ ձայնով կոտրելուն համար:

Խաղցողները կրնան երկու առ երկու փորձել:

Այսպէս, երկու հոգի զետին նստած՝ իրենց ոտքի ներքաները դէմ-դէմի կուտան և փայտ մը ձեռքերնուն մէջ բռնած, տարագէմ ուղղութեամբ կ'քաշեն՝ ջանալով մէկ միւսը խախտել:

Եթէ երկուքն ալ հաւասար ուժով ըլլան՝ ոչ մին ոչ միւսը չե՞ն կրնար բնաւ զիրար տեղանան ընել. և կրնայ պատահիլ ալ որ՝ այս կեղրոնաձիգ ուժերու մրցումէն իրարու դէմագէմ պնդուած ոտքերն իրարմէ սահին, կամ երկու փորձարկուներուն այս կերպով անիւի մը շառաւիղներուն ձեւն առած դիրքը՝ պտուտկի ինքն իր վրայ, մինչեւ որ կա՛մ այն է երկուքն մէկը տեղի տայ և միւսին վրայ ձգուի, կամ այն է թէ՝ փորձին ծառայող զլանափայտը խը՞նչ կոտրի, և կտոր մը մնայ մէկուն ձեռքը, կտոր մը միւսին, և երկուքն ի մի իրենց կոնակներուն վրայ դէպ ետ զլորուին:

Բազուկի և սրունքի ուժ փորձելու յատուկ նստխաղ մ'է այս խաղը զօր կ'խաղան մանաւանդ այնպիսի ատեն մ'երբ ո՛չ պայծառ ամառւան արձակ բնութիւնն ունին տրամադրելի, ո՛չ ալ ուրիշ վաղխաղերու յարմար տեղ ու գործիք կայ պատրաստ:

219. Ք Ա Ռ Ք Ա Ռ Ա Ժ Ժ Օ

Qui frappe ?, 4 հոգիով

Խաղեր կան որ հնարուած և խաղցուած կ'թուին քուրդերէ և կամ քրդաբնակ հայերէ: Այս կարգէն է՝ Քառանածօ կամ Քառագանածօ (գիտոգիտուածօ) անունով վաղածանօթ խաղը՝ հիմա գործածութենէ ինկած:

Ընդհանրապէս երկ-երկու ընկերով՝ չորս հոգիով կ'խաղցուի:

Խաղցողներն երկու խումբի բաժնուելով՝ մէկ խումբը մէկալէն 20-30 քայլ հեռու, կռնակն անոր դարձուցած կը կենայ: Առաջին զոյզը, որ կռնակը դարձուցերէ է Բ. զոյզին՝ քով քովի կենալով, երկու ձեռքերնին փողածեւ կ'զնեն աշքերնուն դէմ ա՛յն կերպով որ միմիայն իրենց առջեւը նայելու չափ ծակ մը մնայ իւրաքանչիւր աչքին, իսկ կողերէն բնաւ չկարենան նայիլ:

Բ. զոյզէն մէկն այն ատեն անոնց ետեւէն կամացուկ մը մօտենալով՝ ցուցամատը կ'դացնէ Ա. զոյզէն մէկուն կռնակին և կ'մղէ դէպ առաջ քանի մը քայլ տեղ. ապա ստնամատերու ծայրին վրայ մեղմաքայլ ետ դառնալով կուգայ իր ընկերին քով՝ անմեղ կը կենայ և իրենց երկուքէն մէկը կ'ձայնէ առաջ քշուածին. —

— «Քտոնիմոնմծօ, իիսկ տմծօ» (Է՛շ քշով, քեզ ո՞վ քըշեց):

Առաջ քշուողն այս հարցումին վրայ առանց բնաւ իր երեսը դարձնելու՝ խաղակից զոյզէն մէկուն անունը տալով կ'պատասխանէ, օրինակի համար. —

— «Արակն տմծօ» (Արակն էր քշեց):

Եթէ զինք իր ընկերին քովէն դէպ առաջ քշողն իրապէս Արսէն անուանեալն էր՝ զոր կ'վկայէ իր ընկերն ալ՝ այն ատեն դերերը կ'փոխուին, — ներս կայնող հարցարկու զոյզը կռնակ կ'դարձնեն միւս խումբին, ձեռքերնին փողածեւ կը

դնեն աչքերնուն դէմ, և կ'սպասեն որ անոնցմէ մէկը գայ իրենցմէ մին դէպ առաջ քշէ, միեւնոյն կերպով ետ դառնայ, նոյն «Բառքառամաժօ՛ քիմէ՝ տաժօ՛ հարցումն ըլլուի, և իրենք խաղը շահին կամ կորսնցնեն»:

220. ՔԱՐ ԹԱԼՈՅԻԿ

իմբախաղ

Բազուկի ուժ փորձելու խաղ մ'է, զոր մեծերը կ'խաղան բաց դաշտի մը մէջ՝ ուր մանր ու խոշոր քարեր շատ գտնուին:

Քարուտ արտի մը մէկ գլուխը խմբուած կայնած՝ իւրաքանչիւր խաղցողը կարգով, սաշափ խոշորութեամբ քար մը աջ կամ ձախ ձեռքովը կ'ձէ՛ քարը տանիլ-բերելով իր բացատած ստքերուն մէջտեղէն, կամ կողէն՝ ձգելէ առաջ անոր թա՛փ տալու համար:

Ա՛վ որ ալէնէն հեռուն ձգել յաջողի՝ ան վարպետ կամ անմրցակից կ'հոչակուի: Կրնայ խաղցուիլ նաև գրաւով, այն ատեն յաջողագոյն հանդիսացողը՝ աէր կ'մնայ գրաւին:

221. ՔԱՐ ՏԱՐՈՅԻԿ

2 հոգիով

Խսկատիպ խաղ մ'է Քար տարոյիկ-ը զոր կ'խաղան երկու հոգի բաց օդին՝ մէջ, փողոցը կամ դաշտը:

Կ'առնեն 10-20 հատ փոքր քար, զորս կ'դիզեն տեղ մը, — փողոցի մը ճակատը —, ապա մէջերնէն մէկը կ'ստանձնէ քարի շնորհ-ին փոխադրութեան պաշտօնը, իսկ մէկալը՝ որոշ ոլորտ մը պտտելով դառնալու դերը: Գրաւի կ'մանեն երկու քը, և մէկը կ'ըսէ միւսին:

— «Դուն կրնած այս 20 քարերը այս շեղջած աեղէն մէկ առ մէկ փոխադրել փողոցին գլուխը, մինչեւ ես դառնամ մեր թաղին բոլորտիքը»: Եւ կամ՝

— «Մինչեւ որ ես այս քարերը մէկ առ մէկ տանիմ փողոցին գլուխը լմնամ, դուն որչա՞փ տեղ կրնաս երթալ ոտքով, ու դառնալը»:

Համաձայնութիւն կ'գոյանայ, գրաւը կ'որոշուի և նշանը տրուելուն պէս քալողը կ'բռնէ իր պտոյտ ընելիք ճամբան, իսկ քարերը տեղափոխողն ալ կ'սկսի շեղջած քարերը (15-18-20) մէկ առ մէկ շուտ-շուտ կրել-տանիլ փողոցին գլուխը, որոշուած տեղը: Այսպէս, մինչեւ որ պայմանուած շրջանը ոտքով քալելով դարձողը հասնի՝ եթէ քար տեղափոխողը փոխադրեր լմնցեր է՝ գրաւը կ'շահի: իսկ թէ քալողը շուտ հասնի՝ ան է շահողը:

Ասոր մէկ ուրիշ կերպն ալ է հետեւեալը: —

Փոխանակ շեղջած քարերը մէկ առ մէկ փոխադրելու որոշուած հեռաւորութեամբ տեղ մը, կ'բերեն, օրինակի համար 20 քար կ'շարեն փողոցին կամ դաշտին երկայնքին՝ իրարմէ քայլաւի կամ սաշափ միջոցներով հեռու, և միեւնոյն գրաւի տէրերէն մէկը՝ այդ քարերը մէկ առ մէկ պիտի բերէ դիզէ որոշուած տեղը: Մինչ մէկալը պիտի դառնայ շըրջանն ընէ որոշուած թաղին կամ դաշտ ու արտին: Իր գերը շուտ կառարողը գրաւը կ'շահի:

222. ՔԱՐ-ԹՈՒԹՈՒԻԿ կամ ԴՐՎԴՐՎԻԿ

Մեկ հոգիով

Մանուկներու յատուկ խաղիկ մ'է թէկ՝ բայց երբեմն պատանիներու մէջ ալ կան մանկամիտներ, որոնք հաճոյք կ'զգան մերթ վերլիշումով ի հանդէս բերելու իրենց անցեալ մատաղ շրջանի խաղերը:

Կ'առնեն խեցիի կամ սալ-քարի կտոր մը: Գրամաձե-

Կը կլորեն, եղերքը քարի վրայ թուքով լոսելով կ'յղկեն, ապա երկու ծակ կը բանան հերիւնով, և այդ ծակերէն կ'անցունեն թել մը՝ ծայրերն հանգուրցելով։

Օղաթելին երկու ճոթերը՝ աջ ու ձախ ձեռքի ցուցամատին կամ միջնամատին անցունելով. նախ թուլակի՝ քարին ծանրոցով՝ գոգուած զիմակի մը մէջ կ'դնեն, ապա դէպ իրենց դէմք կամ դէմքէն դէպ դուրս պարոյկաձև ցունցով մը՝ ինքն իր վրայ կ'գարձնեն քարը՝ իր ծակերէն անցած ականջ-թելին՝ ոլորս տալով։

Երբ անգամ մը թելն ոլորու եցաւ կանուեցաւ՝ ֆրփոիկ դարձնողը նախ կամաց-կամաց, ապա աւելի շուտ-շուտ կ'պրկէ ու կ'թուլցնէ մատներովը բռնած օղաթելը, որ իր մանուածքին մէջ փոխընդփոխ պրկուելով ու թուլալով՝ իրեն հետ կ'դարձնէ նաև քարը՝ փոխնիփոխ աջ ու ձախ։ Այսպէս որ կը կարծես թէ ձեռնազաց մ'է, որ թելին առածգական թափովը կ'դառնայ ճիշդ կլոր յեսանաքարի մը պէս՝ մերթ աջ մերթ ձախ։

Քարի փոխարէն հագուստի հասարակ կոճակով (փուլով) ալ կ'խաղան։



223. ՔԻ ՏԶԻԱ կամ ՃԼՇՓՈՅԻԿ

ԽՄՐԱԽԱԴ

Քաղաքացի խաղին պէս քրդաբարբառ բայց ոգեւորիչ, հուանդուն նըստիսաղ մ'է։

Խաղցողները բոլորակի կ'նստին, և մէջերնէն մէկը կ'ըլլայ խաղապետ։ Սա իր ծունկերուն վրայ քիչ մը բարձրանացով դէպ իր աջակողմի ընկերը՝ ափովը շաշուն հարուած մը կուտայ երեսին դէմ բռնած անոր բաց-պատրաստ ձեռքերէն մէկուն մէջ, հարցնելով միանգամայն։

— «Ճեղեկըմըն ի՞ն ըզիմ» (իմ կովս ո՞վ է գողցեր)։

— «Ազ նո՞ւ ըզիմ» (ես չե՛մ գողցեր) կ'պատասխանէ անալ իր ափը շաշեցնելով փոխադարձաբար անոր բաց ափին մէջ։
— «Բայ ի՞ն ըզիմ» (ապ'ո՞վ է գողցեր), կը կրկնէ խաղապետը նորէն ափահարելով։

— «Ավո՞ւ ըզիմ» (ա՛ս է գողցեր), կ'պատասխանէ վերստին միւսը՝ դառնալով դէպ իր աջակողմի ընկերը, որ նոյնպէս պատրաստ դիրքի մէջ է —, և անոր ափին մէջ փառաւոր ապտակ մը փակցնելով։

Երրորդ անձը գողութեան այդ ամբաստարկութեանը չտոկալով՝ փոխադարձ կ'ափահարէ երրորդին ափը, և կ'դիմաբանէ խիգախօրէն։

— «Ազ նո՞ւ ըզիմ»։

— «Բայ ի՞ն ըզիմ» կը հարցնէ երկրորդը՝ նորէն ափահարելով երրորդին բաց ձեռքը՝ երեսին դէմ դրուած։

— «Ավո՞ւ ըզիմ» ըսկով՝ երրորդը կ'դառնայ դէպ իր աջակողմի ընկերը և կ'չարունակէ շաշեցնել անոր ափը՝ յանցանքն անոր վրայ ձգելով։

Չորրորդն ալ միեւնոյն պատասխանովը կ'չքմեղացնէ ինքինք, և այսպէս նախօրինակ հարց-պատասխանները փոխանակուելով՝ ինքն ալ կը դառնայ՝ ափահարութեամբ մը գողութեան յանցանքը կ'ձգէ իր աջակողմի՝ ընկերին վրայ, ան ալ միւսին՝ և այսպէս շարունակարար, մինչեւ խաղը բոլորուի գայ նորէն խաղապետին։ Սա նոր թափով և աւելի արագախօսութեամբ կ'վերսկսի իր հարցն ու ափահարութիւնը. միւսներն ալ յառաջատուական ոգեւորութիւնով արագ-արագ կը հարցնեն, շափ-շուլի հարուած կ'ելլէ կ'իջնէ, միշտ ձախէն աջ երթալով, գողութեան ամբաստանութիւնն իրարու վրայ ձգելով, մինչեւ որ յոգին կամ ձանձրանան խաղէն։

Յո՞յժ զրօսալի է տեսնել տաք փարթի մը (սուե բոնու բարձր այս խաղին՝ վարպետ, արագախօս ու շուտաձեռն խումբի մը կողմէ, երբ շուտ-շուտ, եռիկ-եռիկ, կ'դառնայ խաղն ու հարց ու դարձը՝ համակ ոգեւորութիւն կտրած, ելած-իջած ափ-ձափին տակ)։

- «Ճեղկլը թի՞ սղիու» : — «Ազ նու սղիու» :
 — «Ազ նո՞ւ սղիու» : — «Բո՞ թի՞ սղիու» . . . :
 — «Բո՞ թի՞ սղիու» : — «Ավո՞ սղիու» :
 — «Ավո՞ սղիու» : — «Ազ նո՞ւ սղիու...» ևն . . .

Ստեղծագործն Աստուած իմացաւ թէ՝ նորաստեղծ ամոլը
— Աղամ ու Եւան — կերան Սրդիւեալ Պառզը . իջաւ գը-
րախտ, հարցուց Աղամին թէ արդեօք կենաց գիտութեան
ծառէն կերա՞ր . —

— «Այս կին զոր ինծի տուիր՝ նա՛ տուաւ և կերայ»
պատասխանեց Աղամ՝ առաջին ամբաստանութիւնն ընկլով :
կնոշ՝ Եւայի՞ն հարցուց, ան ալ ըստւ . —

— «Օ՛ձը խարեց զիս, և կերայ» :

Այս խաղն ալ մանրանկարն է կարծես աշխարհի նախաւ-
տեղ դոյդ էակներուն յանցանաձգութեանը, և օրինակն ու
ամենօրեայ խոչոր նկարը՝ մարդկային եղբայրադաւ նկարա-
գրին: Գողցուածը կրնայ կով մը չըլլալ, յանցանքը պէս-պէս
կրնայ ըլլալ, բայց միեւնոյն տգեղ փոխադարձ յանցանաձը-
գութիւնը կա՛յ ու կ'ըլլայ ամէն ժամանակի մարդկութեան
ամէն խաւերուն մէջ :

224. Ք Ի Ի Լ Խ Ն Ի Կ Ո Ձ ⁽¹⁾

խմբախաղ

Անխաղագէտ միամիտի մը գլխի՝ խաղ մը խաղալու հա-
մար անոր ընկե՛ր ալ կ'հանդիսանան շատեր: Ահաւասիկ օ-
րինակ մը :

Խաղին տեղեակ եղողները՝ կամկած չտալու համար ան-
տեղեակն ալ հետերնին առած՝ երկու հաւասար խումբի
կ'բամնուին, և վիճակով նախ մէկ խումբն իրենք կը կապեն

(1) Կ'յորջորջուի Քիւլիլնի կոմ, որ կ'նշանակէ՝ «Բաղնիքի կոճ», «Բաղնեց կոճ»:

մէկալ խումբի անդամներուն երկու դաստակները, ապա ոտ-
քերնէն մին յետոյ միւսը կ'անցունեն կապած ձեռքերէն կազ-
մուած ողակին մէջ, այնպէս որ ծնկածալքը կը հեծնէ կապած
բազուկներուն վրայ: Այս կերպով գունդուկծիկ դիրքի մէջ
մտնող կապեալները կ'սկսին գլորկառի սենեկի մէջ, և կ'աշ-
խատին քակել իրենց ձեռնակապը, կամ ձեռնօղակէն հանել
ոտքերնին:

Այս աղէ՛կ, խաղին նկարագիրն է այս. բայց խաղին
բնոյթն ու նպատակը տարբեր է:

Երբոր կարգն ա՛յն խումբին է որուն մէջ կ'գանուի ան-
տեղեակ զոհը՝ միւս խումբը կ'բերէ ամէնէն աւելի ամուր կը
կապէ անոր ձեռքերը, — այնպէ՛ս որ անհնար ըլլայ քակել, —
և ոտքերն ալ վարէն դէպ վեր ձեռնօղակէն դուրս հանելով
միւսներուն պէս կ'ձգէ սենեկին մէջտեղը:

Բայց եկուր տես որ իր միւս ընկերներու ձեռնակապերն
այնքան թուլակի կապոնած են որ անոնք շուտով կ'յաջողին
արձկել, և կոճղի վիճակէն ազատուելով սատր-պօլաս կ'ենեն
կը կանգնին, մինչ ան — միամիտը — հակառակ իր ոգեւոր
ջանքերուն, իր բուռն ճիգերուն՝ կ'մնայ անքակտելի, անլու-
ծելի, իբր ձշմարիտ բաղնեց կոճ մը, զոր սենեկին մէջ, հոս-
հոն կը զլորկան, կ'տանին կ'բերեն, անգութ գաւադիրները՝
յագուրդ տալով իրենց ծալլը ու ծիծաղի պապակին:

Տարակոյս չկայ թէ՛ անգամ մը դասն առնող միամիտը՝
ալ բնա՛ւ չխարբուելու համար երաշխաւորութեան պէտք
չ'ունենար . . . :

225. Ք Ի Ի Շ Տ Ի Կ

Յօքե ?, 2 հոգիով

Ասիական մենամարտի այս կերպը, զոր կատարելագոր-
ծուած մարզախաղի կարգին գրեր են Սրեւմտեանները՝ կը
կատարուի երկու հաւասար ուժի տէր ըմբիշներու մէջ, խուռն-
բազմութեան մը հանդիսական ներկայութեանը:

Մենամարտողները, մինչև կէս մէջք մերկ, ոտքերը բռպիկ, անգուլպայ, և միայն պնդավարտիք կամ տափատ մը հագած, մինչեւ ծունկերը տափատը սօթտած՝ հրապարակին մէջտեղը զիրար կ'ողջունեն, հանդիսականներուն բարե մը տալուն հետ մէկտեղ:

Բոլորակ կազմուած հրապարակին մէջ, երկու մարտիկները աջ ձախ կ'ըշին ամէնէն առաջ, ոտքերնին բանալու, շունչ մ'առնելու և զիրար չափչիելու մտքով։ Ապա յանկարծ դէմ դէմի կայնելով, աչերնուն բոց ակնարկները կ'ընկլմեն փոխադաբար իրարու բիբերուն մէջ, և կ'խոյանան դէպ իրար, ձեռք կ'ձգեն, զիրար կը գրկեն, կ'պլուին, ոտք կը ձգեն, ոտք կ'փախցնեն ու կ'բաժնուին իրարմէ:


Նորէն հրապարակին չըջանը բոլոր-բոլոր չափելով, դէմդէմի երթալ-գալով կ'օրտապնդուին, կ'ջլապնդուին ու դարձեալ կ'վաղեն իրարու վրայ, այս անգում աւելի լուրջ կերպով ու բուռն ճիգերով։ Սաստկութեամբ կ'պլուին իրարու, թեւի ու սրունքի խաղեր կ'ընեն, մէկմիւսը գետին տապաւելու միջոցներ ի գործ կ'դնէ, և այն բոպէին երբ կարծես, որ երկուքն ալ անպարտելի են՝ մէջերնէն վարպետ շարժումով մը միւսին արունքը ձեռքը ձգողը՝ զը՛զք գետին կ'զարնէ մէկալը՝ յաղթական ծափերն ու յաղթանակը խլելով։

Հնտանեկան-ընկերական չըջանակի մէջ խաղցուած Քիւշիկ-ն ալ այս օրէնքով տեղի կ'ունենայ, միայն թէ մենամարտողները կ'խաղան չէ՛ թէ իրը մրցումաւոր հանդէս մը, այլ իբր պարզ զրօսանք մը։ Անոնք ո՛չ մինչև կէս մէջքը կ'մերկանան, ո՛չ սրունքնին կ'սօթտեն, ո՛չ ալ հանդիսական պատկառելի դէմքեր ունին իրենց խաղավարին շուրջը։ Հերիք է որ մէկը միւսին վրայ վազէ՛ խաղի վազվուտուքի միջոցին, եւ միւսէն ընդունուի համակերպումով, անմիջապէ՛ս «Քիւշիկ» թողենից կ'ըսեն ու Քիւշիկի կը կպնեն. զիրար թեւերնովը կ'գրկմրկեն, կ'պլուկեն. իրարու սրունքին ոտք կ'ձգեն, մէջքը կը գրկեն, կը կզուին, կ'ելեն. իրարու վրայ կ'խոյանան կրկին, զիրար գետին կ'զլորեն, զլորուողը բուռն ճիգ մը կ'ընէ ու

վրան կ'ելլէ, և այսպէս անկարգ անկանոն կ'մենամարտին։

Տապալուողն ամօթահար ու գլխիկոր վեր կ'ելլէ, տապալողը յաղթական կ'սոնքայ։ Բայց ո՛չ մին ո՛չ միւսը չունին այս խաղին մէջ ո՛չ կորսնցնելիք ո՛չ ալ գանձելիք։ Եթէ բան մ'ունին կորսուած՝ իրենց ջիղերուն ուժն է, բայց գանձած ու շահածնին ա՛յն տեսակ օգուտ մը՝ որ կազմակերպուած մարմնամարզի խաղերուն յատուկ է, և Քիւշիկը, քիչ մը կանոնաւոր սահմանի մէջ գործադրուած պարագային՝ ետ չի մնար բնաւ կանոնաւոր, առողջիկ մարմնամարզէ։

—«Ես ու դուն Քիւշիկ մեր թողենից» կ'ըսեն՝ որչափ նո՛ր մարտասէրներ, այնքան աւելի՝ հէքիաթներու միշտ կենդանի հեռուները՝ այսօ՛ր, վա՛զն ու յաջորդ օրը։



ԲԱՂԴԱՏԱԿԱՆ ՏԵՍՈՒԹԻՒՆ ՄԸ

Խաղերու նկարագրութեան այս երկար ճամբուն մէջ, պղտիկ դադար մը տանք գրչին, լեզուաբանական համեստ բաղդատութիւն մ'ընկլու:

Ինչպէս առիթ ունեցայ ըսկլու, միջազգային քաղաքակրթութեան մէջ ոչինչ այնքան շուտ կ'փոխանցուի, այնքան արագ առաջ կ'անցնի՝ որքան խաղը. այնպէս որ մարդկութեան կողմէ խաղցուած խաղերը մէկ ազգէն միւս անցած ըլլալով՝ սահմանափակ թւով մը գոյութիւն ունին, և գրէթէ միօրինակ հանգամանք մը կ'ներկայացնեն խաղական ու լեզուական պղտիկ տարբերութիւններով:

Եթէ չընդունինք թէ խաղերը ազգէ ազգ, ժողովուրդէ ժողովուրդ փոխ արուած կամ առնուած են՝ պիտի զարմանանք անոնց համանման գոյութեանը՝ թէ՛ անձանօթ գ ու առային անկիւններու մէջ. թէ՛ լուսաւորութեան նոր կեղրոն Եւրոպայի ամէն կողմը, և թէ՛ Մայրագոյն Արեւելքի դեռաճանաչ դեղին մանուկներուն քով:

Եթէ բաղդատութեան երկու եզրեր կազմնենք մեր հայկական տոհմիկ խաղերուն ու եւրոպացի մանուկներու գոյգ խաղացանկերով՝ պիտի գտնենք յոյժ մերձաւոր նմանութիւններ, նոյնիսկ թարգմանութիւն ըսկլու չափ նմանութիւններ՝ թէ՛ խաղանուի թէ՛ խաղաձեւի:

Տարբերութիւնը որ անմիջապէս աչքի կ'զարնէ՝ երկուքին մէջ տիրող քաղաքակրթական նկարագիրն ու աստիճանն է, որուն նախնական եզրին վրայ կ'մնայ մեր մանուկը, մինչ առաջացնալին մէջ կ'փայլի եւրոպացի տղան:

Անոր խաղցած խաղերը կիրթ տեսք, բոյր ու նկարագիր ունին, անոր կիրարկած գործիքները յղուն, կոկիկ ու պատ-

րաստ են. անոր խաղավարմները քաջուասում վարժապետներ են. մերինին ի հանդէս բերած խաղերու տեսքն է կոչտ, անզարգ ու անտաշ. խաղգործիքները նոյնպէս, զի տեղին վրայ անպատրաստի շինուած, յարմարցուած բաներ են, և անարեւելցի մանուկ-խաղակը — ինքն է իր խաղին վարժիչն ու մարդիչը միեւնոյն տան:

Այս այսպէս ըլլալով մէկտեղ՝ միեւնոյն խաղն է զորկ'խաղայ մեր թերակիրթ մանուկը հող ու մարգի կամ սենեկի կապերաներուն վրայ. ինչպէս եւրոպացի մանուկը՝ մաքուր ու շիք՝ մաքուր բակերու (pare) կամ ողորկ տախտակամածներու վրայ կ'խաղայ նոյն խաղը նոյն ձեւերով ու զրէթէ նոյն իմաստով՝ իր մայրենի լեզուին մէջ:

Այս իրողութեանը կ'հանդիպինք զրէթէ բոլոր խաղերու բաղդատութեան միջոցին. խաղի մը՝ աւելի՛ շատ չափով, ուրիշ մը՝ նուա՛զ համեմատութեամբ, բայց անտարակոյս ո՛ր և է մէկ մասով՝ գոնէ խաղին գաղափարը չօշափող:

Առնենք մեր բնատոհմիկ խաղերու ցանկը՝ Մանկականէն սկսելով մինչեւ Պատանեկանը:

ԱկԱՆՁԲԱՇԱԽԻԿ խաղը ֆրանսացի մանուկը կ'խաղայ մերինին պէս, միայն թէ ան կ'որոշէ խաղը La Balle Indienne անունով. և մինչդեռ մեր աղաք կ'խաղան ուտելի իրեղենով մը, զոր մէջերնին ուզեն բաժնել՝ —ան՝ ֆրանսացի մանուկը՝ գնդակով (balle) միայն կ'խաղայ:

ԿԾՈՒ ՊԱՆԻՐ կ'խաղան մերնք՝ պատէ պատ չօրս պատ զարներով շալկած տղեկը. ֆրանսացին ալ կ'ձանչնայ այս խաղը Jeu des Quatre Coins անունով:

Զի կամ ԶԻԱՆԹՐՈՅՑ միեւնոյն խաղն է Jeu du Cheval ին հետ:

ՄՐԻՑ-ՄՈՒԻՏ խաղին մէջ՝ «Մուտ մուտ մուտ», եէ՛լ եէ՛լ եէ՛լ» ըսկլով՝ մատր ոլոր-ոլոր կ'գարձնէ մեր մանուկը գետնի վրայ, և յանկարծ կ'անկէ՝ կոտոշանոր կամ անկոտոշ անասունի մ'անունն արտասանելով. անդին, աշխարհներով հեռու՝ գաղիացի մանուկ խումբերը նոյնպէս բոլորակ նստած

Pigeon vole կ'խաղան, թռչական կամ անթռիչ հաւիքի անունով և միմանց արթնամտութիւնը փորձելով:

ՊՈՒԾԱԼ-ՊՈՒԾԱԼԻՆ, ԶՈՒԽՏ-ԿՀԾ՝ համածանօթ խաղեր են որքան Հայերէնի մէջ Դար ու Կոճատով՝ նոյնքան Ֆրանսերէնին՝ Pair ou non կամ Pair ou impair և Quatre coins անուններով:

ՔԱՄԱԿ ՏՓՈՑԻԿ կամ ԳԼՄՓ-ԴՐՄՓ խաղը թէ՛ խաղաձեւով թէ՛ խաղանունով եղբայր է Լա Main Chaudeի: Մէկը խաղին անունն առեր է հարուածեալ ձեռքին ասյութեան զիճակէն, միւսն առեր է ծեծուած ձեռքին՝ յամակի վրայ դրուելու դիրքէն. բայց երկու քն ալ միեւնոյն համն ու հաշոյքն է որ կ'առնեն իրենց խաղածէն: Ցաւալի է միայն որ մեր խաղերուն ծագման պատմութիւնն անմշակ կ'մնայ, մինչ արեւմուտցին՝ զրաւո՞րն ունի, մշակուած ու պատկերազարդ: Լա Main Chaudeի համար գաղիխական զրոյց մը կ'ըսէ. — «Օր մը թիւրէն մարաջախտը անփութօրէն կոթնած էր պատուհանին՝ գուրսը դիտելով: Ձեռքերէն մէկը ետեւը կոնակին վրայ բաց դրած էր: Սպասաւոր մը անցնելով կը նշմարէ ձեռքը, և տմարդորէն բոլոր ուժովը հարուած մը կուտայ անոր ափին: Թիւրէն կ'դառնայ կ'նայի: Երեւակայելու է առաջարկ Բամակ-տփոցիկին ապշացո՞ւմը!»: — «Հէ՛, Աստուած իմ, կ'աղաղակէ շփոթած, կարծեցի թէ ձիապան Յակորն էր . . .»: — «Եոյն իսկ եթէ Յակորն ալ եղած ըլլար, բարեկամս, կ'պատասխանէ մարաջախտն ազնւորէն՝ ձեռքը շփելով, պէտք չէր զարնել այդքան ուժով!»

Մեր խաղերէն ալ անշուշտ քիչ չեն այնպիսիներ՝ որ կարենանք զարդարել ու համեմել այս տեսակ սիրուն աւանդավէպերով, կամ ծագման մասին ստոյգ տեղեկութիւնով մը: Միայն թէ՝ մեր մէջ այս ճիւղին ուշադրութիւն դարձնող չէ եղած տակաւին:

ՅՈՒՅՈՒԻԿԻ (Շոնչան) քանի՛-քանի տեսակները կան մեր անհաղորդ մնացած մանուկ-խաղակներէն ստեղծուած, որոնց նման խաղգործիքներու պատկերները եւրոպական խաղագիր-

քերու մէջ կ'վկայեն խաղերու համաշխարհայնութեանը: Բաղդատեցէք մեր ինչորէ ՅՈՒՅՈՒԻԿԻ և La Toupie de salon ին հետ: ՈՒՅՈՒԻԿԻ ՅՈՒՅՈՒԻԿԻ-ն կամ ՓէՏէ ՖՈՒՅՈՒԻԿԻն երկրորդ ձեւը (լիսեռնէ շինուածը)՝ le Toton-ին հետ: Խարազանով կամ առասանով գարձող Փէտէ Ֆաֆոի, և Sabot և Toupie-ին հետ:

ԱԿՆԱ(Վ)ՈՏԻԿ խալը նոյն է յես à cloche-pied-ին հետ: ԱՉԲԱԿԱՊՈՒԿ հարածանօթ խաղը Colin-maillard-ն է ամէն կերպով և իր զաւալան ձեւերուն մէջ:

ԳԻԱՄՈՒԻ ԶԻԱՆ-ին խաղաձեւն ու իմաստը կ'շօշափէ լա Toile tendue խաղը, երկու քին մէջ ալ մարդաչւան մ'է որ կ'հիւսուի ալ պրկում կ'ձեւացուի:

Ո՞վ զրաւ ԹՈՅՈՒՅԻՑԻ թացնելու փափաքը թէ՛ մեր տղոց թէ՛ արեւմտեաններուն սրտին մէջ՝ որ տեսակ-տեսակ վիշապակներ (Cerf-volant) ստեղծեն, և թելի մը ծայրը կապելով հովին թեւերովը ճախրեցնեն, հանձն օդին խաւերն ի վեր:

ԹՕՓ-ի քանի տեսակներ, — ԹՕՓի խաղ՝ la Balle au mur. ԹՕՓՈՎ. ՏՈՒՇՓէՏ՝ le Lawn-tennis կամ Courte paume. ԹՕՓՈՎ. ՊԱՂՆԻՍ է՛ լա Balle cavalière. ԵՌՈՅՑ ԹՕՓ՝ la Balle empoisonnée. ՍՈՏԱՆԻ ՓՈՄ՝ la Balle aux pots ևն. ևն. — կ'խաղան ասիացի թէ երրոպացի մանուկները. հոգ չ'է թէ ձգախէմէ սիրուն գնդակներ ունին վերջինները, մինչ կովու մազէ շինուած ցեխաթթախ թօփ-եր՝ առաջիններու խաղգնդակն են. կամ թէ՝ երկաթ թելերէ հիւսած աղուորիկ րաquette-ներու տեղ՝ պարզ տախտակէ թաթեր են որ կ'գործածուին հոս:

Գրի մետաղէ զրչածայրը միեւնոյն խաղանիւթն է՝ որքան մերոնց ԾԵՐ խաղին՝ նոյնքան օտարներու յես aux plumes-ին:

Միեւնոյն տատանումներն ու երազներն են որ կ'օրօրուին հոս՝ ՃՂՈՐ-ին, հոս՝ Escarpolette-ին մէջ:

Խաղ մը հոս կ'խաղան կոտրած խեցիներէ շինուած կամ կլորիկ քարուկներով, անդին միեւնոյն խաղը՝ ճանմարով ի հանդէս կ'թերեն: ՃՈՒՅՈՒԿԻ-ն աւ les Osselets-ն նոյն են:

Սա ՊՈՒՃԱԿ-ՊՈՒՃԱԿ խաղին ու Quatre-coinsին բաղդատութիւնն ըրէք . գրէթէ մէկմէկու թարգմանութիւնն են : Խաղցողներն անկիւնէ մը (պուճակ) կ'ելլեն և ուրիշ անկիւն մը կ'վազեն : Մեր մանուկն իր խաղին անունն առեր է անկիւնէ անկիւն եղած այս վազքէն , արեւմուտցի մանուկն առեր է սննեակին ունեցած յորս անկիւններէն : Զարմանալի չէ՞ գտներ այս համիմաստութիւնն ու համանունութիւնը :

Հապա սա ՍԵՐ-ՄԱԾՈՒՆ-ը միեւնոյն Մայր Բնութիւնն է արդեօք որ կ'սորիցեցնէ բնական խաղեր իր զաւակներուն , ըլլան անոնք երկրէ երկիր իրարմէ հեռու՝ բայց միեւնոյն հող ու ջրով իրարու կից և հող ու ջրին վրայ մեծցած : Մենք քար մը ձգելով լճաջրի մը երեսին՝ Սեր-մածուն կ'անուանենք խաղը , քերիքեր ջրերեսէն անցնող քարին՝ սերի պէս նօսր՝ երեսէն անցնելուն , կամ ջրի մէջ խոթուող ընկրղմող քարին՝ մածունի պէս թանձրանալուն , ջուրին թանձրիւնը ծագելուն համար : Նոյն ձեւերովը քարը ուսուսել տալով ջրի երեսին՝ անոնք ալ Ricochets կը կոչեն իրենց խաղը :

ԵՌՈՍՏՈՒՄ-ի քանի՛ կերպեր նոյն են . և նոյնքան գործածական ու սովորական : Ահա պարզ ԵՌՈՍՏՈՒՄ-ը՝ Saute-mouton , ԱՅԲԵՆԳ-ԻՄ՝ Saute-mouton au mouchoir , ՍՈԼՓՈՒՌԻԿ՝ Saute-mouton à la semelle :

Խոկատիպ ճատրակախաղ մը կ'խաղան թէ՛ ասիացի թէ՛ եւրոպացի մանուկները , և եթէ մերոնք Գէլ (գայլ) կ'անուանեն տարագոյն քարերէն երկուքը՝ անոնք Renard կը կոչեն . միւս քարերը մերոնք մկրտած են ԳԱՌ անունով . անոնք՝ Poule : Բաղդատութիւնն մը կ'բաւէ Գէլ-ԳԱՌ և Le Renard et les Poules խաղերուն մէջ :

Նոյն կերպով կ'խաղցուին և նոյնիմաստ կոչումներով յորջորջուած են բազմաթիւ խաղեր . — ԽԸԲ՝ Le Chat , ՏԱՆԵԼՈՒ ԽԸԲ՝ Le Chat coupé . ԱՆՎՈՑ ԽԸԲ՝ Le Chat perçé ՉԵՌԸՈՑ (ԽԸԲ)՝ Les Fers ou le Guénif . ԿՐԱԿՑԱՐՈՑԻԿ՝ La Passe . ԳԵՐԻՑԱՐՈՑԻԿ՝ Les Barres . ՀԵՈԼ (ՈՑԻԿ)՝

Le Mail . ՊՐԱԿՈՋԸ՝ L'a Main chaude double . ՏՈՒՇՓԷԾ՝ Batonnet . Կ'ՀԱՅՅ-Կ'ԴԱՅ . Les Girouettes . ԲԸԲ՝ La Puce [անգամ մը կարդա՛ անգլերէն հնչումով ԲԸԲ՝ ս-(իւ)-ն ը-փ ձայնով և օ-ն գ կամ յ-ի ձայնով՝ և տես ո՛րքան համանմանութիւն] . ԿՌՉԿԻՌՉ՝ Le Serpente ou la Carotte ևն . ևն . , որոնց թւումը կ'վերջացնեմ յիշելով մասնաւրապէս էՌ-Կէն-էՌ խաղը :

Աւասիկ խաղ մ'ալ՝ որ թէ՛ անունով , թէ՛ խաղաձեւով՝ համանման կուգայ եւրոպեան ազգի մը խաղին՝ հակառակ իր շատ հին և բնատոնմիկ գոյութեանը . — ԷՌԿԻՆ ԷՌ՝ Cheval fondu , որուն գէմ ֆրանսահայ բառգրքերն ունին , ՑաՏկիվերայ ինքնաստեղծ կամ Մամեկ (գուգին .) անուններ մը :

Հիմա , դուք ըսէք թէ՝ ֆրանսերէն Cheval fondu խաղանունին համազօր և նոյնիսկ շատ ազուր համազօր չէ՝ գաւառական էրկին էշ (երկայն էշ) յորջորջումը . աւելի որակիչ հարազատութիւնն մը չունի՝ իր եւրոպացի համազօր խաղանունին հետ : Cheval fondu՝ կ'թարգմանենք բառ առ բառ ձուլուած ձի , կամ իրերակից ձի , և այսպէս յորջորջուած է՝ զի խաղցուած խաղին մէջ՝ խաղակներն իրարու կոնակին վրայ կ'ելլեն շարան-շարան , հեծնուողները՝ գլուխը յետոյքի կոթնցուցած , ճիշդ բազմուն և բազմահեծիկ հեծանիւններու տեսքն առնելով :

ԱՌՔ , գաւառական համազօր բառը , — ԷՌԿԻՆ ԷՌ՝ լիովին կ'աճրողէ այս իմաստն ու խաղաձեւը , fondu-ն հոսյորջուած է՝ իրերակից իմաստով՝ էրկին (երկայն) , և cheval-ի նմանութիւնն առնող մարդաշարքը՝ ցածութեամբն՝ առաւել էշ-ի կ'նմանի քան ձիու , որով խաղին ձեւը դիտելով կարելի է համարձակօրէն ըսել թէ՛ մեր ունեցած էրկին էշ խաղանունը աւելի՛ հարազատ ու ծշտագիւտ է քան Cheval fondu — էրկին ձի — ֆրանսերէնը :

Միայն այս չ'է , ուշագիր բանակրկիտ միտքը պիտի ձայնակցի ինձի , ինձ հետ պնդելու թէ՛ հայ (կամ արեւելցի)

խաղակ-մանուկը շա'տ աւելի մտացի, ստեղծող ու երեւակայող է եղած՝ քան եւրոպացի մանկութիւնը. մերօնք աւելի՛ ճռի ու վառ պատկերներ հնարած են և աւելի՛ մանրամասն ձեւերով խաղցող եղած. առաւել խկասիպ, գունագեղ թատերական կողմեր ի յայտ կ'թերեն. գերազանցապէս անդամագննական մանրորչ մասերու բաժնած և մանրախիղճ անուաննակոչումներով ճանչցած մկրտած են խաղերը, և վերջապէս թւով աւելի՛ շատ խաղերու հնարիչ եղած են քան համատի արեւմուտցին:

Ասիոյ մէջ, իր երդիքին ու երկինքին տակ ծնած, սնած ու խաղցած հայ մանուկը, ըստ իմաստի և խաղաձեւի՛ նոյն որակիչ անունովը մկրտած է խաղը, ի'նչ անունով որ մկրտած է Գոլուտցի մանուկն իր մայրենի լեզուին տառերովն ու հնչումավը:

Ոչ ոք իրաւունք ունի ուրեմն, նեղի եկած ատեն, ինքնահնար փորահանուցկ՝ բառեր փակցներու՝ համաշխարհային եղող խաղերու անուններուն դէմ: Փնտուելու է ժողովրդի ներքին կեանքին մէջ. հոն կ'գտնուի՛ փնտուածը. անոր—ժողովրդի—լեզուին տակ կայ բա՛ն մ'անտարակոյս, բա՛ռ մը՝ անկասկած, ու միշտ պատրաստ, որ վճռապէս աւելի ուղիղ ու բնական է քան մեծագոյն գրագէտին և ամէնէն յաջող բառակերտին գտածը, գանկէն ծնեցուցած-կցկցածը:

Այսօրւան օր՝ յիղաշրջում մը ծայր կուտայ բառական կարգուսարքին մէջ՝ բնական ընթացքով: Յոզնավաստակ բառգրքերը շատ անզօր ու անբաւական կ'երեւին համեմատաբար նոր ու թանկ բառագանձերով ճոխացած նորերու առաջ, ուր դարձեալ հի'նն է որ վերածնած, վերյզկուն իյայտ կուգայ կորովի թափով մը, ու նօ'r թարմութիւնով մը:

Սխալ, մոլար՝ ա՛յն նայուածքը, որմով կ'նայուի գառառաբարբառին կամ ժողովրդեան կենդանի լեզուին վրայ: Ան գոեհիկ, կոչտ լեզուախօսներէ ծագում առած չ'է՛, գոեհկաշե՛ր է միայն. խժաճայն տառերէ կազմուած չ'է՛ խժալուր է

միայն. անոր տարրերը մեր յեզուին ամէնահային աղբիւրներու ակերն են՝ մամուապա՛տ միայն. անոր արժէքն իր արժի անփայլութեան մէջ աննշմար՝ փոշեծածո՛ւկ է միայն. յեզուն ալ ոսկեփոշիի կ'նմանի, չի'կորսուիր, կ'աղաւաղի, կ'աղճատի միայն: Գաւառաբարբառն ուրեմն՝ թանկագին նախատարերք մեր հին բարբառին՝ զտել, մաքրել, յղկե՛լ պէտք է միայն:

Խաղի բառերէ յետոյ՝ բուսական անուններու համար ժողովրդեան ունեցած ընիկ անգին բառագանձերն իրաւունք պիտի ստանան՝ մինչև հիմա կազմուած մեր բոլոր բառարանները կազմալուծելու, անոնց մէ գերիվեր ու նորուժ բառզիրք մը արամագրելով՝ մեր զրոց աշակերտներուն:





Գ.

ՊԱՐԵՐ

Մարդկային գրօսանքներու կարգին՝ լայն տեղ մը կ'ոռնէ Պարը։ Պարն ալ խաղ է։ Պարը՝ խաղին կատարելացածն է։ չափականութիւն, կազմական բարեձեւութիւն և վարդութիւն կ'պահանջէ։

Դպրոցի մէջ կամ անկէ դուրս, մանուկն ու պատանին կ'զուարձանան խաղերով։ Դպրոց չունեցող և պատանեկութենէ արբունքի հասած երիտասարդ ու այր մարդն ալ կարգ մ'անպէտ ու ախտաւոր նստխաղերէ դուրս։ Պարն ունի իրր գերազանց բնական գրօս կամ մարգ՝ այլապէս յոդնած իր մարմին։

Հոն, երկնարիւրեակ մը խաղերու մէջ՝ մտքի ու մարմի վայելք կ'առնէ մատաղ մանկութիւնը։ հոս՝ տամնեակ մը Պարերուն մէջ՝ հասուն Այրութիւնը։ Արեւելիան Խաղախարհի երկրորդ բնին է ուրեմն Պարը՝ իր պարերգերով ու ձեռնախաղով։

Յայտնի է թէ երկու գլխաւոր բաժանում ունի Պարը։ այսինքն Գործիական (instrumental) և Զայնական (vocal) երաժշտութեան ընկերակցութեամբ կը կատարուի։

Նախնական մարդք՝ երբ գեռ գաղափար չունէր նուագի գործիքի մասին՝ բնական է թէ իր ունեցած հագագային նուագարանովը պիտի գոհացնէր երաժշտական նորզգաց իր բնազդները։ Մարդն առաջին օրէն իսկ բանական հիացողն ու բանաօտեղն իր տեսած ու ապրած մեջ Բնութեանը՝ յօրի-

նած կամ հեղած կ'ըլլար անշուշտ իր ներսի զգացումներուն յօդաւոր արտայայտութիւնը, որ կազմէր իր երգը։ Երախան իր առաջին ցաւն ու հրճուանքը յօդաւորած կ'ըլլայ՝ երբ կը ծչէ, կամ ճի՛ւ. ճի՛ւ, լղ-բը՛ղ, ո տո ձայներով կ'ճճուի կ'ձլվըլտայ։ իր անդրանիկ ե'րգն է որ կ'հեղէ՛ երբ տո՛-տո՛, նո՛-նո՛ երաժշտաձայն վանկերը կ'արտաքերէ։

Երգին ձայնականորէն արտարերման հետ շուտով ծնունդ առած է համաչափի մարմինական շարժումներու պէտքը՝ իրը բնակուն արդինք՝ ձայնական լարերուն հետ պրկուղ ու թուլցող ջիղերուն։ և այս երկրորդ պէտքը ծնունդ տուած է Պարի։

Կազմական այս յատկութիւնները նկատի առնելով՝ կարելի է ըսել որ խաղերու չափ հին է նաև պարը։ Պարոյներն ու մանաւանդ պարուհիները հնութեան մարդուն ծանօթ և միշտ վնասուքի առարկայ էին։ Հերովդիայի աղջիկէն կամ Պոմպէի պարուհիներէն մինչեւ նորածագ Արեւու կիշշաները։ Պարն է եղած զբօսանքը իշխանական խրախութեանց և ուրիշ հանդիսական առիթներու։

Պարը, սահմանափակուած միայն նորատի գեղուհիներու։ կամ յատկապէս պարուհի պատրաստուած աղջիկներու շրջանակին մէջ՝ եղած է միշտ անբարոյացուցիչ։ Սակայն երկսեռ անխարութեամբ վարուղ ժողովուրդներու համար բնականորէն մարդիչ ու ազնուացուցիչ հանդիսացած է։ Մեր մէջ, արեւելիան խաղաչխարհի բեմին վրայ, այս վերջին ճամբէն դուրս եղած չեն բնաւ մեր բնիկ Պարերը։

Կազմական տեսակէտով Պարն ամէնաբնական մարմնամարզն է ստուգիւ։ Ան՝ շափականօրէն շարժելու կ'վարժեցնէ մեր անդամները։ զանոնք կ'ուժովցնէ, յոդնութեան տոկուն կ'դարձնէ։ արեան շրջանառութիւնը կ'արագցնէ։ կծկած ջիղերը, թոյլ անդամները կ'բանայ։ տձեւ կազմը կ'բարեձեւէ, մարմնի կեցուածքին ազնուութիւն կուտայ։ ախորժակը կ'արէ, մէկ խօսքով՝ տկարն առողջ կ'դարձնէ։ — Պարարուժութիւն չըսենք այս հանոր գիտութեան . . .

Պարը, նախնական մարդուն քով ա'յն է՝ ինչ որ է ցոյ-

նատիզմա-ն իր բոլոր գործիքներով ու արդիւնքով՝ նոր ու կիրթ մարդուն քով։ Բայց եթէ հին մարդն ունէր միմիայն Պարի մարմնամարդը, նոր մարդն իր նորանար ժիմնասրիփ-ին հետ պէտք ունի և կ'պահէ Պարն ալ։ Եւ թէ ո՛րքան զարգացեր է Պարի արուեստն այդ նոր քաղաքակրթութեան չրջանակին մէջ՝ յայտնի է ամէնուն։

Պարի հաճոյքն աւելի՛ շատ քաղցր է, երբ ան կը կատարուի քաջավարժ պարողներու կողմէ։ Երբ ամէն մէկ ձեւ ւին՝ ետ ու առաջ խաղղող, աջ ու ձախ տատանող, գծող, կանգնող սրունքներուն ակնահաճոյ չափականութիւնը՝ իրը մէկ անձ կ'դարձնէ սեղմ ու շարան կարգը պարւորներուն։

Եւ ի՞նչքան թեթեւութիւն՝ այդ կերպ վարժ պարախումբի մը շարժումներուն մէջ . . . Մարդ կ'ըսէ՝ մէկմէկու մէջ, ամէնքն ի մի՛ համակեդրոն զսպանակով մը լարուած կ'դառնան, կ'թռին՝ մանրախաղ, մարմնաբեկ, յօդածոլ ձեւերու քերեկու մէջ։ Թէ մէ՛կ հոգի իսկ անվարժ ըլլայ վարժերուն մէջ՝ Պարը՝ խանգար-խանգար, հաճոյքն անկատար, թիւն ու պարը ծանր ու դժուար կ'դառնայ . . .

Մեր մէջ ալ սկիզբէն ի վեր երկու կերպով ծանօթ է Պարը։ Առաջին կերպն է Պարերդ կամ երգապար, զոր տեղական բարբառով կը կոչեն Գեկովնի։ Երկրորդը՝ նուազապար, տեղական յորջորջումով։ Գեկոնդ կամ Գեկոնդախաղ։

Ա. ԳՈՎԱՆԴ

Հայ թէ բնատումիկ Պարերու առաջին կերպն է այս, — Գեկոնդ, զոր կրնանք թարգմանել Պարերդ կամ երգապար։ Ենքնին հակնալի է թէ այս կերպ պարը կը կատարուի երւ գով։ — Երգապար։

Նուազապար նզմնուած տեղ, կամ նուազի գործիքին դադար տալու մտքով։ Գովտնդն է որ կ'զուարճացնէ համաւում խրախակիցները։ Գովտնդն իր հնութեամբը, իր ըն-

գարձակ բանահիւսութիւններու (պարերգերու) մթերքովը, և իր առաւել տոնմային յատկանիշերովն առաջին տեղը կ'բռնէ։

Վառ կրեւակայութեան ծնունդ, գունագեղ պատկերներով հիւսուած, բնիկ հարազատ լեզուի սահունութեամբն ալ բարձրօրէն գրական այդ Պարերգեր կամ Ժողովրդային Բանահիւսութիւնները՝ ժամանակի ընթացքին անպատճառի շինուած, և առանց ձայնագրութեան եղանակուած են։ Քիչ ալ չե՛ն. տասնո՞վ, քսանո՞վ, հարիւրո՞վ, պէս-պէս ու պարագային յատուկ, կ'ո՞ն Հարսանեկան Պարերգեր որ կ'երգուին՝ պարով՝ նորապատ ամորին դէմը երած ատեն՝ (հարսը տուն մանելու պահուն), կան ինկերային Պարերգեր, Դիմառնական Պարերգեր, Սիրահարական Պարերգեր, Կարօտի Պարերգեր, բազմաթիւ ու սրտայուզ, որոնք կ'երգուին պարելով՝ հարսնիքի և ուրախական խմբումներու մէջ։

Խաղերուն պէս՝ Պարերու մէջ ալ վարպետ պարագէտ մէկը՝ Գէօնդքաշի (գունդ-պետ) կամ Պարապետ կ'որոշուի։ Պարապետը պարւորներուն գլուխն ըլլալով՝ կը կենայ անոնց աջակողմը, ձախ թեւովն իրեն չարակից ձեռակից ունենալով աստիճանաբար միւս հասարակ վարժ կամ անվարժ պարւորները։ Ամէնք կազմ ու պատրաստ գտնուելուն պէս՝ պարապետը կ'սկսի իր պաշտօնին։ — Եղանակով կ'արտասանէ պարերգի մ'ամէն մէկ տողը երկու անգամ և հնչեղ ու որոշ։ Իր ձայնը կտրելուն պէս՝ պարակիցները համաբերան կը կըրկնեն միեւնոյն եղանակովն ու երկու անգամ։ Պարապետն անմիջապէս կ'յարէ պարերգին երկրորդ տողը կամ երկտողիկը՝ մէշտ երկու անգամ, և միւսներն ալ անոր բերնէն լսածները երկիցն կ'երգեն պարերգի երգի եղանակին համեմատ տեղինընեղ, կամ ծեր՝ մանրաքայլ, մինչեւ որ պարերգը վերջ գտնէ և երկրորդ մ'սկի։

Առնենք, օրինակի համար, շատերու մէջէն պարերգ մը՝ քաղցր եղանակով։

Պարապետ. — «Ծո՛վուն խաւէլըն կէր, ա՛նունն է՛ր Արօ՛ր. Պարապետ. — «Ծո՛վուն խաւէլըն կէր, ա՛նունն է՛ր Արօ՛ր (1)։

(1) — «Ծովուն հաւք (թաշտն) մը կաթ, անունն է՛ր Արօր»։

Պարւորներ .— «Ծո՛վիւն խա՛ւլըմ կէր՝ ան՛ւնն եր Արօր.»

«Ծո՛վիւն խա՛ւլ կէր ան՛ւնն եր Արօր»:

Պարապետ .— «Վրդիկն եր երկէն, սրբիկ սեւաւոր,
«Վրդիկն եր երկէն, սրբիկ սեւաւոր»:

Պարւորները՝ նոյնը կը կրկնեն երկիցս ու եղանակով :
Այսպէս, տող մը Պարապետը երկիցս կ'երգէ ու կ'դառնան
ամէնքը միասին պարելով, նոյնը կը կրկնեն Պարւորները հա-
րազատութեամբ և միասին պարելով : Վերի պարերգն իբր
օրինակ ծառայեցնելով՝ շարունակենք Պարապետի և Պարւոր-
ներու կարգին համեմատ :

Պրպտ .— «Վրդիկն եր երկէն, սրբիկը սեւաւոր. (կրկնել)» :

Պրւրնր .— «Վրդիկն եր երկէն, սրբիկը սեւաւոր. « » :

Պրպտ .— «Կա՛պէմ բէշա՛րէն, երբո՞ւմ խե՛ս ինո՞ր. « » :

Պրւրնր .— «Կա՛պէմ բէշա՛րէն, երբամ խե՛ս ինո՞ր. « » :

Պրպտ .— «Է՛ն ի՞մ դուրդ զի՞սի, ես եղ զէօ ինո՞ր. « » :

Պրւրնր .— «Է՛ն ի՞մ դուրդ զի՞սի, ես եղ զէօ ինո՞ր. « » :

Պրպտ .— «Ա՛րե, եա՛ր, ար'ե, իր'ո՞վ մի՛ մընայ. « » :

«Ասլըւն'րիս մա՞լ զի՞ ֆէ չի՞ մընայ . . . » :

Պրւրնր .— «Ա՛րե եա՛ր, սրե՛, իր'ո՞վ մի՛ մընայ

«Ա՛սլըւն'րիս մա՞լ ձի՞ մընայ . . . » :

Եւ այսպէս .— «Ի՞նկո՞յ բա՛ղի բա՛ղ, ա՛խչէ մ, ճա՛րիցի. « » :

«Տը ւի՞ բա՛բա՛ղի լի՞ բը լի՞ պի՞ցի. « » :

«Ծո՞ ա՞նի ծէրն րաց լի՞ լո՞ւմ լի՞ սրիցի. « » :

«Ա՞լ չի՞ ան անըւն'նի բո՞ւմ ա՛րիցի. « » :

«Ճո՞ղո՞ն մա՞սն րն կո նի՞սայ զը րիցի. « » :

«Ի՞մ սրբի դո՞ւրդի բո՞ւմ ա՛րիցի. (1) « » :

(1) — «Վզիկն եօ երկայն, սրտիկը սեւաւոր.

«Կապեմ բէշարէն, երթամ հետ ասոր.

«Ան իմ դերդը գետէ, եւ ալ կէ՞օ անոր.

«Արի. եա՛ր, արի, խոռվ մի՛ մնար.

«Աշխարհիս մալը, ինձ քեզ չի՞ մնար.

«Ընկայ թաղէ թաղ, ազա մ' ճարեցի ո.

«Տուի բարադա մ' թղթիկ գնեցի,

«Բ'սամիքօ՛ յա՞ղա՛մ կ'լո՞յ մա՛միկցի,
ալ'րէ, եա՛ր, ա՛րե, խը՞ո՞վ մի՛ կէնայ,
«Ասր'ւորիս մա՞լ զի՞ ֆէ չի՞ մընայ» (1) :

Երկա՛ր, շարան. շարան տողերով կ'շարուրուի այս կա-
րօտմաշ պարերգը՝ իր Գլխաւորը (էրիկը) պանդխտութեան-
դրկած կնկան, որ իր սրտի բողո՞ր ցաւերը տեփքիր շինած՝ զա-
տամբու քաղաքը կ'զրկէ. ուր իր էրիկը կարիք-կուրքիր է. փարա
վաստկելու ետեւէ. բայց իրենց ինչ պէտք՝ դրամը. «Աստորիս մալը ինծի-քեզի չի՞ մնար». իրենց մնալիքն է
միայն սէ՛ր, ու սէ՛ր միայն

Պարողները, յարմարութեան նայելով, յաճախ պարապե-
մին արտասանած տողերուն վերջին բառը կամ կրկնակը միա-
սին առնելով կը կրկնեն, որ աւելի քաղձրալուր կ'դարձնէ
պարերգն ու պարը: Այսպէս ուրիշ պարերգ մը . . .

Պրպտ .— «Հօյ նարէ, Հօյ նար՝ հօյ նար՝ հօյ նարէկէ.

հօյ նարէ. (կրկնել) :

«Ո՞սանայ բո՞լո՞յ սա՛րե, հօյնարէ». (կրկնել) :

Պրւրնր .— «Հօյնարէ, Ո՞սանայ բո՞լո՞յ սա՛րե,

հօյնարէ». (կրկնել) :

Պրպտ .— «Հօյնարէ, Զե՞մ կա՞նայ ճա՛խրակ մա՞ներ.

հօյնարէ». (կրկնել) :

Պրւրնր .— «Հօյնարէ, Զե՞մ կա՞նայ ճա՛խրակ մա՞ներ.

հօյնարէ». (կրկնել) :

Պրպտ .— «Հօյնարէ, Զա՞լըրկի նս զէօ նո՞ւշ եր.

հօյնարէ». (կրկնել) :

Պրւրնր .— «Հօյնարէ, Զա՞լըրկի նս զէօ նո՞ւշ եր.

հօյնարէ». (կրկնել) :

«Ծառի ծաղրերէն գալէմ կտրեցի,
«Աչքիս արտասունք թանաք շնեցի,
«Շողշող մատներավս նստայ գրեցի,
«Իմ սրտի դարդեր դէքքէր շնեցի.

(1) «Ըստամբու քաղաք եւաց ճամբեցի. եւնա . . .

Պրպտ .—«Հօյնարկ' , Զախուակ մանըն ա'նոնց է'ր .
հօյնարկ'». (Կրկնել) ⁽²⁾:

Եւ շարիշար՝ իր կարգին . մինչեւ վերջը պարերգին :

Պարապետի պաշտօնը բարձր է . ինչպէս կ'սեսնուի . զի
ան ո'չ միայն շատ անսխալ գովանդ գիտցող մ'ըլլալու է .
այլ նաեւ պարերգէ պարերգ անցումն ընկլու է պատշաճօրէն .
այսինքն սահնուն , յարմար եղանակով պարերգ մը կցելու է
սպառածին , և չէ՛թէ բարձր եղանակով պարերգուող կարի
մը՝ ցած ձայնով երգուող մը :

Պարապետի պաշտօնն երբեմն երկու հոգի կ'ստանձնեն .
այնպէս որ երկմայն պարերգի մը կ'յաջորդէ բազմաձայնը .
ձեռակից հասարակ պարտութերուն . և այս կերպը՝ գործնա-
կանին չէջ մասնաւոր հրապոյր մը կ'քսէ պարին ու երգին :

Երգապարն ընդհանրապէս կ'սկսի սախ ծանր . ծանր .
տակաւ կ'ոգեւորի , կ'թրթռայ , և երթալով՝ թեթեւ , թռչուն
քայլերով կ'վերջանայ . տալով մարմին թէ՛ դնդերային մարզ
և թէ՛ շնչառեւ տրութեան տոկոնութիւն միեւնոյն ատեն :

Երգապարը , նաեւ , կանոնաւորութեան , կարգապահու-
թեան կը վարժեցնէ . կարողն ու անկարողը զատելով՝ կարո-
ղին կ'չնորդէ իր արժանեաց աստիճանին պատիւը . և եռանդ
ու բարի նախանձ կը դնէ համբակի սրախն մէջ :

Մեր տոհմիկ պարերգերուն ամբողջութիւնը , պարապետէ
մ'երգուած ու պարտութերէ կրկնուած , օրե՛ր ու ամիսներ
պիտի լուսցնէր անձանձրոյթ , առանց բնաւ պէտք մնալու
գործիական երաժշտութեան , կամ նուազախումբի մը վը-
ճարիշալ ընկերակցութեանը : Միայն պարերգերը՝ եղանակնին
ձայնագրուած՝ պիտի կազմէին հատոր մը երաժշտական , սի-
րուն ու հաճելի , միեւնոյն ատեն ժողովրդական թանահեւ-
սութիւններու անդին հաւաքածոյ մը :

(2) — «Հօյնարէ՛ , Ոստանի պէկի սարեր .
Հօյնարէ՛ , Տեմ կընար ճախըակ մաներ» .
Հօյնարէ՛ , ճախըկ սուը կէօ նուշ է՛ր ,
Հօյնարէ՛ , Ճախըկ մանըն ատեւշ է՛ր .

Բ . ԳԼՈՒԴԻ կամ ԳԼՈՒԴԱԽԱՂ

Պարերու երկրորդ բաժանումն է նուազապար . տեղական-
բարբառով՝ Գիօնի կամ Գիօնիախաղ (=^{գլունդախաղ)}) :

Առանց նուազարանի ընկերակցութեան կարելի չէ՛ ի
հանդէս բերել Գիօնի մը : Եղանակը պէտք է ածուի՝ որպէս զի-
քայլերն առաջանան , սրունքները պարեն . — եղանակը՝ սը-
րունքով ձայնապեհն . . .

Մեր կողմերու ծանօթ նուազարաններն են սովորաբար
Դափ ու շեփոր , կամ Նաղարա-զուրնա (Դապուր-զուրնա) , և
Տամբլտրոզ , Փող (սբինգ) , Քանոն և Քեմենի , որ տեղական
ջութակի տեսակ մ'է , և պոչը գետին կոթնցներով կ'ածուի :

Իսկ նուազախումբը կը կազմեն հաւասարապէս արհես-
տաւո՞ր թէ՛ կամաւոր-սիրոզ (amateur) նուազածուներ , ո-
րոնք իրենց հետ կ'ունենան այդ բոլոր գործիքներն , ու քաղ-
ցրաձայն երգիչ մ'անհրաժեշտապէս :

Նուազն ու նուազապարը սովորաբար հարսնիքներու
յատուկ ըլլալով՝ նուազախումբ մ'ալ այդ առիթներով միայն
կ'վարձուի , երկու-երեք օրւան համար .

Նուազապարը կրնանք որոշել երկու կերպի : Նախնական
պարզ ձևոն որ կը կատարուի միակ պարողի մը կողմէ՝ կը
կոչուի Զեռնախաղ , խաղ բառը պար ի տեղ առնելով . ինչպէս
կթէ բուուէր ձեռնապար : Եւ իրաւացիորէն պարը խաղ կոչ-
ուած է հոս , զի հանդէս բերուածը պար չ'է . շարէշար տո-
պանց մը չ'է , դառնալ ու գանալ չ'է . այլ՝ մատներու , ո-
րունքի մոնրաբեկ խաղցուածք մը , բարեձև , շափական կո-
տրտուք մը , ներբանախաղութեան հմտավարժ արուեստ մը
պարզապէս :

Զեռնախաղը յո՛յժ յարգի և դժուարին պարածե մ'ըլ-
լալով՝ մասնաւոր ընդունակութեան և յարատե վարժութեան
կարօտի . — Միջակ խոշորութեամբ հասակ , դեռահաս տա-
կը կարօտի . բարեձև կազմուածք , և ձկուն անդամներ ունեցող մը
բիք , բարեձև կազմուածք ,

հազիւ կրնայ քաջ ձեռնախաղ խաղցող մ'ըլլալ ու հոչակ հանել:

Ձեռնախաղը, ընդհանրապէս գեղեցիկ սեռին առանձնաշնորհն ըլլալն ահա անկէ է որ՝ անոնք են ամէնէն բարեձեւ ու գեղիրան արարածները. և անոնց է չնորհն հազար ու մէկ մանր ալեճն կոտրտուքներու, ծեքծեքներու, ճկունութեան ու ճագկութեան, որոնք միակ մեծ հրապոյրներն են առանձին պարողի մը, կամ ձեռնախաղ խաղցողի մը:

Ըսի թէ՛ հասակի. կազմի և անդամներու բարեձեւութիւն՝ էական պայման է Ձեռնախաղին. բայց չ'ըսի ինչո՞ւ Ձեռնախաղ կոչուեր է մասնաւորապէս և չէ՛ թէ ուսնախաղ կամ մարմախաղ, կամ ուրիշ յորջորջումով մը: — Որչափ որ գեղիրան, չնորհալի ու մանրաքայլ պարողն իր սրունքներուն չնորհն է որ երեւան պիտի բերէ՛ բայց իր ձեռքերն ալ, իր ձեռքերուն խաղն ալ՝ պատկն ըլլալու է սրունքին ու մէջքին չնորհագեղ բեկրեկ ձեւերուն:

Ձեռնախաղ խաղցողը յատուկ հրաւէրով է որ մէջտեղ կ'ելլէ. հազար նազով, բիւր խնդրանքով հազիւ տեղի կուտայ: Ոտքի հանելով՝ ձեռքին կուտան զոյգ մը մաքուր թաշկինակ. և սենեակին մեծագոյն ընդարձակութիւնն անոր մանրիկ քայլերուն կ'տրամադրեն: Հանդիսական սերկաներուն մէջտեղը, շուար դէմք ու դիմագձերով՝ պարուհին առաջացած, ձեռքի չնորհալի շարժումով մը նախ կ'բարեւէ, միակ կամ զոյգ մը բարեւով, աջ ու ձախ ձեռքերով, աջ'ւ ձախո՞ւ բազմած համեստափայլ ու մեծապատիւ երկսեռ հանդիսականներու հասցէին: Նուագածութիւնը կ'սկսի ծանր մեծածանր խաղերով. խոր լուսեթիւն մը տիրական կ'ըլլայ. ճանճի բզզոցը շմուի՛ որպէս զի թանձր գորգին մեղմակոխ, մանրիկ քայլերուն անզգալի շարժումն զգացի. ձայն-ձու չելլէ՛, աչք չթարթի՛ որ պարողին զոյգ աչքերը մոլոր ու վայրակակ. կիսբաց փթթին շիկնոտ այտերուն վերև, շիկնումը ըլլալով դէմքին:

Ծանր եղանակին համեմատ, — զի Ձեռնախաղին եղա-

նակը շա՛տ ծա՛նր պէտք է րլայ: — իր գեղիրան հասակն ալ կ'արժի, կ'ծփծփաւ, կ'վէտվէտի պարիկի մը երազայնութեամբ. ոտնամատերուն ծայրին վրայ մեղմի՛կ. մեղմիկ, մանր ու թեւրիկ՝ տեղն ի տեղ կ'խաղան իր սրունքներն ու մատնածայրերը փոխն ի փոխ: Առաջանալո՞վ կը կենան՝ թէ կեցած կ'առաջանան, չե՛ս կրնար որոշել. ի՞նքն է պարողը՝ թէ գորգն ու սենեակը. եղանակը՝ թէ ինքն է լսուողը....

Թեւերն, ու թեւերուն ծայրը մանրիկ ձեռները. մատներովը թուլքանած թաշկինակները համաշափ կ'չարժին. ողորակ-ողորակ կ'վերնան, ծալ-ծալ կ'ծալուին կ'իջնան. ցունց ի ցունց կ'սրսփան ու ծածան-ծածան կ'օրրուին օդին ծալքերուն մէջ, ծալքերուն հետ ու պէս. մէկ թեւը կ'ելլէ մեղմիկ, միւսը կ'խոնարհի բեկրեկ՝ դլուխ տալով կուշտին՝ կամ ետեր, մատնացունց թաշկինակն առկախ ցնցկոտն, ծփուն:

Եղանակը տակաւ կ'ոգեւորի. խագերը կ'բարձրանան. պարուհին կամաց-կամաց կ'եռանդւորի. ձեռներն ու թաշկինակները կ'պարեն, կ'ելլեն-կ'իջնեն. պարուհիին վայրահակ կիսբաց աչերը, մոլոր ու շուար՝ դարձած սենեկին իր շուրջը դառնալը չեն զգար. քայլերուն արշաւը կ'սկսի. մանրաքայլ, թրթռուն ոտներուն վրայ, սենեակին մէկ զլիսէն միւսը կ'երթայ ու կուգայ. կ'ծփծփայ, կ'սահի գորգին վրայ և գորգն իր մատներուն տակը կ'սահի, դէպ ետեւ կ'հոսի՛..., հանդիսական ծափերը կ'գոռան՝ շուայլ ու շա՛փ-շափ. պարուհին զգիլսած, ինքնիրմէ ելած, շառագին, ու շոնչանի պէս խօլ դարձդարձիկ՝ յետին ծիգ մը կուտայ իր թթոսուն սրունքներուն, և ահա բոպէ մ'ալ...՝ ու կ'տեսնես որ չնորհալի լքումով մը կ'խոնարհէ իր թաշկինակիր ձեռները, կ'ամփոփուին պարող սրունքները, և պարուհին կ'իյնայ անկիւն մը, կամ քովիկն իր մտերմուհիներուն՝ ծածկերով գլուխն ու շիկնումը՝ զլիսէն տեղացող և տաղանդին պսակն եղող սենեկադորդ ծափերուն տակ....

Ձեռնախաղը կրմա կամաց-կամաց կ'իյնայ իր նախկին փառք ու պատիւէն. և չքած քանի մը տարի՝ իր անունը

միայն պիտի մնայ մեզ իրը յիշատակ, կամ պարզ զարդ մը
մեր բառգիրքերուն:

* *

Նուագապարի երկրորդ և գլխաւոր կերպն է խմբովին
խաղցուածը. որ բաւական շատ տեսակներով ծանօթ է, և
կը կազմէ պարերուն վերջամուտ սեռը:

Այս պարերէն սովորական ընթացիկները յիշելով կ'րա-
ւանանք: Պարզէն դէպ բարդ ու դժուարն ելելով կ'խաղ-
ցուին.— Հողի, Սըմանի, Աշրի, Ակյանի, Միրանի, Թեո-
ծի, Տաշալա, Սեպէ, Փափոփի Թամզարա, Մշու-իրո, Շօրօր,
Շարկբանի, Թումիւրի, Գլրանի, Սիլվանի, Միւլիյանի, Քօչարի,
եւայն:

Ինչպէս անուններէն կ'երեւայ, այս զանազան կերպով
խաղցուած օտարածայն պարերը հաւաքածու են շրջաբնակ
քուրդ ցեղերու կամ քրդաբնակ հայերու պարերուն. զորս
մեր տղամարդիկը կ'պարեն նուագախումբի մը եղանակներուն
համեմատ, ի գլուխ ունենալով վարժ պարապետ կամ Գիօնդ-
բաշի մը:

Ամէն մէկ պարն իրեն յատուկ եղանակն ունի, զոր
կ'ածեն նուագածուները. և պարւոր խումբն այդ եղանակին
համեմատ կ'պարէ պարապետին աւաշնորդութեամբ:

Վերի անուններով յորջորջուած պարերը նկարագրելն
անհնար է, կամ սինէմաթօգրաֆով վերցնելու է, կամ
տեսնել պէտք է միայն:

Աղաջա Գիօնդ բառուած մ'ալ կայ, որ կ'պարուի երկսեռ
(աղաջա) հարսնեւորներու կողմէ, և իր երկարածիք շարան-
ձեւովը կ'նմանի պուլկարական պարին:

Պարը կ'խաղցուի արեւելիան ոգեւորութեամբ. — ձմեռը
անհակի մէջ, հարսնիքի առիթով, ամառը՝ Բնութեան ար-
ձակ ու կանաչ գորգերուն վրայ՝ ու խտագնացութեան և պը-
տոյտի առիթներով: Պարն անխտրական կապ մ'է՝ ամէն ազգէ
ու ցեղէ անհատներու մէջ: Փօլիան ու Վալսը, այսօր ամ-
բողջ աշխարհ իրարու կապած են բարոյական կապէ մ'աւելի-
սերտօրէն:

Բ. ՄԱՍ

ԺԱՄԱՆՅՆԵՐ

Մեր նախնիք ինչ խաղեր որ խաղցեր են ժամանակին և
իրենց սերունդներուն ալ աւանդած են՝ ասկէ առաջ տեսանք
մանրամասնաբար: Հետարքքական է զիտնալ նաև թէ.
Բնշալէս ժամանակ կ'անցունէին անոնք՝ մարմնական խաղերէ
դուրս՝ նստուկ կեանքի մէջ:

Մարդս երկու որոշ վիճակ ունի. շարժուն և նստուկ:
Երբ տրամադրութիւնն ու հանգամանքները նարժուն կեանքի
մէջ դնեն զինք, ան՝ խաղի պէտքը կ'զգայ բնականօրէն, և
վազուն, թովառուն խաղերով կ'զրօնու. իր մարմինն է որ
կ'մարդէ. իր անդամներն են որ կ'գործեն և անհրաժեշտ ա-
նուշ հաճոյք մը կ'տարածեն անոր էութեան մէջ:

Բայց կուգայ պահ մը, կ'համնի բոպէ մը, ուր մարդն
այլեւս շարժելէ աւելի՝ նստուկ կեանքի հանգստութիւնը կը
փնտոէ. մարմնի խաղին կ'ուզէ գաղար մը տալ՝ իմացական
մարզով մ'այլապէս ապրելու համար: Պարզ խօսքով՝ մարդս
առաւոտ անկողնէն ելեկուն՝ շարժում, եռուզեռ, ձեռքի և
սրունքի գործ և մարմնի գործօնութիւն կ'փնտոէ. հոս հոն
կ'վազէ, կ'զատի, կ'բանի, միրաժիր կ'գործէ, և իրիկւան
հետ փակելով իր օրական աշխատալից շրջանը՝ տամը դիւր
բազմոցներուն վրայ, ընտանեկան խաղալ յարկին տալ՝ Հան-
գիստի նրջանը կ'բանայ:

Մանուկն ամէն օր իր դասերէն դուրսի ժամերը վազուն
խաղերով կ'գործածէ յօգուտ իր փոքրիկ անձին. մութը կո-
խելուն՝ շուտով քունի գիրկը կ'նետուի, մեղմիկ հանգստով
աշխատութեան կազզոյր առնելու:

Մարդը երբ երախայ ու տղայ է դեռ՝ կ'խաղայ անհոգ
ու անխոնջ. պատանի երիտասարդ դարձաւ՝ առոյդ ու յաղթ
227 — Խաղաշխարհ

իր կազմին համաձայն աւելի դժուար խաղափորձերով, մարմնամարդով ու չարքաշ կեանքով մը կ'ապրի. իրիկու եղած օրւան պէս իր քամակն ալ կորացա՞ւ, — նստուկ կեանքի հանդիսաբին կ'ըլլայ կարօտ, ուխտաւոր

Այսպէս ալ պատանեկան ու երիտասարդական խաղերով իր շարժուն օրւան կեանքն ապրող մարդը, նստուկ կեանքի առանձին ժամերուն համար ստեղծեր է ուրիշ հաճոյքներ, կամ իմացական մարզեր, գորս կը կոչենք ժամանցներ:

Ժամանակ անցունելը կենսական խնդիր է մարդկութեան համար: Լա՛ ժամանակ անցունել կայ. գէ՛շ ժամանակ անցունել կայ: Մեր հայրերն ինչո՞վ անցուցած են իրենց ժամերը՝ հանգստի ատեն. կամ ինչպէս ժամանակ կ'անցունեն մեր արդի ազգակիցները, իրենց ամփոփեալ միջավայրին մէջ:

Մարդը բոլորովին պարապ չի՛ կրնար մնալ. եթէ չքալէ, չարժի, չխօսի՛ կ'խորհի՛. բացարձակ անգործութիւնը մահ ըսել է: Օր ան գործօն կեանքին շրջանն իրիկւան մութին եետ փակած ատեն, կ'սկսի իր անգործ կեանքին շրջանը՝ հաւասար ժամերով միւսին համեմատական: Այս ատեն ալ իր գլուխին է որ կ'գործէ ձեռքին ու ոտքին փոխան. իր լեզուն, իր աչքերը, իր հոգին ևն որ կ'խօսին, իր հոգեկան էութիւնն է որ գործի լրայ է:

Օրւան բանթողէն մինչեւ քունի ժամը, — նկատի ունենալով տարւան եղանակին ալ հանգստի շրջանը, — կ'ձգուի ժամերու միջոց մը, որուն տեւողութեանը մարդու չէ՛ր կըրնար չստեղծել իրեն համար նոր զաղում մը. — հոգու և մտքի վայելք մը բանաւոր: Օրւան գործերու վրայ խորհրդակցական կամ վիճաբանական խօսակցութիւններ մը. արաւ ալ ափի, տան ու տեղաց, վալ-տաւարի մասին հասարակ ու վայրական, անցուկ հարց-պատասխաններ մը. ընկերային կամ հանրային նիւթերու ընթացիկ մէջբերումներ. եկեղեցու, դպրոցի խնդիրներ. ընտանեկան ներքին ասուլի՛ս թէ՛ քաղցրաբանութիւններ, ասոնք ամէ՛նը նախաբան, միջանկեալ կամ լրացուցիչ մասերն ևն անշուշտ, հանգստի պահերուն,

ինչպէս պանիր, ժամիկ, սոխ ու բողկը՝ սեղանի վրայ, կամ ստորակէտ, միջակէտ ու վերջակէտեր՝ գրութեան մը մէջ, և կամ ձայնադադար, հազ, փոնգտողը՝ ատենախօսի մը քովը ընական:

Եթէ այսչափ սահմանափակ պարունակով մը, — դրամի ու հացի անձուկ շրջանակով մ'ը մրունենք մարդկութեան հասկցած ու սաւառնած իմացական աշխարհ. յոյժ ողորմելի գաղափար մը կազմած պիտի ըլլանք անոր ժառանգած պաշտօնին նկատմամբ. գձուձ նիւթապաշտ մը ճանչցած պիտի ըլլանք յանձին մարդկային մեծ ընկերութեանը: Ի՞նչ աւագելի կազմակերպութիւն մը պիտի դաւանէինք Մարդկային Ընկերութիւնն եթէ միայն դրամն ըլլար իր կեանքին նպատակը, և ձեռքն ու գլուխը միասին աշխատէին միա՛յն անիրաւ մամոնային ի խնդիր:

Մարդկութեան մեծագոյն կոչումը, բարձրագոյն յարացոյցը սակայն նիւթականէ աւելի՝ հոգեկան, իմացական հետապնդումն է եղած: Մտային կարողութեան իր գերազանց առաւելութիւնները՝ Մտաշխարհ մը կառուցեր են, ուր ան կ'ապրի պահ ընդ պահ, նիւթէն զերծ, աւելի հոգենմա՛յ թռիչներու կեանքով մը, և կ'ըմբուշնէ վայելք մ'անխառն ու գաղափարային, իրականէ շատ աւելի քաղցր մտադմայրումի մը գիրկը:

Մարդկութիւնը, դարէ դար իր ապրումին մէջ, պէտք աւնեցեր է իր վարած կեանքին մտքուր կրկնապատկերը միշտ աչաց ու մտաց առաջ ունենալուն, իր կեանքէն աւելի՛ հմայիչ, իր տեսած ու լսածներէն աւելի՛ ալզուոր, իր վայելքներէն աւելի՛ գերըզձալի՛ կեանք մը, պատկեր մ'ու ձայն մը, հաճոյք մ'ու վայելք մը երազելուն. — իրականին քով՝ երազ մ'ունենալուն:

Եւ ահա իր հանգստի ժամերուն համար ստեղծեր է ժամանցներ մը, որոնք վերացեալ կրկներեւոյթներն են իր ապրած կեանքին իրական գիծերուն: Մարդը հնարեր է ժամանցի պէս-պէ՛ս ձեւեր, ինչպէս խաղի հարիւրաւոր տեսակներ՝ իրենց

կարգին։ Այս կերպ-կերպ ժամանցները տեղէ տեղ, աղքէ ազգ կ տարբերին մասնակի, բայց միատեսակ են ընդհանուր գիծերուն մէջ՝ ինչպէս խաղերը։ Ժամանցներն ստեղծուած են դադարի պահերն օգտակարապէս անցունելու նպատակով։ Ժամանակ անցընողները, ինչպէս խաղերով զրօնողներ, ըլ լալով հասա՛կ-հասակ, իրենց ժամանցի նիւթերն ալ դասա՛կ-դասակ ըլլալը բնական էր։

Այս համեստ երկիս մէջ ալ նո՛յն գծովը քալելով՝ պարզէս դէպ բարդը կ'երթանք, և մեր ժամանցները կ'բաժնենք երեք կարգի, — Շուտասելուկներ, Հանելուկներ, Հէքիալներ։

Ա.

ՇՈՒՏԱՍԵԼՈՒԿՆԵՐ

Լեզուի դիւրադարձութեան համար, մարդիկ հնարեր են Շուտասելուկներ։ Այս կարգի խօսքերը կազմուած են յատկապէս ա՛յն բառերէն որոնք դժուարահունչ ո, ա, չ, լ, ր, տառերն ունին իրենց մէջ, և նմանաձայն բայց տարիմաստ բառախումբ մը ձեւացնելով՝ նախադասութիւն մը իմաստ մը կ'ներկայացնեն։ Շատ անդամ իմաստն ալ նկատի չ'առնուիր և միայն շրջակարգ, նմանաձայն բառերու շարայարութիւն մը կ'յարմարցուի իրը արագախօսութիւն։

Դպրոցի մէջ, ուսանողութիւնը յատուկ դասեր կ'առնէ առողանութեան և արտասանութեան։ ճարտասանական դըպրոցը մասնաւոր մարզանք կուտայ լեզուին ու բարբառին։ աշխարհիկ կեանքի արձակ վարժարանին լեզուամարզերն ալ ժողովրդային Շուտասելուկներն են ահա։

Մեր մէջ, բնիկ Շուտասելուկները թէեւ սակաւաթիւ՝ այլ խակատիպ են։ Երկու կարգի կ'բաժնուին անոնք։ — Բուն ՇՈՒՏԱՍԵԼՈՒԿՆԵՐ, և ԱՐԱԳԱԽՕՍՈՒԹԻՒՆՆԵՐ։ Երկուքն ալ խաղի հանգամանքով է որ կ'ներկայացուին՝ ուրախական խմբումներու միջոցին։

Այսպէս, Շուտասելուկի վարպետ մը, շուրջը կ'բոլորէ խաղի տրամադիր 5-10 հոգի, և աջէն իր քով նստողին ծընկանը՝ իր ձեռքովը զարնելով, իր ազդարարութիւն, կ'արտասանէ Շուտասելուկի մ'առաջին տողը՝ որքան արագ որ օրէնք է սկսումին ատեն։ Նոյն բառերը նոյն արագութեամբ արտասանելով երկրորդը՝ կ'փոխանցէ երրորդին, երրորդը չորրորդին՝ մինչև խաղապետը։ Սա նորէն ձեռքովն իր աջակողմինին ծունկը ծեծելով, այսինքն ուշադրութեանը կոչում ընելով, կ'արտասանէ Շուտասելուկին առաջին պարբերութիւնն՝ անոր կցելով երկրորդ պարբերութիւն մ'ալ՝ աստիճանաբար աւելի արագախօսութեամբ։

Շուտասելուկն այդ նոր յաւելեալ մասովը նորէն շրջան կ'ընէ բալորանիստ խաղաղողներուն բերնին մէջ, Այսպէս, ամէն անդամին՝ խաղապետը նոր յաւելումներով կ'շրջեցնէ Շուտասելուկը՝ շուտասաններուն մէջ՝ յարածուն արագախօսութեամբ, որ դժուարութիւնը կը կրնապատկէ։

Խաղողները պարտաւոր են անսխալ և անկակազ արտասանել մշտանորոգ ու դժուարացող բառերը՝ նմանաձայն Շուտասելուկին։ Ո՛վ որ կակազի, սխալի, լեզուի դիւրադարձութիւն չունենալով խառնած կածի պէս իրար խառնէ ո և ր, ա և չ, ո և լ, ծ և ճ ատառերով խորտուբորա բառերը՝ մէջտեղ կ'քաշուի, կ'ծեծուի և Շուտասելուկը նորէն կրնելու կ'բռնադատուի իր ձախակողմի ընկերէն։

Խեղճ ձախակողմի ընկերը որ իր կարգը դժուարաւ անցուցեր էր՝ կ'հարկադրուի անդամ մ'ալ անցնիլ «փորձութեան ձոր»էն, և շատն այն է որ այս երկրորդ անդամին անյաջող կ'մնայ, — ուսուցիչ գոլով՝ ուսանողի զրասեղանին վրայ կ'դառնայ, և իր ձախակողմինէն նորոգ հրահանգութեան ամօթին կ'զիջէ։

Աս ալ թէ որ ծանրալեզու մէկն է, և հազար դժուարութեամբ անցուցեր է լեղի բաժակը»՝ ա՛լ երեւակայելու է թէ Շուտասելուկն աջէն ձախ շրջան ընելու փոխարէն՝ հովը ձախէն ա՛ջ դարձուցեր է, և խաղը յետադարձ կ'շրջի խաղա-

կիցներուն մէջ։ Այսպէս որ գրէթէ անկարելի է յօւսալ որ Շուտասելուկ մ'ամբողջապէս մինչև վերջին տողը շրջան ընէ շուտասաններուն մէջ, որոնք սուտասան կ'ըլլան, աւելի ճիշդը։

Մեր կողմերու բնիկ Շուտասելուկներն են հետեւեալները, զորս կ'արոհեմ զատ-զատ, պարբերութենէ պարբերութիւն։ —

Ա. — «Մե կայ յառաւուն կարմիր պառկ։

«Քառաւուն կարմիր պառկի պէնին՝ յառաւուն կարմիր պառկակապ։

«Ձե ել կայ յառաւուն կարմիր պառկ, յառաւուն կարմիր պառկի պէնին՝ յառաւուն կարմիր պառկակապ։

«Ո՞ւր ե ձեր յառաւուն կարմիր պառկ, յառաւուն կարմիր պառկի պէնին՝ յառաւուն կարմիր պառկակապ։

«Գիօ՛ ի մեր յառաւուն կարմիր պառկ, յառաւուն կարմիր պառկի պէնին՝ յառաւուն կարմիր պառկակապ»⁽¹⁾, և կրնայ դեռ շարունակուիլ։

Արդ, եթէ խաղին սկիզբը հատիկ-հատիկ, ծանր ու երկար կարելի է արտասանել այս Շուտասելուկին առաջին տողը, կամ առաջին մէկ-քանի պարբերութիւնները՝ յոյժ դժուար է սակայն երթալով աւելի՛ կրկնապատկուող, ստուարացող ու արագ արտասանելի՛ երկարաձիգ, խորտուբորտ նախաղասութեանց անվրէպ, արտասանումը, զոր յաճախ մէկ շունչով արտաբերելը պայման կ'զրուի խաղապետէն։ Այսպէս, արագ, մէկ շունչով արտասանել փորձեցէք։ —

— «Մեզի կայ քառաւուն կարմիր պարկ, քառաւուն կարմիր պարկի բերնին՝ քառաւուն կարմիր պարկակապ. ձեզ ալ կա՞յ քառաւուն կարմիր պարկ, քառաւուն կարմիր պարկի բերնին՝ քառաւուն կարմիր պարկակապ. ո՞ւր է ձեր քառաւուն կարմիր պարկը. քառաւուն կարմիր պարկի բերնին՝ քառաւուն կարմիր պարկակապ. ահա մեր քառաւուն կարմիր պարկը,

(1) — «Մեզի կայ 40 կարմիր պարկ. 40 կարմիր պարկի թերնին՝ 40 կարմիր պարկակապ. Զեզ ալ կա՞յ 40 կարմիր պարկ, 40 կարմիր պարկի թերնին՝ 40 կարմիր պարկակապ. Ո՞ւր է ձեր 40 կարմիր պարկը... ևն»։

քառաւուն կարմիր պարկի բերնին՝ քառաւուն կարմիր պարկակապ...»։

— Լեզուն կոպճուաներէ կ'անցնի կարծես։

Այս երկար Շուտասելուկը սովորաբար կ'խաղցուի նաև պարբերութենէ պարբերութիւն նախարանով մը, ինչպէս է Բէկն-Ակն խաղը (թիւ 302). այսինքն խաղապետը իր ձեռքովը կ'զարնէ իր աջանիստ բնկերոջ ծունկին՝ ըսելով. — «Բէկն-Ակն», և անկէ «Նե՞ դլր օ՛» պատասխանն առնելէ յեսոյ է որ կ'արտասանէ Շուտասելուկը։ Միւս խաղակիցներն ալ նոյնպէս։

«Մե կայ քառաւուն կարմիր պառկ» էն զատ՝ կա՞ն դեռ հետեւեալ Շուտասելու կները. —

Բ. — «Մեր իգին կայ սաս տանձի ծառ.

«Տաս տանձի ծառի ծերին՝ սաս ծանդր տանձ.

«Զեր իգին ել կայ սաս տանձի ծառ, սաս տանձի ծառի ծերին՝ սաս ծանդր տանձ»⁽¹⁾։

Գ. — «Մեր իգին կայ յորս միոյ յոր ծիրնի յիր, (կամ՝ ծառ)

«Զեր իգին ել կայ յորս միոյ յոր ծիրնի յիր (կամ՝ ծառ)

«Տանեւ բոլեմ Չորովմից միոյ ծիորի միոր»⁽²⁾։

Դ. — «Ուղն ելու ուորի ծառ.

«Ուղն ելու ուորի ծառ, ուղն ուր ուղով ուն հօրթեց»⁽³⁾։

Ե. — «Քե՛նի, հ'լ առ հ'ն Քոկելոյ լոռ ոլլրից»⁽⁴⁾։

Այս վերջին երկուքը՝ խաղապետին կամքին համաձայն

(1) — «Մեր այգին կայ տասը տանձի ծառ. Տասը տանձի ծառի ծայրին՝ տասը ծանտը տանձ. Զեր այգին ալ կա՞յ տասը տանձի ծառ. տասը տանձի ծառի ծայրին՝ տասը ծանտը տանձ»։

(2) — «Մեր այգին կայ չորս ջոջ չոր ծիրնի յիր, (կամ ծառ). Զեր այգին ալ կա՞յ չորս ջոջ չոր ծիրնի յիր. Տանից ձգեմ Չորովմից ջոջ չորի ջուբը»։

(3) — «Ուղն ելու ուորի ծառը. Ուղն իթ ուորվ ուոր ոլթեց»։

(4) — «Քե՛ռի, ալ առ այն բուէլ լոռ (ձըի) ալիւթեն»։

երկիցս, իրարու ետեւէ. կը կրկնուին յաճախ, դժուարաց-
ւելով իրենց կարճութեան դիւրութիւնը:

Զ.—«Մեր իգին կայ բեշ բօց բօց բեզիր.

«Բեշ բօց բօց բեզիրէ տեսիմ դահյույն՛, դահյույն՛,
դահյույն՛ դահյույն՛»⁽¹⁾: Կամ թէ՝

«Մեր իգին կայ բեշ բօց բօց բեզիր. հերեսինէ տեսիմ
դահյույն՛, ևն. եւ կամ՝ թուրքերէն՝ ամբողջապէս. —

«Բիզիմ բաղդա վար բեշ բօց բօց բեզիր» ևն. ևն:
Է. — «Մեր կայ յորս յոր յիր.

«Զե էլ կայ յորս յոր յիր.

«Չորս յոր յիր տանեւ բոլեմ ձիոյ ծիորի ճիւր»⁽²⁾:
Բ. — «Ծիւկ բոլեմ՝ ծիւկ ուտեմ.

«Մուկ բոլեմ՝ ծիւկ ուտեմ»⁽³⁾:

Այս վերջինս արա՛գ-արագ արտասանելու է քանի մ'ան-
գամ, — մինչև շունչը կարի —, ջանալով չչփոթել ձուկ ու
մուկի կ արգը և միշտ ձուկն ըլլայ ուտուածը, իսկ մուկը՝
բալուած (նետուած): Ով որ՝ «ձուկ թալեմ՝ մուկ ուտեմ» ըսէ
շփոթումով՝ ան ծաղր ու ծանակի առարկայ կ'դառնայ, կամ
կը ծեծուի՝ խաղապետին հրամանովր:

Շուտասելուկներու երկրորդ կերպ մ'ալ է Արագախօսու-
րին բառով որոշածնիս: Այս կերպը կ'խաղուի խաղի նման: Դարձեալ անհրաժեշտ խաղապետն է որ բոլորուովներուն ա-
մէն մէկին կ'պատուիրէ որ բառ մ'ընտրեն իրենց համար, զոր
պիտի արտասանել տայ իրենց՝ մէ՛կ անգամէն, շրթունքնին
բացխիելով: Ամէն ոք բառ մը մտորոշելով՝ խաղապետը կը
սկսի իր գերին. կարգով, իր աջակողմէն կամ ձախէն՝ առա-
ջին խաղակցին շուրթերը զատ-զատ կ'բռնէ իր երկու ձեռքի
մատներովը և դէմ դէմի բերելով արտգօրէն կ'բացխիէ. այս

(1) — «Մեր այգին կայ հինգ գորշ անգործ գրաստ. Ամէն մէկին ըսէ
գոմհց լցու, դահյույն լցու, ևն.»:

(2) — «Մեզի կայ չորս չոր չիր. Զեզ ալ կայ չորս չոր չիր. Չորս չոր
չիր տանեմ ձգեմ ջոջ ջորի ջութը»:

(3) — «Չուկը նետեմ՝ ձուկ ուտեմ. Մուկը նետեմ՝ ձուկ ուտեմ»:

բացխիումին ատեն ան պարտաւոր է արտասանել իր մաքին
մէջ որոշած բառը: Ամենուստ որոշակի հասկցուելու չափ յըս-
տակ եթէ արտասանել կրցաւ՝ աղէ՛կ, հակառակ պարագային՝
փորձը կրկնելու կ'հրաւիրուի շրթունքներուն աւելի ցաւագին
պրկումովը՝ խաղապետին կողմէ:

Մէկուն պարտգին համարն առնելէն վերջ՝ խաղապետը
կ'անցնի միւսին, անկէ ալ մէկալին, մինչեւ խաղը վերջանայ:

Դիւրին է կռահել թէ՝ երկարավանկ, բազմավանկ բա-
շնարողները չին կրնար արտասանել ամբողջ ու որոշ, և
շատ չարչարանք ունին քաշելու. բայց միավանկ կարճ բա-
շնարողը, շրթներուն բացուիլ-խփուելուն պէս՝ մէ՛կ ձայնով
կ'արտաքրէ անկասկած յաջողութեամբ, և լեզուամարզի իր
դողգոման կ'ելլէ դիւրութեամբ:

Այսպէս. ենթագրենք թէ՝ բոլորաշար խաղողներէն
մէկն ընտրեր է կատու բառը, միւսը՝ դանակի, երրորդ մը ձի,
ուրիշ մը մարգրիս, կամ աւելի բազմավանկ բառ մը, —
խունձկուլուու, ևն.։ Ասոնցմէ վերջի երկար բառերն ըն-
տրողները, բնա՛ւ չին յաջողիր արտասանել իրենց բառը, մինչ
ձի որոշողին յաջողութիւնն անվլէպ է. զի բերանը մէկ ան-
գամ բացուիլ-խփուելու ակնթարթային միջոցի մը մէջ՝ մէկ
ձայն հազիւ կարելի է արտաքրել. երկար բառի մ'առաջին
վանկին ետեւէն՝ շրթունքը գոցուեր է արդէն՝ խաղապետին
ձեռքովը:

Շատ անգամ շուտասելուկի կարգին կ'խաղան նաև
Ցաք-Պազ խաղը (թիւ 45), այսինքն. մէկը միւսին պուուկ-
ները բունելով՝ դէմ-դէմի կ'բացխիէ հարցնելով. — Ուշուն
ճիւր տէ՛ր ես»⁽¹⁾. որուն պարտի պատասխանել շրթնապիրկ
պարոնը՝ միավանկ «հա՛» կամ «չէ՛» բառերովը: «Ցաք է թէ
պազ» հարցումին ալ՝ — «Ցաք» կամ «պա՛զ» միավանկ պա-
տասխանները տալու է, ևն. (տեսնել իր կարգին՝ 45):

(1) — «Իշուն ջուր տուե՞ր ես»:

Բ.

ՀԱՆԵԼՈՒԿՆԵՐ

Մտամարդ կամ մտքի խաղ (jeu d'esprit) կոչուած ժամանցներէն ամէնէն ընդհանրացածն ու սովորականն է Հանելուկը⁽¹⁾: Շուտառելուկէն աւելի ընդարձակ, Հէքիաթէն աւելի կարճ, երկուքին խտացումն է. կրնայ ըսուիլ. — Գաղտնիք մը՝ երկբառի մը մէջ մղուած, խտացած. կողպէս մը՝ բանալին իր մէջ խառնուած:

Սամսոնն անշուշտ նախագտիչը չէ՛ր Հանելուկին: «Ի կերողէ ել կերակուր, և ի հզօրէ ել քաղցր»՝ ան շինեց իր գերառութային ուժին զոհին վրայ. երբ շինեց կ'ըսենք, կ'նշանակէ հաւանակութիւն մը նախածանօթութեան՝ Հանելուկ ըսուած լուծելի հարցին:

Հանելուկը մարդուն ժամանցներուն մէջ մեծ տեղ գրաւեր է՝ իր յոյժ շահագրգուական հանգամանքին համար: Իր շուրջը գտնուած, իր իմացականութեան ու տեսողութեան տակն ինկած՝ առօրեայ կեանքի ամէն առարկաներու, էակներու, երեւոյթներու, բնական ու արուեստական իրողութիւններու, անցեալ յիշատակներու և պատմական իլէ երեւակայական անցքերու և անձերու վրայ հանգուցաւոր երկու բառէ բան մը յօրինելը՝ մարդուն բանական ու բնական քմահաճոյքն է եղած. անով իր ուղեղը սրելէ յետոյ իր ընկերոջ ուղեղին սրութիւնն ալ փորձելն է եղած իր նախատակը. իր ճարտարութիւնն անոր նուրբ դարձուածքներուն մէջ փորձելէ վերջ՝ իր նմանին ալ ճարտարամտութիւնն է որ փորձի ենթարկել ուղած է:

Սակայն անհատ մը չ'է հեղինակը որ և է հանելուկի, այլ անհատներ են որ իրենց մէջ զանոնք ստեղծելով՝ համայնքին վաւերիչ վճռին թողեր են: Դուն ու ես ալ կրնանք յարմարցնել չինել հանելուկ մը, բայց չենք կրնար վաւերական դրոշ՝ իր մէջ խնել հանելուկի մը, բայց չենք կրնար վաւերական դրոշ՝ իր նմանին ալ ճարտարամտութիւնն է որ փորձի ենթարկել ուղած է:

(1) Տեղական յօրթօրջումով խամելիւկ (... ևու.)

կոմել վրան. երկուքս ալ, ուրիշներէ ոչ նուազ խղճահարութեամբ, պիտի քաշուինք մեր կցկցած թէ քաջահիւս հանելուկն ընդունելու բնատոհմիկ ու հնիկ-մնիկ հանելուկներու ցանկին մէջ:

Դուն հանելուկ մ'ըսէ ինծի, ու ես՝ ամէնատգէտն այդ ֆիզին՝ երեսիդ պիտի ըսեմ թէ դուն քեզմէ՝ ստեղծեր ես անթէ չէ հարազատ, հնաւանդ հանելուկ մ'է: Հին, աղաւազ բառ մը, հարազատ ասութիւն մը, ինչքան ալ աղճատուած միշտ անկորուսա արժէք մ'ունին. այսպէս ալ նորագոյն ժամանակի ծնունդ հանելուկ մը, Հէքիաթ մը՝ ինչչափ ալ հին ապրազի մտցուած ըլլայ՝ իր տեւականութիւնը խնդրական է վերջապէս:

«Ճատ հարցասիրելի է ունենալ հանելուկներ՝ մանաւանդ հին ոճով, և ո՛չ արուեստակեալ նոր ձեւով: Հանելուկներ հին ժողովրդական ոգւով, առանց արուեստական պաճուճանքների, ինչպէս կան շատեր, և կամ Շնորհալուն վերագրեալ անհամ բառախաղութիւններ, թէկ նոցա նիւթը՝ առնուած է դարձեալ ժողովրդական հանելուկներից»:

Հանելուկներուն հեղինակը մասնաւոր մէկ անհատ մը, գերմարդ մը չըլլալով մէկտեղ՝ հանրութիւն. ժողովուրդ, համայնք մը կազմող մարդկութիւնն ալ յոյժ սակաւաթիւ հանելուկներու ցանկ մ'ունի (ամէն մէկն իր լեզուին մէջ), որ բաւական ապացոյց է՝ հանելուկ մը պատշաճապէս ստեղծելու գործին դժուարութեանը: Կրնայ ըսուիլ թէ՝ հանճար մը պէտք է՝ հանճարեղ հանելուկ մը ծնելու համար, կամ ամրող դարու մը յղացումն են՝ հազիւ մէկ քանի հանելուկներ:

Սրամտութիւն, կուռ իմաստ, գժուարալուծութիւն և քաջայարմար լուծում՝ առաջին պայմանն են համով հանելուկի մը: Հանելուկ մ'իր անունին արժանի ըլլալու համար՝ բաւական ոլոր-մոլոր բայց անխոտոր հիւսուածքի մը միտցնելու է չափական-գերթողական սահունութիւն, կամ բնական անարուեստ յղկութիւն, և անվրէպ յարմարութիւն՝ ինչ բանի վրայ որ յղացուեր է:

Մեր բնիկ, տեղական հանելուկները, քաղքէ քաղաք, գաւառէ գաւառ պէս-պէ՞ս ու բազմաթիւ՝ այն կարգէն են որոնց չի' պակսիր գրական ճաշակ, սուր թափանցող նկարագիր, պատմական արժէք և բարախօսական յատկութիւն։ Հանելուկներն ազգի մ'իմացական նրբութեան բարոյական ջերմաշափներն են, անոր դիտելու և վերլուծելու կարողութեան կատարեալ բովանդակութիւնն են. — «Իւրաքանչիւրը՝ մի ամփոփ, համառօտեալ հէքիաթ»։

Հանելուկը կ'առաջարկուի ընտանեկան ամէնօրեայ օչախին շուրջը խմբուած անդամներուն մէջ, հարսնիքի կամ ուրախական համախմբումի ատեն։ Հանելուկ գիտցող մը՝ ներկաներսւն կ'առաջարկէ իր գիտցածն. ու անոր լուծումը կը պահանջէ. Ով որ առաջին անգամ յաջող լուծումը տայ հանելուկ առաջարկելու իրաւունքը կ'անցնի անոր։ Այս պէս, փոխնիփոխ մէկը կ'առաջարկէ, ուրիշ մը կ'լուծէ. առաջարկողին հպարտութիւնն իր հանելուկին դժուարալուծութեան վստահութենէն. և լուծողին յաղթական պարծանքն իր տուած յաջող լուծումին համար, — հրապոյրն ու գրգիռն են հանելուկասութեան։

Կարգ մը սովորական և հեշտալոյծ հանելուկներէն դուրս քիչերու ծանօթ և զժուարալոյծ հանելուկներ ալ կան, որոնք առանձնաշնորհն են հանելուկի վարպետ-գիտուններու, և ուրոյն դիրք մը կ'սեփականնեն հասարակներու մէջ։

Այս տեսակ դժուար հանելուկ մ'առաջարկուելուն՝ բարի նախանձի յուգում մը կ'իյնայ ներկաներուն մէջ. ամէն ոք կ'աշխատի ինքը գտնել լուծումը. առաջարկուած հանելուկը տասն անգամ կ'յեզյեղէ ամէն մարդ իր լեզուին ծայրը կամ մտքին մէջ. բառ առ բառ կ'հեգէ, կ'որոճայ. կոչում կ'ընէ սրամութեան, ձեռքը ճակարին կ'զարնէ, երեւակայութիր սրամութեան, ձեռքը ճակարին կ'զարնէ, երեւակայութեանն առաջը կը բերէ իր ծանօթութեան սահմանին մէջ եթեանն առաջը կը բերէ իր ծանօթութեան սահմանին մէջ եղած ամէն բան, բաղդատութենէն յարմարութիւն մը դուրս բերելու՝ առաջարկուած հանելուկին հետ. կը կարծէ գտած կիւլալ, կուտայ անուն մը, բառ մը, բացատրութիւն մը կիւլալ.

սավատահ, և դարձեալ չ'ա՛ջողիք. սիալ է իր տուած լուծումը։ Հանելուկին տէրը կ'ուռփի, կ'փքանայ, պարծանքի փայլ մը կ'առնէ իր ճակատը, ներքին հպարտութեանը խորէն նշոյլ մը կ'շողայ աչքերուն ճոթը, — իր հանելուկը չե՞ն կըր-նար լուծել. ահա՛ իր փառքը։

Երկար, անյաջող մտաքրքրումէ, թարթափումներէ, և ներտանցանքներէ յոգնած ու սրտկախ՝ — «Ի՞նչ եղայ ի»⁽¹⁾ կ'հարցնէ՝ ներկաներէն ամէնէն անհամբերը. կամ «Եղէի ի՞նչ ի»⁽²⁾, այսինքն ի՞նչ տարրէ, ի՞նչ բնութենէ է ձեր առաջարկած հանելուկը. ի՞նչ սեռի գրայ պտտցնելու ենք ուշադրութիւննիս. — «Փէ՞ս եղայ-ի», յա՛ր եղայ-ի»⁽³⁾. »⁽⁴⁾:

— «Ճի՞ւր եղայ ի»⁽⁴⁾, կ'պատասխանէ առաջարկուն՝ մեծ զիջողութիւն մ'ընելու չափ դիրք ու դիմագծով. «Դէ՛ կանայ խանէիք. կանայ՝ կլնիդիք խնեֆ ի՞նչ ի»⁽⁵⁾։

— «Զո՞ւր եղայ է, յո՞ւր եղայ է . . .» . կ'մտմտան, կ'յանկերգէն ամէնքը մէկ-մէկ կողմէ, կամացուկ կամ մտովի. բայց հանելուկին լուծումը չի' գտնուիր. եղեր է անձին հայրեկն։

Երբ եղայն հասկնալէ յետոյ ալ հանելուկն անլուծելի մնայ և խումբին մէջէն մէկը չկրնայ կոտրել առաջարկուին հպարտութիւնը, սա՝ ա՛լ աւելի կ'ամրանայ իր դիրքին մէջ, զոր անառիկ ճանչնալու իրաւունք ունի, և այս անգամ առանց փոխարէնի պիտի չյանձնէ։

— «Ոսկի Քաղաք Տիկ որ ասեմ», կ'պահանջէ հպարտօրէն։ Խումբին մէջ պատսի բնական նախանձախնդրութիւն մը, մերժումներ, խիզախ նո՞ր փնտոտուքներ մտքի մէջ՝ բայց զո՞ւր. կ'համոզուին որ Գորդեան Հանգոյց մ'է եղեր, կամ իրապէս անձին հայերէն՝ առաջարկուած հանելուկը. բառին փոխարերական իմաստովն ալ հանելուկ։

— «Քեզ Պղնձէկ Քաղաք»՝ կ'զիջին վերջապէս ներկանե-

(1) — «Ի՞նչ եղայ է»։

(2) — «Եղան ի՞նչ է»։

(3) — «Փայտ եղայ է», միս եղայ է . . .»։

(4) — «Զո՞ւր եղայ է»։

(5) — «Դէ՛ կընաք՝ հանեցէ՛ք. կընաք՝ գտէ՛ք թէ ի՞նչ է»։

բռն ամօթահար բերանները, ակամայ հաւանելով առաջարկաւին սանձարձակ, անարգական տարափին՝ զոր պիտի տեղայ յաղթականի բացարձակ քմահաճոյքովը՝ անպայման յանձնուողներու գլխին։

Հանելուկն առաջարկողը, այս անգամ ալ դիւրաւ չի բռնար վարագոյրը. բայց Պղնձէ Քաղաքն իրեն են տուեր, և ինքը հեղնական քմծիծաղ մ'երեսին։

— «Ես մՏնեմ Պղնձէ՛ Քաղաք, տիւ մՏնեմ խողի քաղաք. ես եղեմ պղնձէ՛ թորոնցէն, տիւ էլնեմ լոխոյին քարանցին. ես խեծնեմ ասղան ծիանի, տիւ խեծնեմ զոռն իշւանի (1) կ'ըսէ՛ բառ առ բառ չեշտելով, չեշտ չեշտ սիրտերնին ծակելով, և իր ներքին հպարտութիւնը «պղնձացո՛լ» սիրացնելով։

Պղնձէ Քաղաքն ալ վրայ գնաց. հանելուկին տէրը չի տար լուծումը. լուծողներն եղան խաղք խայտառակ։

Բայց մարդուն գաղտնաքրքիր միտքը չ'ընկրկիր արգելքի առաջ. վարագոյրին ետեւն ի՞նչ կայ չկայ՝ պիտի գիտնայ, անձին գնո՛վ իսկ թէ ըլլայ։

Ծուարում՝ հէտ ներկաներուն մէջ. մեծամտութիւն՝ սէտ առաջարկուին ներսը. Ան զիտէ որ ի՞նչ ալ պահանջէ՝ տալու են. կարգն եկեր է հանելուկին ամէնէն բարձր պատւահասութեանը, բարոյական է՛ն սուղ փրկանքն ուղելուն։

— «Դէ՛ Ոսկի Քաղաք տուեմ՝ որ ասեմ»։

Ոսկի Քաղաք (1) . . . , ոսկու չափ թանգ պատիւնին է ուղածը. արժէ՞ տալ այդ բարձրագոյն փրկանքը՝ հանելուկի մը լուծման. Վերացական ի՞նչ իսկատիպ սակարկ ու վաճառք. ի՞նչ հէքիաթային, առասպելական փոխանակութիւն։

Նոր, մոայլ մտամփոփումներ, ակնարկի հարցուփորձեր, առամաղրութեան շօշափումներ, զիջում ու պաղատանքներ, ընդվզում և մերժումներ, գաղանիքն ու հանգոյցը լուծելու անդիմաղրելի պայքարին բոնացումը՝ ճգնաժամերու համազօր

(1) — «Ես մտնեմ Պղնձէ Քաղաք, դուք մտնէք հօղէ՛ Քաղաք. ես եղեմ պղնձէ սանդուխ, դուք ելլէք լախլախ սանդուխ. ես յէնէնէմ եղենք սանդուխ անդիմաղրելի պայքարին բոնացումը՝ ճգնաժամերու համազօր»։

կ'գարձնեն պակուցումի, արմանք զարմանքի այս փորձութիւնը. Ալ կարելի՞ է համբերել. վերջին ճիգ մ'ալ, յեաին աղաչանք մ'ալ՝ անառիկ առաջարկուին, որ անդրդուելի, անողոք՝ դեռ կ'պողվատնայ իր պահանջին ու պայմանին մէջ։

— «Խոզմ'ր խոբոր՝ մէյ խոբոր, Ոսկի Քաղաք յիշաբ չեմ ասե» (1)։

Մա՞ր է, շա՞տ, Ոսկի Քաղաքը տալ. բայց ալ ի՞նչ ու դուտ . . . կ'զիջեն . . .

— «Ոսկի Քաղաքն ալ յեզի, հանելուկն ըսկ մեզի»։

Իր յաջողութեան գագութնակէտին հասած, իր եսին ամէն մէկ ջիղ ու ոսկորը խայտուխաիղ, արդար հպարտութեան բովանդակ թափովը՝ հանելուկին տէրը կ'սկսի շարոցն իր գունագեղ, իսկատիպ ինքնափառաբանութեանը. որ միեւնոյն առեն հեղնական փառաբանանքն է միւսներուն . . .

— «Ես մՏնեմ Ոսկի Քաղաք, տիւ մՏնեմ կաւէ քաղաք. ես մՏնեմ ոսկի հօղին, տիւ մՏնեմ աղբի հօղին. ես մՏնեմ ոսկի ուրրոց. տիւ մՏնեմ լոխոյին ուրրոց. ես խեծնեմ խրեղին ծիանի, տիւ խեծնեմ զոռն իշւանի (2). և . . . աւելին, եթէ կ'ուզէք։

Ի՞նչ ամօթ, ի գին մէկ հանելուկի՝ տալ Ոսկի Քաղաքն ու պատիւը և թողուլ որ առաջարկողը՝ հպարտ ու սէտ՝ լուղայ «ոսկեցոյ» շողերով իր աշքերուն և էսութեանը մէջ։ — «Հազար ափսոս Արտաւէլ քաղաք՝ որ տուին թաս մը զինու։

Հանելուկն ալ ի՞ր աւաղանքն ունի։

Այս է ահա հրապոյրն ու հաճոյքը Հանելուկին. մէկը կ'ըսէ՛, միւսները կ'լուծեն. լուծողին շա՞տ պատիւ, շուծուածին՝ Պղնձէ Քաղաք. քիչ մ'ալ դժուար՝ ոսկի սանդուխ, հրեղէն ձիանք։

(1) — «Հազար խօսքը՝ մէկ խօսք. Ոսկի Քաղաքը չի տաք՝ չե՛մ ըսեր».

(2) — «Ես մտնեմ Ոսկի Քաղաք, դուք մտնէք կաւէ Քաղաք. ես մտնեմ ոսկի սանեակ, դուք մտնէք աղբի սանեակ. ես մտնեմ ոսկի օքրոց, դուք մտնէք լախլախ օքրոց. ես յէնէնէմ հօղելին ձիանք, դուք յէնէնէմ գուո՛տ իշւանք»։

— Բնատոհմիկ պէս-պէս՝ ու պերճ հանելուկներ, որոնցմէ իր նմուշ՝ տանք քանի մը հատ, և երբ լուծումն ալ հետ՝ «Դէ՛չ տուէ՛ք ուրեմն Ոսկի... Քաղաք»:

1. Աղամայ տարւընէ՝
Տախտակը ջուր՝ չ'է փտեր: ⁽¹⁾

2. Բերնից կ'լցեն՝ աշքից կ'քաշեն:
3. Մեզ տուն մը կայ, տուն մ'էլ ինն,
Կատղած չներ կապուկ ինն:

4. Մեզ կօտ մը կայ՝ եօթ ծակէն է:
5. Խաթուն նստեր խաթունանակ,
Ճօղեր թուեր բարունանակ.
Անկնքել տղէ՛նը գիրկ,
Անծակել գինդն ակնջէն:

6. Մեզ կով ըմ կայ հանի՛-հանի՛,
Պտկըներն ըսպո՛հանի,
Կաթ կուտայ՝ տուն չի՛ գայ:
7. Էրկէն աղջկան՝ շուք չկա՛յ:

8. Փռս տանիս՝ բոլորը վարդնիս:
9. Սնտուկ սնտըկի, չորս ստն ապէկի,
Արեւը կ'բանայ, Լուսինը կը խփի:

10. Ջուր ջրին ախպէր, փէտ փէտին ախպէր,
Դարբին սիրելի, քաղաք չի՛ մտներ:
11. Երեք ոտնէն, մէկ մուրուտէն,
Կայներ կ'ուտէ՛ իմ հօր յիսին:

12. Մեզ սաւան մը կայ, աշխարհ կ'ծածկէ՛ ծովը չի՛ ծածկեր:
13. Պղտիկ-պղտիկ մասրաթ,
Աշխարհ վրան հնարաթ:

(1) Զանձրացուցիչ կ'ըւար դնել հօս՝ տեղական հանելուկներուն բնիկ յորջորջումով ուղղագրութիւնը՝ գրական թարգմանութեամբը մէկ- բնիկ յորջորջումով ուղղագրութեամբ դնելը սպատշաճ տեսայ այս հա- տեղ, ուստի գրական ուղղագրութեամբ դնելը սպատշաճ տեսայ այս հա- տեղ, ուստի գրական ուղղագրութեամբ դնելը սպատշաճ տեսայ այս հա- տեղ, ուստի գրական ուղղագրութեամբ դնելը սպատշաճ տեսայ այս հա- տեղ, ուստի գրական ուղղագրութեամբ դնելը սպատշաճ տեսայ այս հա- տեղ, ուստի գրական ուղղագրութեամբ դնելը սպատշաճ տեսայ այս հա-

14. Որ ասեն «արե՛ արե՛»՝ չի՛ գայ,
Որ ասեն «մի՛ գայ, մի՛ գայ՝ կուգայ»:

15. Մեզ զոտ մ'կայ զոտո՛ց է,
Թա՛քն ՚ի զլուխ՝ սղո՛ց է,
Զէն կ'հանէ՝ մեռելյարո՛ց է,
Քառսուն կնի՛կ ունի փուղոց,
Իրը կ'թողու կ'երթայ աղո՛ց,

16. Հաւք մ'անցաւ երկընուց,

Ոսկի լոգո՛ն կար կառուց:

17. Կապէն՝ կ'երթայ,

Արձկնն՝ կ'մնայ:

18. Զրէ գուռ, փէտէ բալնիս,

Ավն անցաւ ալջին խեղդուաւ:

19. Հայրն ու մայրը մէկ տարեկան,
Տղաները բա՛ն կ'զարնեն:

20. Քար վեր քարին՝ քա՛ր չէ՛.

Կ'որոճայ՝ ոչխա՛ր չէ՛.

21. Զորս ախպէր մէկ հօրօխպէր:

22. Բատուց չուր նանէվան,

Ո՛չ բեռ, ո՛չ չուան:

23. Ինչ որ ասեն՝ կ'իյնայ մէջ:

24. Կարմիր կովը ցածր կ'բըռայ,

Աև կովը տանիս կ'բըռայ:

Խ Ո Ր Ծ Ո Ւ Մ Ը

1. Լեզու, 2. Ալիւրի ամբար (բացիր), 3. Ներքնատուն և զէնքեր,
4. Դէմքը՝ ականջներու, քթի, բերնի ծակերովը, 5. Որթաթուփ, 6. Որ- թաթուփ, 7. Ջրհոր, 8. Թոնիր, 9. Սառոյց, 10. Նաւ, 11. Ճրագակալ,
12. Ջիւն, 13. Դրամ, 14. Շրթունք, 15. Աքմր, 16. Աքեգակ, 17. Տրեք (լարուի), 18. Կարմիր ծով. Մովսէսի գաւազան, և եղիպատական ու եր- թայական խումբը, 19. Հաւն ու ձագերը՝ որոնք կտուցով ու ոտքով աղ- քիւը կ'քըչեն, 20. Ակրաշաբք՝ բերնի, 21. Ջեռքի հինդ մատները,
22. Մըջնեբամ, 23. Ականջ (լսողութեան զգայարանքը), 24. Բոցն ու ծուխը:

Գ.

ՀԵՔԻԱԹՆԵՐ

Առաջին մարդը հէքիաթ չունէր, զի անցեալ չունէր. իրմէ նախընթացաբար ապրող էակ մ'ունեցած չ'էր. Բայց իր առաջին քայլն եղեմական պարտէզին մէջ՝ հէքիաթ մ'եղաւ, և հէքիաթը շարունակուեցաւ թոռնէ թռու. պորտէ պորտ մինչեւ ներկայ պորտը մարդկութեան: Եւ հէքիաթներուն ամէնէն ծանօթն ու անմոռը՝ նախաստեղծ մարդուն սրբազն հէքիաթիկը չէ միթէ:

Մեզնէ առաջի մարդկութեան համար հէքիաթն ա'յն է՝ ինչ որ է վէպը մեզի համար. կամ աւելի ճիշդ՝ վէպն ու վիպագրութիւնը ծեցան ու ծաղկեցան հէքիաթի բունին վրայ. և անոր բարեցնեալ գրական ձեւը կազմեցին: Խնդիր է թէ նորածեւ գրական հէքիաթը կամ վիպագրութիւնն ի՞նչքան յաջողեցաւ. գերազանցնց թէ միշտ իրը գերազանց նմուշ մնաց Հէքիաթը: Ի՞նչ ալ ըլլայ եղրակացութիւնը, ստոյգ է որ Հէքիաթին քաղցրութիւնը տարբեր է. բոլորովին տարբեր: Հէքիաթին կոչումն ու նպատակն ալ տարբեր է, ինչպէս տարբեր են Հեգարանին ու Գրագիտութեան (դասագրքին) պաշտօնները:

Այն ժամանակներ, երբ մարդը չունէր դեռ ոչ գիր, ո՛չ գրիչ, և լեզուն էր միակ արտայայտիչ միջոցն իր բանականի կարողութիւններուն, և միտքը՝ տպաւորիչ միջոցն այդ արտայայտութեանց, այն ատենի մարդկութեան պատմագրութիւնը կը կազմէր Հէքիաթը⁽¹⁾:

Իմացական սահմանափակ կարողութեանը դէմ՝ երեւակայութեան վառ ու պատկերոտ ստեղծողութեամբ մ'օժտուած առաջին մարդկութիւնը շօշափելիէն աւելի՝ վերացական, անսիւթ, անգոյ իրերու, գերերկրային անձերու, և շափազան-

(1) Տեղական բարբառով՝ Հէքիաթը կ'հնչուի Խելլոր:

ցեալ պատկերներու վրայ սպառեր է իր երեւակայութիւնը, և շիներ է այսպէս Անգիր Պատմութիւն մը՝ հրաշալի՛ դարձուածներով:

Հէքիաթներ, որոնք ժողովրդական զուլալ ու հին ակներէն բխած արձակ բանաստեղծութիւններ և անգիր վէպեր են, օժտուած՝ քերթողական բարձր յատկութիւններով ու գրական արժանիքով՝ կը պատկերացնեն զիրենք հնարող ու զրուցող համայնքին անցեալն ու անոր նկարագիրը: Տեղագրական տարտամ, մշուշու նկարագրութիւններ. ժամանակական կամ թւականի անչափ անսահման օրոշումներ. հսկայատիպ անձերու, նախապատմական ասուն ու անասուն վիթխարի դերակատարներու միջամտումներ. առասպելական հարսատութիւններով, երկնային անվրձնելի գեղեցկութիւններով վայելուած կեանքերու մանրամասն բարախօսութիւններ ու գալուզնացներ. սէր, հրապաւրանք ու առեւանգներ, հրաշալի՛, քաջահիւս ու բազմակնճիռ դարձուածներ. դիմանական փոխաբերումներ, ու խօսուածներ. կենդանական կամ անհեթեթ հսկայ էակներու տարօրինակ արարքներ, — ահա թէ ի՞նչ են նիւթն ու հրապարը Հէքիաթին՝ բնիկ, մոդիչ լեզուով մը շաղախուած ու զեղուն . . . :

Արեւելքը, օրրանն է եղած հէքիաթներուն. իր պայծառ ու վառ երկնակամարը, բազմաստի աղբերահոս մայր-հողը, խիտ ու անծայր պուրակները, անակնկանիներով լեցուն սար ու ձորերը, և այս ամէնուն մէջ՝ տեղի ունեցած, եկած անցած-գացած դէմքերն ու դէպքերը՝ աղղելով բնածին տաղանդի, վառ երեւակայութեան և հնարամիտ ձեռներէցութեան՝ ծնունդ տուած են. բառին լեփեցուն իմաստովը, հրաշալի՛ հէքիաթներու:

Ճայրոտ մինողորտով մը տիսրամած, անարև երկնից տակ, մշուշ ու մէգի գոլորշօղին մէջ ո՞ր ժողովուրդն է որ գետնադամբանէ աւելի բարձր շէնքերու նկարագիրն ու ծրագիրը պիտի յղանայ. ո՞ր ազգն է որ ցերեկը ճրագի լուսով աշխատելով՝ ոսկեղէն ու հրաշող արեւի մը ներբողն ընելու

պիտ՝ մզուի . սօխակ չտեսնողը կրնա՞յ երգել անոր ձայնն ու ու գեղգեղը . արծիւի թեւերուն բախը չսողն ի՞նչպէս պիտի վերանայ անոր չափ բարձր՝ գրչովն ու մտքովը :

Հէքիաթները . աղջի մ' աշխարհագրական դիրքին բնական անարուեատ ծածկագրութիւնն են . բարախօսական նկարագրին հարազատ պատկերները , և պատմական անցեալին ու պատմաբանական կարողութեան զօրաւոր ջերմոչափները : Ո՞ր ազգն է որ Հէքիաթ չունի՝ ան անցեալ ալ չունի : ո՞ր ազգն է որ անցեալ չունի՝ ան դոյութիւն ալ չունի : Հէքիաթը . աղջի մը բերնին մէջ՝ անոր անցեալ գոյութեան գրաւականն է : Հէքիաթ չունեցող աղջը՝ աւանդութիւն ալ չունի . աւանդութենէ զորկ աղջը՝ գոյութեան իրաւունք չունի : Ասոր համար ահա՛ , «Հէքիաթները մանաւանդ արժանի են առանձին ու շաղրութեան» , և «ցանկալի էր ինամքով հաւաքել ժողովրդական բանաւոր գրականութեան այս կարեւոր բաժինը» :

«Հազար ու մէկ գիշերները» հէքիաթներ են հնդկա-պարսկական ու չինական անցեալ բարքերէն . գրական հէքիաթներ՝ են անոնք . հէքիաթէ վէպե՞ր՝ գրականացուած» :

Ի՞նչ կ'ըսեեք մենք , և ո՞ւր են մեր հէքիաթները . մերո՞նք՝ որ հազար ու մէկ չէ՝ հազարաւո՞ր գիշերներ թէ պատմուին , նոր գիշերներու դեռ բաժինն կ'մնայ : Շա'տ ու շա'տ են մեր ժողովրդի բերնին մէջ պատմուած հէքիաթները , բայց դեռ թիւ մ'իւկ չեն կազմեր հրատարակուած ու ծանօթ եղածները : Մենք մեր գոյութեան իրաւունքը մեր բերնին մէջ կուլ կուտանք , ինչպէս մեր լեզուն կ'մոռնանք մեր բերնին մէջ . . . :

Մեր Հէքիաթներուն գնահատումն օտարէ՛ն լսելու ենք . մեր ունեցած գանձերուն արժէքը՝ օտարէ՛ն հարցնելու ենք . մենք գնահատելու կարողութիւն չունինք ա'յն տեղ՝ ուր մերն է աչքերնուս առաջ դրուածը , բայց շատ բարձր կ'գտնենք օտար անպէտ գրական կտոր մ'իսկ որ մեր աչքերէն հեռու տեղ մը լոյս աշխարհ եկեր է : Օտարամոլութիւն , և հակա-

ուակն արհամարհանք՝ մեր իսկ ունեցածին դէմ՝ նոր յայտնուած կողմը չ'է մեր տոհմային նկարագրին :

Հայկական Հէքիաթներու հարուստ ցանկը մեր աչքին ու մտքին առաջ բերելով , վատահաբար կրնանք ըսել թէ՝ ո՛չ մէկ ազգ ունի թիւ մ'այնքան Հէքիաթներու որքան հայր . նաև , ո՛չ մէկ հէքիաթի մէջ այնչափ պատկերուտ ու գունագեղ բացարութիւնները՝ որքան Հայուն , որոնք , ափսո՞ս , մաշած . փոշիի խաւով ծածկուած , գունաթափ հասեր են մեզի , դարերու ընթացքին :

Մեր բնատոհմիկ Հէքիաթներուն կենդանի գանձարաններն են մեր հնիկ մնիկ մամերն ու մայրերը : Անոնք անկորուստ պահող ու աւանդողներն եղեր են մեր ո՛չ միայն Հէքիաթներուն՝ այլ և բառական ու լեզուական գանձերուն : Անոնց բերնէն եղած ամէն մէկ խօսքն՝ առակաւոր , իսկատիպ , այշլաբանական ու գոյնզգոյն շաղախ մ'ունի . անոնց հնախօս լեզուին տակ անպայման կայ բան մը՝ որ նո՞ր է , ճոխ ու արժէքաւոր՝ բնիկ գրականութեան ու ոճի կողմէ . զի անոնք—մեր մամ ու մայրերը — զպրոցի ու վարժապետի երես տեսած չըլլալով՝ լաւագոյն աշակերտներ մնացեր են Սահակ-Մեսրոպեան անդրանիկ լեզուի՝ զպրոցին : Անոր քերականութիւնը դաս առած չունին , բայց գերազանց աւանդապահներն ու աւանդիչներն են այսօր այդ միեւնոյն ուղղաղթիւր քերականութեան գործնական ամրոջութեանց :

Կրնանք ըսել թէ՝ մեր տգէտ (դպրոց չտեսած) անգրագէտ իգական սեռը զործնական քերականութեան կենդանի բարբառարանն է եղած սկիզբէն ի վեր : Անոր—իգական սեռին—հին տիպերէն մէկուն բերնէ՛ս լսելու է հէքիաթ մը՝ գաղափար կրնալ կազմելու՝ ոճի գեղեցկութեան , պատկերաչից բացարութիւններու , վառ երեւակայութեան և քերականական կուռ շարադասութեան վրայ :

Հիմա , երթալով կ'պակսին հէքիաթ գիտցող ու ըսողներ , բնական ձիրքով օժտուած հէքիաթասացներ , որոնք օրերով ու գիշերներով կ'ասէին ու կ'ասէին , և վերջը

չէր գար հէքիաթին։ Ներկայ դպրոցական իգական սեռը, ինծի ու քեզի չափ տղէտ է հէքիաթի, հանելուկի, տոհմիկ աւանդութիւններու և կարգ ու սարքի հանդէպ։ Հիմա, անոնք այս տեսակ նախապաշտումներու ականջ չեն կախեր։ անոնց նորոյթն անցեր է, անոնց հնութեան ատելութիւնն է նորոյթը։ Պատմել տուր արեւմտեան ազգի մը պատմութիւնը, օտար դիցաբանական հարցում մ'առաջարկէ՛, և պիտի տեսնես որ գիտակ են . . . անգիտակցօրէն։

Հէքիաթն ուրեմն լսելու է հնատիպ գաւառացի մամիկներէ, որոնց փորքաղ, զառամ պուռկներուն միայն յարմար է կարծես երկա՛ր հէքիաթներ պատմելը⁽¹⁾։ անոնք յատուկ հմայք մ'ունին իրենց կոճղացուծ գլխուն ու չորցած լեզուին մէջ։ անոնց պատմած հէքիաթին առած ձեւերուն համեմատ իրենց ձայնն ալ բարձրացնել կամ մեղմել, աչքերը խոժոռել կամ ժմտացնել գիտեն կանացի խորագիտութեամբ։ իրենց պատմածներէն բարոյական խրատներ հանելու չեն մոռնար ունկնդիր մանրերամ տղոց, և հէքիաթին քնաբեր ազդեցութեան տակ քանի-քանի անգամներ փակել կուտան աշերն իրենց սիրական պղտիկներուն, անուշ, օրօրուն երազներու գիրկն ի լող . . .

Մանկութեան համար միայն ստեղծուած չեն սակայն, այդքան երկարապատում, բարձրիմաստ հէքիաթները։ Իրա՛ւ, մանուկ անհատականութեան ամէնէն շատ հաճելի, և անոր փոքրիկ ուղեղին ըմբռնելի հէքիաթները։ յատկապէս անոնց համար յլացուած ու պատմուած՝ բարուական ախորդելի վարժոցներ են, և մանուկները մեծ հետաքրքրութեամբ է որ կ'ունկնդրեն մայրիկին կամ հանիին, մօրքրոջ կամ քաղցրախօս մէկ զարմուհին բերնէն ելած հմայիչ մոտիկները։

(1) Ես տեսայ նաեւ այր գեղացի մը, — որմէ գրի առեր եմ, շատ, գոհա՛ր հէքիաթներ —, որ իր գիտցած հէքիաթները կ'պատմէր փրօքենորի մը կուռ հմտութիւնովը ու սքանչելի շաբակարգութեամբը։ Իր ողեւզրութեամ մէջ նա այնքան անսայթագ կ'խօսէր՝ որ գաւառական իր հարազատ բարբառին կուռ նախադասութիւնները կաթես ջրե՛ պէս կը հսկէն իր բերնէն։

Բայց հէքիաթներուն բազմաթիւ ցանկը, անոնց մեծ մասին ծանրամարս, մէջէ մէջ, բարդ հանգամանքովն ու բուն կեանքի պայքարոտ շրջանն ընդգրկող ամուսնական, սիրային, ուղեւորական խնդիրներով ու անցքերով բարդուած կտորները՝ խորհիլ կուտան որ հէքիաթները հիւսուած են մասնուկներէ աւելի՝ հասուն տարիքի մարդկութեան համար, կազմելով անոր ժամանցի մտաւոր բաժինն ու նաեւ ժողովրդական բանաւոր պատմագրութիւնը՝ անգիր լեզուով . . . խօսուած։

Արդ, ինչպէս հանելուկներու կարգին առիթ ունեցայ ըսելու, ձմեռն աշխարհ գալուն հետ՝ երեկոյթի, գիշերային նստումներու տաքուկ եղանակն ալ կուգայ՝ ընտանեկան խաղաղ ու հանգստաւէտ օջախին շուրջը կ'առնէ։

Իրիկւան ընթրիքէն վերջ, մինչեւ ինց պահը՝ կայ քանի մը ժամու բաւական երկար միջոց մը։ Ընտանեկան բոյնին մէջ պարապ մնալն անհար է։ Մէկ կողմէն եղանակին փակ հանգամանքը, միւս կողմէն սենեակին մէջ գաղջ տաքութիւն մը տարածող վառարանին թուլաբեր ընկերակցութիւնը՝ ներդաշնակութիւն մը կ'սփռն ձմռնային աշխատութեան խաղաղ բանակարանին ներսը։

Տանը խնամատար մայրիկը նստեր իր մանրիկ ձագերուն կար-կարկամ կ'ընէ. ժրաջան, աշխոյժ մատներով աղջկն ալ կ'օգնէ՛ իրեն։ ձագուկները քներ են, կամ արթուն։ Կը թովուան գորգին վրայ մեծ մամն ալ՝ աչքերուն լոյսը քաղուած, կամ ակնոցն աշքերուն զօրավիգ՝ մէկ կողմէ շուրջալ կ'ընէ կամ գուլպայ կ'գործէ, միւս կողմէ թոռներուն թախանձանքին տեղի տալով՝ հէքիաթ կ'պատմէ, խոր լոռութեան մէջ ունկնդրուելով ասէն ուստ:

Տղոց հայրիկն ալ մամերնուն քով՝ ականջ կ'ընէ. կամ ընկողմնած կը կարդայ գիրք մը։ Սակայն հէքիաթն աւելի հմայիչ քան գիրքը, կ'արձնէ իր ուշն՝ ընթերցած գրքէն։ խփել կուտայ գրքին կողերը, բանակ տալով ականջներուն բովանդակ սրութիւնը։ Ի՞ր ալ հէքիաթասէր բնազդները ուս-

քի ելած, մանկական յիշատակուերը թարմանուշ արթնցած՝ հաճելի կուգայ հէքիաթն իր մօր բերնէն, որ դեռ թարմ տարիքին մէջ՝ որքան անգամներ, քանի՛-քանի հէքիաթ պատմեր է իրեն համար:

Ընտանեկան յարկը քաղցր է. քաղցրաբանութիւնները շա՞տ են այդ յարկէն ներս. յարկն օրհնուած է ծիլ-ծաղիկներով. բամբասանք չ'ըլլար տղայ եղած տունը. տղայ չեղած տունն ալ չ'ըլլար՝ երբ հէքիաթ կայ լսելու. եւ ժամերը կ'սահին, մէկ երկու ետեւէ կ'վազնն կառքի անհներուն պէս. գիշերը կ'առաջանայ. քունը կոսկերուն կ'ծանրանայ. անկամ, թուլուիկ բացխումներ, անզօր ոգորումներ՝ քունին բռնութեան դէմ՝ և գեռ հէքիաթը կ'արունակուի. քնողը քնած կ'ըլլայ. կրցողը կ'միայ՝ մինչեւ ինձորն իջնէ հէքիաթին՝ «մէկն ասողաց, մէկը լսողաց, մէկն էլ ականջ արողաց . . .»:

Ընտանեկան օճախին շուրջը բոլորուող անդամներու մէջ հէքիաթը բնական ըլլալէ վերջ՝ սովորական է նաև աղջականական համախմբումներու տաեն, երբ անոնք ալ տեղի կ'ունենան մասնաւորապէս՝ ձմեռւան երկար (վեցամսեայ) ժամանակամիջոցին:

Հին, տեղական սովորութիւն է որ մեր իգական սեռը հիւր երբալու հիւր բերելու կանոնական օրերուն՝ ամէն տուն իր մօտաւոր-ազգական ուհիներու համախմբում մը կ'ունենայ:

Հիւր տանելու այս սովորութիւնը մեր երկրի ընկերային որոշ կարգուարքերէն ամէնահինն է: Գերդաստան մը կրնայ բազմածիւզ ըլլալ. ծիւզերը կրնան բաժան ու ցրուած ըլլալ. տարին անգամ մ'ալ գէթ չտեսնուին: Այսպէս, այս բնական ընկերային պահանջը հետզհետէ աւելի լայնալով ծնունդ է տուեր իրարմէ ա՛լ աւելի հեռացած զարմերուն տարեկան մէկ քանի անգամ տեսակցութեան սովորոյթին, որ տեղական բարբառով հիւր բերել կ'ըսուի:

Հիւրերն են տան մը մօտակայ թէ հեռակայ ազգականու-

հիւրերը. — հօրքոյր, հօրքոջաղջիկ, մօրքոյր, մօրքոջաղջիկ, կեւրանական, հերանական բարեկամուհիներ, գրացուհիներ, տարի, եղբօրկին, տանը տարուկ աղջիկները, մէկ խօսքով խնամիական թէ արենակցական բոլոր ուհիները՝ հասակ-հասակ, որոնցմէ տարէցներու համար զա՛տ որեր, գեռատիներու — շանէներու — համար զա՛տ, և փոքրիկ աղջիկներուն՝ զա՛տ:

Ինչի՞ համար են ապա. հարսնիքները. կաղանդ ու Զատիկները. Անունի տօնախմբումները, հարսներու դարձերը, Համբարձումը, Վարդապառն ու Զրունը⁽¹⁾, Ասպարածին ու Խայի Տօնը, Հարիսան ու Սլր Խաչը, Իգիկիրն ու Ճմեռւան երկար գիշերները՝ որոնք լոյս կ'ամբարեն Մեծ-Պահոց երկա՛ր օրերուն:

Հէքիաթ բառը, արաբ հիբայի, հիբայիր բառերուն աղաւաղումն է, բայց ա՛յնքան ընդհանրացած, ա՛յնքան սովորական օր հայացեր լմներ է: Գեղացիք ունին աւելի տոհմիկ բառ մը հէքիաթի փոխան, անոնք կերկիր կ'ըսնն հէքիաթին, զի հէքիաթը կ'սկսի «Կէր Կէր, Կէր ու չկէր . . . (կար ու կար, կար չկար)» բառերով, ինչպէս. — «Կէ՛ր Կէ՛ր» կամ «Կէր չկէր . . . մէկ թագաւոր մ'կէր. [կար չկար՝ մէկ թագաւոր մը կար]»: Կայ նաև ձեռօկ բառը (= հաւանաբար ճառուի, ճառումն):

Գեղացոց կէրկէրները կամ ձէուքները՝ պատմուած ձմեռւան հանգստի երկար երեկոյթներուն՝ թաղամէջ ախոռի մը բառման ժողվուած շինական խումբին մէջ՝ աւելի՝ երկար, աւելի խկատիպ ու գունագեղ են, և յստակ պատկերն իրենց շինականի պարզ ու երկիւզած ըմբռնումներուն:

Հէքիաթներու մէջ աչքի զարնող մէկ քանի գլխաւոր անուշութիւնները, խսկատիպ ասացուածները, — հրապո՛յրն անոնց պատմուածքին —, կը կազմն յոյժ պատւական նմուշ մը՝ մեր ազգային հարազա՛տ, անազմատ գրականութեան:

Հէքիաթի մ'սկզբնական բանաձեն է անպատճառ՝ «Կ'կլնի չշինե, կամ Կ'կլնի կ'կլնի. . . [կ'ըլլայ չըլլար]» խօսքը. —

(1) Մերգի, չեթի եղանակը.

— «Կ'կլնի կ'կլնի կ'կլնի... մեկ քուան կատո՞ւ մ' կ'կլնի...»:
— «Կ'կլնի չկլնե, ժամանակով մեկ աղյատ մարդ մ' կ'կլնի...» ևն...:

Այս կերպով սկսելով, ու պատմութեան մուտքն ըրուելով, տակաւ քաղցր ու հարազատ ոճով մը կը շարունակուի հէքիաթը: Պէսպէ՛ս դերեր, տեսա՛կ-տեսակ պատկերներ կ'բացուին պատմութեան բեմին վրայ: Հէքիաթին խիզախ ասպե՛տնէ որ ֆիօշկ-սարայէ մը ներս մանելով՝ կ'անցնի մէջէմէջ սենեակներէ, և վերջին սենեակի մը մէջ դէմ առ դէմ կուգայ շարեական սկս խուռնի խրենին» աղջկան մը, որ... մարդ «չուտէ, չխմէ, իրիջիկ ան՛ր եւնան...»: Անխուսափելիօրէն ալ՝ «սկս ցնց դեւ մը, գլուխը դրեւ աղջկան ծունկին՝ կ'ինանայ»: Աղջիկը տեսնելով կտրիձը, ինչ բնական թովիչ զարմանքով է որ կ'բանայ պարիկի իր բերնին կապերն ու կ'ըսէ:—

— «Ծօ հո՛ղածին, օճն իր պորտով, հաւեն իր բեւով չէր կրնար այսեղ գալ, դուն ինչպէս եկար...»:

= «Քո սէ՛րը զիս բերաւ...»:

— «Փախի՛ր, կտրին, — կ'աղաւրէ աղջիկը — քէ չէ եօր զիսէն դեւը որ եկաւ՝ յո ցոչ կտրիը՝ ականջը կ'մնայ»:

Հիացական ինչ չուարուն բացատրութիւններ՝ առասպելական թիւերու համար:—

— «Ես ասեմ հարի՛ւր, դու ասա հազար. ես ասեմ հազար՝ դու ասա հազար-հազար»:

Տրամախօսութեան քանի՛ բնական ու իսկ ձեւեր, հարցպատասխաններ:—

— «Ուզէ, հողա՛ծին, ինչ կ'ուզես:»

= «Կ'ուզեմ զիս հանես լոյս աշխարհ:»

— «Վայ յո ուսուցողի վիզը վերի մասն է որ

երբ թագաւորի մը պատկառելի ներկայութեանն է որ կ'ելէ մէկը հէքիաթի դերակատարներէն:— «Թագաւոր ապրած կենա՛ս» պարզ ու վսիմ բանաձեւն է արտասանածը՝ իր ամէնախոնարհ երկրպագու բարեւին ետեւէն:

«Արծուու կա՛թ», «Անմահութնի խնձո՞ր», «Անմահական

— «Կ'կլնի կ'կլնի կ'կլնի... մեկ քուան կատո՞ւ մ' կ'կլնի...»:

յո՛ւր» ևն..., հէքիաթի մէջ պահանջուած գերերկրային հմայեկներն են: Վերջապէս, թագաւորի, կտրիմի, դիւցազնի, դէկիերու, հրեղէն ձիերու և խուռնի-խրենին (հորի-հրեղէն) աղջիկներու, արծիւի, օձի ու վիշապի, առասպելական անձերու և իրերու գեղահիւս դիւցազներգականներ են հէքիաթները, որոնք կ'աւարտին շատ ալ ինքնատիպ վերջարանով մը:—

— «Ամժընուց երեք խնձոր իջաւ, մեկն ասողաց, մեկը լսողաց, մեկն ականջ արողաց». և հէքիաթը կ'վերջանայ՝ ամէնախորունկ հիացիկ տապաւորութեան մը զիրկը նետելով ունկնդիրներուն էութիւնը՝ համակ ընդարմ ու օրօրուն:

Իբր նմուշ հայկական բնիկ ու տոնմիկ բազմաթիւ հէքիաթներու, — որոնց ամբողջական մէջբերումն այս համեստ էջերու սահմանէն գուրս ըլլալով, միւս կողմէ պիտի կազմէր հարիւրաւոր էջերէ հատոր մը —՝ կ'բաւանամ հոս դնելով միայն երկու կարճ հէքիաթ, մէկը Մանկական Հէքիաթներու կարգէն, մէկալը՝ բո՛ւն Հէքիաթներէն:

ԵԾ-ԿԱՍՈՒ (1)

Մանկական Հեթիաք

ԱՐԱՎԱՅՑ Կ'ԵԼԱՅՑ Կ'ԵԼԱՅՑ՝ մէկ հատ այծ մը կ'ԵԼԱՅՑ Կ'ԵԼՐԹԱՅ սառոյցի վրայ կ'խաղայց, կ'սահի կ'իյնալ, ոտը կը կոտրի՛. կը գառնայ կ'ըսէ:—

— «Ծօ սա՛ռոյց, զուն չա՞տ ուժով ես»:

Կ'ըսէ:—

— «Եթէ ես ուժով ըլլայի՛...՝ արեւը զիս չէ՛ր հալեցներ»:

(1) Բնաբարբառին հմայքը չկորուսելու, և նոյն ատեն հանրաժամանակու ըլլալու նպատակով կ'դնեմ հէքիաթին ընթացիկ աշխարհաբար թարգմանութիւնը՝ բնաբարբառին ոճեցովը.

Կ'ըսէ . —

— «Ծո ա՛րե , դու շա՞տ ուժով ես» :

Կ'ըսէ . —

= «Որ ես ուժով ըլլայի՞ . . .՝ ամբը զիս չէր ծածկեր» :

Կ'ըսէ . —

— «Ծո ա՛մբ , դու շա՞տ ուժով ես» :

Կ'ըսէ . —

= «Հո՛ւո՛ւ , որ ես ուժով ըլլայի՞ . . .՝ քամին զիս չէ՛ր փարատեր» :

Կ'ըսէ . —

— «Քամի , դու շա՞տ ուժով ես» :

Կ'ըսէ . —

= «Հէ՛է , որ ես ուժով ըլլայի՞ . . .՝ պատի ճեղքը չէի մտներ» :

Կ'ըսէ . —

— «Ծո պա՛տի ճեղք , դու շա՞տ ուժով ես» :

Կ'ըսէ . —

= «Թէ՛էյ , որ ես ուժով ըլլայի՞ . . .՝ մուկը զիս չէ՛ր աւրեր» :

Կ'ըսէ . —

— «Ծո մո՛ւկ , դու շա՞տ ուժով ես» :

Կ'ըսէ . —

= «Որ ես ուժով ըլլայի՞ . . .՝ կատուն զիս չէ՛ր բռներ» :

Կ'ըսէ . —

— «Ծո կա՛տու , դու շա՞տ ուժով ես» :

Կ'ըսէ . —

= «Ուժո՛վ եմ որ ուժո՛վ եմ ,

«Աղաներու մուշտա՛կն եմ՝

«Խաթուններու շուշտա՛կն եմ .

«Զմեռ թոնրի վրա՛յ կը քնեմ՝

«Ամառ կողվէնքի կրայ կը քնեմ .

— «Փը՛շտ» ընեն՝ ծառե՛ր թռնեմ» :

* *

Մանկական այս յոյժ պարզ հէքիաթիկը , ինչպէս կ'տեսնուի , յշացուած է մանկավարժական նուրբ օրէնքով մը :

Մանուկին անմիջապէս շուրջը , մանուկին աչքին տակ , ըմբռնումին ու ճանաչողութեան սահմանին մէջ՝ ի՞նչ են ամէնէն շատ երեւցածները . — ընտանեկան շրջանակին մէջ՝ ընտանի Այծն ու կատուն , Պատ կամ Պատի ճեղքը Մուկ . ևն . , բնական տարրերէն՝ Արե , Ամպ , Քամի , Ջուր , Սառոյց , ևն . :

Դարձեալ , մանուկին ըմբռնումին հպելի ի՞նչ ու զլութեամբ պէտք է սորվեցուին այդ իրերուն ու երեւոյթներուն անուններն ու յարաբերական ուժերը՝ զիրար յեղյեղող , մէկ տողէն միւսը՝ բառը կրկնելով շղթայեալ նախադասութեան ուղիղ ընթացքովը :

Եւ ի՞նչքան ալ կարճ ու սեղմ ոճով մը կը բովանդակուի հէքիաթիկն իր ամբողջ յարաբերական իմաստին ու նպաստակին դիւրամարս ձեւին մէջ : Մանուկը , բաւ է թէ մէ՛կ անգամ ուշով մտիկ ընէ այս հէքիաթը , ա'լ ի բերան սորված սեպէ : Շղթայաբար , և ամէն մէկին իր զօրութիւնն ու տկարութիւնը թւելով՝ մանուկը , Այծին բերնովը կ'պատմէ , Սառոյցէն կ'դառնայ դէպ Արեւը , Արեւէն դէպ Ամբը , Ամբէն՝ Քամին , Քամիէն՝ Պատի ճեղքը , Պատի ճեղքէն՝ Մուկը , և Մուկէն դէպ կատուն , դէպ բռնն կատուն , որ հզօրագոյնն է , և տանտէրերուն ալ մեծ համակրանքը կ'վայելէ :

Վանայ համբաւեալ կատուին համար՝ այսչափ պատիւ ու արժանիք՝ շատ թող չտեսնուի . . .

Մանկական կարճ ու երկար հէքիաթներ են նաև — ՊՈՒԼՈՒԼԻԿ-ը , ՊԱՌԱՒԻՆ ՈՒ ԱՆՁԵՂ-ը , ԻՌԻԿ-ԿՆԻԿ-ը , ՃՆՃ-ԿԻԿ-ը , ՊԱՊԻԿ կամ ՊԱՊԿԵ ՀԵՔԻԱԹ-ը , ԳԱՐԵՆԻԿ ԱԽ-ՊԵՐ-ը , ԹՀՄԹԱՆ ԲԼՈԼԵՅՕՃ-ը , ևն . , ևն . :



ՕՉ-ՄԱՆՈՒԿ

Մեծերու յատուկ հիեմիաթ

Ալլավազ, կ'ըլլայ, կ'ըլլայ՝ մէկ հատ մարդ, մէկ ալ իր
կոփկը:

Աս էրիկ-կնկան բնա՛ւ տղայ չըլլար: Շատ ախ-վահ: կ'ը-
նեն, կ'արանջան, մէկ հատ տղայ մ'ունենալու դէմ հոգի
կուտան...:

Աւո՛ւր մէկ՝ մարդն է, կ'ելլէ կ'երթայ դաշտ. այնտեղ
կ'տեսնէ որ ի՞նչ...—օձ մ'առեր է իր ձագերը նստեր է: Երբ
կ'տեսնէ՝ սիրտը կ'ցաւի, կ'ըսէ:—

—«Փա՛ռք քեզ Աստուած, օձուն տուի՛ր, գաղանին
տուի՛ր, երկնուց հաւքերուն տուի՛ր, մինակ մեղի՝ տղայ
չտուի՛ր...»:

Իրիկոն երբ տունը կուգայ, արտում-տխուր կ'նստի,
դու կ'ասես աշխարհի հոգը տուեր են իրեն: Ճարը կը կըտ-
րի, կ'ըսէ:—

—«Կնի՛կ, ելիր գնա բրդուճ մը հաց բեր ուտենք, տես-
նենք Աստուած ի՞նչ կուտայ»:

Կնի՛կն է, կ'ելլէ կ'երթայ մառան որ հաց բերէ ուտեն՝
կ'տեսնէ որ ի՞նչ..., օձ մը ցորնամբարին տակէն գլուխը
հաներ դուրս՝ կ'նայի:

—«Ա՛յ, մա՛րդ, — կ'պոռայ — օ՛ձ կայ մառան, օ՛ձ կայ
մառան...»:

Էրիկն է, կնկան ձայնը որ կ'առնէ՝ կ'վազէ կուգայ մա-
ռան, կ'տեսնէ որ իրաւցնէ օձ մը՝ գլուխը ցորնամբարին տա-
կէն հաներ՝ կ'նայի...»:

—«Ա՛յ վախնար կնի՛կ, կ'ըսէ: ան օձ չէ, ան Աստ-
ուածն է տուեր մեղի, բերենք ընենք մեղի հոգեզաւակ,
շահենք-պահենք, մեծցնենք»:

Կ'առնեն օձը կ'բերեն կ'նստեցնեն սենեակ, իրենց կշտին
հետ:

Ներկայ խմբուողներուն (ջաղամարին) ըսեմ...⁽¹⁾ ան
օձը՝ օձ չէ՛ր, օձու նմուշով տղայ էր:

Կ'առնեն կ'նստին, կ'ուրախանան, փառք կու տան
Աստծուն, կ'պահեն, կ'մեծցնեն. կ'ընեն քսան տարեկան:

Շա՛տ կ'միան, քի՛չ կ'միան, կ'ըսեն՝ — «Բերենք մեր
մանչը պսակենք, այն փափաքին ալ համնինք»:

Ասդին կ'իյնան, անդին կ'իյնան, հօրօտ-մօրօտ աղջիկ
մը կ'գտնեն, կ'բերեն իրենց մանչուն հետ կ'պսակեն:

Օձ-մանուկն, այն գիշերը, իր կնիկը կ'թունաւորէ
կ'մուցնէ:

Ժամանակ մը կ'միան. կ'բերեն մէ՛յ մ'ալ կ'պսակեն, նո-
րէ՛ն կ'թունաւորէ իր կնիկը: Երրորդին՝ կ'երթան ուրիշ աղ-
ջիկ մ'ալ ճարելու:

Խորթ մայր մը կ'ըլլայ, ունի երկու աղջիկ, մէկը հարա-
գատ՝ մէկալը խորթ: Կու գան ասոր աղջիկը կ'ուզեն, որ
տանին իրենց Օձ-մանուկին կիմիկ:

Խորթ մայրը կ'խորհի ինքնիրեն կ'ըսէ: — «Ինչու հա-
րագատ աղջիկս ասամ, խո՛րթը կու տամ, թող երթայ
մեռնի...»:

Խորթ անտէր-անմայր աղջիկը որ կ'իմանայ՝ կ'երթայ
կ'իշնայ իր մօր զերեզմանին վրայ՝ կ'ուլայ, կ'ուլայ, ար-
ցունքէ հեղեղ կ'թափ(եղն)է, մինչև որ քունը կուտայ վրան,
կ'իշնայ կ'միայ հոն:

Գիշերը՝ մէ՛յ մ'ալ՝ ձա՛յն մը կ'առնէ. որպէս թէ, իրեն
կ'ըսեն. — «Ա՛ղջիկ, հէրի՛ք լսա, մի՛ վախնար. երբ քեզ
կու տան էրկան՝ գնա՛, մինակ թէ՛ երթալէն առաջ, քու հօր
քովէն մէկ ձեռք մազեղին շապիկ ուզէ, առ քու հետ»:

Աղջիկը կ'արթնայ, կ'ելլէ աչքերը կ'լուայ, կ'երթայ
տունը:

(1) Զեւ մը զոր կ'գործածէ հէքիաթ ըսողը, շաւնչ առնելու, կամ
վայրկենական մտակապութիւնն անցընելու, և կամ պատմածին՝ քաղց-
ըռութիւն մը տալու և ունկնդիրներուն ուշը լարուած պահելու համար,
Մերթ ալ հէքիաթին մութ կէտերը լուսաբանելու մտքով.

Կուգան որ զինք տանին, աղջիկը երբ շատ կուլայ կը կոկայ, կ'հարցնեն կ'ըսեն. — «Ինչո՞ւ կու լաս»՝ կ'ըսէ. — «Աղէ՛կ, ինձի մէկ ձեռք մազեղէն հալաւ տու՛էք՝ նորէն երթամ»:

Հայրն է, կուտայ աղջկան ուզած մազէ շապիկը, կ'առնեն կ'տանին:

Կ'միայ, իրիկունն երբ կ'գնեն փեսային հետ մէկաեղ՝ աղջիկն իր մազեղէն շապիկը կ'հազնի կ'նսաթի:

Օձ-մանուկն ինչ որ կ'ընէ, ինչ լինու որ կ'թա(փեց)նէ՝ աղջիկն իր մազեղէն շապիկը չի՛ հաներ:

Օձ-մանուկը մէ՛յ մ'ալ կ'ըսէ. — «Հա՛ն քու օձեղէն՝ ես ալ հանեմ իմ մազեղէն»:

Օձ-մանուկն է, կ'զայրանայ, կ'ըլլայ բոլորակ մազրակա(փաթաթ), կ'նեառուի դէպ աղջիկը, պոչը կ'զարնէ, զարնելո՛ւն պէս՝ աղջկան առջեւի զոյգ ատամները կ'կոտրէ կ'լեցնէ բերնին մէջ:

Ճար չըլլա՛ր, կ'գտառնայ կամայ-ակամայ իր օձեղէն շապիկը կ'հանէ. աղջիկն ալ իր մազեղէն շապիկը կ'հանէ, կ'ելեն մէմէկ մէ՛կ հուրնի-հրեղէն մա՞նչ և աղջիկ:

Օձ-մանուկը կ'ելլէ սատափէ երկու հատ ատամ կ'շինէ, կ'գնէ աղջկան կոտրած ատամներուն տեղը:

Աղջիկն է, առաւօտ ողջ-առողջ կ'ելլէ վեր, ո՛չ թունաւորել կայ՝ ո՛չ մեռնիլ. թիսոմն իրեն հետ կ'աւրի կ'երթայ:

Աղջկան խորթ մայրը երբ կ'տեսնէ իր խորթ աղջիկը չմեռաւ՝ սրտին նեխածութենէն ինչ ընելը չի՛ գիտնար, ժուկ մը կ'մնայ, աղջիկը կ'բերէ դա՛րձ. աւուրէր մէկ՝ կ'երթան գետի մէջ կ'լողանան. աղջիկը երբ իր հալաւները կ'հանէ կ'գնէ այնտեղ կ'լողանայ՝ խորթ մայրը կ'հասնի հալաւները կ'ժողվէ կ'տանի կ'հագուեցնէ իր հարազատ աղջկան:

Իրիկուն Օձ-Մանուկը երբ կ'ուզայ՝ չի՛ գիտեր թէ իր կը նիկը չէ՛, կ'առնէ կ'տանի տունը:

Անդին՝ աղջիկը գետէն եռը կ'ելլէ դուրս՝ կ'տեսնէ հաւաւ-մալաւ չկա՛յ, կուլայ կը կսկծայ, ո՛չ մայր կայ, ո՛չ հաւաւ. ինչպէս ընէ, ինչպէս չընէ. ո՞ւր երթայ, ո՞ր տեղ ծածկուի ...:

Կ'միայ մինչեւ մութին. մութը երբ կ'իյնայ, իմ տղաներո՛ւս բա՛մ. . . , կ'ելլէ ճամբան կ'բռնէ կ'երթայ. ուսն իրեն՝ ճամբան ևստծուն. . . .

Ճա՛տ կ'երթայ, քի՛շ կ'երթայ, կ'տեսնէ դաշտի մը մէջ կտրիճ աղայ մը պառկեր է՝ կ'խոնկայ:

Կը կզուի կ'շարժկտէ որ արթնցնէ, կտրիճը ո՛չ կ'շարժի, ո՛չ ալ ձայն կ'հանէ. Այնքան կ'ընէ, այնքան կ'նսաթի այդ մարգու գլխուն վրայ կուլայ, արցունք կ'թափէ մինչև որ մարգուն պայր կուգայ, կ'արթնայ կ'ելլէ կ'նսաթի:

Կ'նսաթի, կ'տեսնէ որ ինչ. — Հուրնի-հրեղէն աղջիկ մը իր կտին հետ (նստած). կ'ըսէ. — «Հո՛ղածին, օձն իր պորտով, հաւքն իր թեւով չէ՛ր կրնար գալ այստեղ, զուն ինչպէս ես եկեր»:

Կ'ըսէ. — «Քու սէ՛րը զիս բերաւ»: կ'դառնայ կ'ըսէ. — «Ելիր երթա՞նք, ինչո՞ւ ես պառկեր այդ տեղը»:

Կտրիճն իր սրտին ցաւէն չի՛ գիտեր ինչ ընէ, կ'դառնայ կ'ըսէ. —

— «Ա՛ղջիկ, զուն ելի՛ր՝ քու ճամբան ո՞ւր որ է՝ այն կողմը գնա՞մ, զիս Աստուած ի մօրէ անիծեր է, իմ տեղն այստեղն է, ես այստեղ պիտի մնամ մինչև իմ մահւան օրը»:

Այնպէս կանաչ-կտրիճ տղայ մ'ալ է՛ր որ՝ մարդ չուտէ՛ր չխմէ՛ր՝ նայեր անոր երեսը, անոր հասակն իվեր:

Աղջիկը շա՞տ աղաշանք կ'իյնայ, կ'ըսէ. — «Ապա իմ ճարն ինչ կ'ըլլայ»:

Տղան կ'վերցնէ կ'ըսէ. — «Ելի՛ր, զնա մեր տուն»:

— «Ես ինչ գիտեմ ո՞ւր է ձեր տունը, կ'ըսէ աղջիկը. զիս ո՞վ կ'ճանչնայ ո՞վ է իմ վրայ դուռ բացող, որ ես երթամ»:

Տղան բացատրութիւն կուտայ կ'ըսէ. — «Կ'երթաս այնինչ թագաւորի պալատը, ես այն թագաւորին մանչն եմ, զնա՞մ ըսէ «ձեր Արեւակորուս-Մանուկ-ի արե՛ւը որ կ'սիրէ՛ք դուռը բացէ՛ր, ես գամ ըլլամ ձեզի պահածաղջիկը». երբ բեզ ներս կ'առնեն՝ մեր տունը ուրիշ տեղ չընի՛ս, փարախը

քնէ, ես ամէն իրիկուն կուգամ քու մօտ, մէկզմէկ կ'տես-
նենք, առաւօտուն կ'դառնամ իմ տեղս՝ որպէս զի արեւը
զիս չտեսնէ»:

Կ'ըսէ՛ . . . , կ'ելլէ՛ աղջիկը կ'հանէ կ'ճամբէ՛ :

Աստուած այնպէ՛ս էր անիծեր այն տղան որ՝ իրիկունէ
մինչև ժամնարին՝ կ'ելլէր կ'պտաէր, երբ լուսնար՝ մեռուկ
կ'մնար՝ մինչև արեւը մտնէր, ասոր համար ալ՝ չէ՛ր կրնար
տեղէն ուրիշ տեղ երթալ:

Աղի՛կն է, կ'ելլէ՛ կուգայ. առած տեղեկութեամբը
կ'գտնէ կարծին հօր տունը, դուռը կ'ծեծէ կ'ըսէ. —

«Բացէ՛ք, ես գամ ըլլամ ձեզի պահածաղջիկ»:

Կ'ըսեն. — «Մենք ի՞նչ ընենք պահածաղջիկ, մեզի մշակ
կայ»:

Շատ որ աղերսանք կ'ընէ չեն բանար՝ կ'ըսէ. — «Զեր Ա-
րեւակուրուս-Մանուկին արեւը՝ որ կ'սիրէք՝ դուռը բացէ՞ք»:

Այս որ կ'լսեն՝ շուտ մը դուռը կ'բանան կ'առնեն ներս:

Ատոնց ալ՝ այդ մէկ տղան էր որ կորսուեր էր, ալ տղայ
չկա՛ր անոնց:

Աղջիկը կ'տանին ներս, կ'ըսեն. — «Եկուր սենեակ. ան-
որ մեզի տղայ չկայ՝ դուն մեզի տղայ՝ մենք քեզի հայր-
մայր»:

— «Զէ՛, կ'ըսէ աղջիկը, ես սենեակը չեմ գար, ես փա-
րա՛խը կ'պառկիմ»:

Ան օրէն ասզին, իրիկուները, ճրագները վառելուն պէս՝
Արեւակուրուս-Մանուկը կուգար աղջկան պառկած ախոռին
երդիքին վրայ, կ'խօսակցէին, առաւօտուն արեւը չծաղկած՝
կ'թողնէր կ'երթար:

Աւուր մէկ՝ մշակն ի պահ կը կենայ, կ'իմանա՛յ որ ամէն
գիշեր մէկ մը կուգայ աղջկան հետ կ'ըսէ կ'զրուցէ կ'երթար.
կ'ելլէ խաթունին կ'ըսէ. —

— «Եսաթուն, կ'ըսէ, գիշերները մէկ մը կուգայ այդ
աղջկան քով, կ'ըսեն, կ'զրուցն, կ'թողնէ, կ'երթար. ան
ո՞վ է»:

Խաթուն է, երբ կը լսէ՝ աշքերը կ'մնայ բաց, մազերը
գլխուն վրայ կ'քստմիի, կ'ելլէ աղջիկը կ'չփէ-կ'ափէ, կ'ըսէ.
— «Ան ո՞վ է կ'տանիս կ'երես»:

Երբ շատ կ'իյնայ հարց-փորձ՝ աղջիկն ալ կ'ըսէ. — «Զեր

Արեւակորուս Մանուկն է որ ամէն իրիկուն կուգայ, առաւօ-
տուն դեռ լոյսը չբացուած՝ կ'թողնէ կ'երթայ»:

— «Որ այդպէս է, կ'ըսէ խաթունը, իրիկուն նորէն երբ
կուգայ՝ մենք գանք ախոռը, թող ան խօսի՝ մենք ականջ ը-
նենք, նայինք մեր տղան է»:

Իրիկուն, էրիկ-լինիկ կ'ելլեն կուգան ախոռը կ'պահուը-
տին: Արեւակորուս-Մանուկին ամէն օրւան պէս նորէն կու-
գայ, աղջկան հետ կ'ըսեն կ'զրուցն՝ կ'թողնէ կ'երթայ:

Հայր-մայրը կ'ճանչնան իրենց աղան, կ'սորվեցնեն աղջ-
կան կ'ըսեն: — «Երբ մէյ մ'ալ կուգայ՝ պահէ՛, մի՛ թողուր
երթայ»:

Մէկալ իրիկուն Մանուկն երբ կուգայ՝ աղջիկը կ'ըսէ. —
«Աստուած կ'սիրես՝ այս զիշերը եկուր իջիր գար, մա՛րդ
չկայ, մշակն ալ հոս չէ, քաղցր-անուշ կ'խօսակցինք»:

Արեւակորուս Մանուկն ալ չի՛ գիմանար, կ'իյնէ գար,
աղջկան մօտ, հայր մայրն ալ կուգան, կ'ըսեն կ'զրուցն՝
առաւօտուն երթալու պահը երբ կուգայ՝ հայր մայրը ի՞նչ որ
կ'ընեն, ի՞նչքան աղաչանք որ կ'իյնան՝ ճար չըլլար, Մա-
նուկը «հա՛» չի՛ գար:

Շատ որ կ'պաղչեն կ'պաղատին՝ կ'ըսէ. —

— «40 հատ անծին երինջ, 40 չափ ցորեն, առջին իրի-
կուրնէ մինչեւ արեւը ծագի՛ ընեն մատաղ, հաց թիսեն, ցըր-
ւեն աղքատներուն, որ Աստծու սիրտը վրաս քաղցրանայ,
ինծի հրաման տայ՝ երեւամ»:

Մանուկի բասծին պէս կ'ընեն կ'ցրուեն, մինչեւ աղօթա-
րան բացուելուն մէկ փշուր չի՛ մնար:

Առաւօտուն երբ արեւը կ'առնէ՝ Մանուկն ա՛լ չի՛ մեռ-
նիր. Աստծու սիրտը կ'քաղցրանայ վրան, կուգան տուն,
կ'ուրախանան, այս անդամիս ալ կ'ըսեն. —

— «Բէրենք մեր մանչը պսակնենք. որո՞ւ աղջիկը բերենք
որո՞ւն չբերենք . . . »: Տղուն մայրը կ'ըսէ. — «Ես ուրիշ աղ-
ջիկ չեմ բերեր, այս աղջիկն է իմ տղան աղատողը, ես որ
սա չընեմ ինծի հարս՝ ալ ո՞վ ընեմ»:

Տղուն աչքն ալ դէպ այն աղջիկն էր: Կ'բերեն կ'պա-
կեն, եօթն օր եօթ գիշեր հարսնիք կ'ընեն, կ'ուրախանան:

Օր մ'Արեւակորուս-Մանուկը, իր կնկան կ'պատմէ կ'ըսէ.
— «Ինծի Օձ-Մանուկ անունով ընկեր մը կար . . . »: Կնիկն երբ

կ'լսէ՝ սիրտը կ'ցատկէ, կ'ըսէ. — «Աստուած թէ կ'սիրես՝ օրման Օձ-Մանուկը կանչէ՛ բեր մեր տունը»:

Արեւակորուս-Մանուկը, օր մ'է, հրաւէր կ'ընէ, Օձ-Մանուկը կ'բերէ իրենց տունը: Հաց-մաց կ'ուտեն, կ'պրծնին, կնիկը կ'ելլէ ջուր կ'բերէ որ յուացուին. ինքը ջուր կ'եցնէ կոր Օձ-Մանուկին ձեռքը. երբ կ'լուացուի կ'պրծնի՝ մէկ հատ ջուր կ'խեռէ հարսի երեսին, հարսը կ'խնդայ, երկու սատափ ատամները կ'երեւան:

Օձ-Մանուկ տեսնելուն պէս՝ կ'ըսէ. — «Ե՛յ վահ . . . , ասիկ իմ կնի՛կը պիտի ըլլայ . . . »:

Կուգան կ'նստին, Օձ-Մանուկը Արեւակորուս-Մանուկին կ'հարցնէ կ'ըսէ. —

— «Այս կնիկը ո՞ր տեղէն ես գտեր, առ իմ կնի՛կն է»:

Արեւակորուսն ալ կ'պատմէ իր գլխէն անցած-դարձածները, կ'ըսէ. — «Հալ յեզիիկը՝ այսպէ՞ս. թէ որ քու կնիկն է քեզի հաղալ խօշ ըլլայ, ես չե՛մ կրնար քու կնիկը քու ձեռքէդ առնել»:

Օձ-մանուկ կ'առնէ իր կնիկը կ'տանի, կ'համնի տունը, կ'ժողվէ իր մէկալ կնիկն ու իր զոքանչը, կ'ըսէ. —

— «Զեղի բող-բօղ ձիա՞նք պէտք է՝ թէ՞ սեւակոթ դանակներ»:

Անոնք ալ կ'ըսէն. —

— «Ան սեւակոթ դանակները քու թշնամուն ըլլայ, մեզի բող-բօղ ձիա՞նք պէտք են»:

Օձ-մանուկն է, հրաման կ'ընէ, երկու հատ բօղ-բօ՛ղ ձի կը բերին, զոքանչը կապել կու տայ մէ՛կ ձիու պոչին՝ աղջիկը մէ՛կ ձիուն, կ'ըսէ. —

— «Տարէ՛ք, զարէ՛ք սարէ սա՛ր, քարէ քա՛ր»:

կ'առնեն կ'տանին կ'զարնեն սարէ սա՛ր՝ քարէ քա՛ր, կ'ընեն հաղա՛ր կտոր, երկու ձիւղ ծամ կ'բերին նշանաբան:

Օձ-մանուկն ու խորթ աղջիկը, եօ՛թն օր եօ՛թ գիշեր նոր հարսնիս կ'ընեն. զիրար կ'առնեն, կ'պսակուին, կ'համնին իրենց սրտի բաղձանքին:

Անոնք հասան իրենց բաղձանքին, դուք ալ հասնիք ձեր սրտի փափաքին . . . :

Աստուծմէ երեք խնձոր իջաւ, մէկն ըսողաց, մէկը լսողաց՝ մէկն ալ ականջ ըրողաց . . . :

* *

Բանասիրութեան համար մասնաւորապէս գաւառարքառով գրի առած բնագիրը (1)՝ կարդալ տուէք գաւառացիի մը բերնով, և պիտի տեսնէք թէ ինչքան սահունութիւն կայ յեզուին մէջ. ինչքան բնական հոսունութիւն. անկաշկանդ, անխոչ-անխութ առաջացում, զիւրադարձութիւն յեզուի, որ բուն պարզ խօսուածն է՝ հէքիաթը հնարող ու պատմով ժողովրդին:

Ոչ պատմուածքն է բռնազրոսիկ, ոչ ալ պատմութիւնը. կարծես թէ մարմին առած պարիկներ են հէքիաթի դիւցազները, և դէմ առ դէմ կ'խօսակցին ընթացիկ ուսկաբարքառովը:

Հէքիաթները մեր գրականութեան պիտի բերեն իսկատիպ պատւական տարրեր՝ ոճի, խօսքի, բառի և պատկերութ բացատրութիւններու:

* *

Բնիկ հայկական լազերու և Ժամանցներու ամբողջական ուսումնասիրութենէն կ'տեսնենք որ մեր անցեալ ու արդի սերունդը զուրկ եղած չ'է մարդուն բնազդաբար թէ գիտաբար բնտկան եղած մարզանքներէ: Եւ այդ մարզանքներն ալ սոսկ և արմնական կամ կողմական նկարագրով չ'է, այլ նաև իմացական արժանիքի որոշ աստիճանով մը կ'ներկայանան:

Այսպէս, Մարմնի Վայելքին համընթաց՝ Մաքի Վայելքն ալ լայն տեղ մը գրաւած է արեւելեան խաղաշխարհի ու ժամանցի կարգին: Եւ պէտք է կրկնել թէ՝ Արեւելքի վառ երկնակամարին տակ կանաչ Բնութեան մեծ պարտէզին մէջ ծնած, սնած ու մեծցած մարդկութիւնը՝ յոյժ բեղմնաւոր ու ստեղծագործ Միաք մ'ունեցեր է իր թարմ անցեալին մէջ, Մարմնական և իմացական խաղաշխարհի բեմին վրայ:

(1) Հրատարակելի երկհարիւրեակ մը հէքիաթներու կարգին:

ԲԱՌԵ ԹԵ Ը Բ⁽¹⁾

ՀՅՈՒՅՑ

- Ակ . Թոնիրի շնչուղի . 16 :
- Ակնաբնեն . Աչքով՝ մանրախուզօրէն՝ (փնտռել) . 36 :
- Աղանձ . Խարկած և աղջրած ցորեն ու կանսիհատ՝ իրարու խառնած իբր աղանդեր . 16 :
- Աղաւրել . Աղերսել . հիք . :
- Աղբւր . Աչքին՝ քթի կողմի անկիւնն՝ ուրկէ արցունքը կը հռափ . 59—60 :
- Անասում . Անխօս , եղկելի (մանուկ) . 93 :
- Անրապես . Անհանդարտ , անհամբեր (տղայ) . 93 :
- Անձին Հայերեն . || Եղեր է անձին հայերէն՝ = Եղեր է հայ այբուրէնին գիւտը , որ այնքան դժուարութեամբ է գըտնուեր . կամ հայերէն մը՝ որ դեռ չէ ծնած : Հեղի . :
- Անձեն-Անձու . Անձայն-անշշուկ . 22 :
- Աշխարհ քիւաբար . Աշխարհէ խաքար չունեցող , անտեղեակ . 101 :
- Ասւոր . Աշխարհն . Պր . :
- Արտիկ , Սեւուկ , սեւափայլ (ձի) . 20 :
- Ափարաբիկ . Յափսիթերս . 119 :
- Բաժ-Բօյ . Հասակ . 93 :
- Բերդ . Կակնարկուի Վանայ բերդաժայռին . 106 :
- Բեշարա (-րեն) . (Հաւանաբար)՝ լսաս , լսատանաւ , լսատափայտ :
- Բուճ . Մլաւող , տարէց (կատու) . 111 :
- Բդուկիեր . Որդնահար , բոտոտակեր՝ (փայտ) . Ախրն . :

(1) Իւրաքանչիւր բաւին դէմ գրուած թուանշան(ներ)ը կ'ցաւցնեն խաղին թւակարգը , համարը . իսկ՝ Այսքն . , մնկ . լուրն , Պր . , շալիկ . և հիք . Համառօտագրութիւնները՝ կ'ցուցնեն երկիս բաժանումները , ուրոնց մէջ պէտք է նայիւ բառը՝ հարկ եղած ատեն :

Տեսնել նաև գործիս սկիզբը՝ ծԱՆՈԹ-ՈՒԹԻՒՆԻՆ :

- Գաերվիզ . Գարեձե ոսկեցող բծաւոր՝ վիզով , փետուրով (աքլոր) . 20 և 158 :
- Գաւարսում . Գաւարսաձե զարդերով յեռեալ . 93 :
- Գոլ . Տաքութիւն , գոլ . 16 :
- Գրողի բրուն . Կրողին պատառ (բրդուճ) ըլլալու , կրողէն տարուելու՝ արժանի . 93 :
- Դեղյրուն . Մարիբրուած (աչք) . 93 :
- Դեղյրունիս . Ֆոսֆորաւոր . 57 :
- Եղնիկ . Հէզ , եղկելի , եղնիկի պէս՝ (կին) . 93 :
- Եռ . Եռալը , եռում (կերի) . || Եռ մ'երկու ալ վրան դայ՝ (կերին) = Մէկ-երկու բոպէ՛ ալ եռայ՝ (կերը) . 16 :
- Եռիկ-Եռիկ . Եռանդով . 136 :
- Ետեւանցիկ . Ետեւի կողմէն յետուստ . 119 :
- Երեսնոց . Երեսի սոկեարդ . 93 :
- Զուանութիւն . Յետսկացում՝ (խաղի մէջ) . Այսքն . :
- Թարաղա (-դին) . Թերթ՝ (արբ . Դապազա) . Պր .
- Թաղիք լմել . Թաղիքը շինել՝ գլորելով . 8 :
- Թաս . Թասաձե զիխանոց՝ գեղջուկ կիներու : 93 :
- Թօլլենգի . Փողոցային , թափառաշրջիկ՝ (տղայ) . 104 :
- Թուխ-դեղ . Մարիր՝ (աչքը քաշելու) . 75 :
- Թուխ Մանուկ . Փոքրիկ մատուռ . խաչքարով խղիկ , որոնց ժողովուրդը պաշտումով խունկ ու ճրագ կ'վառէ , ճանչնալով իբր նահատակ մանուկներու գերեզման . 46 :
- Թունի-բովուն . Թռչկոտող , ցատկոտող , աշխուժիկ (տղայ) . մնկ . յոցքն . :
- Իբրեղ . Ծոնիճ . լայրզ . 69 :
- Լալւակ . Լալկան տղայ . 93 :
- Լաշակուն . Լաշակաւոր . 21 :
- Լարուել . Վազել (մէկուն ետեւէն) . 10 :
- Լերն . Արաստոյ , պինդ (քար) . 107 :
- Լիսել . Անուշ անուշ ճաշակել . 93 :
- Լորուն . Սահուն , լարձուն . 104 :
- Լպել (լը . . .) . Ափով զարնել վերցնել . 107 Ա. :

Լիբրոքուել . Անկարգօրէն իյնալ-կայնելով՝ խաղալ . 134 :
 Լօխ . Մանեակ , վզնոց՝ հին ատենի . 93 :
 Խզմա , (արք.) . Քթին անցուած զարդօղակ՝ (գեղացիներու) .
 որմիսկ . 75 :
 Ծալրուն . Միծաղաղէ և . 19 :
 Ծեր-մեր . Մանր մունր վաճառք , վարքալ . 18 :
 Կանուել . Մանուիլ . 222 :
 Կըռը-կըռը . Ակուաներուն տակ շաշեցնելով՝ (ուտել) . 93 :
 Կոնուել . Թրուիլ , հարուիլ ծասքուիլ . 106 :
 Կոնդիկ . Գնդաձեւ , գունդիկ՝ (գլուխ) . 21 :
 Կորկրալէն , (կորկը . . .) . Առխարխափ . Կոյրզկուրայն . 67 :
 Կուկու . (մեկն .) Ընկոյզ . հաւկիթ . 152—153 :
 Կուկիլ . Կուկուլիկու ընել . 20 :
 Կոււս (կշտի) . Քով քովի (ընկերոջ) . 111 :
 Կուերասոլ . Մէջը փոշի ևն . ինկած ըլլալով՝ յաճախ բաց-
 իսիուող , կոպերը ծեծող՝ (աչք) . 59—60 :
 Կուն . Անմշակ . Կորդ ու պինդ՝ (դաշա) . 131 :
 Կունիկ . || Մարդու Կոճիկը եռալ = , գեղձերը գրգռուելով՝
 գրգռուիլ և ախորժ զգալ , հրճհրճուկը եռալ . Անկ . յորք .
 Կրամոխիր . Տաք մոխիր , կրակամոխիր . 136 :
 Հատիկ . Խաշած ցորեն՝ իբր աղանդեր . 16 :
 Հարսնանալ . Հարսի պէս . 22 :
 Հիւս . Մէ՛կէն . յանկարծ (ցատկել) . 20 :
 Հօդ . Կոտրած խեցանօթի յատակամաս . 16 :
 Հօրոդի . Պարկեշտ , չնորհալի , օրինաւոր (տղայ) . 104 :
 Զեռնախար . Զեռքով բռնելու չափ խոշոր քար . 107 :
 Զեւել . Բզքտել . 158 :
 Զորովանց . Գիւղ՝ վանայ հիւսիս-արեւելք . Ճորի մը վրայ
 նայող . շալի . :
 Ճար . Քուրջ . 16 :
 Ճարի . Ճարտար . 67 :
 Ճընուն ու Տոտոն . Սաղարթախիտ ճղատարած (ճառ) . 47 Ա. .
 Ճըլտել . Գլուխու վիզէն փրցնել , ընդուլնել . 93 :

Ճղլակ . Միջոց՝ ծառի երկու իրերակից ճիւղերու . ճղակոնք՝
 (ուր կարելի է նստիլ , կամ բան մը գնել) . 21 :
 Ճոռքել . Մատով գէպ վար քաշել՝ (աչքին աղքիւրը) . 59—60 :
 Ճունու . (մնկն .) Հաւ , թռչուն . 152—153 :
 Ճունուկ . Բաղարջէ կամ ծիրանի չիրէ շինուած մարդապատ-
 կեր (mappaequin) . 93 :
 Ճուլ . Ճոնչել . 165 :
 Ճննոց . Մանեակ՝ (զարդուկիներէ) . 93 :
 Ճօլաս պօլաս . Կարճ . պոչատ . 81 :
 Ճօլտել . Գլուխոր մարմնէն փրցնել . ընդունել . 93 :
 Մանահանիկ . Ուրիշին բրածը ծանուկնով գուրս հանող , նը-
 մանցող . ծազրածու , ծանակող , նմանահանիկ . 21 :
 Մզմզոց . (մըզմըզ . . .) . Կոկծոց՝ (մորթի՝ ցուրտէ) . 187 :
 Մերուել . Մակրդուիլ՝ (մածունի) . 131 :
 Մնջիկիկ . Փոքրիկ ու թօմպուլիկ . 117 :
 Մումուռ . Կոկիծ . 187 :
 Նանելվան . Գիւղի մանունը . հնիկ . :
 Նրսմանց . Նստած դիրքով . 115 :
 Շիվ . Թարմ ձիւղ , ճպոտ . 47 Ա. .
 Շիւխիկոց (շրխշրխ . . .) . Ծըսկ չըսկ ձայն . 104 :
 Շոլուն . Շողլողուն , փալուն . 93 :
 Ռլոնգիտոց (վո . . .) . փողոցային , թափառաշրջիկ (մարդ) . 104 :
 Ռւշիկ . Ցուշիկ , կամացուկ . 50 :
 Ռւշքարափ . Ռւշագնաց . 66 :
 Չորչու ծամն . Պարսկաստանէ՝ տիկով ծախու բերուած ծա-
 մոն . սազրզ . 106 :
 Չիրչրունիք . Զորցուած մրգեղէն . 16 :
 Չիւխիկացնել . (շրխշրխ . . .) Չըխչըխնկ ձայնով ծեծել՝ (սալա-
 յատակը) . նիսքնի . :
 Չուկչոնք . Ծունկերու վրայ , ծնկագնաց՝ (երթալ) . 153 :
 Պապուկ . Նեպուկ . 84 :
 Պատ-պատիկոն . Պատ ու պատուար . 91 :
 Պիպեռ . Բեւեռ , գամ , փոխարերաբար՝ շամփուր , շամփրա-
 ճէ (փետուր) . 158 :
 Պծառ . Կայծ . 93 :
 Պնըրկել . Խել փրցնել . 169 :
 Պնիկ-պնիկ . Մանրախուզօրէն . 36 :
 Պնշիկ . (պնդիւկ) . Կաղին , վրներզ . նիսքն . :

Պոչով . Մարիբը՝ աչքին անկիւնէն դուրս երեւցած , պոչ շինուած՝ (աչքեր) . 93 :
 Պուպուզմանց . Պազած դիրքով . 111 :
 Պուպուչիկ . Ցցունաւոր . 20 :
 Պուտուկ-նլօր . Կերակուրի պոյտեր՝ (մեծ ու փոքր) . 16 :
 Զաղաց . (փոխաբերաբար) . Բերան . 145 :
 Զանին հասած . Ճտին հասած , նեղսրտած . 93 :
 Զըռուն . Գաւարսածն զարդերով յեռեալ . 93 :
 Զոկել . Ընտրել զատել . 107 :
 Սապոնաջրել . Սապոնով լուալ . 104 :
 Սատր-պօլաս . Ժիր ու անվաս . 224 :
 Սեղանախտակ . Կարճոտն աթոռակ սեղանաձեւ՝ որուն վրայ
միս կ'բրդեն , կամ որշտա (դդմաճ) կը կտրեն . 106 :
 Սեռս . Թարմ , ջղաթեք (բոյս) . 49 :
 Սըբ Կարապետայ ծամոն . Մուշի կողմերէն ծախու բերուած՝
կանգառի ծամոն , որ բլ՛թ-բլիթ շարուած կ'ըլլայ թե-
լերէ . 106 :
 Սըբկուր . Ողջ առողջ , անվաս . 180 :
 Սըրուու . Հատիկ-հատիկ աղուօրիկ (ակոայ) . 106 :
 Սիափրտ . Հեղասիրտ , քաղցրաբարոյ . 78 :
 Սլրտար . Չափազանց մրուղ . Ելարն . :
 Սիսիսուկ . Խոնաւահար (պատ) . Ախրն . :
 Սուսիկ-փուսիկ . Լուռ-մունջ . 22 :
 Սուտմանցիկ . Իրական չեղող , սուտումուտ . 16 :
 Սըրազար . Սիրաը գալարուելու արժանի (աղջիկ) . 59-60 :
 Սըրմաւ . Սիրաը հատուծ , մաշուած , սրտամաւ . 93 :
 Սըրնեղ . Նեղսրտած . 93 :
 Վազելմանց . Վազելով մէկտեղ . 127 :
 Վազելազ . Վազելիվազ , վազելով (գալ) . 208 :
 Վըրիսելլի . Վիզէն խեղդ(ել) . 37 :
 Վեր . Վրայ . || վեր ծունկերուն՝ ծունկերուն վրայ . 163 *
(վել տառին մէջ) :
 Վժալ { Ճըժ-վըժ ձայներ հանելով հրձուիլ կամ կըռ-
վժժալ { ւրտիլ (տղոց) . 26 :
 Վուսեցնել (Զէզոքը , Վուսիլ) . Խաշատել (բերանը տաք ու-
տելիքով) . 16 :
 Տոմբրետոց . Կթոցի վրայ շինուած թմբուկ . Կթոցադափ ,
կթոց-թմբուկ . timbale. double-basse. 46 :

Տայ-տակ եղ կապել Պանծալու առիթ ունենալ ու պանծալ 66 :
 Տանսահեծել . Տանիսներու վրայ իր հեծեալ վազող՝ (աքլոր) .
158 :
 Տաւսամեր . Խմորի տաշտր քերելու գործիք . 26 :
 Տապլակ . Կլորադէմք . 93 :
 Տապլին Ստեղղին . 18 :
 Տատա . (մնկն)՝ Քոյր . 152-153 :
 Տամոն . Տես Ճըճոն՝ (47 Ա.) : [գնացքով] . 67 :
 Տափիկ-մափիկ . Գաղտագողի , անձայն . անշտոկ և կծկուած
Տեղահան (ընել) . Տեղէն հանել , խախտել . 218 :
 Տիկիկ . Տիռած , ուռած , (փքա)լից . 40 և 62 :
 Տուեֆ-տուեֆ . Ծեծ , գանհարութիւն , կռփահարութիւն . 184 :
 Տուտուխիկ . Արս խաղին մթասքող ձեւէն ու խաղասացքէն
այնպէ՛ս կ'երեւայ որ՝ Տուտուխիկ են . ևն . մակդիրնե-
րով կամ մականուններ յ յորդորջուած Թուխ Մանուկը՝
գուցէ մեր մէջ կը փոխանակէ՝ մանուկներու համար
Ծննդեան նուիրաբեր Ս . Նիկողայոսր , զոր ունին արեւ-
մտեան ազգեր . Հուտ բանասէրներու համար՝ որոճալու
լուրջ կ'տ մը . 46 :
 Տփուել . Զարնուիլ , գետնահար իյնալ . 90 :
 Յեռ (ցռոտ) . Ազր (ազրոտ) . 20 :
 Փոփոմ . (մնկն)՝ հաց . 152 153 :
 Փետրանալ . Խրձագիզուիլ . Խրձանալ՝ (փետուրներու) . գըր-
գրութիւն (աբրորի) . 20 :
 Փլփսիկ (փրիփրս . . .) . Փալիլուն , փալիլիկ . 187 :
 Փորխաղ . Փոթատած , քաղ-քաղ եղած . հիք . :
 Փորհանուցկ . Խնքնանար . Բղդիկն . Տեսքն . :
 Քոզմիխիկ . Իրդոտ բամկոն . 12 :
 Քամկածող . Ունածող՝ (կոնակի) . 133 :
 Քարեսախտակ . Թերթաքարէ սև պնակիտ՝ (գպրոցական) . 78 :
 Քիւրսի , Վերմակրաւոր կրակարան-աթոռ՝ որուն տակ ոտները
պարզելով կ'տաքնան . 21 :
 Քուէլ . Գիւղ՝ Վանայ հարաւ . արեւելք՝ ի Վերին Խօշապ . շտակ . :
 Օխլոխալ-հօխլօխալ . Սարէն ծորէն զուարթօրէն խօսակցիլ . 60 :
 Օրհալիկ . Օր հալեցնող ժամասպան (միջոցներ) . 106 :
 Օր-ասւոր կեանք . երջանկութիւն . 93 :

ՀԱՅԵՐԵՆ ԽԱՂԱՆՈՒՆԵՐՈՒՆ ՑԱՆԿԸ⁽¹⁾

[Աստղանիւս (*), կրողները՝ գրական բառեր են]

- Աբուլզա 60, 61, 62.
- Ալնախ պահոցիկ 64.
- Ալնըթէ մուկ 2.
- Ալնիս-պալնիս 1.
- Ալուզ-պլուզ 3.
- Ականջքաշուկ 4.
- Ակարիչան 63.
- Ակնա(վ)ոտիկ 65.
- Աղա կամ Աղէն կ'ասի 5.
- Աղիթաս 12.
- Աղւասու ծակ 153.
- Այրենդիր 154.
- *Անանուն խաղեր 143, 144, 145.
146, 147, 148, 149, 150, 151,
152.
- Անընկեր Պաղնիս-էշ 200 Ա..
- Անուն դնել 66.
- Անպատ կամ Անսահան խըռ 89.
- Ան վ)ոտ խըռ 90.
- Աչքակապուկ, Աչքակապոցիկ եւն.
67 եւ 155.
- Աջմու կուիւ 155 ½.
- Աստղապոչ 68.
- Արախչի տարոցիկ 156.
- Արդար-Մեղաւոր, եւն. 69.
- *Արհեստ 70.
- Աւելոցիկ 157.
- *Աքլորակու 158.
- *Բառհանուկ 159.
- Բըք 71.
- Բոխչատարոցիկ 160.
- Բօ կամ ձիկ թօ 6.
- Գարէ խուրք 7.
- Գետանց Տուշփէտ 214.
- Գերի, Գերիտարոցիկ 161.
- Գէլ-գառ 162.

- Գէլու պէրան 79, 80.
- Գըրի-Դըմի 72.
- Գիամու չւան 97.
- Գիր գրոցիկ, եւն. 163.
- Գորոցիկ 8 եւ 73.
- Գմբէթախաղ 164.
- Գող-Տող 165.
- Գող-Փաշա 74.
- Գոմշու կոււ 166.
- Գալար Թաթիկ 9.
- Գդմէ տուտուկ 50.
- Գոք 167.
- Գմակ տարոցիկ 10.
- Գոկիկ Դմինկ 75.
- Գոդուիկ եւն. 76.
- Գոլըպիկ, 225.
- Գոմֆինա 11.
- Եղունիկ խաղոցոցել 168.
- *Ելոստում, եւն. 169.
- Եռաց թօփ, եւն. 170.
- Եռոցիկ, եւն. 170.
- Եռոստոզ, եւն. 171.
- Երեք թղթէն 176 Ա..
- Զուռնա, եւն. 48.
- Զրո 77.
- Հըրէն էշ 172, 173, 174.
- Հնկերով Պաղնիս-էշ 201.
- Թախլա 78.
- *Թելով խաղեր 79, 80.
- Թիս-մորուս 175.
- *Թղթէ խաղալիկներ 12.
- Թղթէ փռ փռիկ 58.
- Թուղթ, *Թղթախաղ 176, 177, 178.

- Թոլուցիկ 81.
- Թօփ, Թօփի խալ 82, 83.
- Թօփով տուշփէտ 179.
- Թօփով պաղնիս-էշ 202.
- Ժամ, ժամ շինոցիկ 13.
- Խնա՛մափկ 84.
- Խւադըմ, եւն. 169.
- Լաք, լաք 85.
- Լէգան-Սաթան, 86.
- Լող 180.
- Խըռ 87, 88, 89, 90, 91 եւ 103.
- Խըռչ, եւն. 218.
- Խիզար 79, 80.
- Խլիկ-մլիկ Աւետրան 14.
- Խնձորէ գովորիկ 59.
- Խուճանուլուլու 92.
- Խուծիկ, Խուծկոցիկ 93.
- Ծափոցիկ 94.
- Ծէր 95.
- Ծնոցիկ 96.
- Կաթար 189.
- Կակօ-Մուտօ 180^½.
- Կատղած շուն, եւն. 197.
- Կատուու թրբռնջտ 15.
- Կեր եփոցիկ 16.
- Կոյին 178.
- Կ'է՛հայ-Կ'գայ 181.
- Կծու պանիր 17.
- Կշեռք, Կշոցիկ 18.
- Կուկուզ պառաւ 19.
- Կուկուզ պառաւ 20.
- Կուչուզ, Կուչավ(վ)ոտիկ 98.
- Կորոց 182.
- Կրակ տարոց, Կրակ տարոցիկ 99.
- Կոկօչ 100.
- Կոտկօտ Առագէլ 21.
- Հաշտիկ (Ճուճիկ) 109.
- Հարս, Հարմոնոցիկ 22.
- Հաւիձու պահոցիկ 101.
- Հեծնոցիկ 183.
- Հինգքարէն (Ճուճիկ) 108.
- Հիւանդ ախպէր 184.
- Հու 185.
- Հրեշտակ Սատանայ, եւն. 69 եւ
102.
- Հիմար իմաստուն 114.
- *Ի աւ 12.
- Նետ-աղեդ 195.
- Շակա(վ)ուիկ 115.
- Շամիկն եւն. 115 եւ 196.
- Շապիկ 12.
- Շատ քարէն (Ճուճիկ) 107 Ա..
- Շնոցիկ, եւն. 197.
- Շըջոցիկ 198.
- Ռւլի ուլի 35.

(1) Խաղանուններուն դէմը դըսւած Թուանշանները խաղերուն համարները կ'ցուցնեն.

Ուռի տուտուկ 47 և .
Ուրուրոց 79, 80.

Զաք-չոք 116.
Զիզընկ, եւն. 69.
Չւանցիկ, եւն. 117.

Պահէղոցիկ 199.
Պահոցիկ 36.
Պահուսիկ 118.
Պաղ զարկոցիկ 119.
Պաղնիս էշ 200, 201, 202.
Պանապաթու 64 (Բ.).
Պաշ 120.
Պառաւ խելդոցիկ 37.
Պարսոն Գղիր 121, 122.
Պարսետ 23.
Պէն-սէն 203 (Բ.).
Պիրզինդար 204 (Բ.).
Պիկ 38.
Պիհու 12.
Պճինգո 39.
Պնդիւկ 40.
Պուձմախպուձմախ 41 եւ 124.
Պուպու 42.
Պուպուկ 125.
Պուտ 126.
Պրակուտ 205 (Բ.).

Զաղաց-զաղաց 43.
Զէջէ 127.
Զինազ 206.
Զուլստ-կըտ 44.

Սալբանդ 128.
Սանտ 207.
Սատանի փոս 129 եւ 208.
Սար(ի)զու 130.
Սեր-Մածուն 131.
Սեւ դդէզ, եւն. 76.
Սիմոն ծեծոցիկ 132.
Սնդիւկ-Պնդիւկ 133.
Սոլսէ տուտուկ 49.
Սօլոցիկ, Սօլփուսոցիկ 209.
Սոլոզոցիկ 210.

Վարդովար, եւն. 134.
*Վարտիք 12.
Վիճակ, Վիճախազ 211.
Տաճկերէն տուշփէտ 215.
Տանելով կար Սահմանդ Խըռ 88.
Տաք-Պաղ 45.
Տպկոցիկ, եւն. 134.
Տոռ 212.
Տուշփէտ 213, 214, 215.
Տուտուրիկ 46.
Տուտուկ 47, 48, 49, 50.
Տրանգէօդու 135.
Տօտուզ 51.

Փախլաւա 79, 80.
Փարահանցիկ 216.
Փէտէվ ոտ 217.
Փէտ քաշոցիկ, եւն. 218.
Փըշ-Փըշ 52.
Փիւզ, փիւզ փոցիկ 136.
Փոխընդոցիկ 137.
Փուքու (փիւզ) 12.

Քուզմիսիկ 12.
Քամակ տփոցիկ 53.
Քառաքառամծո 219.
Քարափոսիկ 138.
Քար թուիկ 139.
Քար թալացիկ 220.
Քարոցիկ 140.
*Քարուկ 140½.
Քար տարացիկ 221.
Քար-ֆուիկ 222.
Քաքան գուզոց 141, 142.
Քաք կոնս(ս)ցիկ 54.
Քըթնու 177.
Քի' տպիտ, եւն. 223.
Քիւլինի կոճ 224.
Քիւշիկ 225.
Քոզքով Խըռ 91.

Օղակ կոճակ 55.
Օռտոզ, եւն. 171.
Ֆուֆուկ 56, 57, 58, 59.

ՖՐԱՆՍԵՐԵՆ ԽԱՂԱՆՈՒՆԵՐՈՒՆ ՑԱՆԿԸ

Abeille (l') 76.
Animaux (les) 75 և 84.
Aquaduc 138.
Arc (l') 195.

Balle au mur (la) 82.
" aux pots (la) 208.
" " (la) 129.
" cavalière (la) 202.
" empoisonnée (la) 170,
" indienne (la) 4.
" (le premier jeu de) 83.
Ballon 0, 61, 62.
Barres (les) 161 և 182.
Bascule 135.
Batonnet 213, 214, 215.
Berger (le) etc. 126.
Berne 141, 142.
Billes (jeu de) etc. 73.
Bloquette (la) 85.
Boxe 225.
Bulgare (le) 130.

Cache-cache 118.
" -mouchoir etc. 64.
" objet 36.
Canonière 27, 28, 29, 30.
Carotte (la) 98.
Carte (jeu de) 176, 177, 178.
Cerf-volant 81.
Chasse au cerf 182.
Chat (le) 87.
" coupé (le) 88.
" et le Rat (le) 113.
" perché (le) 90.
Cheval (jeu du) 23, 24, 25.
" fondu (le) 173, 174.
Clappement 132.
Cloche-pied (jeu à) 65.
Colin-maillard 67.
Cor 48.
Corde (la) 117.
Courte-paum 179.
Culbute 78.
Echasses (les) 217.
Escarpolette (l') 106.
Esclave dépouillé (l') 121, 122.
Fers (les) 103 և 171.

Fourchette (la) 206.
Fronde (la) 123.
Furet (le) 64.

Gage (jeu à) 206.
Garuche (la vieille mère) 157.
Girouettes (les) 181.
Godiche (la) 100.
Grand mogole (le) 112.
Guénif (le) 103 և 171.
Insnbordination 74.
Jeu de mouchoir (le) 160.

Lance-pierre 139.
Lawn-tennis (le) 179.
Loto 211.
Loup (le) etc., 126.

Mail (le) 185.
Main-chaude (la) 53 և 72.
" double (la) 205.
Marelle assise (la) 165.
Métiers mimés (les) 70.
Mourre 33.
Moutons (les) etc. 126.
Mot placé (le) 203.
Nage (la) 180.
Osselets (les) 104, 107, 108, 109.
140½.
Ours (l') 200, 201.
" martin (l') 197.

Pair ou non 44.
Passe (la) 99.
Patinage 119.
Pigeon vole 34.
Plumes (jeu aux) 95.
Pont d'Avignon (le) 86.
" levis (le) 153 եւ 200.
Pot cassé (le) 155.
Poupée 93.
Poursuite (la) 8.
Puce (la) 71.
Pyramide (le) 51.

Quatre coins (jeu des) 17.
" (les) 41 եւ 124.

ԹՐԱՆՈ. ԽԱՂԱՅՈՒՆԵՐՈՒԻՆ ՑԱՆԿԸ, ՎՐԻՊԱԿՆԵՐ
 Queue du loup (la) 84.
 Qui frappe ? 219.
 Quilles (les) 128.
 Renard et les Poules (le) 162.
 Ricochets 131.
 Roue (la) 218.
 Saut 207.
 Saute-mouton 204.
 " " (le) 169.
 " " a la poursuite 172.
 " " semelle 209.
 " " aux mouchoirs (le) 154.
 Serpente (le) 98.

Sifflet 47, 49, 50.
 " à saule 47 Ա.
 Statuaire (le) 84.
 " (le) 111.
 Syllabes (les) 159.
 Tapette (la) 78.
 Tic toc 71.
 Toilette de madame (la) 5.
 Toile tendu (la) 97.
 Toton (le) 57.
 Toupie (le) 56, 58.
 " de salon (le) 59.
 Zéro (jeu du) 77.

Ա. ՀԱՏՈՐ			
	Տաղ	Միալ	Ուղիղ
68 վարէն	5	լաձն տղայ եմ	լաձն կամ տղայ եմ
73 "	17	հաճոյքին	հաճոյքն
74 "	4	կատնաձեւութիւն	կոնաձեւութիւն
81 վերէն	4	ինըերցուած	ի բերցուած
85 "	4	խաղերն	խաղերն
86 վարէն	11-12	իսպիր	իսպիր
95 վերէն	10	բանալով	բանելով
96 վարէն	11	տուռփով	կուռփով
117 "	6	կաթավիւէվիւէվիւէվան	կաթավիւէվիւէվան
120 վերէն	12	մամ	կամ
127 "	4	աստղըն քաջրովն	աստղն քաջրովն
141 վարէն	11	զարնէ	զարն է
143 վերէն	14	դրոր	դրոր
145 "	11	Զորյու	Զորյու
150 վարէն	13	գրացինին	գիրացինին
180 վերէն	3	խոխինդ	փոխինդ
185 վարէն	16-17	վեր-ընել	վեր-ցնել
Բ. ՀԱՏՈՐ		գրօնելու	գրօնելու
215 վերէն	15	ջն	ջն
217 վարէն	8	ջն	ջն
218 "	15	«ք»	«ք»
225 վերէն	1	ասաջ	առաջ
233 "	4	սկսելով	սկսելով
234 վարէն	8	ըսին	ըսին
250 "	12	եպելելի	եպերելի
280 "	16	, նոյլ ու ելն.	, ծոյլ ու ելն.
281 վերէն	4	խազը	խազի
334 վարէն	5	զգացի	զգացուի
346 վերէն	7	մղուած	մղուած
346 "	12	հաւանակութիւն	հեկանիութիւն
360 "	9	մէկ երկու	մէկս կու



Պողիս, Պահճնե Գավու,
 Բասիմ Փաշա խան թիւ 12

Կ'ԱՏԱՆՁՆԵ ամէն կարգի դա-
 տական գործեր:

Ա և Խ Բ Ա Դ Ռ է ամէն լեզով
 խնդրագրեր և պաշտօնական գրու-
 թիւնակը՝ Համաձայնական ատեան-
 ներուն ներկայացուելիք և գանձուե-
 լիք վասներու համար:

ԿԸ ՎԱՐԷ օրինաւոր ամէն կարգի
 առուծախի գործեր:

ՊՈՂՍԻՆ ՈՒ ԳԱԼԱՌՈՆԵՐԻՆ 100է
 ԱԻԵԼԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐ ունենալն
 ինքնին ապացուց մ'է իր գրասենե-
 կին գործունէութեանն ու խղճմու-
 թեանը:

10

սարքում, զատաց ու արագ շահագործութեանց
 գործարաններու հիւանդութեանց

ՏԲԹ. ՀՐԱՆԻ ԱԼԱՀՎԵՐՏԻ

Գաւըգիւղ, Փագար Եօր, հզգեր եփ. Ափար-
 քըման, առաջին յարկ, թիւ 2
 Կիրակէ զատ, ամէն օք մինչեւ երեկո
 Հինգշաբթի օրերը 2րի

ԳԱՐԵԶՐԱՏՈՒՆ ԵՒ ՓԱԹԻՍԼՐԻ

«ԼԱ ՊԷԼ ԱՔՐՕՓՈԼ

Փերա, Թէկիք փողոց, թիւ 599
 Նախկին Թերունիայի բոլ

Նոր բացուած է: Համեղ գարէ
 ջուր՝ ընտիր աղանդերներով: Ամէ¹
 տեսակ ըմպելիք: Պատւական կար-

ներ: Առաջնակարգ գինի: Չայ, քա-
 ֆէ-օ-լէ: Իրիկունները ժամը 1-1
 գաշնակ:

Անբերի սպասարկութիւն եւ չս
 փաւոր զին: 10

ՄԵԾ ՎԱՃԱՌՈՅՏՈՒՆ ԱՄԷՆ ՏԵՍԱԿ ԿԱՐ ՅԱԻՆԵՐՈՒԻ

ԵՐՈՒԱՆԴ ՓՈՐԹՈՒԳԱԼ

(Commissaire-Priseur)

Փերա, Մեծ Փողոց, թիւ 78, Ափարքըման Փակասօփուլո
 Յունական Հիւպատուարանին իից

Գնում և վաճառում ամէն տեսակ կարասիներու

Գնահատում ամէն տեսակ ապրանքի: Մաքսային և Թրանզիթի գործողու-
 թիւն: Աճուրդի ստանձնում: Փոխադրութիւն և ամպալած:

Վաճառատունը կ'ընդունի նաև աւանդ կարասիներ

Զորո կը ծախէ աճուրդով, պատիկ քօմիսիմով մը
 ՈՒՂՂԱՄՏՈՒԹԻՒՆ, ԱՐԱԳՈՒԹԻՒՆ ԵՐԱԾԻԱԽՈՋՈՒՄ

Կարդացէ իւ տարածեցէ «Հայագիտում»ին
 Օգոստոսի 10 ամառաւուն ամառաւուն



ԿԱՆԱՏ ԴԵՐՁԱԿԱՏՈՒԻՆ

Ա. ՍՏԵՓԱՆԵԱՆ (Փարիզէ վկայեալ)

Փերա, Մեծ-Փողոց, թիւ 187

(Վարիչի Թատրոնին դիմ)

ՀԱՅ-ԼՈՅՑի աշխատանոցին մէջ
ամենամեծ խնամքով կ'պատրաս-
տուին Գօսրիւմ-Թայիկոններ, Թաճրե-
զի, Թատրոնի, Պարահանդէսի եւ Ը-
փօրի հագուստներ, են. . :

Հագուստ մը յիաւնուած պարա-
զային եւ կ'առնաւի եւ փոխարժեիլ
կը հատուցուի:

Փարիզի և Լոնտոնի ամենավեր-
ջն մօսկէները հասած են, չիք ու
ճաշակա որ:

10

ՏՔԲ. ՏԵ

Նախկին Վիրաբուժապես Հ
Փաշայի Զինուորական Հիւանդ

Մասնագետ

Ֆրանկախտի, Դժուարամիզ
երկու սեսի ծննդամիզական
լոր մորթային հիւանդութիւ
ԴԱՐՄԱՆՈՒՄ, գիտակա
նավերջին մէթոսով և բա-
փորձառութեամբ:

ՆԵՐԱՐԿՈՒՄՆԵՐ առան
և վերջին գիւտերով:

Հիւանդ Կ'ԸՆԴՈՒՆԻ ա
կիրակիւն զատ, առաւօտէ:
իրիկուն, Գարաքէօյ, Պէ¹
փուռին կարգո, Տէսթուն
թիւ 34, իր մասնաւոր Դ
տունը:

Ա. ԿՈՒԲ որ կ'ուզեն ար հատապէ բուժուիլ

Հին և Նոր Ջերմամիզութենէ և Ֆրանկախտէ
Դիմեն ՏՔԲ. ԽՈՌԽՈՌՈՒՆԻ եւ ՏՔԲ. ՄԱՆԿԱԾԱՐԵԱ
Պարմանատունները

Փերա, Պայրամ փողոց (Հայ Կարոյիկ Ռւսաւմարանին դիմը) թիւ
և Պարահի Սյանայի Լօգանքային անհիննի վրեայարկը թիւ
ամէն օր, առաւօտէն մինչեւ իրիկուն:

— Դարմանում, 606ի ու 914ի երակային ներարկումներ, և
ծննդամիզական և մորթային հիւանդութիւններու՝ վերջին գ
մեթոսներով: — Հիւանդները կը քննուին երկու բժշկի խորհր
ծեամբ, և իրենց արամսգրութեան տակ դարմանատան մէջ կը
ներքին Հիւանդութեանց մասնագէտ բժիշկ մը և փորձառու դայ
Վկայեալ աղքատներուն ԶԲԻ:

ՇԱԽԱՐՇ ՅԱԿՈԲԵԱՆ

Պ. Վկայեալ Փատուրան

Պոլիս Պահեկ Գավու, Բայիմ Փաշա Խան,
Կոտայքի ամէն կարգի դատեր և կալուածական առուծախի գործ

Ս. Խամբարոյդ, մասնագէտ և փորձառու Ս. Խամբարոյդ

ՏՔԲ. ՎԱՀՐԱՄ եւ ՊԵՏՐՈՍ ՄԱԼԻԽԱՍԵԱՆ

Գալուզիւն, Մեօհիւրտա ճատկան, 56. եւ Պոլիս, Ենիքին Խան, 4-7, Անասոյու Խ

Գ. Յ. ՇԷՔՐԵԱՆ Պոլիս, Չափմանըլար, Սեպուհեան Խան, 40
Փատուրան

Պատասխան ներկայացուցիչ անզլ. երկու ընկերութիւ
կ'ՍՏԱՆՉԱՆ քատարաններու համար ամէն տեսակ դատեր:
Անգլիական և ամերիկեան քաղաքային և զինուորական մարմին
ըստափ գործեր, և անզլ. պաշտոնաթղթերու լուրագրութիւն